ՅԱՌԱՋԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م. - ت ٩٣٤٩٠٨

صاحبة الامتياز : السيدة عاية سيرد بيان (بالارمن)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Պատասխանատէր – ՍԵՏՐԱԿ ՄԵՐՈՎԲԵԱՆ

Պետականատէր՝ խմբագիր – ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆԱՐ ՇԱՐՔԱՆ թիւ 946 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 3 ՆՈԵՄԲԵՐ 1983

ՀԱՏԸ ՉԵՒՐԷ 5 ԵԳ ԴՀԿ.

عدد رقم ٩٤٦ - الخميس ٣ نوفمبر ١٩٨٣

ԷՋՄԻԱԾԻՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սոյն թուականի Սեպտեմբերի 25-30 օրերին Մայր Աթոռում տեղի ունեցան հանդիսութիւնները՝ նուիրուած սրբալոյս մեռոնի օրհնութեանը և Նորին Սրբութիւն Տ.Տ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդեան 75-ամեակին, քահանայական կոչման 40-ամեակին և գահակալութեան 28րդ տարեդարձին։

Այս առիթը Սուրբ Էջմիածին էին ժամանել Կ. Պոլսի հայոց ամենապատիւ պատրիարք Տ Շնորհք արքեպիսկոպոսը, Հայ Եկեղեցու թեմական առաջնորդները ու թեմական պատգամաւորները, Մեծի Տանն Կիլիկիոյ այլ կաթողիկոսութեան պատուիրակութիւնը, Մայր Աթոռի բարեբարները, ինչպէս նաեւ բազում հրաւիրեալները և բազմահազար ուխտաւորները։

Հանդիսութիւններին մասնակցելու համար Մայր Աթոռ էին ժամանել նաեւ քոյր Եկեղեցիների ներկայացուցիչները։

Ուուս պրավոսլաւ Եկեղեցու պատուիրակութիւնը գլխաւորում էր Լենինգրատի Տ. Անտոնի միտրոպոլիտը, Ռումէն օրթոտոքս Եկեղեցու պատուիրակութիւնը՝ Տ. Թէոկտստ միտրոպոլիտը, Վրացական օրթոտոքս Եկեղեցու պատուիրակութիւնը՝ Տ. Խրիստաֆոր եպիսկոպոսը, Գուլկարական օրթոտոքս Եկեղեցու պատուիրակութիւնը՝ Տ. Կիրիլ վարդապետը, Անգլիկան Եկեղեցին ներկայացնում էր Հերի Հիլլ եպիսկոպոսը, իսկ Հռոմէական կաթոլիկ Եկեղեցին՝ Փրոֆեսէօր

ՏԵՍԱՐԱՆ ՄԸ ՄԻՀՈՆՕՐՇՆՈՒԹԵՆԷՆ

հայր Սուրենը՝ Վիեննայէն։

Սեպտեմբերի 24ին, Շաբաթ օրը, երեկոյեան, Մայր տաճարում տեղի ունեցաւ կիրակամտի հանդիսաւոր ժամերգութիւն և հոգում, որին ներկայ եղան քոյր Եկեղեցիների պատուիրակութիւնները, հայ հոգեւորական և աշխարհական պատգամաւորներ, ինչպէս նաեւ մեծ թիւով ուխտաւորներ։

Սեպտեմբերի 25ին, Կիրակի օրը, առաւօտեան ժամը 10ին, Մայր տաճարում հանդիսաւոր սուրբ պատարագ մատուցեց ԱՄՆ ի հայոց արեւմտեան թեմի առաջնորդ Տ. Վաչէ արքեպիսկոպոս Յովսէփեանը։

Յաւարտ սուրբ պատարագի քոյր Եկեղեցիների ներկայացուցիչները և Մայր Աթոռի յարգարժան պատգամաւորներն ու հիւրերը առաջնորդուեցին Մայր տաճարի բակի արեւմտեան մասում այս առթիւ պատրաստուած պատուանդան։

Ժամը 12.30ին Վեհափառ Հայրապետը, զգեստաւորուած, ուղեկցութեամբ Կ. Պոլսի հայոց պատրիարքի և Հայ Եկեղեցու 12 թեմական արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների, ինչպէս նաեւ քոյր Եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչների, առաջնորդուեց Մայր տաճարի զանգակատան առջեւ պատրաստուած՝ բեմահարթակը՝ կատարելու սրբալոյս մեռոնի օրհնութիւնը։

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ

ՀԱՂՈՒ ԴԱԳՈՒՈՒԹԻԻՆ

Այսօր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի Վեհարանի Դահլիճին մէջ, հրաւէրովն ու նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետին՝ ՆՈՒՕ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին, եւ մասնակցութեամբ Լիբանանի երեք հայ համայնքներուն՝ Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական հոգեւոր պետերուն, պետական հայ երեք փոխանցներուն, համայնքային ներկայացուցիչներուն, ինչպէս նաեւ ազգային հայ բազմակազմ երեք կազմակերպութիւններուն Ազգային Պեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան ներկայացուցիչներուն, տեղի ունեցաւ խարհրդակցական հանդիպում մը։

Սոյն հանդիպումին գլխաւոր օրակարգն էր ճնճաղուկը Լիբանանի այժմու տագնապալից կացութեան Լիբանանի վերականգնումի գծով տարուած բազմակողմանի ախտաճանչումներուն, եւ այդ առընչութեամբ առաջարկելու Լիբանանի հայ համայնքին վճռական քայլեր՝ իր գոյութեան, ազգային ինքնութեան եւ ընդհանուր ապագային համար։

Հանդիպումին ներկայ էին նաեւ Ս. Էջմիածնի Վեհափառ Հայրապետին հետ Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ Արք. Աշճեան, Ամերիկայի Կեդրոնական Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Յուշիկ Արք. Խաչատուրեան, Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիէլ Արք. Գալուստեան, Ամերիկայի Կեդրոնական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Գարեգին Արք. Սարգիսեան, Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Գարեգին Արք. Ղազանճեան, Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Գարեգին Արք. Ճանաշեան, Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Գարեգին Արք. Տէր Յակոբ

ՀԱՂՈՐԴԱԴՐՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Մայրավանքի ամբողջ շրջափակը լցուած էր տասնեակ հազարաւոր հայրենի և աշխարհի տարբեր երկիրներից եկած ուխտաւորներով, հաւատացեալներով, հիւրերով։

Ժամը 12.30ին սկսուեց մեռոնօրհնութեան արարողութիւնը Հայաստանեայց Եկեղեցու գարաւոր կարգ ու կանոնի համաձայն։

Արարողութեան վերջում Վեհափառ Հայրապետը քարոզեց հայ ժողովրդի համար սրբալոյս մեռոնի ունեցած հոգեւոր նշանակութեան մասին։

Մեռոնօրհնութեան արարողութիւնից յետոյ հանդիսաւոր մեծ թափօրով Ամենայն Հայոց Հայրապետը, քոյր Եկեղեցիների ներկայացուցիչները, ազգ հայ հոգեւորականութիւնն ու թեմերի պատգամաւորները առաջնորդուեցին վեհարան։

Ժամը 15-ին Վեհարանի սեղանատունը հայ և օտար հոգեւորականների պատուին տրուեց պաշտօնական ճաշկերոյթ։

Սեպտեմբերը 26ին, Երկուշաբթի օրը, առաւօտեան ժամը 10ին, Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ, հայ հոգեւորականութիւնը, քոյր Եկեղեցիների ներկայացուցիչները, բոլոր պատգամաւորները ու հիւրերը այցելեցին ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակները գետեղեցին հայ նահատակաց յուշարձանին։ Այս ահռելի յուշարձանի յաւերժական կրակը հուրչ տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ, և բոլոր ներկաները մի առաջաբար աղօթեցին 1915 թուականի մեծ Եղեռնի զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Ժամը 11.30ին Կ. Պոլսի հայոց ամենապատիւ սրբազան պատրիարքը, հայ բարձրաստիճան հոգեւորականները, Եռամեծերը պատգամաւորները, Ամենայն Հայոց Հայրապետը գլխաւորութեամբ, այցելեցին Հայկական ՍՍՀ Սովետների խորհուրդ, որտեղ նրանց ընդունեց խորհրդի նախագահ Ծիլոր Վասիլի Սարգսեանը։

Նոյն օրը, ժամը 14ին, Երեւանի «Հրազդան» հրապարակում Հայկ. ՍՍՀ Սովետների խորհրդին առընթեր Հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Իոսէբ Պարսամեանը, յանուն հայրենի կառավարութեան և եկեղեցական խորհրդի, տուեց պաշտօնական ճաշկերոյթ ի պատիւ Հայոց Հայրապետի և նրա յարգարժան հիւրերի։

Սեպտեմբերի 27ին, Երեքշաբթի օրը ժամը 10ին, վեհարանի հանդիսութեանց դահլիճում տեղի ունեցաւ յոբելեանական հանդիսաւոր նիստ նուիրուած Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա.-ի ծննդեան 75 ամեակին, քահանայական կոչման 40 ամեակին և գահակալութեան 25րդ տարեդարձին։

Հանդիսութիւնը ներկայ էրն Կ. Պոլսի հայոց ամենապատիւ պատրիարքը, քոյր Եկեղեցիների հոգեւոր ներկայացուցիչները, հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, թեմերի պատգամաւորները, Սայր Աթոռի բարերարները, հայրենի մտաւորականութեան ներկայացուցիչներ և բազմաթիւ այլ հրաւիրեալներ՝ շուրջ 500 հոգի։

Հանդիսութիւնը Սովետական Հայաստանի կառավարութիւնը ներկայացնում էր Հայկ. ՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Իոսէբ Պարսամեանը։

Հանդիսութիւնը ներկայ էր նաեւ ՍՍՀՄ մինիստրների խորհրդին առընթեր կրօնական գործերի խորհրդի նախագահի տեղակալ Վ. Ս. Վալոդինը։

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ՀՒՆ ՄԻՒՌՈՆ Կ'ԱՒԵԼՑՆԷ ԿՈՔՍԱՑԻՆ ՄԷՋ

Հանդիսութեան բացումը կատարեց Գերագոյն Հոգեւոր խորհրդի ատենապետ Տ. Սիոն արք. Մանուկեանը։

Յոբելեար Հայրապետի 28 ամեայ գործունէութիւնը նուիրուած զեկուցումով հանդէս եկաւ Սայր Աթոռի դիւանապետ Տ. Ներսէս եպս. Պոզապալեանը։

Ապա ողջոյնի և շնորհաւորանքի խօսք ասաց Կ. Պոլսի հայոց Տ. Շնորհք պատրիարքը՝ յանուն Հայ Եկեղեցու հոգեւորականութեան։

Ողջոյնի և շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկան նաեւ Հայկ. ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Իոսէբ Պարսամեանը, Ռուսաց Եկեղեցու ներկայացուցիչ միտրոպոլիտ Անտոնին, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր կրօնական գործերի խորհրդի նախագահի տեղակալ Վ. Ս. Վալոդինը, սիւրիւքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի անունից՝ Վարդգէս Համազասպեանը, Ռումէն օրթոտոքս Եկեղեցու անունից՝ միտրոպոլիտ Թէոկտիտը, ՀՍՍՀ Խաղաղութեան կոմիտէի և խաղաղութեան Ֆոնտի անունից՝ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյեանը, Ս. Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի անօրէն Սեն Արեւշատեանը, Վրաց Եկեղեցու անունից Տ. Խրիստաֆոր եպիսկոպոսը, Անգլիկան Եկեղեցու անունից՝ կանոնիկոս Վիկտոր Դը Վաալը, Պուլկարական Եկեղեցու անունից՝ Տ. Կիրիլ վարդապետը և Հռոմէական կաթոլիկ Եկեղեցու անունից՝ Փրոֆ. Հայր Սուտները։

Հանդիսութեան աւարտին շնորհակալութեան և երախտագիտութեան ջերմ խօսքով հանդէս եկաւ Ամենայն Հայոց Հայրապետը։

Հանդիսութեան երկրորդ բաժնում գործադրուեց գեղարուեստական ճոխ ծրագրով հոգեւոր համերգ։

Սեպտեմբերի 28ին, Շաբաթ օրը առաւօտեան ժամը 10ին, հանդիսութիւններին ժամանած Մայր Աթոռի հոգեւորական և աշխարհական հիւրերը այցելեցին Ս. Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան՝ ծանօթանալու հայ մշակոյթի գանձերի հնագոյն նմուշներին։

Նոյն օրը, աւելի ուշ, Մայր Աթոռի հիւրերի մի մասը ուխտագնացութիւն կատարեց դէպի Ս. Գեղարդի վանք, իսկ մի մասն էլ շրջագայութեան մեկնեց դէպի Սեւանայ լիճ։

Սեպտեմբերի 29ին, Հինգշաբթի օրը, առաւօտեան ժամը 11ին, հայ բարձրաստիճան հոգեւորականները, Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ, այցելեցին Հայկական ՍՍՀ Գերագոյն Սովետ, որտեղ նրանց ընդունեց Գերագոյն Սովետի նախագահութեան նախագահ Տիար Բաբգէն Սարկիսովը։ Այստեղ, հանդիսաւոր իրագրութեան մէջ, Ամենայն Հայոց Հայրապետին յանձնուեց Հայկ. ՍՍՀ Գերագոյն Սովետի նախագահութեան «ՊԱՏՈՒՈԳԻՐ»ը, խաղաղութեան պաշտպանութեան օգտին Նորին Սրբութեան հայրենասիրական գործունէութեան և նրա ծննդեան 75-ամեակի կապակցութեամբ։

Հոկտեմբերի 1-2 օրերին, քոյր Եկեղեցիների ներկայացուցիչները, Հայ Եկեղեցու ներքին և արտասահմանեան թեմերի հոգեւորական և աշխարհական բոլոր պատգամաւորները հրաժեշտ տուեցին Հայոց Հայրապետին, Մայր Աթոռին և մեկնեցին երախտագէտ զգացումներով ու լաւագոյն տպաւորութիւններով։

Սեպտեմբերի 25 30 յոբելեանական հանդիսութեանց օրերը, որոնք վերածուեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա արժանաւոր Գահակալի և մայր հայրենիքի նկատմամբ հայ ժողովրդի անխառն սիրոյ, հաւատարմութեան ու նուիրուածութեան մի վառ ցոյցի, Մայր Աթոռի մեր օրերի պատմութեան մէջ կը մնան որպէս անմոռանալի և յաւէտ յիշատակելի օրեր։

ԴԻՒԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
5 Հոկտեմբերի 1983թ.

ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Գահիրէի թեմական ժողովը ենիս պիթ գումարէ վաղը Ո ր-քար, 4 Նոյեմբեր 1983, երեկոյեան ժամը 7ին, Ազգային Առաջ որդարանիս դահլիճին մէջ,

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՒԱՆԴՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎ

(Շար. Ա. էջէն)

coշափե ի ուղղակի մասնակցութիւն բերել միւս համայնքներու կողմին, Լիբանանի ապագայի կերտումին հետ առնչուող ծրագրումի բոլոր աշխատանքներուն մէջ, բոլոր մակարդակներու եւ բոլոր առիթներու վրայ,

6. Խոր ցաւով եւ վշտով կ'ականատեսենք որ Լիբանանի մէջ այսօր գաղթականութեան պատկերը ծանր կացութեան մը վերածուած է: Կոչ կ'ուղղենք բոլոր լիբանանցիներուն, յատկապէս հայ բոլոր բարեսիրական հաստատութեանց ու կազմակերպութեանց եւ բոլոր անհատ հայերուն, որ իրենց գերագոյն կարելիքն ի գործ դնեն ամոքելու համար գաղթականներու նեղութիւնները ու տառապանքները եւ ջանալու որ սեղծուին նպաստաւոր պայմաններ անոնց վերադարձին համար դէպի իրենց սեփական տուները:

7. Վճռական կը նկատենք Լիբանանի օրինական իշխանութեան առաւել զօրացումը եւ գործնական ծիրէութեան տարածումը Լիբանանի հողային ամբողջականութեան վրայ, ինչ որ կարելի է օտար զինուորական ոյժերու հեռացումովը Լիբանանէն եւ՝ զօրացումովը Լիբանանի ազգային բանակին որպէս Լիբանանի միութեան պահպանումին ազդակ եւ խորհրդանիշ: Երկրի միութիւնը հիմնական սկզբունք է եւ չի կրնար օրէցօր դրուիլ որեւէ բանակցութեան մասնակցութեամբ:

8 Կը հաւատանք, որ բոլոր լիբանանցիներու համերաշխութիւնը, փոխադարձ սէրն ու հասկացողութիւնը եւ իշխանութեան գործակցութիւնը հիմնական կրնան եւ Լիբանանի մէջ ա հաստատեն եւ հոմանիշ լինի ազատութիւններուն, հաւասարութեան եւ

ԱՐԱՐԱՏԵԱՆ ԹԻՒ

ՆԱՄԱԿ ՍՏԱՑՈՒԱԾ ԱՐԺԱՆԹԻՆԷՆ

Պուէնոս Այրէս, 22 Հոկտեմբեր 1983

Պատուարժան Խմբագրութիւն
«Ջահակիր»ի

Հայ Մշակոյթի Ամսուան առիթով, վեցերորդ անգամ ըլլալով նախաձեռնելի կապ մը հաստատելու ցուցադրութեանց և ամէն անգամ ալ Արժանթինի Թղթատարական հաստատութիւնը բարեհաճ կ'ըլլայ մասնաւոր կնիք մը պատրաստել որ կ'օգտագործուի այդ առիթով արձակուած բոլոր նամակները կնքելու այդ կնիքներով։

Այս տարի հնիքը մակագրուած է հետեւեալ ձեւով։ Հայ Մշակոյթի Ամիս — 1414 Պուէնոս Այրէս — Արժանթին, 22 Հոկտեմբեր 1983 և կը պարփակէ Ա.Բ.Գ.-ը որ նմանութեամբ մինչեւ դարու մեր արուեստագէտներուն նկարուց Նկարիչ Մանուէլ Ղրգեան։

Այս նամակին վրայ դեռեւսած դրոշմանիշերը ժառուած են այս յատուկ կնիքով և ունին յատուկ արժէք, մանաւանդ որ կը ծառայեն հայանպաստ քարոզչութեան։

Ընդունեցէք ազնիւներուս հետ յարգանքներուս հաւաստիքը։

ՎԱՐՈՒԺԱՆ ՉԷՈՐԳԵԱՆ

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ

ՄՕ. ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆԻ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ-Ի

կեանքին եւ ստեղծագործութիւններուն նուիրուած

պատկերազարդ Քառասերէն գիրքը

Հրատարակութիւն եւ տպագրութիւն

ՆՈՒՊԱՐ ԵԻ ՀՐԱՉ ՍԻՄՈՆԵԱՆՆԵՐՈՒՆ

Փափաքողներուն կը տրուի անվճար

Ստանալու համար դիմել՝ «Ջահակիր»ի խմբագրատունը

ԿԱՐԴԱՑԷՔ ԵԻ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» օրաթերթ (Լիբանան)

«ՋԱՀԱԿԻՐ» շաբաթաթերթ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» շաբաթաթերթ (Արժանթին)

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսաթերթ (Միացեալ Նահանգներ)

«ՑԱՂԹԱՆԱԿ» ամսաթերթ (Ֆրանսա)

«ՄԱՍԻՍ» շաբաթաթերթ (Միացեալ Նահանգներ)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, ջարի ըլլան մեզի փութացնելու զայն,դիւրացնելու համար մեր գործը։ Չեք կրնար մանուածոյա դրել «Sarkis Balayan»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ, 11511 եգիպտոս։

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՆ ՎՐԱՅ, Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱՄԱՐՆԵՐՈՒՆ ՏԱԿ

Թեմական ժողովին որոշումով եւ Ամենայն Հայոց Հայրապետ Ն Ս Օ Տ Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի հրաւէրով, Զորեքշաբթի, 21 Սեպտեմբեր 1933ի կէսօրի, ընկերակցութեամբ մեր թեմին սիրելի Առաջնորդին Գերբ. Տ. Զաւէն Ս. Արք. Չիճյի եանի, կրօնքս հեռ օդանաւ նստարձ, եւ նոյն օրը երեկոյեան Մոսկուա հասայ ուր մեզի դիմաւորեցին Ս. Էջմիածնի կողմէ, եւ պանդոկ մը առաջնորդեցին:

Մոսկուան հսկայ, անծայրածիր քաղաք մըն է, ուր կառոյցները, համբաւները, ամէն ինչ իր հետ համեմատաբար կ'ընթանան: Յաջորդ օրը, մեկնեցանք հերիւն օդանաւակայանը՝ այնտեղէն երեւան մեկնելու համար: Մէկ օդանաւակայանէն միւսը՝ հեռաւորութիւնը հարիւր ֆիլոմեթր է:

Երբ հասանք երեւան՝ մեր հայրենիքին այնքան սիրելի մայրաքաղաքը, օդանաւակայանին մէջ կրկին մեզ դիմաւորեցին Ս. Էջմիածնի կողմէ, եւ մեզ առաջնորդեցին «Արմենիա» պանդոկը, որ միշտ վերապահուած կ'ըլլայ Հայաստանի հիւրերուն:

Սեպտեմբեր 25ին, Կիրակի օր, Ս. Էջմիածնի շրջափակին մէջ, բազմահազար հաւատացեալ բազմութեան մը ներկայութեան, Վեհափառ Կաթողիկոսը կատարեց Ս. Միւռոնի օրհնութիւնը: Աչխարհի վրայ ոչ մէկ հայ կրնայ այս հոգեպարար արարողութեան ներկայ գտնուիլ եւ չյուզուիլ. ոչ մէկ հայ կրնայ այդ պահուն երջանկութիւն չզգալ, որ թուրքիոյ եաթաղաւէս մազապուրծ փրկուած հայրենի այս հողին վրայ կոխած, Ս. Էջմիածնի կամարներուն տակ, այդպան հսկայ բազմութեան մը ներկայութեան, բոլորն ալ հայ, բոլորն ալ ու եղբայրներդ ու քոյրերդ, կը տեսնէ ամբողջ հայութեան հոգեւոր հայրը, որ Սուրբ Լուսաւորչի աջը իր ձեռքին, կ'օրհնէ միւռոնը, այն միւռոնը, որ աշխարհի վրայ ասէն մէկ նորածին հայու գաւակին հակատը պիտի օրհնէ, զայն հայ պիտի դարձնէ, հայ պիտի պահէ:

Սիւռնօրհնէքի արբազան արարողութեան մէջ ես տեսայ Աստուծոյ մասը, Աստուծոյ օրհնութիւնը, որ կ'իջնէր երկինքէն, որովհետեւ, նախքան միւռնօրհնէքը, երկինքը ամպոտած էր, թանձոնս մրնոլորտ մը կը տիրէր այդ պահուն, բայց երբ արարողութիւնները սկսան, Աստուած երկու կաթիլ ուձերով իր կեանքար օրհնութիւնները դրկեց, եւ ապա, երկինքը յանկարծ պայծառացաւ, արեւը սկսաւ շողալ եւ հայոց Աստուածն ալ մեզի հետ մասնակից եղաւ ցնծութեան այդ անսուտանալի պահուն մեր ապրումներուն:

Միւռնօրհնէքի արարողութեան յաջորդեցին հանդիսութիւնները: Մասնաւոր հանդիսութեամբ մը նշուեցաւ Ամենայն Հայոց Հայրապետին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսին Կահակալութեան 28րդ եւ ծննդեան 75րդ տարեդարձները: Ապա, Հայաստանի վարչապետը՝ Պր. Սարգիսեանը, մեծ հաշկերոյթ մը տուաւ ի պատիւ Վեհափառ Հայրապետին: Ճաշկերոյթին ներկայ էին Ս. Էջմիածնի բոլոր հիւրերը: Ընդունելութիւնը տեղի ունեցաւ շատ ջերմ մթնոլորտի մը մէջ: Ես ականատես եղայ եւ կեանքիս ամենէն ուրախալի օրերը ապրեցայ տեսնելով մեր հայրենիքին ղեկավարները ցոյց տալով սէրն ու յարգանքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդէպ. տեսայ եւ ունկնդիր եղայ մեր հաւատացեալ ժողովուրդին պատասխանին սիրոյն Անոր հանդէպ:

Հանդիսութիւններէն ետք, Վեհափառ Հայրապետը իմ եւ տիկնոջս տրամադրութեան տակ դրաւ իր վարորդով իննիատարժ մը, եւ պտըտեցանք ոչ միայն երեւանի, այլեւ Հայաստանի բազմաթիւ տեսարժան վայրերը: Շատ լսած էի, որ Հայաստան fարfարուս երկիր մըն է, միշտ կ'ըսէին Հայաստան Քարաստան: Բայց ես տեսայ Հայաստանը ծաղկած, կանաչազարդ ծառերով, անտառներով ու մարգագետիններով ծածկուած:

Ես տեսայ նաեւ Հայաստանը իբրեւ ապրող ու շնչող երկիր: տեսայ իր վարդագոյն, մեր երազին նման վարդագոյն Հայաստանը, անցայ երեւանի լայն, ծառաստանի վերածուած փողոցներէն, խլեցի լայն մայթերուն վրայէն: Տեսայ նոր տրող մարդութիւնը, կարգուկանոնը, ապրեցայ ժողովուրդին երջանկութիւնը, վայելեցի անոր առասպելական հիւրասիրութիւնը, նոր սեղաններու շուրջ նստած անոնց հետ կեանքս խմեցի (թէեւ ես միայն Հայաստանի կեանքար ջուրով . . .):

Մեր Վեհափառ Հայրապետին հետ գրեթէ կրնի տեսակցութիւն մը ունեցայ: Առաջացորէն խօսեցայ Հայաստաւեայց Եկեղեցւոյ եւ Սփիւռքի մէջ մեր ժողովուրդին պատակտուածին մասին, որպէսզի վերջ դնէր պառակտումը եւ մեր ժողովուրդը, որ այսօր ընդիւրէ մէջ կուլ կերթայ ձուլման, ուծացման, կը հետանայ իր մայր եկեղեցիէն, ի վերջոյ ձեռ ձեռի տուած, աշխատէր ազգապահպանման արբազան գործին ի նպաստ: Վեհափառ Հայրապետին ըսի, որ առաջ Աստուած, մտադիր եմ Ազգային Խարեար Պր. Աւետիս Զազըճեանի հետ Անթիլիաս երթալու եւ Կարեգին Կաթողիկոսիս ալ նոյն այս բաները ըսելու:

Մեր Հայրապետը խնամուն մարդ է, իր ժողովուրդին սիրոյը ապրող, մեր ցաւերով տանջուող, խորապէս կը զգար սփիւռքահայութեան սպառնացող վտանգը, իբրեւ հոգեւոր հայրը անոր, իր սրտը կարիւներ տեսնելով մեր ժողովուրդին պառակտուը:

Խօսելու առիթներ ունեցայ մեր այլ թեմերուն Առաջնորդներուն եւ պատուիրակներուն հետ: Բոլորս ալ նախահոգով կարտայայտուէին մեր գալուքին մասին, որ հասերաշխ մթնոլորտի մէջ բոլոր կուսերը կը գործակցին Ազգին շահուս հասար, բան մը որ դժբախտաբար կը պակսի բոլոր սրուս գալութներուն մէջ:

Այսպէս, երկու շաբաթներ ապրելով մեր հայրենիքին մէջ, խանդավառ տպաւորութիւններով, մեծ յոյսով լեցուած մեր ժողովուրդին ապագային համոզուեցայ, կոն եւ ուրախ սրտով վերադարձայ մեր սիրելի Եգիպտոսը. Ջափաղանց ուրախ եմ, որ տեսայ մեր հայրենիքը, ապրեցայ մեր հայրենի հողին վրայ, ներշնչուեցայ Ս. Էջմիածնի դարաւոր կամարներուն տակ, հաղորդուեցայ Ամենայն Հայոց Հայրապետին Ս Աջը:

Ներկայ կ'ուզեմ երախտագիտութիւնս յայտնել նաեւ Թեմական ժողովը ընկերներուս, որոնք ինծի հասցէպ իրենց վստահութիւնը յայտնեցին՝ գիս պատգամաւոր ընտրելով եւ, պատեհութիւնը տուին ինծի ապրելու կեանքիս ամենաերջանիկ օրերը:

Վերջացնելէ առաջ, կ'ուզեմ մեր գաղութին սիրելի գաւակներուն փոխանցել մեր Հայրապետին օրհնութիւնները, մաղթելով որ անոնք տակաւին երկար տարիներ անպակաս ըլլան մեր վրայէն:

ՓՕԼ ՓԻԼԻՏՃԵԱՆ

ՏԵՍԱՐԱՆ ՄԸ ԿԻՐՈՎԱԿԱՆԷՆ
(ՀՈՒՍԱՆԿԱՐ Պ. ՊԵՏՐՈՍԵԱՆԻ)

ԿԻՆԵՐԸ ՏԿԱՐ ՍԵՌ ՉԵՆ

Երբ մարդիկ կը հաստատեն, թէ կրնը կենսաբանօրէն տարբեր է, քան կ'ո՞ր չեն, թէ ան այլ մարգէն ստորադաս է, այսինքն՝ նուազ զիմացկուն, նուազ հաւատարակչուած, նուազ խելացի:

Այս սխալ գաղափարը ծնունդ առած է շատ մը նախապաշարումներէ, որոնք գիտական հիմք ունենալէ զուրկ են: Կնոջ մարմինը և գործարանները կարծուածին պէս տկար չեն: Աւելին, երկու տեսերէն աւելի երկար ապրելու ընդունակ թիւն ունեցողները կիներն են:

Ծննդաբանական տեսակէտով, այրը աւելի տկար արարած է քան կինը: կենդանական և մարդկային տեսակներուն մէջ, էգը աւելի տոկուն է քան արուն, և ասիկա՝ ծնած վայրկեանէն մինչեւ վերջին շունչը:

Գիտական և բժշկական հետազօտողներուն մեծագոյն մասը այրեր են, որոնք կը զգուշանան ճշմարտութիւնը եզրակացնելու այս հարցին մէջ: Նշանաւոր գեղձաբան՝ Տոքթ. Ճ. Համիլթըն, կրցած է ապացուցանել թէ արական սեռին պատկանող արարածները շատ աւելի նուազ կը տոկան աւօրեայ կեանքի փորձութիւններուն, քան իգական սեռը: Արական սեռի մահացութեան տոկոսը միշտ աւելի բարձր է:

Հետաքրքրական է դիտել տալ թէ ծանր աշխատանքի պարտաւորութեանց տակ մտնելէ առաջ իսկ, այր մարդիկ խոցելի առողջութիւն ունեցած են: Առնենք երեխաները: Երբ անոնք ծնին, առաջին շաբաթ մեռնողներուն մէջ 32 առ հար. ը տղոս մանչերուն թիւը աւելի է: Սրտի տապնպները շատ աւելի յաճախակի երեւոյթ մը կը պարզեն երիտասարդ այրերու մօտ:

Գիտական բացատրութիւնները վերջնական լուսաբանող թիւն չեն տար տակաւին այս երեւոյթներուն: Ոմանք կը պնդեն, թէ ասիկա մասամբ արդիւնք է այն ծանր ու յարատեւ աշխատանքին և պատասխանատուութիւններուն, զորս կեանքը կը պարտադրէ այր մարդոց: Ուրիշներ այն կարծիքը ունին թէ կրնայ հորմոնային խնդիր ըլլալ: Այր մարդոց սեռային հորմոնները կը բարձրացնեն հլուսկէններու նիւթափոխութեան աստիճանը և պատճառ կ'ըլլան որ այրերը շատ սպառին: Իսկ կիներու սեռային հորմոնները կ'ուշացնեն անոնց երակներուն ծերացման ընթացքը:

Եթէ կիներուն աւելի շատ առ թներ տրուին քարձր պաշտօններ վարելու, շատ հաւանաբար, անոնք կրնան պարտութեան մատնել այրերը շատ մը մարզերու մէջ: Ամենայն դէպս, անոնց երակները աւելի առաձգական ըլլալով, ծերո թեան ժամանակ ալ իրենց ուղեղներուն կ'ապահովեն արեան աւելի լաւ հոսք մը:

Շատ մը պատասխանատու պաշտօններու տէր այր մարդիկ չեն կրնար համոզուիլ, թէ կիները իսկապէս վիճակի են ստանձնելու շատ կարեւոր պաշտօններ: Պատճա՞ռը . . . : Այդպէս մտածողներուն համար, պատճառը շատ հասկնալի է. չէ՞ որ կիները արգունք կը թափեն այնպէս սի պահերու, երբ այր մարդիկ տէր կը կենան իրենց զիրերուն: Սակայն, կեանքի դժուարութիւններուն առջեւ լալէն աւելի գէշ ընթացք կարելի է ունենալ. օրինակ՝ անձնասպան ըլլալ: Արդ, Արեւմուտքի մէջ կազմուած վիճակագրութիւնները ցոյց կու տան, թէ անձնասպան եղողներուն երկու երրորդը այր մարդիկ են:

Արդեօք կիներու մտաւոր մակարդակը աւելի ցա՞ծ է, այր մարդոց մտային մակարդակէն: Անշո՛ւշտ: Այս իրողութիւնը ապացուցուած է բազմաթիւ փաստերով: Եթէ կիները չէին կրնար իրենց սաղանդը և հնարքը արտայայտել, պատճառը ասպարէզի պակասն է: Իսկ այն կիները որոնք ամէն արգելք արհամարհելով աշխատած են իրենց ձիրքերը զարգացնել, ընկերութեան մէջ նկատուած են արտակեդրոն կիներ: Ժողովուրդին մէջ «գիտնական կին» բացատրութիւնը համանիշ դարձած էր այն կնոջ պատկերին, որ տափակ կուրծքեր ունի, տափակ կօշիկներ կը կրէ և ետ մղուած սեռային ախորժակներէ կը տառապի:

Ահա թէ ինչու, բազմաթիւ խելացի աղջիկներ մէկ անգամէն կը յուսահատին գիտական աստիճաններ ընդգրկելու: Ճիշդ է որ հետզհետէ աւելի մեծ թիւով ուսանողուհիներ համալսարան կը յաճախեն, սակայն անոնք աւելի պիտի չունենան ընկերութեան հարցերը լուծելու:

Ինչ ալ ըլլայ՝ ճիշդ չէ ընկերային պաշտօնները գաղակարգումի ենթարկել: Անգլիացի գրող Սամուէլ Ճոնսընին երբ կը հարցնեն, թէ այր մա՞րդը աւելի խելացի է, թէ կինը: Ան կը պատասխանէ. «Ո՞ր այր մարգը, ո՞ր կինը»:

Այս պատասխանին մէջ խտացած է ամբողջ ճշմարտութիւնը:

Իրաքանչիւր անհատ, այր ըլլայ թէ կին, իր առանձնայատկութիւնները ունի՝ մտքի, հոգեի և մարմնական առողջութեան տեսակէտէն: Հետեւ ուրեմն, կարելի չէ այրերը և կիները անջատ գաղակարգումի ենթարկել, պարզ այն պատճառով որ անոնք տարբեր սեռերու ծնունդներ են:

Քաղեց՝ Ս. ՏԱՄԻՐՃԵԱՆ
Պէյրութ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է



Շահումեանի հրշեջ պիոներ ջոկատը

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

3 ՆՈՅ. 1983

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Անցեալ Կիրակի, 30 Հոկտեմբեր 1983, երեկոյեան ժամը 7ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, տեղի ունեցաւ պսակադրութիւնը՝ երկարամեայ Ազգային երեսփոխան, Թեմական և Քաղաքական ժողովներու նախկին ատենապետ Տէր և Տիկին Արթօ և Այտա Պըլըքճանեաններու որդւոյն՝

ՊՐ. ՕՆՆՕ ՊԸԼԸՔՃԱՆԵԱՆԻ
ԸՆԴ
ՕՐ. ԱՐՇՕ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆԻ

դուստրը՝ գաղութիս ծանօթ ազգայիններէն Տէր և Տիկին Յովսէփ և Արմինէ Տէյիրմէնճեաններու։

Կնքահայրութիւնը ստանձնած էր փեսային հօրաքրոջ ամուսինը՝ Պր. Գաբրիէլ Ճոճեան։

Այս առթիւ եկեղեցին գեղեցկօրէն զարդարուած էր սպիտակ ժապաւէններով և գեղեցիկ ծաղիկներով։ Հրաւիրեալներու հոծ բազմութիւն մը ներկայ գտնուեցաւ արարողութեանց, որոնց նախագահեց Թեմիս բարեխնամ Առաջնորդը՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեան, շրջապատուած Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Ֆրընճեանէ և աւագ սարկաւագները Բրչն. Յարութիւն Լեւոնեանէ, Սննիկ Պօղոսեանէ և Սարգիս Սանուկեանէ։

Երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ Մօ. Եդուարդ Յակոբեանի և երգեհոնահարութեամբ Տիկին Շամիրամ Դարմանեանի։

Արարողութեանց աւարտին, Առաջնորդ Սրբազան Հայրը յաւուր պատշաճի քարոզ մը խօսեցաւ, վեր առնելով Ս. Պսակի Խորհուրդին իմաստը, հայրական լի խրատները ուղղեց նորապսակ ամոլին և շնորհաւորեց զանոնք յանուն Գահիրէի Ազգային Իշխանութեան և իր կողմէ։

Երեկոյեան ժամը 10էն սկսեալ, հարսնեւորներէն շատեր հրաւիրուած էին Գահիրէի Սերիտիէն պանդոկի «Լուքսոր - Աստան» հանդէս սրահին մէջ, ուր տեղի ունեցաւ ճոխ հիւրասիրութիւն և խրախճանք խանդավառ նուագախումբի մը պարեղանակներուն հնչիւններուն տակ։ Առաւօտեան ժամերուն, հարսն ու փեսան կտրեցին հարսանեկան հսկայ կարկանդակը և ներկաները մեկնեցան կրկին շնորհաւորելով հարսն ու փեսան և անոնց ծնողները։

Փեսան ստացած է ֆրանսական կրթութիւն, որմէ ետք աւարտած է Գահիրէի Ամերիկեան Համալսարանի Քիմիագիտութեան ֆաքիւլթէն, զոր աւարտած է փայլուն յաջողութեամբ, արժանանալով Պր. Էս. Սի տիտղոսին։ Ան նոյնպէս տիրացած է վարչական գիտութեանց մագիստրոսի գիտական աստիճանին։ Այժմ ան գործի ընկերն է իր հօր ծանօթ ներկայացուցչական, որուն պատասխանատու տնօրէնն է։

Հարսը իր հայեցի կրթութիւնը ստացած է Նուպարեան Ազգ. Վարժարանին մէջ, իսկ երկրորդական ուսումը՝ Համազգ Աղջկանց Գոլէճին մէջ։ Իր մասնագիտական բարձրագոյն կրթութիւնը ստացած է Գահիրէի Պետական Համալսարանին մէջ, որուն գեղագործական ֆաքիւլթէն փայլուն յաջողութեամբ աւարտելէ ետք, այժմ կ'աշխատի Սուլթաթամ դեղերու ընկերութեան մէջ։

Այս բարեբաստիկ առիթով, խմբագրութիւնս իր ջերմ շնորհաւորութեանց կը մատնէ երջանիկ կեանքի մաղթանքները՝ նորապսակ ամոլին և իրենց ծնողաց։

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ անցեալ Հինգշաբթի, 27 Հոկտեմբեր 1983, Տէր և Տիկին Ժիրայր և Սօսի Յակոբեաններ բախտաւորուած են առջնեկ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Կարէն։

Սրտագին կը շնորհաւորենք նորածինին ծնողները, մեծ հայրիկն ու մեծ մայրիկը՝ Տէր և Տիկին Արթին Յակոբեանն ու Տէր եւ Տիկին Կարօ Ներսեսեանը, ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաները, եւ երջանիկ ու երկար կեանք կը մաղթենք նորածինին եւ իր ծնողաց։

ՅԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ



ՋԱՀԱԿԻՐԻՆ

Պր. Ռաֆֆի Պօսնոյեանի ընդ Օր. Օլիվիա Ջումբթի (Լոս Անճելըս) բար բաստիկ ամուսնութեան ուրախ առթիւ վասն շնորհաւորութեան Տէր և Տիկին Վահէ և Տոքթ. Հէրմինէ Վարժապետեաններ կը նուիրեն 5 եգ. ոսկի։

ՆՈՒԻՐԱՏՈՒԱԾՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿՈՎ)

Իրենց չատ սիրելի զաւկին՝ Պր. Օննօ Պըլըքճանեանի ընդ Օր. Արշօ Տէյիրմէնճեանի բարեբաստիկ ամուսնութեան ուրախ առթիւ, լաւագոյն մաղթանքներով Տէր և Տիկին Արթօ Պըլըքճանեան կը նուիրեն

Հայ Գեղ. Մխիթարեան	20
Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Այծեմնիկ՝ Հանգստեան Տան	10
Գահիրէի Աղքատախնամին	10
Նուպարեան Ազգ. Վարժարանին	10
Գալուստեան Ազգ. Վարժարանին	10
«Արեւ»ին	10
«Ծուսաքեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Մատնալ նուիրատուէն)

Պր. Օննօ Պըլըքճանեանի ընդ Օր. Արշօ Տէյիրմէնճեանի բարեբաստիկ ամուսնութեան ուրախ առթիւ, վասն շնորհաւորութեան Տէր և Տիկին Զաւէն Պալեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	3
Աղքատախնամին	3
Գալուստեանի ճաշի սեղանին	3
«Արեւ»ին	3
«Ծուսաքեր»ին	3

(Մատնալ «Ջահակիր»էն)

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆՏԻՆ

Ուղբացեալ Մարի Քէլէճեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան տէր և Տիկին Փօլ Քիլիճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

Ուղբացեալ Անտրէ Եսայեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Տէր և Տիկին Փօլ Քիլիճեան կը նուիրեն 10 եգ. ոսկի։

«ՋԱՀԱԿԻՐ» ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Տէր և Տիկ ն Փօլ Քիլիճեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն (օդային փոստով) իրենց հարազատներուն.

Տիկ. Արման Շեփիկեանի, Մոնրոզ Գալ. (Մ.Ն.)
Տիկ. Շարլոթ Տիշեանի, Փաթերսըն, Ն.Ճ. (Մ.Ն.)
Տիկ. Մանուշ Օհանեանի, Վիկթորիա (Աւստրալիա)
Պր. Գրիգոր Սանտըքեանի, Պրօսար (Գանատա)
Պր. Ներսէս Եկաւեանի, Մոնթրէալ (Գանատա)

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պաշտօնական ներկայացուցիչն ու բրդթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

33 Սաաս Զաղլուլ պող. Հեռ. թիւ 802199

ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿԱՒԱՆԵԱՆ

ՀԱՅԵՐԷԻՆ ԳՈՐԾԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՎԱՐԱՆԱՒՈՐԻ ԵՒ ՀԱՐԿԱՒՈՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՆՆԷՍԵԱՆ

ԲԱՌԵՐՈՒ ԲԱՅՏՐԱԿԱՆԸ ԽՈՍ ԴԻՒՐԸՄԲՈՆԵԼԻ. ՍՈՍ ՀՈՄԱՆԻՇԵՐ — ԱՅԺՄԵԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ

• ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՆ
• ԱՄԷՆԷՆ ՏՂԿՈՒՆԸ ՅԱՐԱՁԻԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՆ

768 էջ — 50 Լիբ. Ոսկի

ՓՈՍՏԱՅԻ ԳԵՐԱՏՈՒԹԻ Ա ՀԱԼԵՊԻ ԴՐԱՒԱՃԱՌՆԵՐՈՒՆ ՄՕՏ

ԸՆԴՕՒՆԵԼՈՒԹԻՒՆ - ՃԱՇԿԵՐՈՒԹ

«Ջահակիր» Շաբաթաթերթի Հիմնադրման 35ամեակին եւ Նոր Շրջանի Հրատարակման 20ամեակին առիթներով

Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ԶԱՒԷՆ Ս ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆԻ

(Ատենապետ Պատկ. Թեմական Ժողովի և Հիմնադիր «Փօլ Քիլիճեան Հրատարակչական Ֆոնտ»ի)

ՇԱԲԱԹ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ 1983, Կ·Ե· ԺԱՄԸ 9·30ԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

Հինգշաբթի, 3 Նոյեմբեր 1983, կ.Ե. ժամը 9.30ԷՆ

ԹԵԹԵԻ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻԻՆ

ՋՈՒԿ, ՓԻԼԱԻ, ԱՂՑԱՆ ԵՒ ՊՕՈՒՂ

Անդամներն ու համակիրները սիրով կը հրաւիրուին

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍ· ՇՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ-ՊԱԼԻ
ԱԽՈՅԵԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ
Ա֊ՇԱԲԱԹ

Ա. Մինի֊Պասքէթ

Ուրբաթ, 11 Նոյեմբեր 1983, կ.ա. ժամը 10ին

Հ.Մ.Ը.Մ֊ՆՈՒՊԱՐ-ԻՔՔԱՀՈՍ

Բ. Պոյիկներ

Ուրբաթ, 11 Նոյեմբեր 1983, կ.ա. ժամը 11ին

Հ·Մ·Ը·Մ·֊ՆՈՒՊԱՐ-ԻՔՔԱՀՈՍ

Ձոյգ մրցումները տեղի պիտի ունենան Հ.Մ.Ը.Մ.֊Նուպարի մարզադաշտին վրայ

Մուտքը ազատ է - Սիրալիր հրաւէր բոլորին

Կիրակի, 20 Նոյեմբեր 1983, կ.Ե. ժամը 4.30ին

Պասքէթ - Պոլի Աղջկանց Բարեկամական Մրցում

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷմ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՎՐԺ.Ի

Հ.Մ.Ը.Մ.ի մարզադաշտին վրայ

Սիրալիր հրաւէր բոլորին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու կը տեղեկացնենք մեր յարգոյ հաւատիմներ թէ ըստ եգիպտահայ Թեմը կազմակերպող կանոնագրի 12րդ յօդուածի արամադրութեան, յառաջիկայ 20 Նոյեմբեր 1983ին կայանալիք Թեմական ժողովի ամբողջական ընտրութեան իրաւունք ունեցող ապագային ներս քանկը կախուած է Ազգային Առաջնորդարանիս բակը և չէնքի ներքնայարկին մէջ։

Դիւան
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳ. Ա. ԻՒԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՌԱԾԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդագրէք	250 Ե.Դ.	—
Սուտանի «	250 Ս.Դ	350 Ս.Դ.
Լիբանանի «	—	25 Լ.Ո.
Սուրիոյ «	—	30 Ս.Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Կանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդագրէք	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م - ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef ; SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Խմբագրատէր — ԱՐՏԱ ՄԵՐՈՎԲԵԱՆ
Պետականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 947 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 10 ՆՈԵՄԲԵՐ 1983 | ՀԱՅԸ ՋԵՌԲԼ 5 ԵԳ ԴՀԿ. | عدد رقم ٩٤٧ الخميس ١٠ نوفمبر ١٩٨٣

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՔԱՆԱՄԵԱԿ, ՀԱՄԱՋՈՐ՝ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ

Ազգերու եւ ժողովուրդներու պատմութեան մէջ, հաւ տարիներու ժամանակաշրջան մը գրեթէ աննկատելի է, եթէ բացառիկ տարողութեամբ եղելութիւններ, յեղաշրջումներ կամ մեծ դէպքեր չեն պատահած այդ շրջանի ընթացքին (պատերազմներ, յեղափոխութիւններ, ցեղասպանութիւն, ջարդեր եւ այլ նմանատիպ դէպքեր ու պատահարներ): Նոյնն է եւ պարագան հայութեան համար: Եւ սակայն հայութեան համար նոյնը չէ՝ հայ թերթի մը (մանաւանդ սփիւռքահայ) հաւ տարիներու յարատեւ կանոնաւոր հրատարակումը շրջանի պարագան, շրջան մը որ անպայման օրէնքի պէտք է եղած ըլլայ բազմապիսի դժուարութիւններով եւ զոհողութիւններով, մէկ խօսքով ամէնօրեայ հերոսացման շրջան մը, ամէնօրեայ եւ ամէն տեսակի մտահոգութեանց շրջան մը:

Անկարելի է հանդիպիլ սփիւռքահայ թերթի մը, որ առանց մեծ հոգսերու, առանց այլազան դժուարութիւններու հրատարակուած ըլլայ ցարդ: Եթէ խմբագիրը գտնուած է գրաշարներու դժուարութիւն եղած է, եթէ գրաշարներ ու խմբագիրներ եղած են միւթականը բացակայած է կամ խիստ անբաւարար եղած է եւ այսպէս շարունակաբար, ու հայ թերթ հրատարակելը միշտ ալ եղած է հերոսական աշխատանք, անսահման զոհողութեանց արդիւնք:

Ուրեմն «Չահակիր» բոլորեց իր հիմնադրմանը 35-ամեակն ու կանոնաւոր հրատարակմանը (Նոր Շրջանի) 20-ամեակը (1 Նոյ. 1963):

«Չահակիր»ին համար ալ, ինչպէս սովորաբար գրեթէ բոլոր սփիւռքահայ թերթերուն, այդ հանգրուանը չեղաւ դիւրասահ, հանգստագնաց ու հեշտ: Այդ հաւ տարիներուն (ինչպէս եւ անոնց նախորդող 15 սկզբնական տարիներուն) ամէն մէկ օրը մտահոգութեամբ, յոգնութեամբ եւ այլազան դժուարութիւններով լեցուն եղաւ: Հայ գրաշարներ պատրաստելէ եօթ, անոնց երկրէս մեկնումէն յետոյ, արաբներու սորվեցուցիմ հայերէն գիր շարելը, որպէսզի սեռնպեան լեզուն շարունակուի տպագրուիլ. արաբ գրաշարի բացակայութեան խմբագիրն ու օգնականները գրաշարի դարակներուն առջեւ անցան ու կանգնեցան որպէս գրաշարներ՝ իւրաքանչիւրը, խմբագիրին օգնականները ապրուստի իրենց այլ աշխատանքներէ ստացած օրապահիկներէն տրամադրեցին, որ հայ թերթը չկրնայ տեսնելէ, անոնք իրենց հանոյքներէն ոչ միայն ինքզինքին զրկեցին, այլ նաեւ կրկնապատիկ ջանքեր ալ ըրին գիշերներ լուսցուցին, որ օտարութեան մէջ քնակութիւն հաստատած հայը գոնէ հայերէն կարդալէ չզրկուի: Եւ ահա, այսօր, հաւ տարիներէ ի վեր կանոնաւորաբար հրատարակուող «Չահակիր»ը կը շարունակէ լոյս սփռել հոն ուր կը հասնի, հոն՝ ուր կ'ուղարկուի, հոն՝ ուր անհրաժեշտութիւնը կայ որ մայրենի լեզուն մոռացութեան գլուխը չի նետուի:

Եղան օրեր, երբ թուղթի սուր տագնապ ստեղծուեցաւ, թուղթին գինը տասնապատկուեցաւ, ընթերցողին վճարամովը կարելի չէր նոյնիսկ թուղթին գինը հոգալ: Եղան օրեր, երբ գրաշարի տագնապ ստեղծուեցաւ, թղթատարական սակը խառնապատկրուեցաւ, բայց թերթը հրատարակուեցաւ, թերթը ցրուեցաւ, թերթը ուղարկուեցաւ առանց ընդհատման:

Եգիպտահայ մամուլի աւելի քան հարիւրամեայ պատմութեան ընթացքին չէ հրատարակուած թերթ մը որ «Չահակիր»ին չափ ժողովրդական եղած ըլլայ, «Չահակիր»ի նման նորութիւններ տուած ըլլայ ընթերցողին, «Չահակիր»ին պէս ուղղակի եւ անկեղծ ըլլայ իր ընթերցողներուն հետ, «Չահակիր»ին պէս ամէն ընթերցողի տունը մտած ըլլայ իբրեւ ընտանեկան անդամ մը:

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՆԱԽԱԳԱՀ ՀՈՍՆԻ ՄՈՒՊԱՐԱՔԻ ՃԱՌԸ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՆԻՍՏԻՆ

Անցեալ Կիրակի, 6 Նոյեմբեր 1983, առաւօտեան, Խորհրդարանական նոր նստաշրջանի բացման նիստին, նախագահ Հոսնի Մուպարաք կարեւոր ճառ մը խօսեցաւ, որուն ընթացքին ան գծեց Եգիպտոսի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը:

Ան հաստատեց, թէ քաղաքական աշխատանքի յաջողութիւնը այլեւս պայմանաւորուած չէ ժողովրդական զանգուածներու դրգռումով կամ չոր ու ցամաք կարգախօսներ եւ փայլուն խոստումներ ընծայելով, այլ, յստակ հարկադրութիւն մը դարձած է, որքազան առաքելութիւն մը, որ իր սահմանումներն ու աստիճանաչափերն ունի, Աստուծոյ, հայրենիքի եւ ժողովուրդի համար

ճգնումով եւ նուիրումով:

Նախագահը իր ճառի ընթացքին կոչ ուղղեց ժողովրդավարութիւնը, օրինականութիւնն ու օրէնքի վեհապետութիւնը ամրապնդելու, դիմագրաւելով արտագրութիւնը աւելցնելու դատը: Ան հրաւէր կարդաց յառաջիկայ հանգրուանին կեդրոնանալու երկու գլխաւոր հարցերու վրայ ու րոնք պիտի ճշդեն ապագան՝ Եգիպտոսի հողին վրայ:

Ա.- Երիտասարդական հարցը, հրաւիրելով հոգեկան եւ մտաւորական բացերը լեցնելու, զանոնք օրուն ան կը մղուի իր իրականութենէն փախուստ տալու, ան ըսաւ. «մենք կը գիմենք ապագային, երբ երիտասարդութիւնը իր ապրած մայրէն կամ ժամանակէն փախուստ պիտի չտայ»:

Բ.- Բնակչութեան տարապայման յաւելումը, որ բոլոր ճիգերն ու դրական երեւոյթներու մեծամասնութիւնը կը նետծէ: Ան կոչ ուղղեց այս հարցին շուրջ ուսումնասիրութիւնները բազմապատկելու, իր բոլոր կողմերով, անոր դարմանման ճիշդ ձեւերը գտնելու, եւ թէ յառաջիկայ Յունուարին գումարելի բնակչութեան համագումարը ըլլայ առիթ մը մտածելու տեսութեան եւ փորձառութեան տէրերուն, այս հարցը հանգամանօրէն քննելու եւ պատշաճ լուծումները գտնելու:

Նախագահը խօսելով ներքին հարցերու մասին, յառաջիկայ հանգրուանին համար ընդգծեց հետեւեալը.

** Առաջին անգամն է որ Ժողովրդային Խորհուրդը իր սահմանադրական ժամանակը կը լրացնէ մինչ Խորհրդակցական Խորհուրդը աւարտեց իր մանդակի ընտրութիւնները: Ան ապա ըսաւ. «այսպէսով մենք նախընթաց մը ստեղծեցինք, որու իրականացման հետամուտ էի»:*

** Թէ ժողովրդավարութիւնը հմնահարց մըն է, որ ազգային*

(Շար. տես էջ 2)

ԿՈՉ ԳԱՀԻՐԷԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

«Ահեւ»ի, «Ծուսարեւ»ի եւ «Չահակիր»ի չրջանակին մէջ չեւ ութ տարիներէ ի վեր սկսուած համագործակցութիւնը իրարհասկացողութեամբ շարունակուեցաւ մինչեւ օրս: Սոյն կազմակերպութիւնները նոյն վճռակամութեամբ եւ համոյնքին ծառայելու նուիրական պարտականութեան գիտակցութեամբ որոշած են շարունակել կողք կողքի աշխատանքը միշտ ի մտի ունենալով ազգային եւ համայնքային չահերը:

Հետեւաբար, յառաջիկայ 20 Նոյեմբեր 1983ի Գահիրէի Թեմական ամրողջական ընտրութիւններուն համապատասխան կը ներկայանանք եւ վստահ ենք որ քուէարկող հասարակութիւնը իր քուէները պիտի տայ մեր ցանկին, այն հաստատ համոզումով, որ յառաջիկայ Թեմական ժողովը իր բոլոր կարելիութիւններն ի սպաս պիտի դնէ մեր Թեմի բարօրութեան եւ յառաջդիմութեան:

Մեր ներկայացուցած ընտրելիներու ցանկին հրապարակումը մէկ անգամին ետեւէն ձանձրացուցիչ եւ լաւ պէս տեղեակ ենք նոյն ոլորմտութեան նուիրուածութեան եւ զոհաբերող ոգիին:

Ուրեմն, սիրելի ընտրողներ, կատարեցէք ազգային քաղաքական ձեր պարտականութիւնը, Կիրակի, 20 Նոյեմբեր 1983ին քուէատուփ ներկայանալով, և գիտակցօրէն և համաչափով ձեր քուէները տուէք համագործակցական ցանկին:

«ԱՐԵՒ»ի, «ԾՈՒՍԱՐԵՒ»ի ԵՒ «ՉԱՀԱԿԻՐ»ի
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՒ ԱՆՈՒՆՆԵՐԸ

1 - ԱԻԱԳԵԱՆ ԵԴՈՒԱՐԴ ՀԱՅԿ	13 - ՄԵՄՐՈՊԵԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳԻՍ
2 - ԲՐՈՒՏԵԱՆ ԲԻԶԱՆԴ ԹԱԳՈՐ	14 - ՄԽՏԻԿԵԱՆ ՊԵՏՐՈՍ ԾԱՏՈՒՐ
3 - ԳԱԶԱՆՃԵԱՆ ՍԵՊՈՒՀ ՎԱՐԴԱՆ	15 - ՄՈՎՍԷՍԵԱՆ ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍ
4 - ԾՂՏԼԵԱՆ ԲԱՐՍԵՂ ՎԱՀԱՆ	16 - ՋԷՋԷՆԵԱՆ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐ
5 - ՋԱՐԴԱՐԵԱՆ ԿԱՐՕ ԵԴՈՒԱՐԴ ԳԷՈՐԳ	17 - ՊԱԼԱԵԱՆ ՋԱԻԷՆ ՄԱՐՏԻՐՈՍ
6 - ՋԱՔԱՐԵԱՆ ԽՈՍՐՈՎ ԹՈՎՄԱՍ	18 - ՊԱԼԱԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՆՈՒՊԱՐ
7 - ԹԷՐԶԵԱՆ ՊԵՐՁ ՏԻԳՐԱՆ	19 - ՊԱՅՐԱՄԵԱՆ ՍՈՒՐԷՆ ՆԱՐՊԷՅ
8 - ԹՈՎՄԱՍԵԱՆ ԺԻՐԱՅՐ ՅԱԿՈԲ	20 - ՊՐԼԸՓՏԱՆԵԱՆ ՕՆՆԻԿ ԱՐԹՕ
9 - ԹՈՒՄԱՑԵԱՆՑ ԵՐՈՒԱՆԴ ԿԱՐԱՊԵՏ	21 - ՊՕՂՈՍԵԱՆ ՏԻԳՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ
10 - ԿԷՎՐԷԿԵԱՆ ՌՈՒԲԷՆ ՎԱՀՐԱՄ	22 - ՍԻՄՈՆԵԱՆ ՆՈՒՊԱՐ ՊՕՂՈՍ
11 - ՄԱՋԼՈՒՄԵԱՆ ԳԷՈՐԳ ԳԵՂԱՄ	23 - ՏԷՕՎԼԷՔԵԱՆ ՆՈՐԱՅՐ ՊԵՏՐՈՍ
12 - ՄԱՐԳԱՐԵԱՆ ՅԱԿՈԲ ՄԱՐԳԱՐ	24 - ՔԻԼԻՏՃԵԱՆ ԲՕԼ ՄԱՐՏԻՐՈՍ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

(Շար. Ա. էջէն)

աշխարհով մէկ տարածուած ըլլայ, «Զահակիր»ին տպաճակը ունեցած ըլլայ:

«Կնոջական» իր յաւելուած էջերով, «Երիտասարդական Մարզական» իր ամսական բացառիկ թիւերով (երբեմն նոյնիսկ 12 էջերով) «Զահակիր»ը գեղեցիկ, պատկերազարդ, արդիական եւ գոյնզգոյն էջածեւաւորումներով ընթերցողին, մանաւանդ երիտասարդ ընթերցողին հետաքրքրութիւնը կեդրոնացուց իր վրայ, եգիպտոսէն թէ սփիւռքի ու հայրենիքի բոլոր կողմերէն եկած բազմաթիւ նամակներու ստիպուեցանք պատասխանել, բացառիկ աշխատանք, որ եկաւ բարդուիլ խմբագրութեան բազում աշխատանքներուն վրայ: Ու այսօր, ստացուած նամակներու լայն թղթածրարներ տով տովի շարուած կը մնան խմբագրատան մէջ, նամակներ ուղարկուած նոյնիսկ փոքրիկ պատանիներու կողմէ, նամակներ գրուած ութսունը անց հայ ծերունիներու կողմէ, նամակներ՝ ընկերային, ազգային եւ այլ զանազան հարցեր օշարփող, որոնցմէ իւրաքանչիւրին խնամքով պատասխանուած է տեղին:

Կը համարձակիմ նոյնիսկ յայտարարելու, որ «Զահակիր»ը եղաւ սփիւռհահայ ամենատարածուն թերթը, որ սկիզբի օրերէն սկսաւ ուղարկել ամենուրեք, հոն ուր հայեր կ'ապրին հոն՝ ուր նոյնիսկ հայկական դպրոց, հայկական ակումբ, հայկական եկեղեցի չկայ, հոն՝ ուր թերեւս մինչեւ այդ ժամանակ հայկական ոչ մէկ թերթ հասած էր: Միթէ՞ կարելի էր երեւակայել, որ սփիւռհահայ թերթ որպէս բաժանորդագրութիւն կանոնաւորապէս ուղարկուէր երկիրներ ու խաղաթներ՝ ինչպիսիք Հոռեյսա (Եմէն), Քապուլ (Աֆղանիստան), Վարշաւիա (Լեհաստան), Թաշքէնթ (Ուզպէքիստան), Համպուրկ (Արեւմտեան Գերմանիա), Լակոս (Նիկերիա) նաեւ Մալթ, Հոնկ Քոնկ, Ապու Տապի, Ձիպութի, Հարաւ Ափրիկէ, Քենիա եւ այլ: Մէկ խօսքով, եղաւ շրջան մը որ «Զահակիր»ը հասցէագրուեցաւ դէպի 40 երկիրներ (շուրջ 140 խաղաթներ):

Հսկայ, յոգնեցուցիչ եւ մեծածախս աշխատանք, որ սակայն ներքապէս չէր կրնար բաւարարել թերթիս տպագրական ծախսերուն: Աշխարհի վրայ չկայ ոչ մէկ թերթ, որ իր բաժանորդագրութեան սակով կարելի ըլլայ հրատարակուիլ: Եթէ չըլլան լաւ սակագրուած ծանուցումներ ու յայտարարութիւններ, անհրաժեշտ է ներքաին կողմնակի նպաստներ կամ օժանդակութիւններ, ինչ որ չեղաւ «Զահակիր»ի պարագային: Ու թերթիս հրատարակութեան ներքաին բացերն ալ ծանր բեռ եղաւ ձրիօրէն աշխատող, ե՛ւ խմբագրող, եւ դասաւորող, ե՛ւ արբագրող խմբագիրին ու իրեն օժանդակներուն ուսերուն: Անոնք դիմագրաւեցին այս բոլոր դժուարութիւններուն, որովհետեւ նպատակագրած էին ծառայել հայ ժողովուրդին, հայապահպանութիւն ու ազգասիրութիւնն ու ազգասիրութիւնը ամենազօրեղ ուժը ստեղծեցին դիմակալելու այս բոլոր դժուարութիւններուն:

Ու «Զահակիր»ը ապրեցաւ, կ'ապրի այսօր եւ պիտի շարունակէ ապրիլ այնքան ժամանակ, որ հայը պանդուխտ է, որ հայուն գոյութիւնը սպառնալիքի տակ կը գտնուի սփիւռքի մէջ, եւ եթէ նախախնամութիւնը երկար կեանք շնորհէ նուիրեալ հրատարակիչներուն եւ աշխատակիցներուն:

«Զահակիր»ը իր հրատարակութեան առաջին օրէն իսկ ջանացաց ըլլալ հոգեկան կամուրջ մը հայրենիքի եւ սփիւռքի միջեւ, դեռ «Սփիւռհահայութեան հետ մշակոյթի կապի կոմիտէի» ստեղծումէն առաջ:

Ամանք պահ մը կրնան խորհիլ, ըսելով թէ՝ Սփիւռհահայ շաբաթաթերթ մը իր ներկայի չորս էջերով ինչհանո՞վ կրնայ օգտակար ըլլալ, կ'արժէ՞ միթէ այդհան զոհողութիւն կատարել, եւ ինչ՞ արդիւնքի հասնելու համար: Այսպէս մտածել փորձողները սակայն կը սխալին: Ճիշդ է որ հայկական շաբաթաթերթ մը իր չորս էջերով չի կրնար նմանիլ միջազգային մամուլի շաբաթաթերթերուն, անոնց նման բովանդակութեան եւ այլ, սակայն այս բոլորով հանդերձ, հայկական թերթերը կը նմանին երկնակամարի աստղերուն: Եթէ աստղերը չեն լուսաւորեր երկիրը, եթէ աստղերը չեն ջերմացներ տիեզերքի մթնոլորտը, աստղերը սակայն շատ յաճախ եղած են առաջնորդներ. Աստղերու լոյսին դիտելով է որ յաճախ նաւերն ու կարաւանները առաջնորդուած են դէպի իրենց հանգրուանները: Հայ թերթերը ոչ միայն կը լուսաւորեն ու կը ջերմացնեն հայրենիքէն հեռու բնակող եւ հայրենաբաղձ հայերը, այլ եւ աստղերու նման կ'առաջնորդեն մեր սերունդները, որպէսզի անոնք չմոռնան իրենց գիրն ու գրականութիւնը, երգն ու երաժշտութիւնը, ազգն ու հայրենիքը, պատմութիւնն ու արդար դասը:

Եգիպտահայերը, «Զահակիր»ի հրատարակութեան այս զոյգ տարեդարձներուն բարեպատեհ առիթով, չպէտք է որ մոռնա՝ թէ իրենց համար ալ ազգային պարտականութիւն է սատարել հայ մամուլին, ամէն միջոցներով օժանդակել անոր, որպէսզի հայ թերթը մարող աստղերու չի նմանի, որպէսզի հայ թերթը շարունակէ իր «մեսիան» ի նպաստ հայ ժողովուրդի գոյատեւմանը, ի շահ հայ լեզուի ու գրականութեան պահպանմանը եւ ի խնդիր հայ արդար դատի լուծմանը:

ԳԱՀԻՐԷԻ ՊԱՏԿ. ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 14ՐԴ ՆԻՍՏԸ

Գահիրէի Պատկ. Թեմական ժողովը իր 14րդ նիստը գումարեց աւրեալ Ուրբաթ, 4 Նոյեմբեր 1983, ե.թ. ժամը 8·3 ին Ազգային Առաչնորդարանի գալ ճիճ մէջ, նախագահութեամբ Թեմիս բարեխնամ Առաչնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք Չոլճիճեանի եւ ասեղնագործութեամբ Պ.. Փօլ Քիլիճեանի: Ներկայ էին 13 երեսփոխաններ:

Նախագահ Ս. Բազմոց Հայրը իր ազօթքէն ետ Հ զոյց մ ուրախացեց ալկոհի ներսիսեան եւ Նուպարեան Ազգ. վարժարանի տնօրէն ալբացնալ Ա.ամ Մովսէսեանի հոգւոյ յիշատակին ցնծագին Ա.ամ Մովսէսեանի հոգւոյ յիշատակին ցնծագին ազօթք ընելով ներկայ երեսփոխանները հոգեպէս ծանուցուցած էր ներքին գործոց նախարարութեան, որ իր կարգին պահանջած էր թուականի այս փոփոխութիւնը Թեմական Ժողովի հաւանութեան ենթարկել:

Նախագահ Սրբազանը յայտնեց, որ ընտրութիւններու թուականի յետձգման մղող գլխաւոր պատճառը գրասենեակային աշխատանքներու, ինչպէս ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու ցանկերու պատրաստութիւնը, իրենց հսկայ ճգնաժամ ծառայելու մտադրութիւնն էր:

Աշխատպետ Պր. Փօլ Քիլիճեանի հարցումին, վերկայ երեք փոխանցերը մրանաւորութեամբ հանանութիւն յայտնեցին եղած կարգադրութեան, այսինքն Թեմականի ամբոյջական ընտրութիւնները կատարել 20 Նոյեմբեր 1983ին:

Ժողովը փակուեցաւ ժամը 9ին, Նախագահ Սրբազան Հօր ազօթքով:

ՓՐՈՖ. ՉԱՒԻՆ ՏԱԼԱԳԱՃԵԱՆԻ ՅՈՒՂԱՐԿԱԽՕՐՈՒԹԻՒՆԸ

Լոս Անճելոսահայ ժողովուրդը իր բոլոր խաւերուն մէջէն յարգանք մատուցեց իր ազանուաւոր զաւկին Փրոֆ. Զաւէն Տալագեան ասիճ, Քալիֆոռնիոյ Ցուհնաւոսմքի կարգադրութեամբ 8-ը կարգի հոգեպարար արարողութիւններ տեղի ունեցան 14 Հոկտ. 1983 Ուրբաթ երեկոյեան ժամը 8ին, Հոլիվուտ Հիլզ գերեզմանատան մատուռ մէջ ներկայ էին մօտ 800 սգաւորներ, թերթի խմբագիրներ, ազեսատիրներ եւ ազգայիններ:

Եկեղեցական խորհուրդին եօ գործադրուեցաւ ատենապետ մը, հանդիսավարութեամբ Տարութիւն Մկրտիչեանի, որ միաժամանակ կարդաց պատուական գիտնականի բեղմնաւոր կեանքագրականը: Ներկայ էին նաեւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չոլճիճեան, Մարիամ Աստուածածնայ հոգեւոր երկու սրտաստան շարականգիներ, իսկ Տէր ողորմեցին երգից երկու սրտաստան շարականգիներ, իսկ Տէր ողորմեցին երգից ընթացքին Նազարէթ առնուած եւ յուզիչ կերպով մը Հ. Սահակեանն:

Ս. Ծննդեան Կաթողիկէ մէջ, եկեղեցականներ գնահատելի արարողութեամբ կատարուած խորհուրդին եօ, Գ րբ. Տ Վահէ Արք. Ծովակալեան խօսքեցաւ կարճ դամբանական մը վեր առնելով հանգուցեալին ազգային ու հայրենասիրական ծառայութիւնները:

Ապա Առաջնորդ Սրբազան Հայրը զեկուցեց Միութենական եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ծննդեան բանաձայութեան եւ զանազան ուղերձներու առթիւ, Պատկ. Թեմական ժողովի ատենապետ Պր. Փօլ Քիլիճեանի ընկերակցութեամբ գնալ Ս. Էջմիածին ուղեւորութեան եւ հանդիսութիւններուն մասնակցիլ եւ ան Պատկ. Ժողովին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի հայրական եւ հայրական օրհնութիւնները:

2.– *Թեմական գործունէութիւններ.*

Պատկ. Թեմական Ժողովի ատենապետ ե Պր. Փօլ Քիլիճեան յայտնեց, որ ընտրական յանձնախումբը յարմար նկատած էր որոշ պատճառներով Թեմական Ժողովի որոշած 6 Նոյեմբեր 1983ի ընտրութիւնները յետաձգել 20 Նոյեմբեր 1983ին, որ, ինչպես նախորդը պատճառած էր ներքին գործոց նախարարութեան, որ իր կարգին պահանջած էր թուականի այս փոփոխութիւնը Թեմական Ժողովի հաւանութեան ենթարկել:

Նախագահ Սրբազանը յայտնեց, որ ընտրութիւններու թուականի յետձգման մղող գլխաւոր պատճառը գրասենեակային աշխատանքներու, ինչպէս ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու ցանկերու պատրաստութիւնը, իրենց հսկայ ճգնաժամ ծառայելու մտադրութիւնն էր:

Աշխատպետ Պր. Փօլ Քիլիճեանի հարցումին, ներկայ երեք փոխանցերը մրանաւորութեամբ հանանութիւն յայտնեցին եղած կարգադրութեան, այսինքն Թեմականի ամբոյջական ընտրութիւնները կատարել 20 Նոյեմբեր 1983ին:

Ժողովը փակուեցաւ ժամը 9ին, Նախագահ Սրբազան Հօր ազօթքով:

Քահանայական այս բարեբասիկ առիթով կու գանք մեր խորին շնորհակալութիւնները յայտնել մեր այն բոլոր թղթակիցներուն, աշխատակիցներուն եւ գործակալներուն, որոնք միշտ ալ սիրայօժար եւ առանց որեւէ ակնկալութեան գործակցեցան մեզի հետ եւ կը շարունակեն իրենց թանկարժէք եւ սիրայօժար աշխատակցութիւնները:

Յարգանքի զգացումներով կը խոնարհինք յիշատակին առջեւը բոլոր անոնց՝ որոնք «Զահակիր»ին հրատարակութեան գործին անձնուիրաբար ծառայեցին եւ որոնք սակայն այսօր առյաւէտ բաժնուած են թէ մեզմէ եւ թէ այս աշխարհէն:

Տարեդարձներու այս կրկնակի առիթներով երկար կեանք եւ անխափան հրատարակութիւն կը մաղթենք՝ մեր սերունդները լուսաւորող ու առաջնորդող «Զահակիր»ին:

ԱԻՍԵՐԱԼԻԱ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 80-ԱՄԵԱԿԸ

Նոր Սերունդ Մշակութային Միութեան Վարչութիւնը 1983ի Յուլիսին կոչ ըրած է Աւստրալահայ բոլոր միութիւններուն համագաղթային հանդէսով մը նշելու Արամ Խաչատուրեանի ծննդեան 80 ամեակը: Նոր Սերունդ ատենապետը՝ ընկ. Գրիգոր Նազարենց ժողովը բացած է շնորհակալութիւն յայտնելով բոլոր ներկաներուն: «Ինչ լաւ կ'ըլլար թէ չարունակենք համագործակցութիւնը և համագաղութային հանդէսով մեծարենք Արամ Խաչատուրեանի ծննդեան 80-ամեակը: Նման ձեռնարկներով մենք կրնանք մեր հասարակութիւնը առաջնորդել դէպի համագործակցութիւն, դէպի համերաշխութիւն: Զարեհ պատգամած է. «Հայ ժողովո ըդին յաղթանակը իր միասնական ուժի մէջ է»:

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՁՕՌ

(Շար. Ա. էջէն)

աշխատանքներու մէջ առաջնահերթութիւն ունի. այսպէս, քաղաքական կեանքի մասնակցութիւն ու պատասխանատուութիւններու եւ պաշտօնատուրումը անհրաժեշտութիւններ են, ենթակայ հանրային կեանքի սահմանումներուն. մտածումը պիտի չբռնադատուի, կարծիքը պիտի չհաշկանդուի և խորութիւն պիտի չդրուի համակերպի ու ընդդիմադրի միջեւ:

** Դէպի լաւագոյնը փոփոխութեան մէջ, մասնակցութեան և օժանդակութեան մեծ պատասխանատուութիւն ունի օբէնադիր իշխանութիւնը:*

** Ընդդիմադրութեան ձայնը քաղաքական աշխատանքներու գումարին վրայ դրական յաւելում մը պէտք է ըլլայ, կարող՝ վերանորոգ մատուցումի:*

** Արտադրո թեան յաւելումը մեզմէ կը պահանջէ յաւելեալ աշխատանք, վաւերական ճիգ, նուիրուածութիւն և չանասրութիւն:*

** Պետութեան ճիգը դեռեւս ուղղուած կը մնայ եպիպատցի անհատի ամէնօրեայ դժուարութիւններու դիմագրաւման:*

** Ուսումն ու ժողովրդային մասնակցութիւնը, ինքնաշխատութիւններու միջոցի որդեգրումով, երկար տարիներէ ի վեր լքուած հարցեր հարթելու համար, անհրաժեշտութիւն մըն է:*

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու բաշխիչը է՝
Գր. ՄԻՆԱՍ ՊԵՆՏԻՃԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. բիւ ×02199

ԱՆԴՐԱՆԻԿ վրդ. ԿՐՄՆԵԱՆ
ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
ԲԱՌԵՐՈՒ ԲԱՅԱՏՐԱԿԱՆԸ ԽՈՍ ԴԻՐՔԸԲԵՐՆԵՐԻ ԱՌԱՍ ՀՈՍԱՆԻՇԵՐ — ԱՅԺՄԵԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՏԱՐ
• ԱՄԵՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ
• ԱՄԵՆԷՆ ՏՈԿՈՐԸԼԸ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԿՆԵՐՈՒՄ
768 էջ 50 Լիբ. Ոսկի
ՓՆՏՐԻՔ ԳԻՐՔԱՅԻՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՄՕՏ

ԽՈՀԵՐ «ՋԱՀԱԿԻՐ»Ի ՅՈՐԵԼԵԱՆԻ ԱՌԹԻԻ

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Այսօր նշւում է «Ջահակիր» շաբաթաթերթի հիմնադրման 35 և նոր չրջանի 20-ամ ակը: Սա առիթ է հանդիսանում մի անգամ եւս խորհրդածելու հայկական, յատկապէս սփիւռքահայ մամուլի դերի մասին:

Հայ ժողովուրդը երկար դարեր տեւող արշաւանքների ու հալածանքների բերումով յաճախ արտագաղթել է օտար երկրներ և, ինչպէս դէպի անապատ հոսող գետը կուլ է գնացել աւազում, այնպէս էլ հայը ձուլուել, փոշիացել և կուլ գնացել այդ օտար ժողովուրդների մէջ: Արտասահման անհետ կորած այդ հայութիւնից այսօր մեզ հասել են միայն նիւթական և մշակութային արժէքները՝ եկեղեցիները, շինութիւնները, գորգեր, ձեռագրեր և այլն: Սրանք գոյութիւն ունեն այսօր սակայն ստեղծողները ձուլուել, կորսուել և հեռացել են հայութիւնից:

Տանք մէկ - երկու հակիրճ օրինակները միայն: Ուր են այսօր 11-12րդ դարերում Եգիպտոսում գոյութիւն ունեցող շուրջ 30.000 հոծ հայութեան ժառանգորդները: Ո՞ւր են 16 17րդ դարերի շուրջ 300.000 հաշուող լեհահայութեան մնացորդները: Ո՞ւր են մինչնադարեան Հունգարիայի, Ռումանիայի, Սոլտավիայի, Հնկաստանի, Աֆղանիստանի և այլ երկրների հայկական հոծ գաղութների բեկորները: Չկան ու չկան: Սէկ չուներ իսկ չի մնացել: Բոլորը կորան ու անհետ չքացան ինչպէս հոսող ջուրը անապատում, կամ անձրեւի կաթիլը ովկիանոսում: Հայու սիրտը ծակող ու խոցոտող մի հարց է սա:

Եգիպտահայ գաղութը կորաւ բնութիւնների և հալածանքների պատճառով և ձուլուեց թուով գերազանցող ղպտիների ու արաբների մէջ: Լեհահայութիւնն իր ազգային դիմագիծը փոխեց փառասէր ու ազգադաւ Նիկոլ Թորոսովի պատճառով: Նոյնպիսի պատճառների հետեւանքով կորան նաեւ 17-18րդ դարերի մի քանի երկրների հայկական հոծ գաղութները: Եթէ 17րդ դարում վերոյիշեալ գաղութներում ապրում ու գործում էին շուրջ կէս միլիոն հայեր (մօտաւոր թիւ է սա), ապա այսօր նրանց ժառանգորդների թիւը պէտք է հասնի շուրջ 25-30 միլիոնի (նկատի առնելով, որ իւրաքանչիւր սերունդ կրկնակի աճ է տալիս): Բայց դժբախտաբար այդ գաղութներից 25 30 անձ իսկ չի մնացել: Բոլորն էլ ձուլուել և կորսուել են 100 տոկոսով, շրջապատող օտար ժողովուրդների համայնակուլ կաթսայում: Մի բան, որ շատ ցաւալի է մեր ժողովրդի համար:

Հակիրճ կերպով աւելի խորը քննենք բուն պատճառները այս կորստեան: Այդպիսի հալածանքներ տեղի ունեցան նաեւ (նոյնիսկ աւելի խիստ ու երկարատեւ) բուն հայրենիքում՝ Մայր Հայաստանում, սակայն հայը հայ մնաց մինչեւ այսօր, որովհետեւ չհեռացաւ իր ազգային եկեղեցուց, հայոց լեզուն կենդանի պահեց իր բերանում, իսկ հայ մշակոյթի ու ազգային աւանդո թիւնների բոցը միշտ վառ պահեց իր կեանքում:

Իսկ ինչպիսի՞ն է այսօր վիճակն արտասահմանեան գաղութներում:

Աւելի քան մէկ միլիոն հայեր են ապրում այսօր Ֆրանսայում և Միացեալ Նահանգներում: Հարուստ եւ բարգաւաճ գաղութներ: Կան բազմաթիւ եկեղեցիներ, մշակոյթի տներ, սրահներ, թերթեր եւ այլն: Սակայն այսօր ամերիկահայութեան գրեթէ 3/4 անգլիախօս է, նոր սերո նդը գրեթէ ամբողջութեամբ: Աւելի օր չուրջ 50 հոգինոց ֆրանսահայ ղեօսաշրջիկների մի խո մբ այցելեց Ս. Էջմիածին: Սեծահասակներն եւ միջին սերունդը հայախօս են, իսկ երիտասարդները քոլորն էլ միայն ֆրանսախօս: Ֆրանսերէն թարգմանչի միջոցով միայն հաղորդակից էին լինում Մայր Աթոռի, տաճարի կամ թանգարանի պատմութեան: Այս տխուր փաստերը պայծառ կ րպով ցոյց են տալիս հայոց լեզուի նահանջը արտասահմանեան գաղութներում:

Արտասահմանում մեր ազգութեան պահպանութեան գլխաւոր ազդակներն են հայոց եկ ղեցին եւ դպրոցը, մայրենի լեզուն եւ մշակոյթը: Եթէ մենք այսօր չուզ նք տեսել բուն ճշմարտութիւնն եւ իրականութիւնը դիտենք գունատոր ակնոցով, ապա մենք գաւաճանած կը լինենք ազգապահպանութեան հրատապ հարցին:

Մեր եկեղեցին այսօր նահանջում է մեծ քայլերով: Ճիշտ է, որ կառուցւում են հայկական հիանալի տաճարներ, ամէն մէկը 3 4 5 միլիոն տոլարի արժողութեամբ, բայց նուիրեալ հոգեւորականները դասը գնալով նոսրանում է: Շէնքը կայ, բայց չկայ այն մարդը, որ զարդարի այդ շէնքը, որ կանգուն պահի այդ սուրբ տունը, որ համօրէն ղեկավարի ժողովրդին, որ դառնայ քարի և ճշմարիտ հովիւն իր հօտին: Նիւթապաշտութիւնը, փառասիրութիւնը, նախանձն և այլ մեղքերն մասամբ նորին իր նց գլխին են առած հոգեւորականութեան զգալի մասին, այլ խօսքով, կարճ ասած, մարդիկ որոնք իրենց հոգին պարզապէս ծախած են սատանային:

Այսպիսի մարդկանցով այլեւս անհնար է Աստուծոյ տունը կառավարել, յոյս գնել ապագայի վրայ, քանի որ հոգեւոր նոր սերունդն էլ դժուարութեամբ է հասնում: Այդ է պատճառը, որ այսօր եկեղեցիները դատարկ են մնում և տօնից տօն միայն լցւում հայ հաւատացեալներով: Հոգեւորականի պակաս ու սուր կարիքը, երկար տարիներ չարունակուղ ներքին ամուլ պայքարները, կղերականների մէջ գոյութիւն ունեցող նախանձն ու փառասիրութիւնը, անձնական շահն ընդհանուրի և եկեղեցու կենսական շահերից գերադասելը ամանց կողմից, ահա այս բոլոր հանգամանքները նպաստում են որպէսզի եկեղեցին չկարողանայ կատարել իր ո սերին դրուած նուիրական պարտականութիւնը լիիրաւ կերպով:

Հայկական դպրոցն եւս նահանջի ճանապարհն է բռնած այսօր արտասահմանում: Եւրոպական և ամերիկեան երկրներում ամբողջօրեայ դպրոցների թիւը շատ քիչ է, ժողովրդի քանակը հաշւած: Ամբողջ Ֆրանսայում կայ միայն երկու ամբողջօրեայ դպրոց, մնացածները մէկօրեայ դպրոցներ են, որոնք բոլորը միասին բուն կարիքի 10 տոկոսն էլ չեն բաւարարում: Միացեալ Նահանգներում մեծածախս դպրոցներ են բացւում, չնորհիւ ազնիւ բարերարների մեծ հոգատարութեան, սակայն հայագէտների և հայաշունչ նուիրեալ ուսուցիչների պակասը գնալով զգալի է դառնում: Մինչեւ Արեւելքում էլ հայկական դպրոցը կամաց - կամայ նահանջի ճանապարհն է բռնած, հայութեան արտագաղթի, տեղի քաղաքական կացութեան և այլ աննպաստ պայմանների պատճառով: Որով հայկական դպրոցն եւս այսօր, ներկայ պայմաններում, չի կարողանում իր վրայ դրուած կարեւոր պարտականութիւնը կատարել ամբողջո թ ամբ:

Հայ եկեղեցու և դպրոցի նահանջով և տկարանալով պարզ է, որ հայ նոր սերունդը չի կարող լրիւ կերպով ուսումնասիրել և գիտակցել դարաւոր հարուստ հայ մշակոյթի պատմութիւնն և արժէքը: Հայ տղան ու աղջիկն այնքան լաւ պէտք է ուսումնասիրեն հայ մշակոյթի անցեալն ու ներկան, որ լիովին հպարտ զգան իրենց ազգութեամբ, մեր պապերի մեզ ժառանգութիւն թողած չատ հարուստ մշակոյթով, գիտակցեն նրա արժանիքները և ջանան առաւել եւս զարգացնել այն, ամէն մէկն իր ոյժի և կարելիութեան սահմանում: Եթէ ամէն հայ անհատ լիովին գիտակցի հայ մշակոյթի արժանիքները, ապա դժուար թէ նա դիմի խառն ամուսնութեան ազգակործան քայլին ու ձուլման վտանգին:

Մենում է ազգապահպանութեան վերջին կէնքը: Դա հայկական մեր մամուլն է: Հայկական մամուլն երկդարեայ իր գոյութեամբ չատ մեծ դեր է կատարել մեր մշակոյթի ծաւալման և ազգային ինքնագիտակցութեան զարգացման գործո մ: Ընդհանրապէս մամուլը մի տեսակ դպրոց է, գիտութեան, գրականութեան և մշակոյթի տարածման լաւագոյն միջոց: Իսկ ազգային մեր մամուլը եղած է հայկական ոգին ամուր պահելու մի մեծ, խառնափնդոր այս աշխարհում մի զէնք մեր հայկականութիւնն անկորուստ պահպանելու, հայը հային կապելու, հայկական մի գաղթօճախը մի ւսին չաղկապելու, հայութեան վերաբերող լուրերը տարաշխարհ ամբողջ հայութեան հաղորդելու ապահով կռուան:

Մեծ Եղեռնից յետոյ հայկական մամուլի գերը յատկապէս չատ մեծ է եղած իրօք: Սակայն դժբախտաբար, հանգամանքների բերումով, այսօր որոշ երկրներում, մայրենի մեր ոսկեղենիկ լեզուն նահանջելով իր տեղն է տալիս օտար լեզուներին: Այսպէս, օրինակի համար, ափիւռքի մ այսօր լոյս են տեսնում «հայկական» թերթեր օտար լեզուներով՝ անգլիերէն (Ա.Ս.Ն), ֆրանսերէն (Ֆրանսա), սպաներէն (Արժանթին), պուլկարերէն (Պուլկարիա) և այլն: Վերջին տասնամեակում մի չարք հայերէն թերթեր և հանդէսներ լուծարքի ենթարկուեցին ընթերցողի պակաս կամ նիւթական դժուարո թեան պատճառով:

Արտասահմանում այսօր լոյս են տեսնում աւելի քան հարիւր հայերէն թերթեր և շաբաթաթերթեր, ամսագրեր և հանդէսներ, անշուշտ ի գին մեծ զոհողութիւնների: Թէպետեւ դրանց զգալի մասը հրատարակւում են կուսակցութիւնների և այլ կազմակերպութիւնների կողմից, սակայն իւրաքանչիւրի լոյս ընծայման գլխաւոր բեռն ընկնում է մի բուռ մարդկանց վրայ, իսկ որոշ թերթեր էլ կան, որոնք տարիներ չարունակ կանոնաւոր կերպով լոյս աշխարհ են գալ ս մէկ հոգու հեռոսական ճիգերի չնորհիւ, մի անձ, որ հանդիսանում է թերթի խմբագիրը, սրբագրիչը, քարտուղարը, առաքողը, տնտեսական

(Շար. տես էջ 4

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՇՆՈՐՀԻՒ, ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՒ ԿԱՐԵՒՈՐ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ Ի ՇԱՀ ԱԶԳԻՆ:

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՈՐՊԷՍԶԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՇԻՆԱՐԱՐ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԻՒ, ՁԵՐ ՔՈՒԷՆԵՐԸ ԱՆՎԱՐԱՆ ՏՈՒԷՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ՅԱՆԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՒՆ ԱՆՑՏԻՐ:

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ընտրելու իրաւունք ունեցող Գահիրէաբնակ մեր ազգայիններուն ուշադրութեան կը յանձնենք հետեւեալ կէտերը.

1.- Գահիրէի Թեմականի ամբողջական ընտրութիւնները տեղի պիտի ունենան Կիրակի, 20 Նոյեմբեր 1983ին, առաւօտեան ժամը 8-էն սկսեալ:

2.- Ընտրող ազգայինները իրենց քուէները կրնան տալ ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու միայն, պայմանաւ, որ անոնք 30 տարին լրացուցած անձեր ըլլան:

3.- Պ տի ընտրուին միայն 24 անձեր, որոնց անունները և մականունները պէտք է գրուած ըլլան ուէթաթուղթին վրայ ո անպայման ներփակուած Առաջնորդարանի կնի քով կնքուած փոքր պահարանին մէջ եւ գոցուած:

4. Ընտրութեան օրը, անձնական հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի ձեւին ունենալ անձնական հպատակութեան կամ ինքնութեան թուղթի պըթաքա չախսիա կամ ալիլյա) Բնագիրը, որպէս զի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր թիւը ու ապա քուէարկէ:

5. Նոյնպէս, հօր հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի միասին բերել իր ինքնութեան քարթի (պըթամա չախսիյա կամ ալիլյա) Բնագիրը, որպէս զի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր թիւը ապա քուէարկէ:

6.- Հպատակո թեան կամ ինքնութեան քարթի լուսատիպ պատճէններով ներկայացողները պիտի կորնչնեն ընտրելու իրենց իրաւունքը:

7.- Քուէարկութիւնը պիտի սկսի առաւօտեան ժամը 8 էն եւ պիտի վերջանայ երեկոյեան ժամը 5-ին:

8.- Քուէաթո ղթին վրայ ընտրելիներու համար որոշեալ թիւէն աւելի գրուած անունները չեղեալ կը համարուին: Նոյնպէս, մէկէ աւելի քուէաթուղթ պարունակող պահարանները ամբողջութեամբ չեղեալ կը համարու ն, իսկ ստորագրուած քուէները կը չնչուին:

9.- Ընտրո թեան օրը, ընտրող ազգայինը, ընտրական տոմարին մէջ իր ստորագրութիւնը դնելէ վերջ պիտի մտնէ փոքրիկ միջնասենեակը, ուր ինք, բայարձակ առանձնութեան մէջ, պիտի գտնէ կնքուած պահարան եւ պարապ քուէաթուղթ, ազատօրէն տալու համար ի ր քուէն:

ԳԱՀԻՒՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԳՈՐԾ՝ ՍԻՄՈՆ ՍԱՄՍՈՆԵԱՆԻ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

10 ՆՈՅ. 1983

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այբի Տիկին Նո արդ Իկիտպաշեան, Տէր և Տիկին Էտուար Սայեան և զաւակը Յակոբ, Տէր և Տ կին Պետրոս Գազազեան և զաւակը Գէորգ, Այբի Տիկին Մարի Իկիտպաշեան և զաւակները (Իրաք), Տէր և Տիկին Օհաննէս Հաննէսեան եւ զաւակները (Լիբանան), Տէր եւ Տիկին Կարապետ Հաննէսեան եւ զաւակները (Լիբանան), Այբի Տիկին Զապէլ Կիւրիւնեան եւ զաւակները՝ Յակոբ, Թերեզ եւ Անժէլ կը յայտնեն թէ, Կիրակի 13 Նոյեմբեր 1983ին, առաւօտեան ժամը 10ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ տեղի պիտի ունենայ հոգեհանգստեան պաշտօն իրենց սիրեցեալ եւ անմոռանալի ամուսնոյն, հօր, մեծհօր, հօրեղբօր եւ ազգականին՝

ՈՂԲ. ՋԱՔԱՐ ԻԿԻՏՊԱՇԵԱՆԻ

մահուան առաջին տարելիցին առթիւ։

ԽՈՀԵՐ «ՋԱՀԱԿԻՐ»Ի ՅՈԲԵԼԵԱՆԻ ԱՌԹԻՒ

(Շարունակութիւն Գ. էջէն)

բաժնի հոգացողը, նիւթական միջոցները ստեղծողը, երբեմն նոյնիսկ... գրաշարը։ Սա արդէն հերոսական մի աշխատանք է, որ արժանի է արդար գնահատանքի և երախտագիտութեան։

Գուցէ աշխարհում այսօր չկայ ոչ մի օտար լեզուով թերթ, որ հրատարակուի մէկ հոգու կողմից։ Սա հայկական հրաշքի մէկ պարզ օրինակն է, մեր ազգային տոկունութեան, յամառ աշխատանքի և անձնազոհութեան ցայտուն պատկերը։ «Ջահակիր» չաբաթաթերթն եւս պատկանում է այս խմբին։ Այն լոյս է տեսնում տասնամեակներ շարունակ մեծագոյն նուիրուածութեամբ Սարգիս և Զաւէն Պալեան եղբայրների կողմից, որոնք իրաւամբ արժանի են ամենայն քաջալերանքի ու գնահատանքի։

Եգիպտահայ պատմական գաղութը մի անգամ եւս վերջերս ահռելիայ և բարի օրինակ հանդիսացաւ ստեղծելով երկու չատ կարեւոր մշակութային հիմնադրամներ, հայկական մամուլին և հայագիտական ուսմանց քաջալերելու բարի ցանկութեամբ։ Ազնիւ երկու եգիպտահայեր, Ս. Գրիգոր Լուսաւորչի Ա. կարգի ազամանդակուռ չքանշանով պարգեւատրուած երկու բարերարներ՝ Տիար Փօլ Քիլիճեան, իր հաստատած հրատարակչական հիմնադրամով, օժանդակելու է հայկական թերթերի և գրքերի լոյս ընծայման, իսկ Տիար Աւետիս Զագըճեան, իր ստեղծած հիմնադրամով նպատակամղուած է լաւ հիմքերի վրայ դնելու դպրոցներում հայագիտական ուսմունքը։

Սրտով չատ հարուստ այս երկու ազգայինների՝ Տեարք Զագըճեանի եւ Քիլիճեանի հաստատած այս հիմնադրամներն անտարակոյս մեծ խթան են հանդիսանալու Եգիպտահայ գաղութում հրատարակչութեան զարգացման եւ հայագիտութեան առաւել եւս լաւ հիմքերի վրայ դնելու համար։ Յարգարժան բարերարների իրօք իշխանական նուիրատուութիւնը երանի բարի օրինակ հանդիսանար սփիւռքի հայաշատ միւս գաղութներում եւս։

«Ջահակիր» չաբաթաթերթը տարածւում է աշխարհի չորս ծագերը՝ Եգիպտոսից մինչեւ Հայաստան, Գանատայից մինչեւ Աւստրալիա, Եւրոպա ցմինչեւ Մերձաւոր Արեւելքի երկրները, հայութեան ազգային լուրերը տալով իր բազմահազար ընթերցողներին։ Նրանք ամէն չաբաթ անհամբերութեամբ սպասում են սիրուած թերթի տալիք հայկական լուրերին։

«Ջահակիր»ի հիմնադրման 35 եւ նոր շրջանի 20-ամեայ տարեդարձի առթիւ սրտանց մաղթենք երկար կեանք եւ առաւել բարգաւաճում իր յետագայ ազգաշէն գործունէութեան ընթացքում։

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ
Սրեւան



ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Աւելի գնահատանք թերթիս ազգօգուտ գործունէութեան Տէր և Տիկին Արթօ Պըլըքտանեան կը նուիրեն 25 եգ. ոսկի։

ՆԻՒԹԱՏՈՒՐՀԻՆԵՐ

(ԾԳԻԳՅԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Պր. Օննօ Պըլըքտանեանի ընդ Օր. Արշօ Տէյիրմէնճեանի ամուսնութեան ուրախ առթիւ վանն Չնորհաւորութեան Մէթր Պարոյր Մասիկեան կը նուիրէ.

«Արեւ»ին	5
«Ջահակիր»ին	5

Իր չատ սիրեցեալ եւ անմոռանալի ամուսնոյն՝ ողբ. Զաքար Իկիտպաշեանի մահուան առաջին տարելիցին առթիւ և անոր քաղցր յիշատակին, Տիկին Նուարդ Իկիտպաշեան կը նուիրէ.

Նիւթը Իսթ Հայկ. Ակումբին	10
Աղքատախնամին	10
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

Իրենց չատ սիրեցեալ հօր և մեծհօր՝ ողբ. Զաքար Իկիտպաշեանի մահուան առաջին տարելիցին առթիւ եւ անոր անմոռանալի ու քաղցր յիշատակին, Տէր եւ Տիկին Էտուար Սայեան եւ զաւակը Յակոբ կը նուիրեն.

Նիւթը Իսթ Հայկ. Ակումբին	10
Աղքատախնամին	10
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

Իրենց չատ սիրեցեալ հայր Գէորգ կը նուիրեն.

Հայ Կարմիր Խաչին	5
Աղքատախնամին	5

(Ստանալ նուիրատուէն, Եագուպեան Հաստատութիւն)

ՓՕԼ ՔԻԼԻՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Պր. Օննօ Պըլըքտանեանի ընդ Օր. Արշօ Տէյիրմէնճեանի բարեբաստիկ ամուսնութեան ուրախ առթիւ վանն Չնորհաւորութեան Տէր և Տիկին Մարտիկ Զարպհանէլեան կը նուիրեն 25 եգ. ոսկի։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու գայն, դիւր պնելու համար մեր գործը, Չեք կամ Մանատ-փոստ գրել Garkis Belayanի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ, 11511 Եգիպտոս։

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» օրաթերթ (Լիբանան)

«ՋԱՀԱԿԻՐ» չաբաթաթերթ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» չաբաթաթերթ (Արժանթին)

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսաթերթ (Միացեալ Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ամսաթերթ (Ֆրանսա)

«ՄԱՍԻՍ» չաբաթաթերթ (Միացեալ Նահանգներ)

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ - ՁԱՇԿԵՐՈՒԹ

«Ջահակիր» Շաբաթաթերթի Հիմնադրման 35ամեակին եւ Նոր Շրջանի Հրատարակման 20ամեակին առիթներով

Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՓՕԼ ՔԻԼԻՃԵԱՆԻ

(Ատենապետ Պատկ. Թեմական Ժողովի և

Հիմնադիր «Փօլ Քիլիճեան Հրատարակչական Ֆոնտ»ի)

ՇԱԲԱԹ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ 1983, Կ Ե ԺԱՄԸ 9·30ԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍ ՇՐՋԱՆԻ ՝ ԱՍՔԷԹ-ՊԼՈՒ
ԱԽՈՅԵԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Ա. ՇԱԲԱԹ

Ա. Մ՝ԻՆԻ-ՊԱՍՔԷԹ

Ուրբաթ, 11 Նոյեմբեր 1983, կ ա. ժամը 10ին

Հ.Մ.Ը.Մ-ՆՈՒՊԱՐ-ԻՔՔԱՇԱՏ

Բ. Աղջիկներ

Ուրբաթ, 11 Նոյեմբեր 1983, կ.ա. ժամը 11ին

Հ Մ Ը Մ-ՆՈՒՊԱՐ-ԻՔՔԱՇԱՏ

Բ. ՇԱԲԱԹ

Ա Մ՝ԻՆԻ-ՊԱՍՔԷԹ

Ուրբաթ, 18 Նոյեմբեր 1983, կ.ա. ժամը 10ին

Հ.Մ.Ը.Մ-ՆՈՒՊԱՐ — ՄՈՍԼԸՄԻՆ

Բ Աղջիկներ

Ուրբաթ, 18 Նոյեմբեր 1983, կ ա ժամը 1 ին

Հ Մ.Ը.Մ-ՆՈՒՊԱՐ — ՍՄՈՒՀԱ «Ա»

Բոլոր մրցումները տեղի պիտի ունենան
Հ.Մ.Ը.Մ. Նուպարի մարզադաշտին վրայ
Մուտքը ազատ է - Սիրալիր հրաւէր բոլորին

—— ** ——

Կիրակի, 20 Նոյեմբեր 1983, կ.ե. ժամը 4.30ին

Պասքէթ - Պոլի Աղջկանց Բարեկամական Մրցում

Հ.Մ.Ը.Մ-ՆՈՒՊԱՐ ր դդ՝ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՎՐԺ.Ի
Հ.Մ.Ը.Մ.ի մարզադաշտին վրայ
Սիրալիր հրաւէր բոլորին

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ

ՄՕ. ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆԻ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ-Ի

կեանքին եւ ստեղծագործութիւններուն նուիրուած
պատկերազարդ ճոխաճոխ գիրքը

Հրատարակութիւն եւ տպագրութիւն

ՆՈՒՊԱՐ ԵՒ ՀՐԱՉ ՍԻՄՈՆԵԱՆՆԵՐՈՒՆ

Փափաքողները կը տրուի անվճար

Ստանալու համար դիմել՝ «Ջահակիր»ի խմբագրատունը

ՌԱՖԱՅԷԼ ԴԱՓՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 ս.դ.	—
Սուտանի «	250 ս.դ.	350 ս.դ.
Լիբանանի «	—	25 լ.ո
Սուրիոյ «	—	30 ս.ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐՔ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)
TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տրատնատէր — ԱՐՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆԻՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 948 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 17 ՆՈԵՄԲԵՐ 1983 | ՀԱՏԸ ՉԵՒՐԻ 5 ԵԳ ԴՀԿ. | عدد رقم ٩٤٨ أسبوعية ٧ نوفمبر ١٩٨٣

ԳԱՀԻՐԷԻԲՆԱԿ ՔՈՒԷՍՐԿՈՂ ՀԱՅՏՆԱԿԻՑ,

Այս Կիրակի գիտակցօրէն կատարէ քաղաքացիական պարտականութիւնդ եւ անվերապահօրէն

ուէդ տուր **ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻՆ**

ԿՈՉ ԳԱՀԻՐԷԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

«Ալ-Ահրամ»ի, «Ցուսաբեր»ի և «Ջահակիր»ի չրջանակներուն մէջ ութ տարիներէ ի վեր սկսած համագործակցութիւնը իրարմէ անջատողութեամբ չարունակուեցաւ մինչեւ օրս։ Մեր կազմակերպութիւնները նոյն վճռակամութեամբ և համայնքին ծառայելու նուիրական պարտականութեան գիտակցութեամբ չարունակել կոչը կոչքի աչխատանքը միշտ ի մտի ունենալով ազգային և համայնքային չահերը։

Հետեւաբար, յառաջիկայ 20 Նոյեմբեր 1983ի Գահիրէի Թեմական ամբողջական ընտրութիւններուն, համագործակցական ցանկով կը ներկայանք և վստահ ենք, որ քուէարկող հասարակութիւնը իր քուէները պիտի տայ մեր ցանկին, այն հաստատ համոզումով, որ յառաջիկայ Թեմական ժողովը իր բոլոր կարելիութիւնները ի սպաս պիտի դնէ մեր Թեմի բարօրութեան և յառաջդիմութեան։

Մեր ներկայացուցած ընտրելիներու ցանկին իւրաքանչիւր մէկ անդամին մտէն ծանօթ են բոլորը և լաւագոյն տեղեակ ազնոց ուղղամտութեան, նուիրուածութեան և գոհաբերող ոգիին։

Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, կատարեցէք ազգային քաղաքացիական ձեր պարտականութիւնը, Կիրակի, 20 Նոյեմբեր 1983ին քուէատուփ ներկայանալով, և գիտակցօրէն և համոզումով ձեր քուէները տուէք Համագործակցական ցանկին։

«ԱՐԵՒ»ի, «ՑՈՒՍԱԲԵՐ»ի եւ «ՋԱՀԱԿԻՐ»ի
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԱՑ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՆՈՐՀԻՒ, ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԱՐՈՂԱՑԱՒ ԿԱՐԵԼԻՈՐ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ Ի ՇԱՀ ԱԶԳԻՆ։

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՈՐՊԷՍԶԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՇԻՆԱՐԱՐ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԻՒ, ՁԵՐ ՔՈՒԷՆԵՐԸ ԱՆՎԱՐԱՆ ՏՈՒԷՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ՑԱՆԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՒՆ ԱՆՈՏԻՐ։

«ՋԱՀԱԿԻՐ»Ի ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ-ՃԱՇԿԵՐՈՅԹԸ

Անցեալ Շաբաթ, 12 Նոյեմբեր 1983, երեկոյեան ժամը 9.45ին, Հայկական Ընթերցասրահին մէջ, տեղի ունեցաւ «Ջահակիր»ի հիմնադրութեան 30-ամեակի եւ նոր շրջանի հրատարակման 20-ամեակի Յորելինական ընդունելութիւն-ճաշկերոյթը։

Երեկոյթը իր ներկայութեամբ կը հովանաւորէր Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեան եւ կը նախագահէին Գահիրէի Թեմական ժողովի ատենապետ Տիար Փօլ Քիլիճեան եւ իր հաւատակիցը Տիկինը։

Ինչպէս կ'ակնկալուէր ճաշկերոյթը անցաւ տօնական խանդավառութեամբ։

Մանրամասնութիւնները յաջորդիւ։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՒ ԱՆՈՒՆՆԵՐԸ

1 - ԱԻԱԳԵԱՆ ԵԴՈՒԱՐԴ ՀԱՅԿ
2 - ԲՐՈՒՏԵԱՆ ԲԻՋԱՆԴ ՔԱԳԻՈՐ
3 - ԳԱԶԱՆՃԵԱՆ ՍԵՊՈՒՀ ՎԱՐԴԱՆ
4 ԵԱՉՃԵԱՆ ԿԱՐՊԻՍ ՅՈՎՀԱՆՆԷՍ
5 - ԳԸՉՃԼԵԱՆ ԲԱՐՍԵՂ ՎԱՀԱՆ
6 - ՉԱՐԴԱՐԵԱՆ ԿԱՐՕ-ԵԴՈՒԱՐԴ ԳԷՈՐԳ
7 - ՉԱՔԱՐԵԱՆ ԽՈՍՐՈՎ ՔՈՎՄԱՍ
8 - ԹԷՐՉԵԱՆ ՊԵՐՃ ՏԻԳՐԱՆ
9 - ՔՈՎՄԱՍԵԱՆ ԺԻՐԱՅՐ ՅԱԿՈԲ
10 - ՔՈՒՄԱՅԵԱՆՑ ԵՐՈՒԱՆԴ ԿԱՐԱՊԵՏ
11 - ԿԷՎՐԷԿԵԱՆ ՌՈՒԲԷՆ ՎԱԶՐԱՄ
12 - ՄԱԶԼՈՒՄԵԱՆ ԳԷՈՐԳ ԳԵՂԱՄ
13 - ՄԱՐԳԱՐԵԱՆ ՅԱԿՈԲ ՄԱՐԳԱՐ
14 - ՄԵՍՐՈՊԵԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳԻՍ
15 - ՄԽՏԻԿԵԱՆ ՊԵՏՐՈՍ ԹԱՏՈՒՐ
16 - ՄՈՎՍԷՍԵԱՆ ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍ
17 - ՉԷՉՃԷՆԵԱՆ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐ
18 - ՊԱԼԱԵԱՆ ՉԱՒԷՆ ՄԱՐՏԻՐՈՍ
19 - ՊԱԼԱԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՆՈՒՊԱՐ
20 - ՊԱՅՐԱՄԵԱՆ ՍՈՒՐԷՆ ՆԱՐՊԷՁ
21 - ՊՕՂՈՍԵԱՆ ՏԻԳՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ
22 - ՍԻՄՈՆԵԱՆ ՆՈՒՊԱՐ ՊՕՂՈՍ
23 - ՏԷՕՎԼԷԹԵԱՆ ՆՈՐԱՅՐ ՊԵՏՐՈՍ
24 - ՔԻԼԻՏՃԵԱՆ ԲՕԼ ՍԱՐՏԻՐՈՍ

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵՆԷՆ ՆԵՐՍ ԱՆՑԵԱԼ ՏԱՐԻՆԵՐՈՒ ՇՕՇԱՓԵԼԻ ՆՈՒԱՃՈՒՄՆԵՐԸ ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԿԱՆՆ ԵՆ ԱՊԱԳԱՅ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐՈՒ։

***

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵՆԷՆ ՆԵՐՍ ՀԱՄԵՐԱՇԽ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԳԱՂՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎԵՑ ՄԵԾԱԳՈՒՄՄԱՐ ՖՈՆՏԵՐ ՈՐՈՆՔ Կ'ԱՆՑՆԻՆ ՀԱՐԻՒՐ ՀԱԶԱՐԵԳԻՈՏԱԿԱՆ ՈՍԿԻՆ։

***

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵՆԷՆ ՆԵՐՍ ՀԱՄԵՐԱՇԽ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԳԱՂՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԿԱԼՈՒՄՆԵՐՈՒ ԱՌԱՒԵԼ ԱՐԻՒՆԱՒԷՏ ՇՈՒՇԱՐԿՈՒՄԸ, ԱՆՑԵԱԵԻ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՐԻՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՍՆՏՈՒԿԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ։

5000 ՏԱՐՈՒԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ ՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Սրե անցի ճա ար·ա·ա·մբ Սո րեն Պեր·սեան մայ աբագար արեւելքը Գեղամայ եռնե ուն մէջ կատարած ճամբորդո թեան մը թայիին գետ նիկ ճա զար ար·ան հնութիւն ունեցող աւեղ պիտ տ·ան մը։

Ան տեսա ար մը, որ ծածկրած է խորհրդաւոր ճաճանչերով կո գիծեր բազմա թիւ փոր ըր·ան ակներ, զոր սովո գի տնա կան·

(Շար. տես էջ 2)

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ

ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏ ՎԵՀԱՓԱՌԻ ԴԱՀԼԻՃԻՆ ՄԷՋ

ՀԻՆԳՇԱԲԹԻ - 29 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1983 Թ·

Նիստին նախագահեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը։

Ներկայ էին՝

Ամենապատիւ Տ. Շնորհք Սրբ. Արեպիսկոպոս Պատրիարք Կ Պոլսոյ

Գերաշնորհ Տ. Շնորհք Սրբ. Արեպիսկոպոս
Գերաշնորհ Տ. Սիրա Սրբ. Արեպիսկոպոս
Գերաշնորհ Տ. Թորգոմ Սրբ. Արեպիսկոպոս
Գերաշնորհ Տ. Զաւէն Սրբ. Արեպիսկոպոս
Գերաշնորհ Տ. Վահէ Սրբ. Արեպիսկոպոս

ՎԵՀԱՓԱՌ - Ի նկատի ունենալով մեզի եղած դիմումները կը խորհիմ թէ յառաջիկայ տարի աշնան կրնանք գումարել եպիսկոպոսական ժողով։

Շնորհք պատրիարքի առաջարկով որոշուեցաւ որ օրակարգի վրայ դրուին

1) Հայց. Եկեղեցւոյ կանոնագրութեան հարցը եւ

2, մեր եկեղեցւոյ կուսակրօնութեան դրութեան քննարկումը։

ՎԵՀԱՓԱՌ - Բացատրեց թէ կանոնագրութեան մշակման յանձնաժողովը ցարդ չէ վերջացուցած իր գործը։ Վեհափառ Հայրապետը լայն բացատրութիւններ տուաւ ապագային կազմուելիք կանոնագրութեան վերաբերմամբ եւ այն աշխատանքներուն մասին, որոնք կատարուած են յանձնաժողովին կողմէ։ (Ինչպէս յայտնի է յանձնաժողովի կազմն էր՝ Տ. Տիրան, Տ. Սերովբէ եւ Տ. Շահէ արեպիսկոպոսներ, Տ. Արսէն եպիսկոպոս իբրեւ դիւանապետ Մայր Աթոռոյ եւ Տ. Մեսրոպ ծ. Վարդապետ Գրիգորեան)։

1. Յառաջիկայ եպիսկոպոսական ժողովին, կանոնագրութեան նախագիծը մշակելու եւ եպիսկոպոսական ժողովին ներկայացնելու կապակցութեամբ, տեղի ունեցաւ կարճիկ բայց լայն փոխանակում Ամենապատիւ Տ Շնորհք պատրիարք հաճու-

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

Քուէարկող հայրենակից,

Քուէդ տուր միայն «Համազործակցական ձախաց»ի ցանկին: Անցեալ ութը տարիներուն Ազգային Իշխանութիւնը Ազգին սրճտուկին մէջ գոյացուց 700,000 ոսկիի առաւելութիւն մը: Ազգային Իշխանութեան դէմ գրուած թուղթիկներուն մի հաւատաք, անոնց գրածները բոլորն ալ անճիշտ են եւ զրպարտութիւն:

ՊՊ. Ա. ՉԱԳԼՃԵԱՆ ԵՒ Լ. ԻՇԽԱՆԵԱՆ

ՀԻՄՆԱԴՐԱՄ ՄԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵՆ ԳԱՀԻՐԷԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՒԱՐԻ ՄԸ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ներկայիս ուրախութեամբ կը յայտարարենք, թէ Պր. Աւետիս Ն. Չագըճեան և Պր. Լեւոն Մ. Իշխանեան Հիմնադրամ մը հաստատած են Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ Հայկական Տաղաւարի մը կառուցման համար:

Եգիպտոսի և Միջին Արեւելքի մէջ բնակող բազմաթիւ հայեր իրենց ուսումը առած են Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ: Հետեւաբար, այս հիմնադրամին հաստատման գլխաւոր նպատակն է ընդհանուր առմամբ հայ հանդիսատեսին և մասնաւորաբար Գահիրէի Ամերիկեան Համալսարանէն շրջանաւարտներուն երախտագիտութիւնը արտայայտել:

Գահիրէի Ամերիկեան Համալսարանը կ'ընդգրկէ իր ֆաքիւլթէները հիմնելով Բիւզնէսագիտական, Մեքենագիտական, Էլեկտրոնային ճարտարագիտական, նաեւ Վարչական գործառնութեան բաժինները: Ու ուրեմն, առ այդ, նախատեսուած են նոր կառուցուածքներու չարք մը, և հետեւաբար, պատեհ առիթն է հայ հանդիսատեսին համար իր մասնակցութիւնը բերելու այս արժանաւոր գործին: Ինչ որ յատկանշական է, Հայկական Տաղաւարը պիտի կառուցուի հայկական ճարտարապետական ոճով:

Այս նպատակին համար եղած նուիրատուութիւնները զեղչելի են հարկատուրքէն: Անոնք որոնք պատրաստ են իրենց նպաստը բերելու Հայկական Տաղաւարին կառուցման, կրնան հաճին ստորեւ տրուած կտրօնը լեցնել կամ ընդօրինակել և իրենց նուիրատուութեան հետ ղրկել Գահիրէի Ամերիկեան Համալսարանին.

AUC «ARMENIAN PAVILION» FUND
THE AMERICAN UNIVERSITY IN CAIRO
ALUMNI Office
P.O.Box 2511
Cairo 11511 - Egypt

I want to contribute the AUC «Armenian Pavilion» Fund. Enclosed is a Dollar / L.E. . . . . check.

(Please make your check payable to the American University in Cairo)

Name of donor . . . . . .
Address . . . . . .
. . . . . Tel: . . . .

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ընտրելու իրաւունք ունեցող Գահիրէաբնակ մեր ազգայիններուն ուշադրութեան կը յանձնենք հետեւեալ կէտերը.

1.- Գահիրէի Թեմականի ամբողջական ընտրութիւնները տեղի պիտի ունենան կիրակի, 20 Նոյեմբեր 1983ին, առաւօտեան ժամը 8-էն սկսեալ:

2.- Ընտրող ազգայինները իրենց քուէները կրնան տալ ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու մէկուն, պայմանաւ, որ անոնք 30 տարին լրացուցած անձեր ըլլան:

3.- Պիտի ընտրուին մէկտեղ 24 անձեր, որոնց անուանները և մականուանները պէտք է գրուած ըլլան քուէաթուղթին վրայ ու անպայման ներփակուած Առաջնորդարանի կնիքով կնքուած փոքր պահարանին մէջ եւ գոցուած:

4.- Ընտրութեան օրը, անձնական հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի ձեռքն ունենալ անձնական հպատակութեան կամ ինքնութեան թուղթի պըլթաքա չախսիա կամ ալբիյա) բնագիրը, որպէս զի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր թիւը ու ապա քուէարկէ:

5.- Նոյնպէս, հօր հպատակութեամբ քուէարկող ամէն ազգային պարտի մէկտեղ բերել իր ինքնութեան քարթի (պըլթամա չախսիա կամ ալբիյա) բնագիրը, որպէս զի զայն ներկայացնելէ վերջ ստանայ իր թիւը ապա քուէարկէ:

6.- Հպատակութեան կամ ինքնութեան քարթի լուսատիպ պատճէններով ներկայացողները պիտի կորսնցնեն ընտրելու իրենց իրաւունքը:

7.- Քուէարկութիւնը պիտի սկսի առաւօտեան ժամը 8 էն եւ պիտի վերջանայ երեկոյեան ժամը 5-ին:

8.- Քուէաթուղթին վրայ ընտրելիներու համար սրսչեալ թիւէն աւելի գրուած անուանները չեղեալ կը համարուին: Նոյնպէս, մէկէ աւելի քուէաթուղթ պարունակող պահարանները ամբողջութեամբ չեղեալ կը համարուին, իսկ ստորագրուած քուէները կը ջնջուին:

9.- Ընտրութեան օրը, ընտրող ազգայինը, ընտրական տամարին մէջ իր ստորագրութիւնը գնելէ վերջ պիտի մտնէ փոքրիկ մէջ նասեղնեակը, ուր ինք, բացարձակ առանձնութեան մէջ, պիտի գտնէ կնքուած պահարան եւ պարապ քուէաթուղթ, ապաստրէն տալու համար իր քուէն:

ՅԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀՈԳԵՇ. Տ. ՀԱՅԿԱԶԵՐ ՎԱՐԴ. ՊԱՃԻՐԱՄԵԱՆ

ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ

Անցեալ Շաբաթ, 5 Նոյեմբեր 1983, կէսօրէ ետք ժամը 4ին հոգեյոյզ ննջեցեաց ընդունելութեան պատրաստութիւնները տեսնելէ ետք Հոգեշնորհ Տ. Հայկազեր Վրդ. Պալրամեանի, Աւելի քան մէկ ժամ զրոյց ունեցանք Հոգեշնորհ Հայր Սուրբին հետ ազգային եւ եկեղեցական զանազան հարցեր ու տուրջ:

Հոգեշնորհ Հայր Սուրբ ու Գահիրէ ժամանած իր ան ցեալ Հինգշաբթի, երկու առաւօտ մեկնեցաւ Քուէյթ

Բարի ճանապարհ կը մաղթենք իրեն:

Նուպարեան Ազգային Վարժարանի Տարեկան Ճաշկերոյթը

Նախանցեալ Շաբաթ, 5 Նոյեմբեր 1983, եկեղեցական ժամը 9:30ն «Պըլբֆանեանց» սրահին մէջ տեղի ունեցաւ Հելիոպոլսոյ Նուպարեան Ազգ. Վարժարանի տարեկան ձեռնարկը կազմակերպութեամբ վարժարանին Տիկնանց Նամակալութեան եւ Մեծ. Տ. Հայկազեր Վրդ. Պալրամեանի, հովանաւորութեամբ բեմին բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաքէոս Ս. Արք. Չքնչինեանի եւ նախագահութեամբ Տիր եւ Տիկին Հրայր Սիմոնեանի:

Ճաշկերոյթին ներկայ էին Առաջնորդ Սրբազան Հայրը Աւժ. Նարեկ Քհնյ. Ծրպենեան եւ հրիցուհին, ազգային բարեւարներ Տիար Աւետիս Ն. Չագըճեան եւ Տիր եւ Տիկին Փօլ Քըլէճեանճ, մամուլի ներկայացուցիչներ մեր զոյգ վարժարաններու յարգելի ծնօրհները, հոգաբարձութեան անդամներ, Մեծ. Տ. Հայկազեր Վրդ. Պալրամեան եւ հոծ բիւրով հրաւիրեալներ:

Առաջնորդ Սրբազան Հօր ազօթքէն ետք. նոյն եւ հայկական համեղ ճաշերով եւ ապաճերեներով հիւրասիրութեան հրաւիրեալները:

Տիկնանց Նամակալութեան կողմէ բացման խօսքը կատարեց Տիկին Նորա Նիկոլեան Ան ընդհակառակը իւ յայտնեց ներկաներուն եւ յայտնեց թէ այս տարի տարեկան ճաշկերոյթի այս ձեռնարկներուն ասսեամ ան էր, եւ կարգաց անցնող տասը տարիներու ձեռնարկներուն ճախագահներուն անուններն, եւ հրաւիրեց Պր. Նորայր Տեօվլէթեանը ներկայացնելու:

Հանդիսավարը ողջունեց ներկաները եւ ապա անցաւ գեղարուեստական յայտագրի գործադրութեան զոր պատրաստած էր երիտասարդ Պր. Արմեն Մազլումեանը: Օր. Սիլվա Սիմոնեան սմանչելի մկնդաբանութեամբ առաջնորդեց Պարոյր Սեւակի «Հայաստան» ներբողեանը: Այս առաջնութեան դուստրով կ'ընկերակցէր Պր. Արմեն Մազլումեան: Ասկետուհիներէ բազկացած փոքր երգչախումբ մը մեջտեղէ ե գոց «Զարթիր Լաս», «Համբերէ Հոգիս» եւ «Արմենիան հոգ ա» ե գեր դասական ընկերակցութեամբ կրկին Պր. Արմեն Մազլումեանի Օր. Ալիս Սիմոնեան իր ճոխ ձայնով մեներգեց «Իմ անուշ տաիդ» երգը: Օր. Սօսէ Պայրամեան դասական վրայ ինքնավստահ կերպով նուագեց դասական երեք կտորներ. Յայտագիրը աւարտեցաւ Օ. Գարինէ Յովակիմեանի հայկական գեղեցիկ նազպարով մը: Շնորհաւորելի են յայտագրի բոլոր մասնակիցները, որոնք ներկաներուն հրամցուցին հաճելի պահեր եւ խլեցին եւ կարատեւ ծափողջոյններ:

Խօսելու հրաւիրուեցաւ մեր զոյգ ազգային վարժարաններու տնօրէնները. Պր. Նազ Վարդեանը, որ գիտակցաբար ուղղեց մեր վարժարաններուն բոլոր սաւառ ողներուն. Ապա օրուան ճախագահ Պր. Հրայր Սիմոնեան, ընկերակցութեամբ Ազգային Բարեւարներ ՊՊ Աւետիս Չագըճեանի եւ Փօլ Քըլէճեանի կողմէ մասնակիցներուն կը պարգեւէ

Այնուհետեւ հանգիսավարը կը պատրաստէ նուիրատուութիւններուն ցանկը եւ Առաջնորդ Սրբազան Հօր փակման խօսքով եւ բոլորին կողմէ երգուած Տէրունական ազօթքով վերջ կտան ճաշկերոյթը:

Ներկայ ձեռնարկը մը որուն ամբողջովին շնորհաւորելի են բոլոր անոնք որոնք չխնայեցին ու ամէնուն չխնայեցին:

Ա. Պ.

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ

ՄՕ. ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆԻ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ-Ի

կեանքին եւ ստեղծագործութիւններուն նուիրուած պատկերազարդ ժրանսերլէն գիրքը

Հրատարակութիւն եւ տպագրութիւն

ՆՈՒՊԱՐ ԵՒ ՀՐԱՉ ՍԻՄՈՆԵաններուն

Փափաքողներուն կը տրուի անվճար

Ստանալու համար գիմել՝ «Ջահակ ը»ի խմբագրատունը

ԳՈՐԾ՝ ՍԻՄՈՆ ՍԱՄՍՈՆԵԱՆԻ

ՏԽՐՈՒՆՔ

Խոր զուարճութեան ատենի ապահովելու համար, որ անցնելու Շաբաթ, 12 Նոյեմբեր 1983 առաւօտեան, Գահիրէ Ժրանական Հանդիսասրահին մէջ, Իր Մանկանայրուն կնճած է Անհատ օրաթերթի խմբագրապետ Տօքթ Աւետիս Պափուճեանի մայրը

ՏԻԿԻՆ ՀԻՒՓՍԻՄԷ ԵԱՓՈՒՃԵԱՆԸ

Խոր սուգի մասնելով իր զաւակները, թոռները եւ ազգականական պարագաները,

Ծո զարկաւորութեան ախուր առաւոտուքիւնը տեղի ունեցաւ նոյն օրը յունիջորեի ժամը 3ին Հ լիոպոլսոյ Ամենայր Սրբոց մատուռն մէջ, եւ ուղեցիալին մարմինն ամփոփուեցաւ ընտանեկան տիրիմին մէջ:

Այս տխուր առթիւ «Ջահակը» իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին զաւակներուն՝ Տօքթ. և Տիկին Աւետիս Պափուճեանի և Տէր և Տիկին Ռարուքեան Նահատեան, թոռներուն՝ Աւետ և Մարօ Պափուճեաններուն և ազգակից բոլոր պարագաներուն:

ԱՆՈՒՇԱՀԻ ՎՐԴ. ԿՈՒՅՄԵԱՆ

ՀԱՅՏԱՐԷՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ

ԲԱՐԵՐԱՐ ԱՐՁԱՆԱԳՐԱՒՈՐ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ

ՍՈՍ ՀՈՍԱՆԻՏԵՐ — ԱՅԺՄԵԱԿԱՆ ԲԱՆԱՊԱՏՐԱՍ

• ԱՄԵՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿՑԻՐ ՀԱՅԵՐԷՆ ԲԱԱՐԱՆՆԵՐՈՒՆ
• ԱՄԵՆԷՆ ՏՈԿՈՒՆԸ ՅԱՒԱՁԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԱՆՆԵՐՈՒՆ

768 էջ — 50 Լիբ. Ոսկի

ՓՆՏՐԵԼ՝ ԳԵՂԱՐՈՒԵՍՏ ՀԱԼԷՊԻ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՆ ՄՕՏ

ՀԱՐՑԱԶՐՈՑՑ

Կիրակի, 23 Հոկտ. 1983ի երեկոյեան, Գահիրէէն քաղաքս կը ժամանէր Կրէտէի Հայոց հոգեւոր հովիւ Արժ. Տ. Յովսէփ Քհնյ. Հալաճեան ընկերակցութեամբ իր երիցուհիին։ Տէր Հայրը, իր Ա-ղ՛քսանդրիա կեցութեան ընթացքին, այցելեց Ս. Պօղոս – Պետրոս եկեղեցին, Պօղոսեան Ազգ. Երկր. վարժարանը, ինչպէս նաեւ մշակութային և մարզական միութիւնները։

Արժանապատիւ Տէր Հայրը իր անդրանիկ ելոյթը ունեցաւ Հ.Բ.Ը. Միութեան կեդրոնատեղիի «Հ՛ոքիմեան» լսարանին մէջ, հարցազրոյցի ձեւին տակ։

Օրուայ հանդիսութիւնը բացաւ վարչութեան ատենապետ Պր. Նազարէթ Գարթալեան։ Ան նախ բարիգալուստ մաղթեց և ապա չնորհակալութիւն յայտնեց Տէր Հօր, որ սիրով ընդունած էր վարչութեան հրաւէրը, իր սուղ ժամերը յատկացնելու միութեան անդամներուն և ազգքանդրահայութեան, տեղեակ պահելու համար Կրէտէի հայ գաղութի անցեալի և ներկայի ազգային և եկեղեցական կեանքին մասին, որմէ յետոյ հրաւիրեց Տէր Հայրը իր հարցազրոյցը կատարելու։

Տէր Հայրը իր դիւրահաղորդ և ժպտուն խառնուածքով չուտով ջերմացուց մթնոլորտը. նախ ան ամփոփ գիծերու մէջ տուաւ կրէտէի հայոց կազմաւորման և գործունէութեան մասին և իր ինքնակենսագրութիւնը և ապա անցաւ հարցազրոյցին։

Ունկնդիրներէն չատեր հետաքրքրական հարցումներ ուղղեցին Տէր Հօր որոնց սիրով պատասխանեց դիւրաւոհ և ըմբռնելի ոճով մը։ Անոր տուած տեղեկութիւններէն նշենք հետեւեալները.

— Կրէտէի հայ գաղութը բաղկացած է 5.000 հոգիէ.

— Հայ գինուորականներ հոն բանակած և սատար հանդիսացած են կղզիի ինքնապաշտպանութեան և ապահովութեան.

— Մայրաքաղաքի գեղեցիկ վայրի մը մէջ ունի վերանորոգեալ Ս. Կարապետ եկեղեցին (որուն ներքին և արտաքին նորոգութեան, բարիզարդման և նորակառոյց գմբէթի աշխատանքներուն հսկած և մասնակցած են Տէր Հայրը և երիցուհին), ինչպէս նաեւ 400 տարուայ հնութիւն ունեցող հայկական գերեզմանատուն մը։

— Գաղութը այժմ կը հաշուէ 52 անձ, որոնց կու գան միանալ երեք հայ ընտանիքներ եւս կղզիի մէկ այլ քաղաքի մէջ բնակող։

Տէր Հայրը ցաւ յայտնեց որ հակառակ իր և գաղութի կատարած ազգապահպանման ջանքերուն, եկեղեցական վերին մարմինները և մերձակայ հայ գաղութները լրջութեամբ ոչ կը հետաքրքրուին և ոչ ալ կը հաղորդակցին, ինչ որ պատճառ գարձած է խառն ամուսնութիւններու գոյութեան։

«Եթէ դուք կամ այլուր գտնուող հայերդ մեզ չի մատակարերէք ո մեզ հետ չի հաղորդակցիք, չեմ յուսար թէ այդ երբեմն հայ գաղութը կարենայ երկար գոյատեւ եւ հակառակ մեր կատարած բոլոր ճիգերուն։ Ձեր այցելութիւնները մեզ մօտ և ընտանեկան կապերը ամուսնութիւններով կրնան սատար հանդիսանալ մեր կատարած անհատական պայքարին պահելով հայը և գաղութը» ըսաւ Տէր Հայրը։

Հարցազրոյցի ուաբտին, Միութեան ատենապետը չնորհակալութիւն յայտնեց Արժ. Տէր Հօր, մաղթելով քաջառողջութիւն և յաջողութիւն իր ազգային և եկեղեցական վեհ առաքելութեան մէջ և հրաւիրեց գաղութիս հոգեւոր հովիւը Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Օհանեանը որ «Պահպանիչ»ով փակէ երեկոյթը։

Ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն։

* * *

Հինգշաբթի 27 Հոկտ. 1983ի երեկոյեան, Արժ. Տ. Յովսէփ Քհնյ. Հալաճեան և երիցուհին այցելեցին «Ցառաջդ մասէր» Մշակ. Ընկերակցութեան սկուռքը ուր տեղի ունեցաւ պատուասիրութիւն մը, որուն ընթացքին Տէր Հայրը ներկաներուն տուաւ հակիրճ տեղեկութիւններ կրէտէի հայ գաղութին մասին։

Նոյն գիշերը, Արժ. Տէր Հայրը և երիցուհին ողջերթի սեղանով մը պատուասիրուեցան Ազեքսանդրիոյ Հ.Բ.Ը.Մ.ի ատենապետ Պր. Նազարէթ Գարթալեանի տան մէջ, ուր ներկայ էին վարչական անդամներ և ընտանեկան պարագաները և որը տեւեց մինչեւ առաւօտեան ժամերը։

Ուրբաթ, 28 Հոկտ. 1983, կէսօրին, Արժանապատիւ Տէր Հայրը և երիցուհին Գահիրէ վերադարձան և որոնց ողջերթի համար կայարան փութացած էին Հ.Բ.Ը.Մ.ի ատենադպիր Պր. Միհրան Պանտոյեան և գանձապետուհի Օր- Շուշան Զիլինկիրեան։ Ողջագուրումէ և բարի մաղթանքներէ ետք, հիւրերը մեկնեցան ձգելով ազեքսանդրահայութեան մօտ բարի և ազնիւ յիշատակներ։

ՊԱՏԿ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ Գ. ՆԻՍՏԸ

1983 տարեշրջանի Պատկ. Թեմական Ժողովի երրորդ նիստը գումարուեցաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ, Ուրբաթ 28 Հոկտ. 1983, կ.ե. ժամը 5ին, նախագահութեամբ Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գ րշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի, ատենապետութեամբ Պր. Մարտիկ Զարպհանէլեանի և ի ներկայութեան 18 երեսփոխաններու։

Նախագահ Սրբազան Հայրը իր ազօթքէն ետք Հոգւոց մը արտասանէց Նորոգ հանգուցեալ ազգային երեսփոխան ողբ. Ստեփան Ստեփանեանի հոգւոյն ի հանգիստ։ Ցետոյ Ժողովը անցաւ օրակարգի հարցերու քննութեան։

1. Ընթերցում եւ վաւերացում ցպիտդ ցիստի ատեցագրութեան.-

Ատենապետ Պր. Մարտիկ Զարպհանէլեան հրաւիրեց Առաջնորդարանի դիւանապետ Պր. Ալեքսան Զիլինկիրեանը որ կարդայ նախորդ նիստի ատենագրութիւնը, որը յետ ունկնդրման նոյնութեամբ վաւերացուեցաւ։

2.- Ատենական գործուղութիւններ.-

Կարդացուեցան Թեմականի դիւանին ուղղուած երեք նամակներ և որոնց մասին տրուած բացատրութիւններէ և թէր ու դէմ կարծիքներու փոխանակումէ յետոյ, որոշեցան համապատասխան որոշումներ եւ պատասխաններ։

3.- Աղեքսանդրիոյ յառաջիկայ Թեմական ընտրութեան հարց եւ ընտրական յանձնախումբի զոյգ անդամներու ընտրութիւն.-

Ժողովը միաձայնութեամբ ընտրական յանձնախումբի անդամներ ընտրեց Պպ. Յակոբ Քէհեայեան եւ Հայկազ Էտէեան։

4.- Սիտի Ղազիի ազգապատկան հողային հարց.-

Սոյն հարցի քաւուք լուծման համար որոշուեցաւ յանձնախումբ մը որ իր առաքելութիւնը ըլլայ Գահիրէի քոյր համայնքի Թեմականի ներկայացուց չներուն հետ հաղորդակցութեան մտնել եւ ընդունելի ու վերջնական կերպով մը հարցը փակել։

5.- Զանազան.-

Թեմական Ժողովը իր այս նիստը ընթացքին որոշեց Աղեքսանդրահայ Թեմական ընտրութիւնները կատարել յառաջիկայ Մարտ ամսուայ առաջին կիրակին։

Օրակարգի հարցերը սպառած ըլլալով, Ժողովը փակուեցաւ նախագահ Սրբազան Հօր «Պահպանիչ»ով։

ԹՂԹԱԿԻՑ –
ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
Ազ՛քս. 8 Նոյ. 1983



ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՆԿԱՐ

ՍԵՒԱՆԱՅ ԼՃԻ ԱՆՈՒԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով, սակայն առանձին հմայք ու գեղեցկութիւն ունի Սեւանը, բնութեան այդ հրաշալիքը։ Սեւանը նուիրական նացած անուն է։

Ինչպէ՞ս առաջացած է Սեւան անունը։ Ան կապուած է կղզիին վրայ գտնուող վանքին հետ։ Ծագած է Սեւ վանք անունէն (կղզիին վրայ եղած վանքը կառուցուած է սեւ տուֆ քարէ)։ Այս բացատրութիւնը մուտք գործեց գրականոն թեան մէջ եւ երկար ժամանակ պահպանուեցաւ որպէս լճի անուան ստոյգ բացատրութիւն։ Սակայն այդ ճիշդ չէր կրնար ըլլալ, որովհետեւ Սեւան անունը շատ աւելի հ ն է, քան՝ վանքը։

Սեւանի անուան պատմութեան վրայ լոյս սփռեց Օձաքերդի սեպագիր արձանագրութիւնը, որը թողած էր ուրարտական թագաւոր Ինուսա Բ.ը (730 714 թ. ն. Ք.)։ Այս յայտնագործութիւնը, տուաւ լճի «ծննդեան վկայականը», ուր Սեւանը կը յիշատակուի «Սուխնա» ձեւով։

Այսպէս, Սեւան անուան ստուգաբանութիւնը Երեւանի անուան նման մեզ կը տանի հեռաւոր ժամանակները, երբ մարդը վինք չէր ջատագոսող աչխարհագրական վայրերը շատ յաճախ ուղղակի կը կոչէր ջուր, գետ, լ ճ, լեռ, ապատ և այլ հասարակ անուններով։ Կը պարզի թ , որ Սեւան անունը ձեւափոխութիւնն է ուրարտական «Սուխնա» անուան, որ ուրարտերէն կը նշանակէ «լիճ» կամ «աւազան»։ Այսպիսով, նաեւ Տոն, Դանուբ, Դանգէս գետերու անուանները տարբեր լեզուներու մէջ կը նշանակեն «ջուր»։ Նման օրինակներով շատ հարուստ է աչխարհագրական անուանները պատմութիւնը։ Այսպէս, այսօրուայ Նեղոս անունը, որ հին եգիպտացիներու «Նիլ» բառէն է, կը նշանակէ «ջուր»։ Իսկ Սահարան աբաբներու սահրա՝ «անապատ»

ՍԵՒԱՆԱՅ ԼԻՃԸ

Սեւանի անուան պատմութեան վրայ լոյս սփռեց Օձաքերդի սեպագիր արձանագրութիւնը, որը թողած էր ուրարտական թագաւոր Ինուսա Բ.ը (730 714 թ. ն. Ք.)։ Այս յայտնագործութիւնը, տուաւ լիճը «ծննդեան վկայականը», ուր Սեւանը կը յիշատակուի «Սուխնա» ձեւով։

Այսպէս, Սեւան անուան ստուգաբանութիւնը Երեւանի անուան նման մեզ կը տանի հեռաւոր ժամանակները, երբ մարդը վինք չէրջապատող աչխարհագրական վայրերը շատ յաճախ ուղղակի կը կոչէր ջուր, գետ, լ ճ, լեռ, ապատ և այլ հասարակ անուններով։ Կը պարզի թ , որ Սեւան անունը ձեւափոխութիւնն է ուրարտական «Սուխնա» անուան, որ ուրարտերէն կը նշանակէ «լիճ» կամ «աւազան»։ Այսպիսով, նաեւ Տոն, Դանուբ, Դանգէս գետերու անուանները տարբեր լեզուներու մէջ կը նշանակեն «ջուր»։ Նման օրինակներով շատ հարուստ է աչխարհագրական անուանները պատմութիւնը։ Այսպէս, այսօրուայ Նեղոս անունը, որ հին եգիպտացիներու «Նիլ» բառէն է, կը նշանակէ «ջուր»։ Իսկ Սահարան աբաբներու սահրա՝ «անապատ»

Ամենանշանաւոր անունը Սեւանայ լիճին է Գեղամա ծովը։ Ան կապուած է Գեղամ Նահապետի անունով և կը կոչուէր նաև Գեղամայ ծով։ Հայ մատենագիրները այդ ստուգաբանութիւնը առած են պատմահայր Մովսէս Խորենացիէն։

Ըստ աւանդութեան, Գեղամ նահապետը Ամասիայի որդին էր և ինչպէս Խորենացին կը հաղորդէ, գաղթած էր հարաւէն Արմաւիրէն, հրապուրուելը էր ներկայ Գառնիի տեղով և բնակավայր դարձուցած էր յետոյ Թոզած էր իր թոռանը՝ Գառնիկին (ակէ է Գառնի անուանումը), իսկ ինքը՝ Գեղամը բնակութիւն հաստատած է Սեւան լճի ափին։ Իր անունով ծովը կոչուած է Գեղամայ, իսկ լիճը չրջապատող գաւառը՝ Գեղարքունիք։ Անունը դարձութիւնը Գեղամ նահապետի

(Շար. տես էջ 4

ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏ

(Շարունակութիւն Ա. էջէն)

թիւն յայտնեց աշխատանքներուն իր մասնակցութիւնը բերելու, հանդիպելով յանձ՛ ժողովի անդամներուն հետ Եւրոպայի մէջ, յառաջիկայ Մարս ամսուն։

2. Առաջադրուեց կուսակրօնութեան դրութիւնը ճշգարկել, նկատի ունենալով հետեւեալ հարցերը.

ա. Ձեռնադրութիւն ամուսնութենէ առաջ.

բ. Արդէն իսկ կուսակրօն եկեղեցականներու ամուսնութիւն.

գ. Պայմաններ կուսակրօն եկեղեցականներ ձեռ ադրելու.

դ. Հոգեւորականաց ձեռնադրութեան եւ ամուսնութեան կանոններ, Հայ կանոնագրի մէջ։

Առաջարկուեցաւ որ վերոյիշեալ հարցերու մասին աշխատանքի տանին հետեւեալ հոգեւորականները.

ա. Հոգեշնորհ Տ. Արշէն վարդապետ Այվազեան, Ա. հարց

բ. Հոգեշնորհ Տ Լեւոն Ծ. վրդ. Աբելեան, Բ. հարց

գ. Հոգեշնորհ Տ. Զաւէն Ծ. վրդ. Արզումանեան, Գ. հարց

դ. Հոգեշնորհ Տ. Տիրայր Ծ. վրդ. Տէրվիշեան, Դ. հարց

Այս հարցի մասին եպիսկոպոսաց ժողովին ներկայացուելիք տեղեկագիրը պիտի պատրաստուի վերոյիշեալ հոգեւորականներու կողմէ Գերաշնորհ Տ. Վահէ արեպիսկոպոսի հրսկ դրութեան ներքոյ, որ պիտի ներկայացնէ տեղեկագիրը եպիսկոպոսական ժողովին։

Առաջարկուեցաւ եպիսկոպոսական ժողովին հրաւիրել նաեւ Մեծի Տաճն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Աթոռը։

ԱՏԵՆԱԴՊԻՐ
Տ. ԶԱՒԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉԻՆՉԻՆԵԱՆ

665

ՋԱՀԱԿԻՐ

ՍԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՍԲԹԱԹԵՐԹ

17 ՆՈԵ. 1983

ՆՈՒՐԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ջահակիր»ի հիմնադրման 35-ամեակին եւ Նոր Շրջանի հրատարակման 5-ամեակին առիթներով, ընդհակառակ սացած են հետեւեալ արտաքուստ նուիրատուութիւնները.

	Ե. ՈՍԿԻ
Տէր եւ Տիկին Փօլ Քիլիտճեան	200
Տիար Ալեքս Ն. Զազրճեան	100
Տէր եւ Տիկին Օննիկ Կարապետեան	100
Տէր եւ Տիկին Վարուժան Վ. Գազանճեան	100
Տէր եւ Տիկին Անդրանիկ Մետոպեան	100
Տէր եւ Տիկին Ձագի Կէվրէկեան	100
Տէր եւ Տիկին Բարսեղ Գըզըլեան	100
Տէր եւ Տիկին Խորով Զաքարեան	50
Տէր եւ Տիկին Գրիգոր Շահպէնտէրեան	50
Տէր եւ Տիկին Վահագն Տեվոյեան	50
Տէր եւ Տիկին Պետրոս Ոսկերիչեան	50
Տէր եւ Տիկին Պօղոս Սիմոնեան	50
Տէր եւ Տիկին Նուպար Սիմոնեան	50
Տէր եւ Տիկին Հրայր Սիմոնեան	50
Տէր եւ Տիկին Կարօ Վարժապետեան	50
Տէր եւ Տիկին Պետրոս Պետիկեան	50
Տէր եւ Տիկին Դանիէլ Ձուճուեան (Աղեքս.)	50
Տէր եւ Տիկին Յովսէփ Կիւմիւշեան (Աղեքս.)	50
Ըսկեր Վրէժ Սեճերեան (Աղեքս.)	50
Ումն (ընկ. թիւ 509)	50
Տէր եւ Տիկին Անդրօ Վարժապետեան	40
Տոքթ. եւ Տիկին Սուրէն Պայրամեան	30
Տէր եւ Տիկին Վահէ եւ Տոքթ. Հերմինէ Վարժապետեաններ	30
Տէր եւ Տիկին Սկրտիչ Ձանիկեան	30
Տէր եւ Տիկին Լեւոն Տէր Յակոբեան	30
Տէր եւ Տիկին Սննիկ Ալիքսանեան	25
Տէր եւ Տիկին Սեբուհ Թորոսեանենան	25
Տէր եւ Տիկին Սիմոն Պահատրեան եւ զաւակունք	25
Տու եւ Տիկին Վերն Թէրզեան	25
Տէր եւ Տիկին Նոր Յր Տէօվլէթեան	25
Տիար Եղիա Պաստայեան	25
Տէր եւ Տիկին Անդրանիկ Թոզգոնմազեան	20
Տէր եւ Տիկին Հրանդ Թուճայեան	20
Տէր եւ Տիկին Վարուժան Տատուրեան	20
Տիար Ժիրայր Թովմասեան	20

(Շարունակելի)

	Տոլար
Նոր Սերունդ Մշակ. Միութիւն (Սիտնի)	100
Ալեմս Մշակ. Միութիւն (Ալէպ)	100
Տէր եւ Տիկին Շանթ Պալաեան (Մոնթրէալ)	100
Տէր եւ Տիկին Վահէ Պալաեան (Մոնթրէալ)	30
Տէր եւ Տիկին Սիմոն Սամսոնեան (Նիւ Եորք)	22

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Նկատելով որ յառաջիկայ Կիրակի, 20 Նոյեմբեր 1983ին Գահիրէի Թեմական ամբողջական ընտրութիւնները պիտի կատարուին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պաշտամունք տեղի պիտի չունենայ։

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ



ԴՈՒԻՆ ՀԻՒՐԱՆՈՑԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

ՋԱՀԱԿԻՐ-ԻՆ

Տիկին Արաքսի Շուշանեան և զաւակները՝ Մարօ և Անահիտ իրենց ամուսնոյն և հօր՝ ուղղ. Յակոբ Շուշանեանի մահուան 12րդ տարելիցին առթիւ կը նուիրեն 5 եգ. ոսկի։

Տիկին Արաքսի Շուշանեան և զաւակները՝ Մարօ և Անահիտ ողբացեալ Մկրտիչ Տիվրիկեան հոգւոյն ի հանգիստ կը նուիրեն 5 եգ. ոսկի։

Տիկին Արաքսի Շուշանեան և զաւակները՝ Մարօ և Անահիտ ողբացեալ Տօքթ. Գրիգոր Գամպուրեանի հոգւոյն ի հանգիստ կը նուիրեն 5 եգ. ոսկի։

ՆՈՒՐԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(ԾԳՐԱԳՐԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Օր. Մարի-Քրիսթին Բրուտեանի ընդ Պր. Եդուարդ Անտոնեանը (Լոս Անճելըս) ամուսնութեան ուրախ առիթիւ փոխան հնորհաւորութեան կը նուիրեն.

Տէր և Տիկ Գէորգ Էքսէրճեան 10
» » Յակոբ Էքսէրճեան 5

Պր. Իսաքի Պոսնոյեանի ընդ Օր. Օլիվիա Զումբլթի (Մ.Ն.) ամուսնութեան ուրախ առիթիւ փոխան հնորհաւորութեան կը նուիրեն.

Տէր և Տիկ. Գէորգ Էքսէրճեան 10
» » Յակոբ Էքսէրճեան 5

Պր. Օննօ Պըլըքտանեանի ընդ Օր. Արշօ Տէյիրմէնճեանի ամուսնութեան ուրախ առիթիւ փոխան հնորհաւորութեան կը նուիրեն։

Տէր և Տիկ. Յակոբ Էքսէրճեան 5

ՎԵՐԺԻՆ ՁԱԳԼՃԵԱՆ ՈՒՍՈՒՑՉԱՑ ՖՈՆԴԻՆ

Օր. Մարի-Քրիսթին Բրուտեանի ընդ Պր. Եդուարդ Անտոնեանի (Լոս Անճելըս) ամուսնութեան ուրախ առիթիւ փոխան հնորհաւորութեան կը նուիրեն.

Տէր և Տիկ. Յակոբ Էքսէրճեան 5

Պր. Իսաքի Պոսնոյեանի ընդ Օր. Օլիվիա Զումբլթի (Մ.Ն.) ամուսնութեան ուրախ առիթիւ փոխան, հնորհաւորութեան կը նուիրեն.

Տէր և Տիկ. Յակոբ Էքսէրճեան 5

Պր. Օննօ Պըլըքտանեանի ընդ Օր. Արշօ Տէյիրմէնճեանի ամուսնութեան ուրախ առիթիւ փոխան հնորհաւորութեան կը նուիրեն.

Տէր և Տիկ. Յակոբ Էքսէրճեան 5

ՍԵՒԱՆԱՑ ԼՃԻ

(Շար. Գ. էջէն)

անուան հետ կը կապէ նաեւ Գեղամաբակ, Գեղամասան անունները։

Սեւանայ լիճը օտարներու մօտ տարբեր անուններով կոչուած է։ Այսպէս Պտղոմէոսի քարտէսին մէջ յայտնի է Լուբենիտես անունով։ Պարսիկները՝ Դարիա Շիրին՝ «Անուշահամ լիճ կամ գետ» կ'անուանեն, նկատի ունենալով ջուրի բարեհամ յատկութիւնը։ Թուրքերը Սեւանին տուած են «կէօքչա» անունը։

Ամօր Սեւան հնագոյն բնիկ անունն է մինակ գործածուողը։

ԿԱՌ ՍԱՐ ԱՒԵՏԻՍԵԱՆ

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՆՈՑԵԱՆ

33 Սաատ Զաղլուլ պող.

Հեռ. թիւ 802199

ԱՇԽԵՐՈՅԹ - ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Ս. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՅ-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Ա Ռ Թ Ի Ւ

կազմակերպութեամբ

ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՍԻՐԱՑ ՄԻՈ ԹԷԱՆ. ԿՈԿԱՆԵԱՆ ՍՐԱՀԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐԱՍՐԱՀԻ

երեքշաբթի, 29 Նոյեմբեր 1983, կ.ե. ժամը ճիշդ 9ին

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Հայրենասէր հասարակութիւնը սիրով հրաւիրուած է սոյն Տօնակատարութեան։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍ ՇՐՋԱՆԻ ՝ ԱՍՔԷՖ-ՊԼՈՒ
ԱԽՈՅԵԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Բ. ՇԱԲԱԹ

Ա. Մինի-Պասքէթ

Ուրբաթ, 18 Նոյեմբեր 1983, կ.ա. ժամը 10ին

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ — ՄՈՍԼԸՄԻՆ

Բ. Աղջիկներ

Ուրբաթ, 18 Նոյեմբեր 1983, կ.ա. ժամը 1 1ին

Հ.Մ.Ը.Մ - ՆՈՒՊԱՐ — ՍՄՈՒՀԱ «Ա»

Գ. ՇԱԲԱԹ

Ուրբաթ, 25 Նոյեմբեր 1983, կ.ա. ժամը 11ին

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ - ՍՓՈՐԹԻՆԿ

(Աղիկներ)

Բոլոր մրցումները տեղի պիտի ունենան Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի մարզադաշտին վրայ

Մուտքը ազատ է - Սիրալիր հրաւէր բոլորին

Կիրակի, 20 Նոյեմբեր 1983, կ.ե. ժամը 4.30ին

Պասքէթ - Պոլի Աղջկանց Բարեկամական Մրցում

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ընդդէմ ԱՍԵՐԻԿԵԱՆ ՎՐԺԻ

Հ.Մ.Ը.Մ.ի մարզադաշտին վրայ

Սիրալիր հրաւէր բոլորին

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 ս.Դ.	—
Սուտանի «	50 ս.Դ.	350 ս.Դ.
Լիբանանի «	—	2 Լ.Ո.
Սուրիոյ «	—	30 ս.Դ.
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» օրաթերթ (Լիբանան)

«ՋԱՀԱԿԻՐ» շաբաթաթերթ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» շաբաթաթերթ (Ադժանթին)

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսաթերթ (Միացեալ Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ամսաթերթ (Ֆրանսա)

«ՄԱՍԻՍ» շաբաթաթերթ (Միացեալ Նահանգներ)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, ուոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չեք կամ մանրադրամ գրել Ցarkis Balayan-ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ, 11511 Եգիպտոս։

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

666

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م. - ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيرديان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique: TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef: SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Պատասխանատու — ԱՐՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Տեխնիկական խմբագիր — ՄԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 949 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 24 ՆՈԵՄԲԵՐ 1983 | ՀԱՅԸ ՉԵՌՔԷ 5 եգ Դհկ. | عدد رقم ٩٤٩ - الخميس ٢٤ نوفمبر ١٩٨٣

«ՁԱՀԱԿԻՐ»Ի ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻԻՆ-ՃԱՇԿԵՐՈՅԹԸ

7 Նոյեմբեր 1983, «Ձահակիր» շաբաթաթերթը բոլորեց իր նոր հրատարակութեան 20 ամեակը և հիմնադրութեան 35-ամեակը։

Այս առիթներով, նախանցեալ Շաբաթ, 12 Նոյեմբերի երեկոյեան ժամը 9.45ին, Հայկական ատենապետ Տէր և Տիկին Գրիգոր Շահպէնտէրեան, Հ.Մ.Ը.Մ.-Ս. Բարբատի ատենապետ և ազգային երեսփոխան Տէր և Տիկին Վարուժան Վ. Գազանճեան, Հայ Դեղ. Միութեան ատենապետ Պր. Ժիրայր Թովմասեան, Նիւթը Իսթ Հայկ. Ակումբի ատենապետ Պր. Լեւոն Տէր Յակոբեան, Սղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ. Նուպարի վարչութեան ներկայացուցիչ և ազգային երեսփոխան ընկեր Վրէժ Սէֆերեան, Հ.Բ.Ը. Միութեան Սղեքսանդրիոյ մասնաճիւղի ատենապետ Պր. Նազարէթ Գարթալեան, Թերթիս Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչ ու թղթակից Պր. Մինաս Պանտոյեան, ազգային երեսփոխաններ, մամլոյ ներկայացուցիչներ, կրթական և մշակութային գործիչներ, ինչպէս նաեւ «Ձահակիր»ի աշխատակիցներ, Հայկ. Ընթերցասրահի անդամներ և համակիրներ։

Ճաշկերոյթին պատուոյ սեղանէն մաս մը։ Առաջնորդ Սրբազան Հայրը փակման խօսքը կը կատարէ։
(Լուսանկարները՝ «ԱՆԴՐՕ»ի)

Ընթերցասրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելու թիւն - ճաշկերոյթ մը, որ ինչպէս կ'ակնկալուէր անցաւ ոճնական խանդավառութեամբ։

Երեկոյթը իր ներկայութեամբ կը հովանաւորէր Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերչ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեան և կը նախագահէին Գահիրէի Թեմական Ժողովի ատենապետ և «Փօլ Քիլիտճեան Հրատարակչական Ֆոնտ»ի հիմնադիր Պր. Փօլ Քիլիտճեան և իր համեստափայլ Տիկինը։

Ներկայ էին նաեւ հի լաբար քաղաքս գտնուող երուսաղէմի Ս. Յակոբեանց միաբաններէն Հոգշ. Տ. Հայկասէր Վրդ. Պայրամեան, Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Ֆըլընճեան և երկուսին, Հայ Աւետ. Համայնքի և «Ցուսաբեր» Մշակ. Ընկերակցութեան նախագահ Պր. Աւետիս Ն. Զագըճեան, Գահիրէի Սովետ. Միութեան դեսպանատան բ. քարտուղար Պր. Մարտին Շահնազարեան, Հայ Դեղ. Միութեան ցկեանս նախագահ Տէր և Տիկին Վահագն Տեփոյեան, Գահիրէի Թեմական Ժողովի ատենադպիր և «Ցուսաբեր» օրաթերթի ներկայացուցիչ Տօքթ. և Տիկին Սուրէն Պայրամեան, մեր զոյգ ազգային վարժարաններու տնօրէն Պր. Նշան Վարդեան, Հ.Բ.Ը. Միութեան Գահիրէի մասնաճիւղի ատենապետ և ազգային երեսփոխան Պր. Վահան Զէյճէնեան, Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի



Ընկ. Վրէժ Սէֆերեան իր խօսքը կ'արտասանէ

նախագահ Պր. Նազարէթ Գարթալեան, Թերթիս Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչ ու թղթակից Պր. Մինաս Պանտոյեան, ազգային երեսփոխաններ, մամլոյ ներկայացուցիչներ, կրթական և մշակութային գործիչներ, ինչպէս նաեւ «Ձահակիր»ի աշխատակիցներ, Հայկ. Ընթերցասրահի անդամներ և համակիրներ։

ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆՑ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԿԱՆ ՁԱԿԱՏ»Ի ՑԱՆԿԸ

ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԸՆՏՐՈՒԵՑԱԻ

Անցեալ Կիրակի, 20 Նոյեմբեր 1983, առաւօտեան ժամը 9ին սկսեալ, Գահիրէի Ազգային Առաջնորդարանի մէջ տեղի ունեցան Թեմական Ժողովի լրիւ կազմի ընտրութիւնները, պետութեան Ներքին Գործոց Նախարարութեան և ապահովութեան գրասենեակներու բարձրաստիճան ներկայացուցիչներու ներկայութեան և հսկողութեան ներքեւ։

Նշենք, որ ըստ կանոնագրութեան, Թեմական Ժողովին կողմէ ընտրուած ընտրական յանձնախումբին երկու անդամներուն՝ Պր. Նորայր Տէօվլէթեանի և ընկ. Զաւէն Պալաեանի վրայ աւելցան նաեւ ընտրութեանց առաւօտ քուէարկողներու կողմէ ընտրուած երկու անդամներ՝ յանձինս Պպ. Պերճ Թերզեանի և Ժիրայր Թովմասեանի։

Թեմիս Առաջնորդը՝ Գերչ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեան ամբողջ օրը ներկայ գտնուեցաւ և հետեւեցաւ ընտրութեանց կանոնաւորութեանը։

Խաղաղ մթնոլորտի մէջ և խիստ կանոնաւորութեամբ կատարուած այս քուէարկութիւնը վերջ գտաւ կէսօրէ ետք ժամը 5ին։ Ապա պետութեան ներկայացուցիչներուն, Առաջնորդ Սրբազան Հօր, Ընտրական Յանձնախումբին անդամներուն ինչպէս նաեւ զանազան կողմերու ներկայացուցիչներու ներկայութեան քուէատուփը կնքուեցաւ և փոխադրուեցաւ մեծ դահլիճը։

Օրինական ճշդումները կատարուելէ ետք, Առաջնորդ Սրբազան Հայրը, երկու քուէախոյզներու ներկայութեան, կարգաց քուէներուն վրայ նշանակուած անուններն և նշանակուած 5 հոգիներու կողմէ արձանագրուեցան։ Վերջնական արդիւնքը յայտնի եղաւ գիշերուան ժամը 10.30ին։

«Արեւ»ի, «Ցուսաբեր»ի և «Ձահակիր»ի չէզոքնակներու համաձայնութեամբ ստեղծուած «Համագործակցական Ձակատ»ի բոլոր թեկնածուները՝ թուով 24 հոգի, ջախջախիչ մեծամասնութեամբ ընտրուեցան։ Ընտրութեան մասնակցեցան 398 հոգի։ Անոնցմէ 2 հոգի քուէատուփին մէջ նետած էին պարապ պահարան և երկու հոգի ալ տուած էին ճերմակ քուէ։

Ստորեւ կու տանք նորընտիր երեսփոխաններուն անուններն ու իրենց ստացած քուէները.-

ՔԻԼԻՏՃԵԱՆ ԲՕԼ ՄԱՐՏԻՐ Ս	325
ՄԱԶԼՈՒՄԵԱՆ ԳԷՈՐԳ ԳԵՂԱՄ	321
ԶԷՋՃԷՆԵԱՆ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐ	320
ՊԱԼԱԵԱՆ ԶԱՒԷՆ ՄԱՐՏԻՐՈՍ	319
ԲՐՈՒՏԵԱՆ ԲԻՒԶԱՆԴ ՔԱԳԻՈՐ	317
ՄՈՎՍԷՍԵԱՆ ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍ	317
ՋԱՔԱՐԵԱՆ ԽՈՍՐՈՎ ԲՈՎՄԱՍ	316
ԲԷՐԶԵԱՆ ՊԵՐՃ ՏԻԳՐԱՆ	316
ՍԻՄՈՆԵԱՆ ՆՈՒՊԱՐ ՊՕՂՈՍ	316
ՊԱԼԱԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՆՈՒՊԱՐ	315
ՄԱՐԳԱՐԵԱՆ ՅԱԿՈԲ ՄԱՐԳԱՐ	314
ԲՈՎՄԱՍԵԱՆ ԺԻՐԱՅՐ ՅԱԿՈԲ	314
ՏԷՕՎԼԷԹԵԱՆ ՆՈՐԱՅՐ ՊԵՏՐՈՍ	314
ՊՕՂՈՍԵԱՆ ՏԻԳՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ	312
ԱՒԱԳԵԱՆ ԵԴՈՒԱՐԴ ՀԱՅԿ	312
ԳԱԶԱՆՃԵԱՆ ՍԵՊՈՒՀ ՎԱՐԴԱՆ	311
ՄԵՍՐՈՊԵԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳԻՍ	311
ՊԱՅՐԱՄԵԱՆ ՍՈՒՐԷՆ ՆԱՐՊԷՅ	310
ԵԱԶԸՃԵԱՆ ԿԱՐՊԻՍ ՅՈՎՀԱՆՆԷՍ	310
ԲՈՒՄԱՅԵԱՆ ԵՐՈՒԱՆԴ ԿԱՐԱՊԵՏ	310
ԶԱՐԴԱՐԵԱՆ ԿԱՐՕ-ԵԴՈՒԱՐԴ ԳԷՈՐԳ	309
ԿԷՎՐԷԿԵԱՆ ՌՈՒԲԷՆ ՎԱԶՐԱՄ	308
ԳԸԶԸԼԵԱՆ ԲԱՐՍԵՂ ՎԱՀԱՆ	308
ՄԽՏԻԿԵԱՆ ՊԵՏՐՈՍ ԾԱՏՈՒՐ	307

Վերոյիշեալներէն բացի, քուէները ստացած էին թուով 72 հոգի, որոնցմէ առաւելագոյն ձայն ստացող 12 ազգայիններն են. Բրուտեան Վահրամ (96), Զատըրճեան Կարպիս (91), Վարդեան Նշան (65), Պէրպէրեան Կարպիս (63), Պալեան Հրազդան (61), Համբիկեան Յակոբ (59), Կապէեան Սարգիս (56), Աւագեան Ժան (53), Մարթայեան Գրիգոր (52), Խորասանճեան Մեհնուաշ (52), Զամանեան Վարուժան (47), և Վարժապետեան Անդրանիկ (38), իսկ 60 ազգայիններ ալ ստացան 1-23 քուէ։

Նշենք նաեւ, որ Սրբազան Հօր հաւանութեամբ և բացառաբար քուէախուզութեան ընթացքին ներկայ գտնուեցան նաեւ կարգ մը յաւակնորդներ, որոնք ընդդիմադիրի դիրքերու վրայ կը գտնուէին, որպէսզի իրենց իսկ աչքերովը տեսնեն քուէարկութեան գործողութեանց օրինականութիւնն ու կանոնաւորութիւնը։ Սրբազան Հօր կողմէ եղած սոյն բացառիկ թոյլտուութեան չհակառակեցան ներկայ գտնուող պաշտօնական և իրաւասու անձերը։

Մթագրութիւնս ցերմօրէն կը շնորհաւորէ նորընտիր Թեմականի բոլոր անդամները և կը մաղթէ որ համագործակցական ոգին միշտ տիրէ իրենց մէջեւ ի նպաստ համայնքիս բարօրութեան և խաղաղութեան, որպէսզի ազգային գործերը մատակարարուին նոյնքան յաջողութեամբ։ Իսկ գալով ընդդիմադիրներուն, կը սպասենք որ անդրադառնան իրենց անտեղի գրաւոր և բերանացի արտայայտութիւններուն, որպէսզի հայուն անունը միշտ բարձր մնայ։

Զ. Պ.

Առաջնորդ Սրբազան Հօր աղօթքով սկսաւ ճաշկերոյթը և ներկաները ճաշակեցին Հայկ. Ընթերցասրահի ժրաջան Տիկիններուն կողմէ պատրաստուած համեղ ճաշերը։

Ճաշի աւարտին, «Ձահակիր»ի խմբագիր ընկեր Զաւէն Պալաեան խնդրեց ներկաներէն որ յոտնկայս վայրկեանի մը լռութեամբ յարգեն յիշատակը նոյն առաւօտուն մահացած «Արեւ» օրաթերթի խմբագրապետ Տօքթ. Աւետիս Եափուճեանի մօր՝ ողբ. Հռիփսիմէ Եափուճեանի։ Ապա ան բացման խօսքը կատարեց և շնորհակալութիւն յայտնեց ներկաներուն որ իրենց ներկայութեամբ

(Շար. տես էջ 2)

ՀԵՐՔՈՒՄՆԵՐ

Այսու կու գամ տեղեկացնել եգիպտահայ հասարակութեան, թէ անցեալ Կիրակի, 20 Նոյեմբեր 1983ի Գահիրէի Թեմական ամբողջական ընտրութիւններուն առթիւ, անունս օգտագործուած է ցանկի մը վրայ, առանց հաւանութիւնս առնելու և նոյնիսկ զիս տեղեակ պահելու։

ՀՐԱԶԴԱՆ ՊԱԼԵԱՆ

***

Ներկայիս կը տեղեկացնեմ բոլոր հայրենակիցներուս, թէ Կիրակի, 20 Նոյեմբեր 1983ի Գահիրէի Թեմական ամբողջական ընտրութիւններուն, անունս դրուած է 12 հոգինոց ցանկի մը վրայ առանց իմ տեղեկութեանս և հաւանութեանս։

ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

Գահիրէ, 22 Նոյեմբեր 1983

«ՋԱՀԱԿԻՐ»Ի ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ–ՁԱՇԿԵՐՈՅԹԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

պատուած էին «Զահակիր»ը, ան չնորհակալութեան խօսք ուղղեց նաեւ բոլոր անոնց, ըլլան անոնք Եգիպտոս, Հայաստան կամ արտասահման, որոնք օժանդակած են թերթին զանազան միջոցներով եւ կը շարունակեն օժանդակել մինչեւ օր, ու խնդրեց Ծանօթ կոմպոզիտոր եւ խմբավար Եդուարդ Յակոբեանէ որ ստանձնէ օրուան տամատայութիւնը:

Մօ. Յակոբեան, նախքան իր պաշտօնին ձեռնարկելը, կարդաց իր յարգանքի եւ գնահատանքի խօսքը զոր կու տանք առանձին այս թիւով:

«Արեւ»ի խմբագրապետ Տոքթ. Աւետիս Եափուճեանի բացակայութեան պատճառաւ, անոր խօսքին ընթերցումը կատարեց Պր. Յակոբ Համբիկեան (խօսքը պիտի տանք մեր յաջորդ թիւով):

Յանուն «Ծուսաբեր» Մշակ. Ընկերակցութեան եւ «Ծուսաբեր» օրաթերթի վարչութեան խօսք արուեցաւ Տոքթ. Սուրէն Պայրամեանի (Յարգելի տոքթորին խօսքը կու տանք այս թիւով):

Եգիպտոսի Ս.Դ.Հ.Կ. Վարիչ Մարմնի անունով խօսք առաւ ընկեր Վրէժ Սէֆերեան: Յարգելի ընկերը վեր առաւ «Զահակիր»ի կատարած հայրենանուէր եւ ազգանուէր ծառայութիւնները եւ ծանրացաւ անոր կատարած դերին մասին եգիպտահայ համերաշխութեան իրագործումին մէջ: Ընկեր Սէֆերեանի խորիմաստ արտայայտութիւնները բուռն ծափերով ողջունուեցան ներկաներուն կողմէ:

Հայկական Ընթերցասրահի վարչութեան կողմէ խօսք առաւ անոր ատենապետը՝ ընկ. Եդուարդ Աւագեան, որ չնորհաւորելէ ետք «Զահակիր»ի յոբելեանը, իր անհուն երախտագիտութիւնը յայտնեց անոր խմբագրութեան որ միշտ թեւ ու թիկունք կանգնած է Հայկական Ընթերցասրահի գործունէութեան:

Պր. Մարտին Շահնազարեան իր խօսքը կը կատարէ: Ձախին նստած՝ Պր. Աւետիս Զագըճեան:

Խօսք առնելու հրաւիրուեցաւ Գահ. Բէյի Սովետ Միւո թեան դեսպանատան բ. քարտուղար Պր. Մարտին Շահնազարեան, որ իր գնահատանքը յայտնեց «Զահակիր»ի կատարած հայապահպանման աշխատանքներուն մէջ, միաժամանակ իր ընթերցողներուն մէջ վառ պահելով հայրենիքի սէրը:

Մէջ ընդ մէջ տեղի ունեցաւ գեղարուեստական պատշաճ յայտագիր մը:

Դաշնամուրի վրայ ելոյթ ունեցան նախ պարմանուհի Սօսէ Պայրամեան որ չնորհալի կերպով կատարեց Հ՛ԼԼերէն կտոր մը եւ դաշնակահար Տիգրան Ալոթքով:



Տոքթ. Սուրէն Պայրամեան ելոյթի պահուն: Ձախին նստած՝ Ընկ. Զաւէն Պալաեան:

Ա. Խաչատուրեանէն «էթիւտ» մը, եւ ապա Օր. Արփի Ձանիկեան որ մեկնաբանեց Շոփէնի «կրանտ Վալս Պրիյանթ»ը եւ Ս. Բարխուդարեանի «Նազ-Պար»ը: Երկուքն ալ արուեստով արժանացան ներկաներուն լիաբուռն ծափերուն:

Ընկերուհի Մարկրիթ Յակոբեան ամբոխով ատենաբեց ժապ Յակոբեանի «Հայ Օրաթերթը» քերթուածը, իսկ ընկ. Աւետիս Մովսէսեան մեծ հմտութեամբ ամբողջ «Զահակիր»ի յոբելեանը երգչախմբային գրութիւնը:

Ազգանդրիայէն ընկեր Ժորժ Կորկոտեան իր թովիչ ձայնով մեներգեց «Ազգ իմ վառապանծ» հայրենասիրական երգը, արժանանալով ներկաներուն երկարատեւ ծափ՛բուն:

Այս յոբելեանին ուրախ առթիւ ստացուած էին չնորհաւորական բազմաթիւ հեռագիրներ եւ նամակներ, Եգիպտոսէն եւ արտասահմանէն, որոնց ընթերցումը կատարից ընկեր Պետրոս Մովսէսեան:

«Զահակիր»ի խմբագրութիւնը օգտուելով այս պատեհ առիթէն, գնահատանքի խորհրդանշական նուէր մը յանձնեց իր Ազեքսանդրիոյ պատուակալ թղթակից եւ աշխատակից Պր. Մինաս Պանտոյեանի անոր անփոխարինելի ծառայութիւններուն համար, նմանապէս, գնահատելով «Զահակիր»ի երկարամեայ գրաշարը Սալահ Մահմուտը անոր յանձնուեցաւ խորհրդանշական նուէր մը:

Ընդհանուր խանդավառութեան մէջ յոբելինական կարկանդակը կտրեցին Դերչ. Սրբազան Հայրը եւ Պ.Պ. Փօլ Քիլիճեան, Աւետիս Զագըճեան, Մարտին Շահնազարեան եւ Զաւէն Պալաեան:

Այս ոգեշնչող յոբելեանը վերջ գտաւ Առաջնորդ Սրբազան Հօր գնահատանքի ոգեւորիչ եւ թելադրիչ խօսքերով եւ խմբական երգուած Տէրունական Աղօթքով:

Մեղի կը մնայ մաղթել, որ «Զահակիր» իր ազգանուէր ու հայրենանուէր անչեղ առաքելութիւնը շարունակէ առաջ տալով նոր յոբելեաններու:

Ա.Մ.

Տոքթ. Սուրէն Պայրամեան ելոյթի պահուն: Ձախին նստած՝ Ընկ. Զաւէն Պալաեան:

Յոբելինական կարկանդակը կը կտրեն ձախէն աջ՝ օրուան Նախագահ Պր. Փօլ Քիլիճեան, Առաջնորդ Սրբազան Հայրը, Պ.Պ. Մարտին Շահնազարեան, Աւետիս Զագըճեան եւ ընկ. Զաւէն Պալաեան: Ետեւը՝ նորընտիր ազգային երեսփոխան Մարտիրոս Պալաեան:

00196

ՄՕ. ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆԻ ԽՕՍՔԸ «ՋԱՀԱԿԻՐ»Ի ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

Երկու դար առաջ, հեռու մայր հողէն, հեռաւոր Հնդկաստանի մէկ անկիւնը, անաղմուկ, լոյս կը տեսներ հայերէն առաջին պարբերաթերթը, սկիզբ դնելով հայ մամուլին: Տարիներու թաւալումին հետ հասակ առնելով եւ հետզհետէ ուռճանալով, ան պիտի առաջնորդեր հայ ժողովուրդը խաւար ու մռայլ օրերու մէջէն, դառնալով գաղափարի ու մտքի անոր դրօշակակիրը, չեփորահարը անոր ազատագրական արդար պայքարի: Հայ ժողովուրդի գիտակցական զարթօնքի այդ ահաւիրաները ղուր չցանեցին իրենց մտքի ու հոգիի սերմերը. վկայ այսօրուայ աշխուժօրէն թաւալող հայ մամուլը. հոն՝ մայր հայրենիքին մէջ, ապահով երկնքի մը տակ, իր չռայլ չքեղանքով, իսկ գաղթօճախներուն մէջ՝ իր ազգային ձգտումներով, տոգորած հայապահպան իր ստանձնած առաքելութեան բարձր գիտակցութեամբ:

Ահա, այդ զգօն պահակներէն մէկը կը հանդիսանայ «Զահակիր» չաբաթաթերթը որուն 35-ամեայ յոբելեանը կը նշենք այսօր:

1918 Թուականի Մայիս 6ին, եգիպտահայ խումբ մը անկուսակցական մտաւորականներու նախաձեռնութեամբ (գլխաւորութեամբ գրող և լրագրող Հայկ Ժամկոչեանի եւ բանաստեղծ Արշամ Տատրեանի) լոյս կը տեսներ «Զահակիր» չաբաթաթերթի առաջին համարը, նպատակ ունենալով յատկապէս պաշտպանութիւն հանրութեան իրական չահերուն:

«Զահակիր» ասպարէզ կու գար ժամանակաշրջանի մը մէջ, երբ եգիպտահայ համայնքէն ներս, տխուր իրադարձութիւններ քանդած էին իրարհասկացողութեան ամէն եզր: Այսօր, երբ այլեւս երաշխաւորուած են համագործակցութեան բարերար արգասիքները, անտեղի կը գտնենք վերակոչումը այդ մռայլ օրերուն, երբ անկշիռ արտայայտութիւններ կը մրոտէին հայ մամուլի անարատ էջերը: Սակայն արդար է, որ մենք մեր յարգանքի տուրքը բերենք «Զահակիր»ի առաջին շրջանի այդ անձնուրաց նուիրեալներուն, որոնք անոր էջերէն լուսամուտ մը բացին դէպի՝ գրականութեան ու արուեստի լայն դաշտերուն վրայ, ճոխացնելով մեծաքանչի գանձատունը:

1963 Թուականին «Զահակիր» կը փոխանցուէր Ս.Դ.Հ.Կ.ի լիտըրներէն Սարգիս Պալաեանի, որ միաժամանակ կ'ստանձնէր Թերթին խմբագրութիւնը, իսկ տնօրէն կը նշանակուէր անոր եղբայրը՝ Զաւէն Պալաեան: Անոնք իրենց ուսերուն վրայ վերցնելով Թերթին բարոյական ու նիւթական ամբողջ պատասխանատուութիւնը՝ կը գործեն յամբաքայլ սակայն ամրաքայլ, սպառազինուած փորձառութեան հուրէն չրդեղեայ դրական միտքով, զերծ եսակեդրոն փոքրութիւններէ և ամուլ ընդհարումներէ, չուտով դարպասը դառնալով ոչ միայն եգիպտահայ այլեւ աշխարհով մէկ տարածուած հայ ընթերցողին սիրոյն ու գնահատանքին:

Ակնարկ մը նետելով «Զահակիր»ի 35-ամեայ անցած ուղիին վրայ, կը հաստատենք, որ ան եղաւ ազգմտութեան օրկանը, օժտուած իրականութեան հետ ճակատ առ ճակատ դալու արիութեամբ, չուտով դառնալով եգիպտահայ հանրայինն կեանքի լծակներէն մէկը: «Զահակիր» անկաշառ քննադատի աչքով կշռեց եգիպտահայ ազգային կեանքի բոլոր երեւոյթները, և իր անկողմնակալութեան գերագոյն չափանիշը տուաւ իր էջերուն մէջ արձանագրելով եգիպտահայ կեանքի յիշարժան բոլոր իրադարձութիւնները: Ան, ի սկզբանէ, առաջնորդեցաւ մայր հայրենիքի վառ արեւով և Ս. Էջմիածնի լուսապսակով, լուսաչէն գիտակցելով, որ առանց հաւատքի՝ տարագիր հայութիւնը ենթակայ է օտար հողմերու քմահաճոյքին:

«Զահակիր» ծնած նեղոսի ափին, հաւատարմութեամբ ծառայեց նաեւ իր երկրորդ հայրենիքին:

Ի սրտէ կ'ողջունենք «Զահակիր»ի ծոբելեանը, անոր խմբագրութեան և աշխատակիցներուն մաղթելով առողջութիւն և յարատեւութիւն իրենց նուիրական առաքելութեան մէջ:

Թող «Զահակիր»ի լոյսը միշտ բարձր ու վառ մնայ:

ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿՈՒԱՆԵԱՆ

ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ԲԵՐՈՒՄ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՒՆԷՍԵԱՆ

ԲԱՌԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿԱՆԸ ԽՈՍՔ ԴԻՒՐԸՄԲՈՒԵԼԻ ՍՈՒՏ ՀԱՍՆԱՐԻՔՆԵՐ — ԱՁԺԵԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ

• ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ
• ԱՄԷՆԷՆ ՏՈԿՈՒՐԸ ՅԱՈՒԶԻԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՄ

768 Եջ 50 Լիբ. Ոսկի

ՓՆՏՈՒԻ՝ ՊՂՈՒՐԶԻ Ի ՀԱՒԼԵՑԻ ԴՐԱՒԱՃԱՌՆԵՐՈՒՄ, ՄՕՏ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն դիւրացնելու համար մեր գործը: Չեք կրնար անանուն-փոստ գրել «Sarkis Balayan»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ, 11511 Եգիպտոս:

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ

ՄՕ. ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆԻ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ-Ի

կեանքին եւ ստեղծագործութիւններուն նուիրուած

պատկերազարդ քառասերէն գիրքը

Հրատարակութիւն եւ տպագրութիւն

ՆՈՒՊԱՐ ԵՒ ՀՐԱԶ ՍԻՄՈՆԵԱՆՆԵՐՈՒՆ

Փափաքողներուն կը տրուի անվճար

Ստանալու համար դիմել՝ «Զահակիր»ի խմբագրատունը

ՏՈՒՓԹ. ՍՈՒՐԲ ՊԱՅՐԱՄԵԱՆԻ ԽՕՍՔԸ «ՋԱՀԱԿԻՐ»Ի ՅՈՒԲԵԼԵՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

Գերաշնորհ Սրբազան Հայր,
Հոգեշնորհ եւ Արժանապատիւ Հոգեւոր Հայրեր,
Մեծարգոյ նախագահ օրուան հանդիսութեան,
Մեծայարգ նախագահ «Յուսաբեր» Մշակ. Ընկ. եւ Հայ Աւետ. Համայնքի,
Պատուարժան ներկայացուցիչ Հայրենի Պետութեան,
Յարգարժան անդամներ եւ ներկայացուցիչներ Ազգային իշխանութեան եւ եգիպտահայ մամուլի, կրթական, մշակութային, բարեսիրական եւ մարզական հաստատութեանց,
Սիրելի հայրենակիցներ,
Յանուն «Յուսաբեր» օրաթերթի վարչութեան եւ «Յուսաբեր» Մշակ. Ընկերակցութեան, կու գամ ողջունել «Ջահակիր» շաբաթաթերթը, իր հիմնադրութեան 35-ամեակի եւ նոր շրջանի հրատարակութեան 20-ամեակի գոյգ առիթներով:

Այսօրուան այս հաւաքը, եգիպտահայ մամուլի մէկ անդամին ի պատիւ սարքուած երեկոյթին ընդմէջէն յարգանքի հանդիսութիւն մըն է նուիրուած հայ մամուլին եւ անոր ծառայելու կոչուած ափ մը նուիրեալներուն:

Սիրելիներ,

Սփիւռհայ առողջ գաղթօճախի մը կեանքը պայմանաւորուած է զանազան ազգային հաստատութիւններու գործունեայ գործակցութեամբը: Եկեղեցին, դպրոցը, մշակութային ակումբը եւ հայ մամուլը առանձին-առանձին պիտի չկարենային գաղութի մը կեանքը բանի մը սերունդէ աւելի ապահովել: Այս չորս սիւները, որոնց վրայ կը բարձրանայ գաղութի մը կառոյցը, գրեթէ միաժամանակ է որ կը գոյանան, եւ անոնցմէ մէկը, առանց միւսներուն, դժուար թէ երկար կեանք ունենայ ու գոյատեւէ: Իսկ եթէ այդ չորս սիւները միասեղ կը բարձրացնեն գաղութը կենսունակ մակարդակի մը, անհրաժեշտ է սակայն, որ այդ սիւները մնան ժողովուրդին հոգածութեան առարկան, խնամուին ու զօրացուին, որպէսզի ապահովուի գաղութին առողջ գոյատեւումը:

Եգիպտահայ մեր իրականութենէն ներս, անհատական նիւթական եւ բարոյական զոհողութիւններով, եւ տիրող հաւերաչխ գործակցութեամբ, հետզհետէ աւելի ու աւելի բարձր վիճակի մէջ կը մտնեն մեր եկեղեցական, կրթական եւ մշակութային հաստատութիւնները, մինչ մամուլը կը մնայ երկրորդ եւ երբեմն երրորդ կարգի ուշադրութեան առարկայ:

Պատ. Աւ. Չազրճեաններու եւ Փօլ Քիլիճեանի նման ազնուագի հայորդիներու, որոնց իշխանավայել նուիրատուութիւնները ու հաստատած Ճոնտերը եկան ամրապնդել ուսումնական եւ հրատարակչական աշխատանքը:

Պէտք չէ երբեք ստորագնահատել հայ մամուլի ստանձնած դերակատարութիւնը հայրենիքէն հեռու ապրելու մեզի պարտադրուած մեր իրականութեան մէջ:

Հայ մամուլի ազգային դերը կը կայանայ ցիրուցան ժողովուրդը ազգ պահելու, իբր ազգ ամբողջութիւն մը պահելու առաքելութեան մէջ:

Այս եղաւ, է եւ պիտի շարունակէ ըլլալ նաեւ «Ջահակիր»ի առաքելութիւնը, որուն վերջին 20-ամեայ անխափան հրատարակութիւնը հաւաստիէն է զայն հրատարակողներուն հաւատքին ու հաւատամքին:

Իբրեւ տեղեկատու, «Ջահակիր» եգիպտահայ իր պատշաճակիցներու կողքին ջանաց օր օրին վկան հանդիսանալ մեր ճիգերուն՝ ազգային, հաղարհական, մշակութային մեր աշխատանքներուն, յաջողութիւններուն եւ ձախողութիւններուն:

Իբր դաստիարակ, հայ մամուլը իր ընթերցողներուն համբով հայ հաւաքականութեանց սեփականութիւնը կը դարձնէ մեր պատմութիւնը, մեր մշակութային ժառանգութիւնը, մեր բարերն ու ըմբռնումները, ինչպէս նաեւ համաշխարհային մտքի ու մտածողութեան զարգացման գլխաւոր երեւոյթները:

Սակայն, այս բոլորէն առաջ, հայ մամուլը կը հանդիսանայ այն օրաւոր շրթան, որ մեր գաղութները կը կապէ իրարու եւ միաժամանակ մայր հողին ու մեր հայրենիքին, նպաստելով ազգային գիտակցութեան ստեղծման ու զօրացման:

Ահա, այս է սիրելիներ, «Ջահակիր»ներու, «Արեւ»ներու, եւ «Յուսաբեր»ներու կարեւորագոյն դերը եգիպտահայ մեր իրականութեան մէջ:

Եւ որպէսզի անոնք գոյատեւեն ու շարունակեն իրենց վրայ հանուած առաքելութիւնը, եկէք միասեղ եւ հաւաքաբար գործենք, թօթափելու համար հայ մամուլին դժուարութիւնները:

Թիկունք կանգնինք, գործակցինք, բաժանորդագրուինք, կարդանք, տարածենք եւ նոր սերունդին փոխանցենք ընթերցասիրութեան հայավայել առաքինութիւնը:

Հայ թերթը սփիւռհայ մարդուն ձեռին մէջ անհեսանելի այն ուժն է, որ կու գայ դարերէն, հաւանաբար Հայկ Նահապետի ներին շարունակուող սլացքէն, Սասունցի Դաւիթի թուր կայծակէն մինչեւ օրս թռչող կրակէ սպառնալիքէն:

Հայ թերթին էջերուն մէջ է խտացուած հանճարեղ Մեսրոպի

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՄԱՀՈՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻՆ ԱՌԹԻԻ

ԶԱՒԷՆ ՏՈԼԱՊՃԵԱՆ

Կսկի՛ծ, կսկի՛ծ
Այսման կսկիծ
Ինչպէս տաճեմ
Այսման կսկիծ:

ԱՒ. ԻՍԱՀԱԿԵԱՆ

Արդի բժշկագիտութիւնը ծանր կորուստ կրեց՝ վախճանուեց ականաւոր գիտնական, հասարակական գործիչ՝ Զաւէն Լեւոնի Տոլապճեանը:

Դադրեց բաբախելուց արդի սրտաբանութեան ամենապայծառ ներկայացուցչի, մեր մեծ ժամանակակցի՝ Զաւէն Տոլապճեանի սիրտը:

Ծնուել է 1928 թ. Ալեքսանդրիայում: 1953 թ. աւարտում է Երեւանի պետական բժշկական Ինստիտուտը: 1956 սրտաբանութեան և սրտային վիրաբուժութեան ինստիտուտի սրտաբանութեան բաժնի վարիչն էր մինչեւ Լոս Անճելըս տեղափոխուելը: Մտքի ու զգացմունքների վիթխարի դիապազոնի, կենսական երեւոյթների լայն ընդգրկման տէր բժշկագիտութեան դոկտոր-պրոֆեսոր Զաւէն Տոլապճեանը իր ինքնատիպ գիտական աշխատանքով մի փայլուն էջ գրեց 20րդ դարի հայ բժշկագիտութեան մէջ: Դժուար է հաշուել մահուան մտքի հետ, բայց որպէս ապրող և գործող իրականութիւն, մեզ հետ են նրա գիտական աշխատութիւնները, բժշկագիտական-դասագրքերը, կատարած գործերը:

Լայն է եղել նրա աշխատանքային բնագաւառը, գիտնական բժիշկը, բժշկագիտութեան դոկտոր պրոֆեսոր (1963 թուից) եղել է Հայաստանի սրտաբանութեան ընկերութեան քարտուղարը, սրտաբանների և ռեմատոլոգների համամիութենական ընկերութիւնների վարչութիւնների, էլէքտրասրտաբանութեան համաշխարհային մշտական յանձնաժողովի, միջազգային «Ճըրնըլ օֆ էլէքտրոկալտիոլոգիայի» հանդէսի խմբագրական գոլէգիայի, Ամերիկայի սրտաբանական գոլէճի, սովետական մեծ հանրագիտարանի երկու խմբագրութիւնների անդամ, ՀՍՍՀ Գերագոյն Սովետի Նախագահութեան անդամ, ՀՍՍՀ Գերագոյն Սովետի դեպուտատ:

Կորուստն անչափ ծանր է, որ հնարաւոր չէ բառերով նկարագրել: Բայց ոչ, կայ մի հզօր սփոփանք: Զաւէն Տոլապճեանը մահուան հանդէպ լոկ ֆիզիքապէս է պարտուել: Վկայ՝ նրա գիտական աշխատանքները: Նրա գրչին են պատկանում «Սրտի էլէքտրաֆիզիոլոգիայի և բլոճիզկայի հիմունքները», «Սրտամկանի կերակը եւ սրտի էլէքտրատեխնիկական ակտիվութիւնը», «Համադրական էլէքտրասրտաբանութիւն» շատ ու շատ ուսումնասիրութիւններ, յօդուածներ, գրքոյկներ՝ երկու հարիւրի հասնող:

Բժիշկ Տոլապճեանը կարողացել է մարդկանց հիանալիօրէն պատմել բժշկի հոգեկան ալեծալի ապրումները «Լուռ զօրանջները» գրքով, որտեղ ամփոփուած նովելները, զրոյցներն այն աստիճան սուր վարակիչ են, որ անմիջապէս տարածւում են սրտից սիրտ եւ ճանաչում մարդուն, շատ անմիջական են դարձնում նրա նեբաշխարհը: Փակում ես նրա գիրքը, այն զգացողութեամբ, ասես մէկը անկեղծ ու անվերապահօրէն բացեց հոգին քո առջեւ:

Անփոխարինելի է մեր կորուստը: Յանձին Տոլապճեանի կորցրինք՝ զգայուն, անկեղծ, խելացի գիտնական բժշկին, մանկավարժին, մեծ մարդու՝ բժիշկ Զաւէն Տոլապճեանի յիշատակը միշտ կ'ոգեւորի մեր մտաւորականութեանը, երիտասարդ ուսանողութեանը, նոր գիտական սերունդների ու մարդկային ամենալաւագոյն գծերին հասնելու ճանապարհին: Տոլապճեանը հայ ժողովրդի հպարտութիւնն է, մի գիտնական, որ իր անխոնջ աշխատանքով մեծ փառք բերեց իր ժողովրդին եւ առաջ մղեց մարդկութեան բժշկագիտութեան զարգացումը:

Գիտական բարեխղճութիւն, աշխատանքային ճշտապահութիւն, իր ժողովրդին ծառայելու, կարիքաւորներին օգնելու, արժանաւորներին՝ գնահատելու անսահման պարտականութիւն, բարութիւն, համեստութիւն, սնամէջ ճառերի նկատմամբ հակակրանք, խօսքի արժէքը գիտակցելու զարմանալի փափկանկատութիւն,- ահա այն արժէքները, որոնցմով օժտուած էր Զաւէն Տոլապճեանը եւ որոնց չնորհիւ վայելում էր իրեն ճանաչող բոլոր մարդկանց սէրն ու համակրանքը: Այն հիւանդանոցը, ուր աշխատում եւ իր հիւանդներին է բուժում սիրուած եւ յարգուած բժիշկը, ժողովուրդը սիրում էր անուանել Տոլապճեանի հիւանդանոց, թէպէտ պաշտօնապէս չէր ընդունուած այն:

Սիրելի բժիշկ, թող օտար հողը թեթեւ լինի քո վաստակած ճախնին եւ թող քո չիրիմը միշտ զարդարուած լինի մեր սիրոյ եւ հիացումի անթառամ ծաղիկներով:

ԺԱՆԿԻՆ ԳԱՍՊԱՐԵԱՆ



ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԳՐԵՐԻՆ, ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՏԱԼՈՒ ՄՏԱԾԵԼՈՒ ԵՒ ԱՇԽԱՏԵԼՈՒ:

Իր մարդկային լաւագոյն գծերով, իր համեստութեամբ եղել է իսկական մանկավարժի լաւագոյն տիպար: Խոշորագոյն գիտնականի, լաւագոյն մանկավարժի, մեծ մարդու՝ բժիշկ Զաւէն

ՍՈՎԵՏԱՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ - ԴԱՇՆԱԿԱՀԱՐ

ԱՌՆՕ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ ՄԱՀԱՑԱԾ

Ցաւով կը տեղեկանանք, որ Երեւանի մէջ, անժամանակ մահացած է սովետահայ անուանի կոմպոզիտոր - դաշնակահար Առնօ Բաբաջանեան, խոր սուգի մատնելով ամբողջ հայ գեղարուեստի աշխարհը:

Ողբացեալը առաջին սաներէն էր Երեւանի Պետական Երաժշտանոցի: Ան հեղինակն է բազմաթիւ սենեկային, դաշնամուրի եւ նուագախումբի երաժշտութեան: Անոր սիմֆոնիք ստեղծագործութիւններէն՝ «Հերոսական Բալլատը» դաշնամուրի եւ նուագախումբի համար գրուած, հեղինակին բերած էր միջազգային հռչակ: Լայն ժողովրդականութիւն կը վայելեն նաեւ անոր էսթրատային երգերը: Բաբաջանեան արժանացած էր բազմաթիւ մրցանակներու միջազգային երաժշտական փառատօնների:

Բաբաջանեանի մահով սովետահայ երաժշտական մշակոյթը կը կորսնցնէ իր լաւագոյն ներկայացուցիչներէն մէկը:

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԵՍԲԹԱԹԵՐԹ

24 ՆՈՅ. 1983

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Անահիտ Քարբերդեան, Լիւսի և Սիմոնի Մօլած կը ծանուցանեն իրենց ազգականներուն եւ բարեկամներուն, թէ Կիրակի 27 Նոյեմբեր 1983ի առաւօտեան ժամը 10.30ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ քրոջ՝

ՋԱՊԵԼ ՔԱՐԲԵՐԴԵԱՆԻ

մահուան տարելիցին առթիւ:

ՍՈՒՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

«Ջահակիր»ի հիմնադրման 35-ամեակին եւ նոր Շրջանի հրատարակման 20-ամեակին առիթներով, շնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ սրտաբուխ նուիրատուութիւնները.

Բ· ՑԱՆԿ

Տէր եւ Տիկին Վարուժան Կապէեան	25
Տէր եւ Տիկին Հայկ Մինակեան	20
Տիար Մուշեղ Կէրիկեան	15
Տիկին Տօքթ. Աստղիկ Փափազեան	10
Տէր եւ Տիկին Վահան Ջէյճէնեան	10
Տէր եւ Տիկին Մուրատ Քէօչկէրեան	10
Տէր եւ Տիկին Յակոբ Համբիկեան	10
Տէր եւ Տիկին Հայկ Նագաշեան	10
Տէր եւ Տիկին Յակոբ Մինոէթեան	10
Տէր եւ Տիկին Վահէ Ուշտունի	10
Տէր եւ Տիկին Նիգոլա Սարգիս	10
Տէր եւ Տիկին Վրէժ Գասապեան	10
Տիար Միքայէլ Շամլեան	10
Տիար Սարգիս Թէքէեան	10
Տիկին Նուարդ Մէլէմէթճեան	5
Տիկին Շաքէ Երզնկացեան	5
Ոմն (ընկ. թիւ 544)	5

ՏՕՔԹ. ՍՈՒՐԷՆ ՊԱՑՐԱՄԵԱՆԻ ԽՕՍՔԸ

(Շարունակութիւն Գ. էջէն)

տեսիլքը, հաջն Վարդանի ըմբոստութիւնը, Սարդարապատի խոյանքը եւ Տէր Զօրի վրէժը-

Առէք հայ թերթը հայ մարդուն, երիտասարդին, պատանիին ու հայ կնոջ ձեռքէն, դուք պիտի գտնէք ձեր դիմաց պարտուածի պարապութիւն պտըտցնող մարդ ուրուականներ, որոնք չեն ապրիր ազգ, հայութիւն, հայրենիք, կրօնք եւ լեզու կոչուած կենսախայտ թոթիւններով, եւ որոնց ամբողջութիւնն է որ մեզ կը պահէ հայ:

«Ջահակիր» եւ իր պատօնակից եգիպտահայ մամուլի աւանդները պիտի շարունակեն իրենց երթը, այնման ատեն որ տունչ կայ իրենց բոլորին թոքերուն, զգացում իրենց սիրտերուն, խոհ՝ ուղեղներուն, եւ կամք՝ իրենց երակներուն մէջ:

Վստահ ենք, որ «Ջահակիր» պիտի շարունակէ իր երթը առաւել հաւատով, նոր կորովով, դիմելու նոր ապագային, մեր արդար իրաւունքներուն ու անկասար տենչերու իրականացումին միշտ ձգտելով:

Փառք եւ պատիւ հայ դպրութեան ու մամուլին թիկունք կանգնող հայ ժողովուրդի նուիրեալ զաւակներուն:

Կրկնակ ողջոյն «Ջահակիր»ի հրատարակութեան 35-ամեակին եւ նոր շրջանի 20-ամեակին:

Առողջութիւն, ուժ, կարողութիւն եւ յաջողութեան մաղթանքներ «Ջահակիր»ի հրատարակութեան շարունակականութեան հսկող գաղափարապահ զինուորներուն եւ անոնց ղեկավար Հայկ. Ընթերցասիրաց ցկեանս նախագահ, հայ գաղափարապահ սերունդի դրօշակիր, ժակոյթի ու մամուլի անխոնջ գործիչ Պր. Զաւէն Պալահանին:

ՏՕՔԹ. Ս.Ն. ՊԱՑՐԱՄԵԱՆ

Գահիրէ, 12 Նոյեմբեր 1983

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդագրերէն	250 Ս.Ֆ.	—
Սուտանի «	250 Ս.Ֆ.	350 Ս.Ֆ.
Լիբանանի «	—	25 Լ.Ո
Սուրիոյ «	—	30 Ս.Ո.
Եւրոպայի, Ամերիկայի,	15 Տոլար կամ	
Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ	10 Սթէրլին	30 Տոլար
երկիրներու բաժանորդագրերէն		

ԳԱՀԻՐԷԻ ԹԱՄԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Գահիրէի Թեմական ժողովը նիստ պիտի գումարէ վաղը Ո ր բաթ, 25 Նոյեմբեր 1983, հրեկոյեան ժամը 8ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ, Դիւրան Գահիրէի ԱԶԳԱՑԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՋԱՀԱԿԻՐ-ԻՆ

Տիար Եղիա Պանտալեան «Ջահակիր»ի նոր տառերու գնման ֆոնտին կը նուիրէ 10 եգ. ոսկի:

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱԿԱՆ ՈՍԿՈՎ)

Անահիտ Քարբերդեան, Լիւսի և Սիմոնի Մօլած իրենց անմոռանալի և սիրեցեալ քրոջ՝ Զապէլ Քարբերդեանի մահուան առաջին տարելիցին առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Աղքատախնամին	10
Հայ Կարմիր Խաչին	10
Այծեմնիկի Հանգստեան Տան	10
«Արեւ»ին	5
«Ցուսաբեր»ին	5
«Ջահակիր»ին	5

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ԿԸ ՓՆՏՒԻ

Տիկին Նուարդ Սայեան (այժմ Շիշկոյեան) Երեւանէն կը փնտռէ Յովսէփ և Արմենուհի Կիւլիւզեան և զաւակները՝ Հռիփսիմէ, Անահիտ, Արշալոյս և Կարապետ, որոնք կը բնակէին Գահիրէ, Տարպ էլ Կենինա, Հարէթ էլ Պահրի, Պէյն էլ Սուրէն:

Տեղեկութիւն ունեցողներէն կը խնդրուի հեռաձայնել «Ջահակիր»ի խմբագրութեան, հեռ. 934908 ամէն օր կէսօրէ ետք ժամը 4էն 7:

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» օրաթերթ (Լիբանան)

«ՋԱՀԱԿԻՐ» չաթաթաթերթ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» չաթաթաթերթ (Ալճանքին)

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսաթերթ (Միացեալ Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ամսաթերթ (Ֆրանսա)

«ՄԱՍԻՍ» չաթաթաթերթ (Միացեալ Նահանգներ)

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու բաժանորդագրիչն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաատ Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ
• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ՇԻՐԱԶ
ՊԱՅՐՈՒԹ

ՁԱՇԿԵՐՈՅԹ - ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Ս. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՅ-ՐԴ ՏԱՐԵԳԱՐՁԻՆ

Ա Ռ Թ Ի Ւ

կազմակերպութեամբ

ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՍԻՐԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ, ԿՈԿԱՆԵԱՆ ՍՐԱՀԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ

երեքշաբթի, 29 Նոյեմբեր 1983, կ.ե. ժամը ճիշդ 9ին

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Հայբենասէր հասարակութիւնը սիրով հրաւիրուած է սոյն Տօնակատարութեան:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի պիտութիւն մեր բարեպաշտ ժողովրդեան կը ծանուցանենք թէ Մայր Հայրենիքի Պետական Տօնին 63րդ տարեդարձին առթիւ, յառաջիկայ Կիրակի, 27 Նոյեմբեր 1983ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Ս. Պատարագի ընթացքին տեղի պիտի ունենայ հանդիսաւոր Դոհաբանական մաղթանք:

Սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 8.-ին
Ս. Պատարագ առաւօտեան ժամը 9.45ին
Դոհաբանական մաղթանք առաւօտեան ժամը 11. ին

կը հրաւիրենք մեր հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնուելու այս արարողութեան եւ աղօթելու մեր հայրենիքի անվտանգ պահպանման, յառաջդիմութեան եւ բարգաւաճութեան համար:

Ե. Դ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

ՇԱԲԱԹ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ 1984, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 9.30ԻՆ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

Cairo-Sheraton Hotelի «Saladin» Պարասրահին Մէջ

ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՇԵՐՈՒ ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

(Մանրամասնութիւնները յաջորդիւ)

կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչաձեւել

ԳԱՀԻՐԷԻ ԱՂՔԱՏԱՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԱՆՈՒՇԱՊՈՒՐԱՍԵՂԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ· ՎՐԺ·Ի «ՊԸԼԸՓՏԱՆԵԱՆ ՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

Շաբաթ, 17 Դեկս. 1933, երեկոյեան ժամը 9ին

Հովանաւորութեամբ

ԳԵՐԹ. Տ. ՋԱՒԷՆ Ս ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆԻ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍ· ՇՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ-ՊԱԼԻ
ԱԽՈՅԵԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Գ. ՇԱԲԱԹ

Ուրբաթ, 25 Նոյեմբեր 1983, կ.ա. ժամը 11ին

Հ·Մ·Ը·Մ·-ՆՈՒՊԱՐ - ՍՓՈՐԹԻՆԿ

(Ազգ.Ակներ)

Մրցումը տեղի պիտի ունենայ
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի մարզադաշտին վրայ
Մուտքը ազատ է - Սիրալիր հրաւէր բոլորին

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

670

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عاية سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Խմբագիր — Ս.ՑՏՍ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ թիւ 950 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1983 | *ՀԱՏԸ ՉԵՒՐԷ 5 եգ. Դրկ.* | عدد رقم ٩٥٠ — أول ١ ديسمبر ١٩٨٣

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՆՈՅԵՄԲԵՐ 29

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՊԱՆԹԱԼԻ ԹՈՒԱԿԱՆԸ

Ժողովուրդներու պատմութեան մէջ թուականներ կան, որոնք արձանագրուած են անջնջելի տառերով:

1920, Նոյեմբեր 29ը, հայ ազգային պատմութեան ամենէն պանծալի թուականներէն մին է, որ արձանագրուած է ադամանդեայ գիրերով և որպէս այդ պիտի մնայ անյղկելի՝ գալիք դարերու թաւալման առջեւ:

Նոյեմբեր 29ի նշանակութիւնը, տարուէ տարի այնքան աւելի կը խոշորնայ՝ որքան մեր հայրենիքը իր նորանոր նուաճումներով՝ գիտական, մշակոյթի եւ անտեսական եւ ամբողջ աշխարհը կը զարմացնէ, հակառակ իր քնակչութեան թիւին եւ իր հողային տարածութեան փոքրութեան:

Առանց Նոյեմբեր 29ին, պիտի չ'ունենայինք այսօրուան Հայաստանը, որ կը հանդիսանայ կորիզը՝ վաղուան մեր մեծ եւ մկացեալ Հայաստանին:

Նոյեմբեր 29ով ծնունդ առնող ներկայ Հայաստանը, մեզի՝ Սփիւռքահայութեան համար, ունի բացառիկ մեծ նշանակութիւն: Մեր ապրած տարաշխարհիկ, ուծացնող եւ այլասերող պայմաններուն մէջ, Հայաստանի գոյութիւնը կը հանդիսանայ գլխաւոր փրկարար ոյժ մը, ներշնչարան մը՝ մեր ազգային ինքնագոյութեան և պահպանման համար:

Առանց անոր, մեր ճիգերը և պայքարի բոլոր միջոցները՝ անզօր և քնարժէք պիտի ըլլային, նոր սերունդները ոգեկոչելու, անոնց մէջ ազգային զգացումը հրահրելու և մեր պատմութեան, մշակոյթին և աւանդութիւններուն կապելու համար:

Ներկայ Հայաստանի գոյութիւնը, անոր ամէնօրեայ վերելքը, մշակոյթի և գիտութեան մէջ արձանագրած նուաճումները, օտար երկիրներուն տակ հասակ առած սերունդներուն համար ամենէն խօսուն, ամենէն էական և չօշափելի իրողութիւններն են՝ հայութեամբ հպարտանալու և կապուելու անոր կեանքին և պատմութեան:

Նոյեմբեր 29ը՝ գալերով կորսուած հայ պետականութեան վերականգնումի թուականն է:

Նոյեմբեր 29ը՝ հայ ժողովուրդի ոչ միայն պատմութիւնը նոր հունի մէջ դրաւ, այլ անկէ սկսեցաւ նոր ժողովուրդ մը: Այդ ժողովուրդը երէկուան Ռայան չէր, ճակատագրապաշտ հաւատացեալը չէր և ոչ ալ կեղեքուող ամբիոնը և շահագործուող աշխատաւորը:

Երիտասարդ ժողովուրդ մը՝ որ արթնցած էր գալաւոր քունէն, խորտակած էր գինք կաշկանդող շղթաները, տիրապետած էր իր վերահսկողական բոլոր իրաւունքներուն և ասպարէզ կը կարդար իր



ԵՐԵՒԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԻ ՍՐԱՀԸ

թշնամիներուն՝ ոչ թէ սուրով ու հուրով, այլ իր մշակոյթով, իր քաղաքակրթութեամբ, որ եղած են իր ազգային յատկանիշները:

Շինարար ու ստեղծագործ ժողովուրդ մը, որ, ինչպէս իր պատմութեան ուրիշ էջերուն, կը շինէր ու կը շէնցնէր իր մայրա-

Ս. ՀԱՅԱՍՏԱՆԻ 63-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՀԱՆԴԻՍԱՒՈՐԱՊԷՍ ՆՇՈՒԵՑԱՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԷՆ ՆԵՐՍ

Անցեալ Երեքշաբթի, 29 Նոյեմբեր 1983, երեկոյեան ժամը 9.30ին, Հայկական Ընթերցասրահին մէջ ճաշկերոյթ - Գինեձօնով մը տօնուեցաւ Սովետական Հայաստանի 63-րդ տարեդարձը, կազմակերպութեամբ Հայ Դեղ. Միութեան, Կոկանեան Սրահի և Հայկ. Ընթերցասրահի վարչութեանց:

Սոյն տօնակատարութիւնը իրենց ներկայութեամբ փայլը աւելցուցին Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեան և հայրենի պետութեան ներկայացուցիչ՝ Գահիրէի Ս. Մխութեան դեսպանատան բ. քարտուղար Պր. Մարտին Շահնազարեան:

Մանրամասնութիւնները մեր յաջորդ թիւով:

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ

ՀԱՅՐԵՆԻՔ

Ես քեզ ծընջում եմ բառեր հասկանալի,
Ես քեզ ցոյց եմ տալիս ամէն օրուայ խօսքեր,
Եւ դու կանա՞չ, թաւէ՛, օրօրում ես, իմ մէջ
Ծաւրացնելով աճումն երջանկութեան հասկեր:

Քո ծառերը բոլոր ճառագում են լոյսով
Երբ դու նրանց վրայ
Ուրախութեան տաքուկ բողբոջներ ես շարում,-
Եւ ծառերդ մէկ-մէկ սարսռում են անից,
Երբ nr իրենց մասին գրուած երգը յանկարծ
Քոնը չեն համարում:

Ինչո՞ւ, արդեօք ինչո՞ւ անել գրիւ-գրիւ,
Այդպէս կարող են, չէ, համիները քել,-
Ցեղոյ հաւաքում ես այդ երգերը մէկ-մէկ,
Ցեղոյ թոյլ ես տալիս կարօտել ու յիշել:

Եւ մեծ մեր բախտի մէջ տեղաւորուած անփոյթ,
Ինչպէս մարգարիտն է իր խեցու մէջ փակուած,
Կախարդական ճաւով ճամբորդում ենք քեզ հետ՝
Մեծ ջրերի կապոյտ անեզրութեանն հակուած:

Եւ երբ երեկոյեան ճառագայթդ վերջին
Անջատւում է իր մեծ ճամբորդութեան հունից,
Քո խորքի մէջ թաղուած ես մրմնջում ես դեռ՝
Հայրենիքը ցեղը փրկեց կործանումից:

ՀԵՐՔՈՒՄ

Սուրբ Գրիգոր Մենուաչ Գրիգոր Խորասանճեան, ներկայիս կը տեղեկացնեմ սիրելի հայրենակիցներուս, որ անցեալ 20 Նոյեմբեր 1983ի Թեմական ամբողջական ընտրութիւններուն, անունս գրուած է 12 հոգիանոց ցանկի մը վրայ առանց իմ հաւանութեանս: Եթէ Նոյեմբեր 20ին ընտրուէի իբր երեսփոխան պիտի մերժէի:

ՄԵՆՈՒԱՇ ԳՐԻԳՈՐ ԽՈՐԱՍԱՆՃԵԱՆ

Գահիրէ, 29 Նոյեմբեր 1983

ԳԱՀԻՐԷ
ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Անցեալ Կիրակի, 27 Նոյեմբեր 1983, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ կատարուեցաւ հանդիսաւոր Ս. պատարագ: Պատարագիչն էր Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Ծրընճեան:

Այս առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեան խորիմաստ քարոզ մը տուաւ փառաբանելով մայր հայրենիքն ու անոր յառաջդիմութիւնները:

Քարոզի աւարտին կատարուեցաւ «Գոհաբանական Մաղթանք», որուն վերջաւորութեան երգչախումբը կատարեց «Տէր կեցո Զհայս»ը եւ «Հայրապետական Մաղթանք»ը:

Երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ զեկավարութեամբ Մօ. Եդ. Ցակոբեանի եւ երգեհոնահարութեամբ Տիկին Շամիրամ Դարմանեանի:

Ներկայ էին Պատկ. Թեմական ժողովի ատենապետ Պր. Փօղ Քիլիճեան իր համեստափայլ Տիկնոջ հետ, ազգային երեսփոխաններ, մեր զոյգ ազգային վարժարաններու տնօրէնը, հոգաբարձուներ, Նուպարեան Ազգ. վարժարանի աշակերտներ իրենց ուսուցիչներով եւ հաւատացեալ ժողովուրդ:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Հոգեհանգստեան պաշտօն ողբ. Փրոֆ. Զաւէն Տոլապճեանի (Լոս Անճելըս) եւ ողբ. Հայկ Սաբաֆեանի մահուանց քառասունքին առթիւ, ինչպէս նաեւ ողբ. Զապէլ Քարբերդեանի մահուան առաջին տարելիցին առթիւ:

Եկեղեցական արարողութենէն ետք, հասարակութիւնն ու աշակերտութիւնը հաւաքուեցան Առաջնորդարանի դահլիճին մէջ, ուր Սրբազան Հօր կողքին տեղ գրաւած էր Հայրենի Պետութեան ներկայացուցիչ եւ Գահիրէի Ս. Մխութեան դեսպանատան բ.քարտուղար Պր. Մարտին Շահնազարեան եւ պաշտօնական անձնաւորութիւններ: Խօսք առին Պր. Վահագն Տեփոյեան եւ Մօ. Եդուարդ Ցակոբեան եւ արտայայտուեցան Նոյեմբեր 29ի իմաստին եւ հայրենիքի յառաջդիմութիւններուն մասին: Ապա տեղի ունեցած ընդունելութենէն ետք, արտասանութիւններով հանդէս եկան Նուպարեան Ազգ. վարժարանի աշակերտուհիներէն՝ Կարինէ Աբրապեան եւ Սօսէ Պայրամեան:

Ներկաները գոհ տրամադրութեամբ ցրուեցան զիրար շնորհաւորելով:

ԽՂՃԻ ՊԱՐՏՔ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻ

Շնորհակալութիւն բոլոր անոնց որոնք կիրակնօրեայ իրենց հանգիստը և թանկ ժամանակը զոհեցին, Ազգային գիտակցութեամբ, 20 Նոյեմբերի կիրակի առաւօտեան ժամը 8էն մինչեւ երեկոյեան ժամը 5 և ընտրեցին Թեմական Ժողովի երեսփոխանները։

Շնորհակալութիւն ընտրական գործերուն սատարողներուն, որոնք մինչեւ կէս գիշեր չանսալաբար աշխատեցան, որպէսզի ընտրուին այն յարմար ազգայիններէն որոնք համայնքին վստահութիւնը վայելելով ոգի ի բուն և համերաշխաբար բարւոք պիտի մատակարարեն Ազգային մեր կալւածները։ Պայծառ պիտի պահեն մեր եկեղեցիները։ Պիտի չանան միշտ բարձրացնել Ազգային վարժարաններու կրթական մակարդակը, հոգ պիտի տանին Ազգային Առաջնորդարանին։ Մխանգամայն անձնուիրաբար պիտի ծառայեն մշակութային և խնամատարական մեր կազմակերպութիւններուն։ Ձեզ ի գործ պիտի դնեն որպէսզի իրենց կոչումին բարձրութեան վրայ մնացող հոգեւորականներ հայթայթեն մեր համայնքներուն, ինչպէս նաեւ կրթական մշակներ ու մանկավարժ հայապէտներ։

Իւրաքանչիւր հայ անհատ պարտի մօտէն հետաքրքրուիլ լինչպէս ազգային արժէքներով, այնպէս ալ ազգային գործունէութեամբ. ըսուած է թէ աւելի դիւրին է քննադատել քան գործել։ Կ'ակնկալենք որ ամէն ոք սիրայօժար ծառայութեան իր բաժինը բերէ, ծովու չափ կարիք ունեցող կրթական, հոգեւոր, մշակութային՝ կալուածական և եւեւմտական, յարաբերական և վերջապէս ազգապահպանման մեր գործին։ Անճիշտ, անտեղի ամբաստանութիւններու առթիւ, ի հարկին պահանջելով պատճառաբանեալ բացատրութիւններ, որուն համար Ազգային Առաջնորդարանը միշտ պատրաստ է բծախնդրօրէն համարատու ըլլալու բոլոր հետաքրքրուղներուն, սիրով և եղբայրական ոգիով։

Եգիպտահայ մեր նուաստացած գաղութը վաղո ցի վեր ցանկացուած համագործակցութիւնը իրականացուցած է, օրինակ ըլլալով ուրիշ հայ գաղթօճախներու, որպէսզի անչուշտ սիրտ սրտի և ձեռք ձեռքի, հաւաքական ուժերով կեանքի կոչուին ազգային մեր առաջադրութիւնները։

Բուէարկութեան չմասնակցողները մեծ թիւ մը կը կազմեն գժբախտաբար։ Բացակայելու իրենց յատուկ պատճառները ունենալու են հարկաւ։ Սակայն յաջորդ Թեմական մասնակի կամ ամբողջական ընտրութեան, ապահով ենք որ անոնք բոլորը, ազգայնն խոր գիտակցութեամբ և ի շահ նուիրական արժէքներու իրենց մասնակցութիւնը պ'ատիբերեն անպայման իրբեւ ընտրող կամ ընտրելի, որպէսզի գաղութը մնայ իր պանծացեալ բարձրութեան վրայ, ըստ անցեալին և ընդմիշտ։

Սրտագին բարեմաղթութիւններ առողջութեան և յաջողութեան՝

ԲՕԼ ՄԱՐՏԻՐՈՍ ՓԻԼԻՏՃԵԱՆ

ՏԽՐՈՒՆԻ

Ցաւով տեղեկացանք, որ անցեալ Շաբաթ-Կիրակի, 23 Նոյեմբեր 1983, կէսօրին, յետ կարճատեւ հիւանդութեան, Ղպտիներու հիւանդանոցին մէջ իր մահկանացուն կնքած է Հայկ. Ընթերցասրահի ատենապետ՝ Տէր եւ Տիկին Եդուարդ եւ Սրմինէ Աւագեաններու հայրը՝

ՊՐ. ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱՏԵԱՆԸ

խոր սուգի մատնելով իր ազգականական պարագաները։

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ Ուրբաթ, 25 Նոյեմբեր 1983, յետմիջօրէի ժամը 3ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց մատրան մէջ, եւ հանդուցեալին մարմինը ամփոփուեցաւ տեղւոյն ընտանեկան գամբանին մէջ։

Այս տխուր առթիւ, «Ջահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին սգակիր բոլոր պարագաներուն։

ԳԱՀԻՐԷ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Յառաջիկայ Կիրակի, 4 Դեկտեմբեր 1983ին, Ամենայն Սրբոց Մատրան մէջ յաւարտ Ս. Պատարագի պիտի կատարուի հոգեհանգստեան մաղթանք պաշտօն

ՏԻՐԱՄԱՅՐ ԼԻԻՍԻ ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

մահուան Ա. տարելիցին առթիւ։

Ս. Պատարագ առաւօտեան ժամը 9.30ին
Հոգեհանգիստ - - 10.30ին

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՊՊ. Ա. ՉԱԳԸՃԵԱՆ ԵՒ Լ. ԻՓԽԱՆԵԱՆ

ՀԻՄՆԱԴՐԱՄ ՄԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵՆ ԳԱՀԻՐԷԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՒԱՐԻ ՄԸ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ներկայիս ուրախութեամբ կը յայտարարենք, թէ Պր. Աւետիս Ն. Չագըճեան և Պր. Լեւոն Մ. Իչխանեան Հիմնադրամ մը հաստատած են Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ Հայկական Տաղաւարի մը կառուցման համար։

Եգիպտոսի և Միջին Արեւելքի մէջ բնակող բազմաթիւ հայեր իրենց ուսումը առած են Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ։ Հետեւաբար, այս հիմնադրամին հաստատման գլխաւոր նպատակն է ընդհանուր առմամբ հայ հաւաքնքին և մասնաւորաբար Գահիրէի Ամերիկեան Համալսարանէն շրջանաւարտներուն երախտագիտութիւնը արտայայտել։

Գահիրէի Ամերիկեան Համալսարանը կ'ընդարձակէ իր գործիքները՝ հիմնելով Քիմիագիտական, Մեքենագիտական, Էլեկտրոնային ճարտարագիտական, նաեւ Վարչական գործառնութեան բաժիններ։ Եւ ուրեմն, առ այդ, նախատեսուած են նոր կառուցուածքներու շարք մը, և հետեւաբար, պատեհ առիթն է հայ հաւաքնքին համար՝ իր մասնակցութիւնը բերելու այս արժանաւոր գործին։ Ինչ որ յատկանշական է, Հայկական Տաղաւարը պիտի կառուցուի հայկական ճարտարապետական ոճով։

Այս նպատակին համար եղած նուիրատուութիւնները զեղչելի են շահատուրքէն։ Անոնք որոնք պատրաստ են իրենց նպաստը բերելու Հայկական Տաղաւարին կառուցման, Թող հաճին ստորեւ տրուած կտրօնը լեցնել կամ ընդօրինակել և իրենց նուիրատուութեան հետ ղրկել Գահիրէի Ամերիկեան Համալսարանին,

AUC «ARMENIAN PAVILION» FUND
THE AMERICAN UNIVERSITY IN CAIRO
ALUMNI Office
P·O·Box 2511
Cairo 11511 - Egypt

I want to contribute the AUC «Armenian Pavilion» Fund. Enclosed is a Dollar / L·E. · · · · check.

(Please make your check payable to the American University in Cairo)

Name of donor . . . . . .
Address . . . . . .
. . . . . Tel: . . . .

ԳԱՀԻՐԷԻ ԱՂՔԱՏԱՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԱՆՈՒՇԱՊՈՒՐԱՍԵՂԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ· ՎՐԺ·Ի «ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

Շաբաթ, 17 Դեկ. 1983, երեկոյեան ժամը 9ին

Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆԻ

ԱՒՍՏՐԱԼԻԱ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ ԾննդեանՁ 80-ամեակին Նուիրուած Համագաղութային Հանդէսը

Արամ Խաչատուրեանի ծննդեան 80-ամեակի տօնակատարութեան համագաղութային հանդէսը տեղի ունեցաւ երեքշաբթի, 15 Նոյեմբեր 1983ին, երեկոյեան ժամը 7.30ին, «Սիտնի Իւնիվերսիթի, Ֆուէթպրիտժ Թէաթը Հոլի» սրահին մէջ ի ներկայութեան հոծ բազմութեան մը։

Հանդիսութիւնը իր ներկայութեամբ կը հովանաւորեր Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Աղան Եպս. Պալիոզեան։

Այս համագաղութային հանդէսը կազմակերպուած էր համագործակցութեամբ Սիտնիի Համազգային Հայ Մշակ. Միութեան, Հայ Բարեգործ. Սրբազան Հօր դիմաւորելու օդանաւակայան փութացած էին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Աղան Եպս. Պալիոզեան, Արժ. Տէր Հայրը, Թեմական և եկեղեցական խորհուրդներու անդամները, ներկայացուցիչներ Հ.Բ.Ը. Միութենէն, Նոր Սերունդ Մշակ. Միութենէն, Հայց. Առաք. Եկեղեցւոյ Տիկնանց և Երիտասարդաց մարմիններէն։

Տնօրինական գործողութիւնները աւարտելէ ետք, Ս. Հայրը առաջնորդուեցաւ օդանաւակայանի հիւրասրահը ուր ընդունուեցաւ զինքը դիմաւորող պաշտօնական ներկայացուցիչներուն կողմէ որոնք հերթաբար իրենց բարիգալստեան մաղթանքները յայտնեցին Սրբազան Հօր։

Առաջնորդ Սրբազան Հօր և Տէր Հօր ընկերակցութեամբ, Սիտնի Սրբազանը առաջնորդուեցաւ եկեղեցի, ուր իրենց կը սպասէին սարկաւագաց և դպրաց դասերը, և բարեպաշտ ժողովուրդի բազմութիւն մը, և բոլորը միասեղ «Հրաշափառ»ով մուտք գործեցին եկեղեցի։

Տնօրինական գործողութիւնները աւարտելէ ետք, Ս. Հայրը առաջնորդուեցաւ օդանաւակայանի հիւրասրահը ուր ընդունուեցաւ զինքը դիմաւորող պաշտօնական ներկայացուցիչներուն կողմէ որոնք հերթաբար իրենց բարիգալստեան մաղթանքները յայտնեցին Սրբազան Հօր։

Առաջնորդ Սրբազան Հօր և Տէր Հօր ընկերակցութեամբ, Սիտնի Սրբազանը առաջնորդուեցաւ եկեղեցի, ուր իրենց կը սպասէին սարկաւագաց և դպրաց դասերը, և բարեպաշտ ժողովուրդի բազմութիւն մը, և բոլորը միասեղ «Հրաշափառ»ով մուտք գործեցին եկեղեցի։

Բարի գալուստ և բարի կեցութիւն կը մաղթենք մեր հոգեւոր հովիւին։

ԹՂԹԱԿԻՑ
Սիտնի, 19 Նոյեմբեր 1983

ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ

«ԿԱՆՉ» ՇԱԲԱԹԹԵՐԹԸ ԿԸ ՎԵՐԱՀՐԱՏԱԿՈՒԻ «ԱԼ-ՍԱՔԱՖԱ ԱԼ-ՈՒԱԹԱՆԻԷ» (ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՑԹ) ԱՆՈՒՆՈՎ

«Կանչ» Շաբաթաթերթի հրատարակութեան ընդհատումէն մօտ երեք ամիս ետք, թերթը այժմ լոյս կը տեսնէ «ԱԼ - ՍԱՔԱՖԱ ԱԼ - ՈՒԱԹԱՆԻԷ» (Ազգային Մշակոյթ) նոր անունով և միշտ նոյն ճանապարհով ընթանալու և առաջին հերթին հայ ժողովուրդին ու Լիբանանեան Հայրենիքին անսակարկօրէն ծառայելու վճռակամութեամբ։

Թերթին առաջին թիւը լոյս տեսած է Կիրակի, 20 Նոյեմբեր 1983ին։ Խմբագրութեան պատասխանատու՝ Պր. Յարութիւն Մատէեան և վարչական պատասխանատու՝ Պր. Պօղոս Թիւթիւնճեան։

Յաջողութիւն և յարատեւութիւն կը մաղթենք մեր պաշտօնակիցին։

ԳԵՐԾ. Տ. ՍԻՈՆ Ս. ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ ՍԻՏՆԻ ԺԱՄԱՆԵՑ

Հինգշաբթի, 17 Նոյեմբեր 1983ին, առաւօտեան ժամը 7.20ին, Սինկաբօր էրլայնզով քաղաքս ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագոյն Խորհուրդի ատենապետ՝ Գերշ. Տ. Սիոն Ս. Արք. Մանուկեանը։

ՓՈՒԹՊՈԼ

Խ. ՄԻՈՒԹԵԱՆ ԱԽՈՑԵԱՆՈՒԹԻՒՆԸ ՎԵՐՋԱՑԱՒ

1983-Ի ԱԽՈՅԵԱՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ ՏԻՐԱՑԱՒ ՏՆԵՊԵՏՐՈՎՍՔԻ «ՏՆԵՊՐ» ԽՈՒՄԲԸ

Խ. Միութեան Ֆութպոլի ախոյեանութիւնը հասաւ իր աւարտին և 1983-ի ախոյեանի տիտղոսին տիրացաւ Տնեպետրովսքի «Տնեպր» խումբը, որ արձանագրելէ ետք 22 յաղթանակ, 5 հաւասարութիւն և 7 պարտութիւն, 49 կէտով առաջին դասուեցաւ, իր ետին ձգելով Մոսկուայի «Սպարտակ»ը (45 կէտ) և Մինսքի «Տինամօ»ն (43 կէտ)։

Հայրենի «Արարատ» խումբը ախոյեանութեան սկզբնաւորութեան բաւական լաւ արդիւնքներ ձեռք ձգելէ ետք, յետագային չկրցաւ նոյն յաջողութիւններուն հասնիլ և բաւականացաւ 14-րդ տեղը գրաւելով։

Աղիւսակի վերջին երկու տեղերը գրաւող՝ Թորփետօ Քութայիսի և Նիստրու խումբերը, բարձրագոյն դասակարգէն իջան Ա. դասակարգ։

ՕՐ200

«ԱՐԵՒ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱՊԵՏ

ՏՈՔԹ. ԱԻԵՏԻՍ ԵԱՓՈԻՃԵԱՆԻ ԽՕՍՔԸ

«ՋԱՀԱԿԻՐ»Ի ՅՈՔԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

Գերաշնորհ Սրբազան Հայր,
Արժանապատիւ Տէր Հայր,
Յարգելի նախագահներ՝ Տէր եւ Տիկին Բօլ եւ Սիրարփի Քիլիճեանցներ,
Սիրելի հանդիսականներ,

Այսօր մեզի հոս՝ մշակոյթի այս յարկին տակ հովի իբ ա՝ է ուրախ պատեհութիւն մը. եկած ենք տօնելու թերթի մը «Ջահակիր»ին ծննդեան եւ վերածննդեան տարեդարձները: Սփիւռքի մէջ թերթ հրատարակել կը նշանակէ անընդ պահպանման սրբազան առաքելութեան նպաստ մը բերել. բայց միւս կողմէ, կը նշանակէ նաեւ, որ մէկ կամ շատ շատ երկու հոգի, պիտի լծուին տաժանակիր աշխատանքի, որ սակայն, այնքան խաղցր է, որքան նպատակը վեհ է ու ազնուագոյն:

Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներուն տիրող համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանէն ետք, սփիւռքը կրկին պառակտուած էր, կրկին մթնոլորտը փոթորկած էր, փոթորիկ մը՝ որ յետագային՝ տասնամեակ մը ետք, կրկին պիտի առաջնորդէր եղբայրասպան բախումներու: Այսպիսի կացութեան մը մէջ էր, որ խումբ մը հայրենասէր մտաւորականներ ծննդեան տուին «Ջահակիր» շաբաթաթերթին, որ կոչուած էր ըլլալու անկուսակցական համախմբումի մը ձայնը. բայց ոչ անկողմնացոյց խառնամբոխի մը ժխորը:

Անոր ծննդեղէն ութը տարիներ ետք, 1955 թուականին, լաւ կը յիշեմ, Հելիոպոլսոյ Կոկաենեան Սրահին մէջ, հասարակական հաւաքոյթի մը ընթացքին, անոր հիմադիրներէն եւ խմբագիրներէն բանասեղծ, անմոռանալի ուսուցիչս՝ Արշամ Տատրեան, սահմանելով «Ջահակիր»ի ուղղութիւնը, կ'ըսէր «Ջահակիր»ը չէզոք չէ՛, անկա՛նխ է. չէզոք կը նշանակէ ներքինի»:

Սակայն, ժամանակը անցաւ, եւ սփիւռքի մէջ ինչպէս ամէն մարզի մէջ, անցաւ աւեր գործելով: «Ջահակիր»ի շրջանակէն ոմանք մեկնեցան երկրէն, ոմանք մեկնեցան այս աշխարհէն, ինչպէս Արշամ Տատրեանը՝ այնման անժամանակ կերպով: Եւ թերթը, ինչպէս սփիւռքահայ որեւէ թերթ, մասնուեցաւ դժուարութիւններու եւ ինչպէս ամէն անհատական ձեռնարկ, որուն եղին կազմակերպութիւն մը չկայ, որ զոհողութիւններու ծանր բեռը իր ուսերուն առնէ, «Ջահակիր»ն ալ դատապարտուած էր իր ջահը մարելու, երբ կազմակերպութիւն մը, այս պարագային՝ Հնչակեան Կուսակցութիւնը, զայն իր ձեռքը առաւ: Այս կերպով, իրեն ապահովելով խօսափող մը, բայց մանաւանդ, միշտ վառած պահելով հայ թերթի մը ջամբած լոյսը, որ անփոխարինելի ազդակ մըն է սփիւռքահայ կեանքին գոյատեւման:

Թերթին փոխանցումը եղաւ 1962 թուականին, սակայն նոր ջահակիրեանները տարբ մը լծուեցան կազմակերպչական աշխատանքի, որուն մէջ հաւես բաժին մը ունեցաւ նաեւ այս տողերը գրողը: Եւ 1963 թուականին էր, որ «Ջահակիր»ը սկսաւ նոր շրջան մը, որ ահա հասն տարիներէ ի վեր կը շարունակուի անվարան, այսինքն ինգամեակ մը աւելի, հան երբ ան անհատական ձեռնարկ մըն էր, որեան որ ալ անոր ետին կը գտնուէր խումբ մը՝ ազգայիններու, խումբ մը՝ որ սակայն անհատներ էին, եւ ոչ թէ կուսակցութիւն մը:

Կուսակցութեան մը մէջ առաւելութիւնը ոչ միայն այն է, որ ոչ միայն հաւաքական աշխատանք մըն է, որ կը տրուի, ոչ միայն այն է, որ ամէն դժուարութեան կուրծք կու տայ ան եւ չանձն կ'առնէ ամէն զոհողութիւն, այլ մանաւանդ այն, որ գործը կը շարունակուի, ինկողին տեղը կու գայ նորը բռնելու: Եւ այդպէս եղաւ «Ջահակիր»ի պարագան, գործը սկսան Պալաեան երէց եղբայրները եւ երբ անոնցմէ մին մեկնեցաւ այս աշխարհէն, իսկ միւսը այս երկրէն, երրորդը Չաւէնը, շարունակեց ջահը իր ձեռքին բռնած մնալ պատէրին վրայ: Մինչ միայն Եգիպտոսի մասին խօսելով, անհատական բազում թերթեր, միայն մեր ժամանակներուն երկու թերթեր, պատմութեան անցան, երբ անոնց խմբագիր - սեփականատէրերը մեկնեցան:

Ճիշտ է, որ սփիւռքի մէջ, ինչպէս հայապահպանման որեւէ ձեռնարկ, նոյնպէս եւ թերթը իր գոյութիւնը կը պահպանէ ժողովուրդին ընձեռած նիւթական միջոցներուն շնորհիւ, սակայն անոր բարոյական անկշռելի բեռը կը տանին «արբազան խեղճեր», որոնց ըրածը ոչ մէկ նիւթականով կարելի չէ վոխարինել: Եւ տեսնուած է, որ նոյնիսկ երբ նիւթական միջոցները առկայ են, բայց անհատ- «խեղճը» խելամտած է, ձեռք քաշած է գործէն: Բայց կուսակցական- «խեղճը» ոչ միայն իր մինչեւ վերջին շունչը կառչած կը մնայ իր առաքելութեան, այլեւ անպայման իրեն նմանը կը գտնուի՝ իր գործը շարունակելու համար:

Եւ ահա «Ջահակիր»ը երեսունեւինգ տարիներէ ի վեր, Նեղոսի այս ասպնջական ափերուն, իր լոյսը կեդրոնացուցած հայրենիքի պայծառ իրականութեան վրայ, հայրենիքի շունչը իրեն ալ իր կարգին կը բերէ եգիպտահայութեան, որպէսզի հայրենիքին ձայնն ու հայ գիրը հայու ասպնջական տուներէն ներս մտնեն, եւ զանոնք լուսաւորեն:

Ուրեմն, կրկնակի այս յոբելեաններուն ուրախ առիթով, յանուն «Արեւ»ի խմբագրութեան եւ «Արեւ»ավան իր շրջանակին, ջերմօրէն կը շնորհաւորեմ «Ջահակիր»ի խմբագրութիւնը՝ յանձին Պր. Չաւէն Պալաեանի, որուն կը մաղթեմ մանաւանդ առողջութիւն եւ արեւաշատութիւն, որ կարենայ իր այս ջահը տակաւին երկար ատեն տանիլ՝ բարձր բռնած, չմոռնալով նաեւ անոնք, որոնք ասկէ 35 տարիներ առաջ, առաջին անգամ այս ջահը վառեցին: Բոլորին ալ վարձքը կատար:

Շնորհակալութիւն:

ԼՈՒՍԱՐՁԱԿ

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՍՏՈՐՈԳԵԼԻՆԵՐԸ

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 63-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ

Այս գրոլին կարծիքով ազատ կը նկատուին այն ժողովուրդները, որոնք տիրացեր են ազատութիւնը խորհրդանշող հինգ ստորոգելիներու. Օրինակ. հայրենիք, բանակ, դրօշակ, գերը (խորհրդանշան) և հիմնը (ազգային քայլերգ):

Ասոնց մէկի բացակայութիւններով ազատութիւնը լրիւ չի կըրնար ըլլալ:

Հայաստան ասկէ 63 տարի առաջ թրքական դարաւոր սպանիչ լուծը փշրելով երբ դարձաւ ազատ ազգ մը, աւելի քան վեց հարիւր տարի առաջ կորցրած իր անկախութեան ստորոգելիները վերստանալով մտաւ ազատ ազգերու շարքին մէջ:

Անկախ ազգ մը միջազգային ժողովուրդներու մէջ կը ճանչցուի իր ուրոյն դրօշակով և հիմնով: Ներկայ ազատ Հայաստանի հիմնը, որուն խօսքը գրուած է հայրենի տաղանդաւոր բանաստեղծ Սարմենէ և երաժշտութիւնը՝ հայութեան մեծատաղանդ և աշխարհահռչակ երաժիշտ Արամ Խաչատուրեանէ, պէրճախօս է հայ ժողովուրդի ազատասիրութեան, եւ անոր համար մղած պայքարին:

Տանք անոր քանի մը տողերը:

Սովետական ազատ աշխարհ Հայաստան
Բազում դարեր դաժան համբայ դու անցար,
Քաջ որդիկ fո մաճառեցին fեզ համար,
Որ դառնաս դու մայր հայրենիք հայութեան:

Փառ fեզ, միշտ փառ, Սովետական Հայաստան,
Աշխատասէր, ճարտարագործ շինարար,
Ժողովուրդոց դաշինքով անսասան՝
Դու ծաղկում ես եւ կերտում լոյս ապագադ:

Մեծ երազին՝ ազատութեան համար հայ ժողովուրդը դարեր, դարեր չարունակ աչքերը յառած երկնքին, սրտի խորէն աղօթեց, աղերսեց եւ պայքարեցաւ տիրանալու իր ազատութեան:

Այսօր հայութիւնը հպարտ է իր ազատ Հայրենիքով, որ եղբայր ժողովուրդներու ամուր կապերով գօտեպնդուած, օրէ օր կը սլանայ յառաջդիմութեան ոլորտին մէջ իր արժանի տեղը գրաւելով աշխարհի մեծ ազգերու շարքին:

Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան:

ՍԻՐՎԱՐԴ

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՅՈՐԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ

ՍՏԱՑՈՒԱԾ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ ԵՒ ՆԱՄԱԿՆԵՐ

«Ջահակիր» շաբաթաթերթի հիմնադրութեան 35-ամեակին և նոր հրատարակման 20-ամեակին առիթներով ստացուած շնորհաւորական հեռագիրներ և նամակներ.

Ս.Դ. Հնչ. Կուսակց. կեդր. վարչութիւն, Պէյրութ (Լիբանան)
«Արարատ» օրաթերթ, Պէյրութ (Լիբանան)
«Ցաղթանակ» ամսաթերթ, Փարիզ (Ֆրանսա)
Նոր Սերունդ Մշակ. Միութիւն, Սիտնի (Աւստրալիա)
«Արաքս» Մշակութային Միութիւն, Աթէնք (Յունաստան)
Ազգային Իշխանութիւն, Ալեքսանդրիա
«Տիգրան Երկնթ» Հայ Մշակ. Միութիւն, Ալեքսանդրիա
Հ.Մ Ը.Մ.-Նուպար Մարզական Միութիւն, Ալեքսանդրիա
Պօղոսեան Ազգ. Վարժարանի Տնօրէնութիւն, Ալեքսանդրիա
Ընկեր Ոսկան Յովհաննէսեան, Նիւ Եորք (Միաց. Նահանգներ)
Տէր և Տիկին Շանթ Պալաեան, Մոնթրէալ (Գանատա)
Տէր և Տիկին Թորգոմ Կարիպեան, Մոնթէ Գարլօ (Մոնագօ)
Տիար Զարեհ Սարեան, Փարիզ (Ֆրանսա)
Տէր և Տիկին ընկ. Նուպար Սուքիասեան, Մոնթրէալ (Գանատա)
Տիար Սեդի Գօչունեան, Սիտնի (Աւստրալիա)
Տէր և Տիկին Սիմոն Սամառնեան, Նիւ Եորք (Միաց. Նահանգներ)
Ընկեր Յակոբ Աբէլեան, Ռուէյ (Գուլկարիա)
Կ. Տօնիկեան և Որդիք Հրատարակչատուն, Պէյրութ (Լիբանան)
Ընկեր Պերճ Խոզորեան, Մոնթրէալ (Գանատա)
Տէր և Տիկին Ընկ. Վահէ Պալաեան, Մոնթրէալ (Գանատա)
Տէր և Տիկին Եդուարդ Դաւիթեան, Ալեքսանդրիա

ՕՐ. ԱԼԻՆ ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆԻ ՁԵՌԱՐՈՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Անցեալ Հինգշաբթի, 24 Նոյեմբեր 1983, երեկոյեան ժամը 8.15ին, Հայ Դեղ. Միութեան «Թէքէեան» սրահին մէջ, արուեստասէր հասարակութեան մը ներկայութեան, տեղի ունեցաւ Օր. Ալին Պըլըքտանեանի ձեռարուեստի ցուցահանդէսը:

Մեր հասարակութիւնը արդէն ծանօթ էր Օր. Պըլըքտանեանի գործերուն, որոնք մեծապէս գնահատուած էին բոլորին կողմէ իր անցեալ ցուցահանդէսին ընթացքին:

Ցուցահանդէսին բաժանումները լաւ կազմակերպուած էին: Առաջին առթիւ ցուցադրուած էին մանեակներ և օղեր, զանազան քարերով և յուլունքներով պատրաստուած, գոյնզգոյն և զանազան չափերով: Ցաջորդ սեղանը զարդարուած էր կաշեղէններով. պայուսակները՝ զանազան չափերով, դրամապանակները, ակնոցի, հրահանի եւ գլանիկի տուփի պահպանակները, մանկամարդու հիներու համար՝ թեւի եւ ճակատի գօտիներ, որոնց մեծամասնութիւնը նաշխուած զարդերով:

Վերջին սեղանը, որուն վրայ ցուցադրուած էին «պիպլօ»ները, մասնաւոր ուշադրութեան առարկան դարձաւ բոլորին: Անոնք չինուած էին ոսկերչի պատեհաններով կամ բրդեայ թելերով: Ներքօրէն եւ բծախնդրութեամբ պատրաստուած արձանիկներ էին, որոնք ոչ միայն ճաշակ կ'ուզէին այլ մեծ համբերութիւն, որպէսզի չխթխթարուի անոնց տեսքը:

Ցուցադրուած ձեռարուեստի գործերէն շատերը արդէն իսկ գնուած եւ վերապահուած էին, ինչ որ կը վկայէ թէ ցուցահանդէսը գնահատուած եր ներկաներուն կողմէ:

Ջերմօրէն կը շնորհաւորենք Օր. Ալին Պըլըքտանեանը իր այս ինքնակերտ գործերուն համար եւ կը մաղթենք իրեն նորանոր յաջողութիւններ:

Զ. Պ.

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» օրաթերթ (Լիբանան)

«ՋԱՀԱԿԻՐ» շաբաթաթերթ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» շաբաթաթերթ (Արժանթին)

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսաթերթ (Միացեալ Նահանգներ)

«ՑԱՂԹԱՆԱԿ» ամսաթերթ (Ֆրանսա)

«ՄԱՍԻՍ» շաբաթաթերթ (Միացեալ Նահանգներ)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն դիւրացնելու համար մեր գործը: Չեք կրնար փոստադրել «Sarkis Balayan»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ, 11511 Եգիպտոս:

ՋԱՀԱԿԻՐ
ՍԶՁՕՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆԱՐԿ

1 ԴԵԿՏ. 1983

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Անցեալ Շաբաթ, 26 Նոյեմբեր 1983, կէսօրէ ետք ժամը 6.30ին, Հոլիվուտի (Գալիֆ.) Ս. Կարապետ մայր եկեղեցիին մէջ տեղի ունեցած է պսակադրութեան արարողութիւնը Լոս – Անճելըսաբնակ Տիկին Էլիզ Տէմիրճեանի դստեր՝

ՕՔՏ. ՔԱՅԹ ՏԷՄԻՐՃԻՃԵԱՆԻ

ԸՆԴ

ՔՐԻՍ ՎՈՒԼՖ ՍՄԻԹՓԻՏԵՐԻ

որդին՝ Տէր եւ Տիկին Արմենակ Սարաֆեանի։

Կնքահայրութիւնը ստանձնած էին Տէր եւ Տիկին Յովհաննէս Թիւրապեան։

Հարսանեկան արարողութենէն ետք, տեղի ունեցած է ճոխ ընդունելութիւն մը եկեղեցւոյ սրահին մէջ, ի ներկայութեան ազգականական պարագաներու եւ հրաւիրեալներու։

Այս բարեբաստիկ պատիմով «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ նորապսակ ամոլը, ինչպէս նաեւ իրենց ծնողքն ու հարազատները։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Տէր եւ Տիկին Եդուարդ Անտոնեան *(Լոս Անճելըս)* կը փութան իրենց խորին շնորհակալութիւնները յայտնել Եգիպտահայ թեմի Առաջնորդ՝ Գերե. Տ. Զաւէն Ս. Արք. Չիլինկիրեանին, ազգականներուն, բարեկամներուն եւ ծանօթներուն որոնք հեռագրաւ կամ բարեպատակ հաստատութիւններուն նուիրատուութիւններ կատարելով շնորհաւորեցին իրենց ամուսնութիւնը։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

«Ջահակիր»ի հիմնադրման 35-ամեակին եւ Նոր Շրջանի հրատարակման 20-ամեակին առիթներով, շնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.

Գ. ՑԱՆԿ	Ե.Ո.
Տէր եւ Տիկին Արթօ Պըլըքճանեան	50
Տիար Խաչատուր Բէյլիսեան	50
Տէր եւ Տիկին Մարտիկ Պալեան	25
Տէր եւ Տիկին Յակոբ Երզնկացեան	20
Տիար Սարգիս Վուգուֆեան	20
Տէր եւ Տիկին Յակոբ եւ Շուշիկ Տէօվլէթեան	10
Տիար Արթօ Սարաֆեան	10

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԻՒՆ – ԳԱՀԻՐԷ

ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈՅ

Շաբաթ, 10 Դեկտեմբեր 1983, երեկոյեան ժամը 8.30ին

եւ

Կիրակի, 11 Դեկտեմբեր 1983, երեկոյեան ժամը 6.30ին

Ամերիկեան Համալսարանի ՈՒԱՀԱՍ սրահին մէջ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ԵՐԵՔ ՅԱՐԱՆՈՒԱՆՈՒԹԵԱՆՑ ՊԵՏԵՐՈՒՆ

ԵԼՈՅԹ ԿՈՒՆԵՆԱՅ

ԳԱՀԻՐԷԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ

«ԿՈՒՆԿ» ՔԱՌԱՁԱՅՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ

Ղեկավարութեամբ

ԽՄԲԱՎԱՐ ՀԱՅԿ ՍԱՐԳԻՍԵԱՆԻ

ԾԱՂԱԳԻՐԸ ԿԸՆԴԳՐԿԷ ՔՆԱՐԱԿԱՆ, ՊԱՆԴԽՏԱՅԻՆ, ՊԱՐԵՐԳԱՑԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԱՇ ԻՂԱԿԱՆ ԱՁԳԱԴՐԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ԵՐԳԵՐ։

Մուտքը ազատ է - Սիրալիր հրաւէր բոլորին

ԾԱՆՕԹ - Տեղերը ապահովակ ըլլալուն՝ Շաբաթ օրուան մուտքը հրաւէրով է։ 00202

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱՀԱՅ ՈՒՂԻՈՎ)

Տէր և Տիկին Բիւզանդ Բրուտեան, իրենց դստեր՝ Օր. Մարի - Քրիսթին Բրուտեանի ընդ Պր. Եդուարդ Անտոն՝անի (Լոս Անճելըս) ամուսնութեան բարեբաստիկ առիթով, կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	20
«Արեւ» Օրաթերթին	10
«Յուսաբեր» Օրաթերթին	10
«Ջահակիր» Շաբաթաթերթին	10

(Ստանալ Նուիրատուէն)

Իրենց յաւէտ ողբացեալ ամուսնոյն և փեսին՝ Հայկ Սարաֆեանի մահուան քառասունքին առիթիւ և անոր յաւերժ քաղցր յիշատակին, Այրի Տիկին Վրէժուհի Սարաֆեան և Այրի Տիկին Սանդուխի Ջամպազեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Ա.յծեմնիկին	10
Մարմինայի Թերեզմանատան Բարեզարդման	10
Գալուստեան Ազգ. Վարժարանին	10
Վերժին Զազըճեան Հայապետական Ֆոնտին	10
Փօլ Քիլիճեան Հրատարակչական Ֆոնտին	10
Հայկական Ընթերցասրահին	10
«Արեւ»ին	10
«Ցուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ողբ. Վահագն Մուրատեանի մահուան տխուր առիթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր եւ Տիկին Տօքթ. Անթուան Նիկոլեան	5
Տէր և Տիկին Յակոբ Համբիկեան	5
» » Զաւէն Պալեան	5
» » Նուպար Կէրիկեան	5
» » Նուպար Զօրայեան	5
Ընկեր Վրէժ Սէֆերեան	5
Տիկին Անժէլ Օհաննէսեան	3

ՓՕԼ ՔԻԼԻՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Տէր և Տիկին Փօլ Քիլիճեան կը նուիրեն.

Ողբ. Հռիփսիմէ Նափուճեանի մահուան տխուր առիթիւ վասն ցաւակցութեան 10

Ողբ. Վահագն Մուրատեանի մահուան տխուր առիթիւ վասն ցաւակցութեան 10

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ընկեր ՄԱՐԳԱՐ ՇԱՀՊԱԶԵԱՆ (Ճամայքա - Մասս.) շնորհակալութեամբ ստացած ենք իր 1983 տարեկոչ բաժանորդագրութիւնը և նուէրը՝ 40 տոլար։

«Ջահակիր»ի Ադեմագրիչ պաշտօնակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ

33 Սաաս Զաղլուլ պող. Հեռ. թիւ 802199

ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿՈՒԱՆԵԱՆ

ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՆԱՐԱՆ

ՎԱՃԱՌԱԿԱՆ, ԵՐԱՇԽԻՔ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՆՆԷՍԵԱՆ

ԲԱՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԱՆՔԱՆԸ ԽՈՏ ԴԻՒՐԸՄԲՈՒՆԵԼԻ ՍՈՍ ՀՈՍԱՆԻՏԵՐ — ԱՅԺՄԷԱԿԱՆ ԲԱՆԱՊԱՇԱՐ

- ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՆԱՐԱՆՆԵՐՈՎ
- ԱՄԷՆԷՆ ՏՈԿՈՒՐԸ ՅԱՒԱՏԻԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՆ

768 Էջ — 50 Լիր. Ոսկի

Ձեռնարկատիրութիւն Հայկական Եղ.Ամրագործութիւն

ՓՆՏՐԵԼ՝ ՊԵՅՐՈՒԹԻ և ՀԱԼԷՊի ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՆ ՄՕՏ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻԻՆ Ս. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՅ-ՐԴ ՏԱՐԵԳԱՐՋԻՆ ԱՌԹԻԻ

կազմակերպութեամբ

Հ.Բ.Ը.Մ.-ի, Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻ ԵՒ ՏԻԳՐԱՆ ԵՐԿԱՔ ՄՇԱԿՈՒՒԹԱՅԻՆ ՍԻՒԻԹԵԱՆ

Ուրբաթ, 2 Դեկտեմբեր 1983, երեկոյեան ժամը 9.30ին

Հ.Բ.Ը.Մ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻԻՆ ՄԷՋ

Հայրենասէր հասարակութիւնը սիրով հրաւիրուած է սոյն Տօնակատարութեան։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ (Շար. Ա. էջէն)

Հայ գրողը, ազատագրուած կեանքի առօրեայ հոգերէ և ապրուստի մտմտուքէ, ինքզինք նուիրած է ճշմարիտ ստեղծագործական աշխատանքի։ Իր գործերը կը տպագրուին, կը տարածուին, կը կարդացուին ոչ միայն մայրենի լեզուով և իր ժողովուրդին կողմէ միայն, այլ նաեւ օտար լեզուներով, և ուրիշ ժողովուրդներ կը ճանչնան, կը սիրեն մեր գրականութիւնը, և անոր միջոցաւ՝ մեր երկիրը և մեր հիանալի ժողովուրդը։

Հայաստանի հերոսական ժողովուրդը, անսահման զոհողութեանց ու զրկանքի գնով վերաշինելէ յետոյ իր երկիրը, վերականգնելէ յետոյ իր տնտեսութիւնը, ձեռք մեկնեց նաեւ գաղթաշխարհի հայութեան և հազարաւոր հայրենադարձներ ընդունեց իր գիրկը։

Այս ճշմարտութիւններուն գիտակից է Հայաստանի ժողովուրդը։ Բարեբախտաբար այդ գիտակցութիւնը հետզհետէ ծաւալեցաւ և իշխեց Սփիւռքի հայութեան մէջ ալ։ Այսօր գաղթաշխարհի հայութիւնը, Հայաստանի ժողովրդին հետ, ցնծութեամբ կը տօնէ Նոյեմբեր 29ը, որպէս ազգային վեհապետական իրաւունքներու վերստացման օր։

Ողջո՜յն Հայաստանի չինարար, հերոսական ժողովուրդին։

Ողջո՜յն Նոյեմբեր 29ին՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան հիմնադրութեան 63րդ տարեդարձին։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

ՇԱԲԱԹ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ 1984, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 9 30ԻՆ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

Cairo-Sheraton Hotel ի «Saladin» Պարասրահին Մէջ

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՁԵՐՈՒ ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

(Մանրամասնութիւնները յաջորդիւ)

Կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչաձեւել

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍ· ՇՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Դ. ՇԱԲԱԹ

Ա. Մինի-Պասքէթ

Ուրբաթ, 2 Դեկտեմբեր 1983, կ.ա. ժամը 10ին

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ — ՍՄՈՒՀԱ

Բ. Աղջիկներ

Ուրբաթ, 2 Դեկտեմբեր 1983, կ.ա.ժամը 1 ին

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ — ՍՄՈՒՀԱ «Բ»

Զոյգ մրցումները տեղի պիտի ունենան

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐի Մարզադաշտին վրայ

Կիրակի, 4 Դեկտեմբեր 1983, կ.ե. ժամը 4.30ին

Պասքէթ - Պոլի Աղջկանց Բարեկամական Մրցում

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ընդդէմ «ԺԻՐԱՐ» ՖՐՆՍ.ՎՐԺ.Ի

Բ. կէսօրէ ետք ժամը 6.30-ին

ՓԻՆԿ-ՓՈՆԳԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄ

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ - ՀԷԼԼԵՆԻՔ

(Երեց տղաք)

Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի մարզադաշտին վրայ

Սիրալիր հրաւէր բոլորին

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م. - ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عاية سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Պրոօնատէր — ԱՐՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 951 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 8 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1983 | ՀԱՏԸ ՉԵՒՐԷ 5 ԼԳ ԴՒՀ. | عدد رقم ٩٥١ - الخميس ٨ ديسمبر ١٩٨٣

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ-ԽՄԲԱՎԱՐ ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆ ԵՒ ԻՐ ՏԻԿԻՆԸ՝ ՄԱՐԿՐԻԹ

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ ՄԵԿՆԵՑԱՆ

Սփիւռահայութեան հետ Մշակութային կապի Կոմիտէի Նախագահութեան մասնաւոր հրաւէրով, անցեալ Շաբաթ օր, օդի ճամբով, Երեւան մեկնեցաւ կոմպոզիտոր - խմբավար Եդուարդ Յակոբեան ընկերակցութեամբ իր տիկնոջ՝ Մարկրիթի: Ան իր մասնակցութիւնը պիտի բերէ կոմպոզիտոր Արամ Խաչատուրեանի ծննդեան 80-ամեակի տօնակատարութիւններուն որոնք տեղի պիտի ունենան Երեւանի մէջ 29 Դեկտեմբերէն սկսեալ: Նախատեսուած է նաեւ կազմակերպել յատուկ համերգ նուիրուած Մօ. Յակոբեանի ստեղծագործութիւններուն:



Խմբագրութիւնս մեր սիրելի մայէսթրոյին եւ իր Տիկնոջ կը մաղթէ բարի հանապարհ եւ յաջողութիւն:

Ս. ՀԱՅԱՍՏԱՆԻ 63-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹԵԱՄԲ ՆՇՈՒԵՑԱԻ Հայկական Ընթերցասրահին Մէջ

Երեքշաբթի, 29 Նոյեմբերի գիշերը, Ինճէճօն - Ճաշկիրոյթով մը տօնակատարուեցաւ Ս. Հայաստանի 63 րդ տարեդարձը Հայկական Ընթերցասրահի մէջ կազմակերպութեամբ Հայ Դեղ. Միութեան, Կոկանեան Սրահի եւ Հայկ. Ընթերցասրահի վարչութեանց եւ ներկայութեան հոծ բազմութեան մը:

Այս տօնական առթիւ սրահը զարդարուած էր Եգիպտոսի եւ Ս. Հայաստանի դրօշակներով, իսկ պատերուն վրայ գետեղուած էին մայր հայրենիքի նուաճումները պատմող լուսանկարներ:

Պատուոյ սեղանին վրայ տեղ գրաւած էին Առաջնորդ Սրբազան Տեր. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեան, Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Փըլնճեան եւ երիցուհին, Գահիրէի Ս. Մխիթեան դեսպանատան բ. քարտուղար Պր. Մարտին Շահնազարեան, Ագգային բարերարներ ՊՊ. Աւետիս Ն. Զագըճեան և Փօլ Քիլիճեան, Հայ Դեղ. Միութեան ցկեանս նախագահ Պր. Վահագն Տեփոյեան և իր պաշտօնավարկ Տիկինը, Հ.Գ.Մ.Լ տաճնապետ Պր. Ժիրայր Թովմասեան, Կոկանեան Սրահի տաճնապետ Պր. Կարապետ Եագըճեան, Մօ. Եդուարդ Յակոբեան, Հայկ. Ընթերցասրահի ցկեանս նախագահ և թերթիս խմբագիրը ընկ. Զաւէն Պալեան և Հայկ. Ընթերցասրահի տաճնապետ ընկ. Եդուարդ Աւագեան:

Ներկայ էին նաեւ Ագգային երեսփոխանները, մեր զոյգ ազգային վարժարաններու տնօրէնը՝ Պր. Նշան Վարդեան, Գ.Ս.Վ.Լ փոխտնօրէն Պր. Յակոբ Համբիկեան, հոգաբարձուները եւ հայրենասէր բազմութիւն մը:

Խրախճանքին բացումը կատարուեցաւ Եգիպտոսի եւ Ս. Հայաստանի Պետական հիմներուն ունկնդրութեամբը: Կոչականները Առաջնորդ Սրբազան Հօր ողջունօրհնէքէն ետք ճաշակէցին համեղ կերակուրները պատրաստուած Ընթերցասրահի գործունեայ եւ պարտաճանաչ Տիկիններուն կողմէ, եւ բաժակներ պարպեցին մեր հայրենիքին կենացը:

Ճաշի սպասարկութիւնը երբ աւարտեցաւ, Սրահի վարչութեան տաճնապետը՝ ընկեր Եդուարդ Աւագեան բացումը կատարեց եւ ստանձնեց օրուան հանդիսավարութիւնը, ու առաջին հերթին հրաւիրեց ընկեր Զաւէն Պալեանը, որ իր խօսքը ընէ: Յարգելի ընկերը հայրենի տօնին առթիւ իր պատրաստած խմաստալից եւ խանդավառ գրութիւնը կարդաց, որ ներկաներուն կողմէ մեծապէս գնահատուեցաւ: (Յարգելի ընկերոջ խօսքը կու տանք այս թիւով):

Օր. Անժի Գալընեան լաւ առոգանութեամբ արտասանեց Վահան Թէքէեանի «Հայու հոգին» քերթուածը:

Յանուն Հայ Դեղ. Միութեան և Կոկանեան Սրահի խօսք առաւ Պր. Վահագն Տեփոյեան: Յարգելի բանախօսը նախ չնորհաւորեց Գահիրէի Թեմական Նորընտիր երեսփոխանները եւ ապա խօսեցաւ Ս. Հայաստանի կատարած յառաջդիմութեանց մասին եւ անդրադարձաւ յատկապէս մայր հայրենիքի գիտական նուաճումներուն մասին:

Գահիրէի Երաժշտանոցի աշակերտներէն Պր. Ամիր Ռուպին փափաք յայտնած էր որ ինք եւս մասնակցի օրուան տօնակատարութեան, եւ այս առթիւ դաշնամուրի վրայ ճարտարօրէն նուագեց Առնօ Բաբաջանեանի «Էմփրոնթիւ»ն արժանանալով ներկաներուն գնահատանքին:

Ե.Գ.Մ. Հոգաբարձութեան կողմէ խօսք առաւ Պր. Հայկ Իրատեան եւ պատմեց իր հայրենի տպաւորութիւնները ու իր ունեցած հանդիպումները պաշտօնական անձնաւորութիւններու հետ: Պր. Իրատեանի խօսքը մեծապէս գնահատուեցաւ:

Սրահի գործօն անդամ-հիներէն եւ վարչական ընկերուհի Մարկրիթ Յակոբեան ոգեւորութեամբ ամուսնքեց Ժապ Յակոբեանի հայրենաչունչ «Յաղթերգութիւն» քերթուածէն հատուած մը:

Խօսք առնելու հրաւիրուեցաւ

(Շար. տես էջ 3)

Պատուոյ սեղանէն մաս մը յօտնկայս կ'ունկնդրէ Եգիպտոսի և Ս. Հայաստանի հիմները: *(Լուսանկարները՝ ՔԵՐՈՒԻ)*

ՀԵԼԻՈՊՈԼԻՍԻՑ Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԸ ԿԸ ՊԱՏՈՒԻ ԼՈՂԻ ԱԽՈՅԵԱՆ ԽԱՂԷՏ ՇԱԼԱՊԻՆ

Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութիւնը գեղեցիկ գաղափարը ունեցած էր Կիրակի 14 Նոյեմբեր 1983ի երեկոյեան ժամը 6.30ին, թէյասեղան - պատուասիրութիւն մը կազմակերպելու, ի պատիւ վերջերս Մանչը կորոշ եգիպտացի միաթեւ լուղորդ Խալետ Շալապիի, նաեւ Պր. Օննիկ Ալիքսանեանի, որուն ընկերային յարաբերութիւններուն չնորհիւ կարելի եղած էր այս ձեռնարկին իրականացումը:

Ցետոյ, խօսք առաւ Երիտասարդութեան եւ Սփորի նախարարութեան պետական ենթաքարտուղար Պր. Աչրաֆ Էլ Մէնշաուին, որ գեղեցիկ ելոյթով մը չնորհակալութիւն յայտնեց Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի նախաձեռնութ ան համար, չեշտելով թէ եգիպտահայերը որոնք Եգիպտոսի մէջ կ'ապրին հալածուած տարիներէ ի վեր, մեր եղբայրները կը նկատենք եւ որեւէ տարբերութիւն չենք տեսներ անոնց եւ մեր միջեւ:

Ապա, հանդիսավարը հրաւիրեց Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի ժրաջան եւ կորովի տաճնապետ Պր. Գրիգոր Շահպենտերեանը, որպէսզի խորհրդանշական յուշանուէր մը յանձնէ օրուան պատուոյ հիւրին:

Միութեան վարչականներէն Պր. Անդրօ Վարժապետեան այս առթիւ նուիրած էր երիտասարդ ախոյեանին մակագրուած գեղեցիկ և մեծ կարկանդակ մը, որ օրուան հիւրին կողմէ կարուելէ ետք բաժնուեցաւ ներկաներուն:

Երեկոյթին վերջաւորութեան խօսք առնելու հրաւիրուեցաւ ախոյեան Խալէտ Շալապի որ յուզած չեշտով իր չնորհակալութիւնները յայտնեց: Ապա ՊՊ. Աչրաֆ Մէնշաուի և Խալէտ Շա-

(Շար. տես էջ 3)

Պատուոյ սեղանէն մաս մը: Մէջտեղը Պր. Գ. Շահպենտերեանի ձախին օրուան պատուոյ հիւրը՝ Խալէտ Շալապին: *(Լուսանկարը՝ ԱՆԴՐՕի)*

որուն սոյն իրագործումը, իր բացառիկ կարեւորութենէն զատ, իր տեսակին մէջ առաջինն է:

Հաւաքոյթին ներկայ էին բազմաթիւ օտար հիւրեր եւ անդամներու, մարզիկներու եւ համակիրներու հոծ բազմութիւն մը:

Երեկոյթին ընթացքին արաբերէն լեզուով խօսք առաւ Պր. Ասր Տեփոյեան որ ներկայացուց ախոյեան լուղորդին կենսագրութիւնը եւ չեշտեց անոր ձեռք բերած արդիւնքին կարեւորութիւնը:

Ապա, Պր. Պերճ Թէրզեան դարձեալ արաբերէն լեզուով սեղմ գիծերու մէջ հիւրերուն ներկայացուց Հ.Մ.Ը.Մ.-Նուպարը եւ ընդհանրապէս եգիպտահայ գաղութը ու չեչտեց թէ եգիպտահայերը որպէս անբաժան մէկ մասնիկը եգիպտացի ժողովուրդին, մասնակից են անոր ուրախութիւններուն ու տխրութիւններուն: Ան աւելցուց թէ օրուան ձեռնարկը ախոյեան Խալէտ Շալապիի ձեռք բերած արդիւնքին առթիւ եղած բազմաթիւ ցոյցերուն կարգին, եգիպտահայ գաղութին խնդակցութեան արտայայտութիւնն է:

Իր խօսքին մէջ Պր. Թէրզեան չնորհակալութիւն յայտնեց

ԷՋՄԻԱԾԻՆ

ՋԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՒՄ

Մայն Թուականի Հոկտեմբերի 23ին, կիրակի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետը Էջմիածնի Մայր տաճարում արքեպ. Մեսրոպ մեռնի օծմամբ եպիսկոպոս ձեռնադրեց Մայր Աթոռի միաբան երիք վարդապետների հարաւոյն կարգաց և կանոնաց Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ձեռնադրուած հոգեւորականներն են՝

1. Տ. ԳՐԻԳՈՐԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԲՈՒԼԻՔԵԱՆ՝ Արգենտինայի Հայոց Թեմի վիկար իբրեւ Թեմակալ առաջնորդ, ծնեալ 1946. Էջմիածին քաղաքում:

2. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍԻՍԵԱՆ՝ Ատրպատեան Հայրապետական Թեմի վիկար, իբրեւ առաջնորդի փոխանորդ, ծնեալ 1951թ. Էջմիածնի Ոսկեհատ գիւղում:

3. Տ. ԱՆԱՆԻԱ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՐԱԲԱՋԵԱՆ՝ Ադրբեջանի Հայոց Թեմի վիկար իբրեւ Թեմակալ առաջնորդ, ծնեալ 1931թ Երեւան քաղաքում:

Ձեռնադրութիւնը կատարուեց խարտաւիլակութեամբ Մայր Աթոռի միաբան Տ. Արսէն Եպիսկոպոս Բէրբէրեանի: Ներկայ էին Հայոց Կաթողիկոսի կողքին ընթերակայ եպիսկոպոսներ էին՝ Ռումանիայի և Բուլղարիայի Հայոց Թեմերի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկեանը և Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Աւագ եպիսկոպոս Աստուրեանը:

Պատշաճ հանդիսաւորութեամբ տեղի ունեցած սրբազան արարողութիւններին ներկայ էին ուխտաւորաբար Մայր Աթոռ ժամանած Թեմական իշխանութեանց ներկայացուցիչներ, գերաբէր հոգեւոր խորհրդի անդամներ և հաւատացեալ ժողովրդի հոծ բազմութիւն:

Ձեռնադրութեան արարողութեանը ներկայ էր նաեւ Հայկ. ՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր Հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախագահի տեղակալ Անդրանիկ Հասրաթեանը:

Հոկտեմբեր 30ին, կիրակի օրը, նորապսակ եպիսկոպոսները իրենց ուխտի պատարագը մատուցեցին Էջմիածնի Մայր տաճարում և երեւանի Ս. Սարգիս ու Ս. Յովհաննէս եկեղեցիներում և յաջորդող օրերին մեկնեցին իրենց Թեմերը՝ տանելով իրենց հօտին Վեհափառ Հայրապետի ողջոյններն ու օրհնութիւնները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Հոկտեմբեր 16ին, կիրակի օրը, Ամենայն Հայոց Հայրապետի հրամանով Ս. Էջմիածնի Մայր տաճարում, ձեռամբ Մայր Աթոռի գլխաւոր Գերաշնորհ Տ. Ներսէս Եպիսկոպոս Պողարպեանի, կուսակրօն քահանայ ձեռնադրուեցին Հոգեւոր ճեմարանի ընթացաւարտ սարկաւագներ Խաչիկ Խարազեանը, ծնեալ 1958թ Հալէպ քաղաքում, Մեսրոպ Արիստակէսեանը, ծնեալ 1959թ. Էջմիածնի չրջանի Հայթաղ գիւղում և Վարդան Բաղտասարեանը, ծնեալ 1961թ. Հրազդանի չրջանի Մեղրաձոր գիւղում վերանուանուելով Տ. Թորգոմ, Տ. Ասողիկ և Տ. Շնորհք կուսակրօն քահանաներ:

Նոյն օրը երեկոյեան Մայր տաճարում ձեռնադրիչ սրբազան հայրը նորընծայ Տ. Թորգոմ, Տ. Ասողիկ և Տ. Շնորհք քահանաներին, համաձայն իրենց կատարած ուխտի, աթեղայական վեղարներ շնորհեց:

Թող Տէրը քաղցրութեամբ ընդունի նորապսակ սրբազան հոգեշնորհ հայրերի ուխտն ու ընծայումը:

ԴԻՒԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ

1 Նոյեմբեր 1983թ. Ս. Էջմիածին

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՌՆՕ ԲԱԲՋԱՆԵԱՆԻ ԹԱՂՈՒՄԸ

Նոյեմբեր 15ին երեւանցիները վերջին հրաժեշտը տուած են Առնօ Բաբաջանեանի, որ իր մահկանացուն կնքեց Նոյեմբեր 11ին:

Ողբացեալ երաժիշտին դագաղը դրուած է Սվ. Սպենդիարեան Օփերայի ճեմասրահը: Բաբաջանեանի գործերէն հատուածներու հնչումին առընթեր պաշտօնական անձնաւորութիւններ, կազմակերպական ներկայացուցիչներ, արուեստագէտներ թէ ուսանողները, յարգանքի տուրք ընծայած են: Դագաղին չուրջ պատուոյ պահակ կեցած են Հայաստանի կուսակցական թէ պետական ղեկավար դէմքեր:

Ժամը 15ին, դագաղը դուրս բերուած է օփերայի շէնքէն և հրապարակը խռնուած բազմութեան ուղեկցութեամբ առաջնորդուած դէպի քաղաքային գերեզմանատան պանթէոնը: Հոն, Թազման կառավարական Յանձնաժողովի նախագահը՝ Կարլէն Դալլաքեան, խօսք առնելով ի մէջ այլոց նշած է. «Դադարեց բաբախելուց մի սիրտ, որ արեւ ունէր իր խորքում, արեւավ էր ստեղում և արեւ էր ճառագում: Նրա ամբողջ ստեղծագործութիւնն արդէն համապարփակ մի պեղօն է կեանքին»: Ապա անդրադառնալէ եաք Բաբաջանեան երեւոյթին՝ դամբանախօսը շեշտած է. «Մորն էին գնում Բաբաջանեանի արմատները, հասնում սեփական ժողովրդի, ուրս թէ համաշխարհային երաժշտական մշակոյթի ընդերքները, հիւթեր քաղում Պախից թէ Զայքովսքուց, Շոսթաքովիչից թէ Խաչատրեանից: Ու իրաւամբ նա կարող է իր տեղն ունենալ երաժշտական աշխարհ, մեծերի էսթետիկական լաբախճանքի սեղանի շուրջ»:

Հրաժեշտ, խօսք արտասանած են Հայաստանի Մշակոյթի Նախարար Պ. Առաքելեան, Երաժիշտներու Միութեան նախագահ Եդ. Մնրզոյեան, Հրաչեայ Յովհաննիսեան, Դաշնակցային Ռուսիոյ, Թիֆլիսի և Ադրբեջանի պատուիրակութեանց ներկայացուցիչները:

ԳԱՀԻՐԷ

ՊՊ. Ա. ՉԱԳԼՃԵԱՆ ԵՒ Լ. ԻՇԽԱՆԵԱՆ

ՀԻՄՆԱԴՐԱՄ ՄԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵՆ ԳԱՀԻՐԷԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՒԱՐԻ ՄԸ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ներկայիս ուրախութեամբ կը յայտարարենք, թէ Պր. Աւետիս Ն. Չագըճեան և Պր. Լեւոն Մ. Իշխանեան հիմնադրամ մը հաստատած են Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ Հայկական Տաղաւարի մը կառուցման համար:

Եգիպտոսի և Մերձին Արեւելքի մէջ բնակող բազմաթիւ հայեր իրենց ուսումը առած են Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ: Հետեւաբար, այս հիմնադրամին հաստատման գլխաւոր նպատակն է ընդհանուր առմամբ հայ համայնքին և մասնաւորաբար Գահիրէի Ամերիկեան Համալսարանին շրջանաւարտներուն երախտագիտութիւնը արտայայտել:

Գահիրէի Ամերիկեան Համալսարանը կ'ընդգրկէ իր գիտութիւնները՝ հիմնելով Բնմեգիտական, Մեքենագիտական, Էլեկտրոնային ճարտարագիտական, նաեւ Վարչական գործառնութեան բաժինները: Եւ ուրեմն, առ այդ, նախատեսած են նոր կառուցուածքու չարք մը, և հետեւաբար, պատեհ առիթն է հայ համայնքին համար իր բարեկամութիւնը բերելու այս արժանաւոր գործին: Ինչ որ յատկանշական է, Հայկական Տաղաւարը պիտի կառուցուի հայկական ճարտարապետական ոճով:

Այս նպատակին համար նշան նուիրատուութիւնները գեղեցիկ են շահատուրքէն: Անոնք որոնք պատրաստ են իրենց նպաստը բերելու Հայկական Տաղաւարին կառուցման, թող հաճին ստորեւ տրուած կտրօնը լեցնել կամ ընդօրինակել և իրենց նուիրատուութեան հետ ղրկել Գահիրէի Ամերիկեան Համալսարանին.

AUC «ARMENIAN PAVILION» FUND
THE AMERICAN UNIVERSITY IN CAIRO
ALUMNI Office
P.O Box 2511
Cairo 11511 - Egypt

I want to contribute the AUC «Armenian Pavilion» Fund. Enclosed is a Dollar / L.E. . . . . check.

(Please make your check payable to the American University in Cairo)

Name of donor . . . . . .

Address . . . . . .

. . . . . Tel: . . . . .

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու կը հաղորդենք Աղեքսանդրիոյ մեր ժողովուրդին թէ, Աղեքսանդրիոյ Թեմական ամբողջական ընտրութիւնները տեղի պիտի ունենան Կիրակի, 4 Մարտ 1984ին:

Ասիկա կը հրաւիրենք բոլոր անոնք որ,-

ա.- Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ զաւակ են:

բ.- Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան հպատակ են անձամբ կամ հօր հպատակութեամբ և ունին այս պարագան հաստատող վկայագիրը: (Կինսիյէ):

գ.- Ընտրութեան Թուականին 21 տարիքը լրացուցած կ'ըլլան:

դ.- Ասոնցմէ երկու տարիէ ի վեր կը բնակին Աղեքսանդրիոյ մէջ կամ Աղեքսանդրիոյ շրջանին պատկանող վայրերուն մէջ:

ե.- Անուանարկիչ դատապարտութիւն չեն կրած:

զ.- Մինակացած կամ արդելումի չեն ենթարկուած, ներկայացնան Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանը մինչեւ 24 Դեկտեմբեր 1983, լեցնելու համար յայտարարագիրները, միասին բերելով իրենց հպատակութեան թուղթը և ծննդեան վկայագիրը:

է.- Անոնք որ նախկին ընտրութիւններու առիթ լեցուցած են իրենց յայտարարագիրները, պէտք չունին նորը լեցնելու:

Ըստ Կազմական Կանոնագրի 12րդ յօդուածի տրամադրութեան, ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու անուանացանկը ընտրութեան Թուականէն երկու ամիս առաջ պիտի կախուի Ազգային Առաջնորդարանի մէջ, ի տես ժողովրդեան և տեղեկութեան համար:

Տ. ԶԱՒԻՆ ԱՐԲ. ԶԻՆՋԻՆԵԱՆ
Առաջնորդ Հայոց Եգիպտոսի

ՄԱՄՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

676

ԸՆԿԵՐ ՋԱՒԷՆ ՊԱԼԱԵԱՆԻ ԽՕՍՔԸ

Ս. ՀԱՅԱՍՏԱՆԻ 63-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԱՌԹԻՒ

ԿԱՋՄԱԿԵՐՊՈՒԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Նոյեմբեր 29ի մեծ յաղթանակին 63-րդ տարեդարձը այսօր ցնծութեամբ կը տօնէ հայ ժողովուրդը, ըլլայ ան հայրենաբնակ կամ ցրուած ի սփիւռս աշխարհի:

Նոյեմբեր 29ով հայ ժողովուրդը յաղթանակեց մահուան եւ բնաջնջման, յաղթանակեց չարին ու տգիտութեան, յաղթանակեց սովին ու համաճարակին եւ յաղթանակեց մահաւանդ՝ յեսպիմական ժամծելակերպին, յեսպիմական գործելակերպին եւ յեսպիմութեան դէմ իր պայքարին:

Նոյեմբեր 29ի յաղթանակով հայը վերաշխուցաւ ապրելու եւ գոյատեւելու մարդկային իրաւունքի հրամն, հայ բանուորն ու գիւղացին ազատագրուեցան բռնաշխրական կապանքներէն եւ գիրենք շահագործող անխիղճ, անարդար, ամբարտաւան, վաշխառու մարդկանց գերեվարութենէն եւ հայութիւնն ու Հայաստանը դարձան յաւերժական:

Նոյեմբեր 29ի յաղթանակը հայ ժողովուրդին տուաւ բոլոր կարելիութիւնները խաղաղութեան մէջ յառաջդիմելու եւ արագօրէն յառաջդիմելու՝ ուսման, գիտութեան, արուեստի, ճարտարարուեստի եւ մշակոյթի բոլոր բնագաւառներէն ներս: Հայ ժողովուրդին տուաւ վերականգնելու, վերակազմակերպուելու, վերաշինելու եւ աւելին իր ծոցին մէջ հաւաքելու իր ժողովուրդին այն մասսաները, որոնք բռնութեամբ պարտադրուած էին լքելու իրենց մայր հողը՝ մայր հայրենիքը, սուրի, հուրի եւ մահուան սպառնալիքներու տակ դուրս շպրտուելու իրենց պապենական հարազատ երկրէն՝ երթալու եւ ապաստան գտնելու օտար եւ ամայի ափերու վրայ: Ու հոն ուր սփիւռքացաւ բռնազաղթել հայը, հոն ուր ապաստան շնորհեցին իրեն, ան տասնապատիկներով փոխադարձեց գիտցը հիւրընկալողներուն, տուաւ անոնց իր բազուկին ուժը, իր մտքին լոյսը, իր հանճարին արդիւնքը, ու անոնց յառաջդիմութեան գործին բերաւ իր մեծ բաժինը:

Ու հայը՝ ապրեցաւ:

Հայը ապրեցաւ մայր հայրենիքին՝ Սովետական Հայաստանի հողին վրայ: Աշխատեցաւ, վերականգնեց, վերստեղծեց ու բարձունքէ բարձունք խոյացաւ ու կը շարունակէ խոյանալ դէպի մարդկային բարձր իտէալները, դէպի յաւիտենականութիւն:

Հայը ապրեցաւ նաեւ ընփիւռքի մէջ ու կը շարունակէ ապրիլ, շնորհիւ Նոյեմբեր 29ի ծնունդ այն մայր հայրենիքին՝ Ս. Հայաստանին, որ զօրաւոր փարոսի մը նման կանգնած կը լուսաւորէ համայն հայութիւնը՝ տալով անոր հոգի, ոգի, եղբայրական զգացումներու ջերմութիւն եւ մանաւանդ ուժ եւ հաւատք գոյատեւելու: Շնորհիւ մայր հայրենիքի իրականութեան, սփիւռքահայը գոյատեւելու իր պայքարին մէջ խորունկ իմաստ մը կը գտնէ, գոյատեւելու իր ամենադժուարին ջախերուն մէջ գերագոյն նպատակ մը կը հետապնդէ ու ինչպէս որ հայրենիքի մէջ հայը



Ընկեր Ջաւէն Պալաեան իր խօսքը կատարած պահուն

յաղթանակեց՝ յաղթահարելով ամէն կարգի դժուարութիւններուն, սփիւռքի մէջ եւս հայ ժողովուրդը գոյատեւման իր պայքարին մէջ պիտի հասնի յաղթանակի, գոյատեւելու այնքան ժամանակ, որ անհրաժեշտ է տիրանալու իր արդար իրաւունքներուն, այն իրաւունքներուն որոնք բռնութեամբ, հնարով ու սուրով, տանջանքներով եւ մահով իրմէ խլուեցան բարբարոսներու եւ վայրենիներու կողմէ եւ վերջնականապէս վերադառնալու իր հայրենիքը, միանալու հայրենի իր հոյրերուն եւ եղբայրներուն: Եւ այդ յաղթանակին պիտի տիրանայ սփիւռհահայը, քանի որ ունի մայր հայրենիք մը, ունի Նոյեմբերեան շունչով մեծացած իր սերունդը, ունի ապրելու, գոյատեւելու եւ ամենաազնիւ ու ամենաունիւրսալական գաղափարներու ծառայելու իր ներիրուածութիւնն ու պատրաստակամութիւնը:

Նոյեմբեր 29ը այսքան իմաստալի եւ արդիւնաւէտ չպիտի դառնար, եթէ չունենար այն ոգին ու իտէալը որուն շնորհիւ հայը ունեցաւ ազատութիւն, հայը ունեցաւ խաղաղութիւն եւ դարձաւ եղբայրական ժողովուրդներու մեծ ընտանիքին անդամ: Հայն ու հայրենիքը շնորհիւ 29 Նոյեմբերին, ընդմիշտ ապահովեցին գոյատեւելու իրենց իրաւունքը եւ ոչ մէկ թշնամի, ոչ մէկ բռնակալ կը համարձակի ու պիտի համարձակի հարուածել զայն ու գերելու ու բնաջնջելու մասին իսկ մտածելու:

Անհրաժեշտ է մայր հայրենիքը այսօր, անհրաժեշտ է հայ ժողովուրդը այսօր, եւ անհրաժեշտ է ապառաժի նման հպարտօրէն կանգնած աշխարհին առաջ՝ իր բարձր մշակոյթով ու տիեզերական գիտութեամբ, իր բաժինը կը բերէ համամարդկային յառաջդիմութեան եւ համաշխարհային խաղաղութեան համար կատարուած աշխատանքներուն:

Այսօր տօն է ցնծութեան, տօն է փառքի ու երջանկութեան, տօն է գիւղացիին, բանուորին, մտաւորականին, արուեստագէտին, գիտնականին եւ գաղափարական մարդկանց, տօն է այսօր երիտասարդութեան՝ մեր ժողովուրդին գոյատեւումը շարունակող որ սերունդին՝ թո՛ղ ղօղանջեն զանգակները Սարդարապատի, թո՛ղ աճէչ կրակը աւելի զօրեղ բոցարձակէ այսօր Եղեռնի յուշարձանէն եւ թո՛ղ ամէն հայ «Ա՛րարաս» գոնեազով լի իր բաժակը պարպէ ու ողջունէ այսօր տօնը Հայութեան, տօնը Յաղթանակի:

Եւ այսօր մենք՝ սփիւռհահայերս ալ, Ս. Հայաստանի 63-րդ տարեդարձին բերկրալիր առիթով, մեր բաժակները բարձրացուցած՝ կուգանք խմել հայրենիքի մեր հոյրերուն եւ ժողբայրներուն բաժակներուն, ու ամէնքով միասին կը բացագանչենք.

Կեցցէ հայ ժողովուրդը,

Կեցցէ հայրենի կառավարութիւնը,

Կեցցէ ժողովուրդներու բարեկամութիւնը եւ

Փառք Նոյեմբեր 29ին:

ԼՈՂԻ ԱԽՈՅԵԱՆ ԽԱՒԼԷՏ ՇԱԼԱՊԻ

(Շար. Ա. էջէն)

լապի ջերմ խօսքերով իրենց տպաւորութիւնները արձանագրեցին միութեան օսկեմատեանին մէջ:

Բոլոր ներկաները մեկնեցան լաւագոյն տպաւորութիւններով:

Ջերմօրէն կը շնորհաւորենք Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի վարչութիւնը իր այս օգտակար եւ գեղեցիկ պատասխանատուութեան համար եւ կը մաղթենք նորանոր յաջողութիւններ:

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» օրաթերթ (Լիբանան)

«ՋԱՀԱԿԻՐ» շաբաթաթերթ (Եգիպտոս)

«ՇԱՐԺՈՒՄ» շաբաթաթերթ (Ամերիկա)

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսաթերթ (Միացեալ Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ամսաթերթ (Ֆրանսա)

«ՄԱՍԻՍ» շաբաթաթերթ (Միացեալ Նահանգներ)

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու բաղդատկիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սասս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

Ս. ՀԱՅԱՍՏԱՆԻ 63-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

հանդիսաւորութեամբ նշուեցաւ

(Շարունակութիւն Ա. էջէն)

կոմպոզիտոր Մ.ո. Եդուարդ Յակոբեան: «Առկէ 63 տարիներ առաջ, - ըսաւ ան, - հայ ժողովուրդը տէր կը դառնար իր ճակատագրին մէ՛ւ ժամմանակ վերագտնելով իր մարդկային արժանապատուութի՛ւնը: Այսօր սփիւռքահայութիւնը հպարտութեամբ կը նչէ այդ նուիրական թուականը, որովհետեւ ան իր վերածընած հայրենիքի՝ Ս. Հայաստանի գոյութեան եւ բարգաւաճման մէջ կը տեսնէ իր իսկ գոյատեւման միակ երաշխիքը եւ իր ազգային բաղձանքներու իրագործումը»: Մ.ո. Յակոբեան իր խօսքը վերջացուց իր սրտագին երախտագիտութիւնը յայտնելով Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի, որուն կատարած տիտանական աշխատանքներուն շնորհիւ հեռուհեռու աւելի կ'ամրապնդուի հայրենիքի եւ սփիւռքի միջեւ ստեղծուած կամուրջը, այսպէսով դիւրացնելով հայապահպանման կենսական գործը:

Պր. Պետրոս Գոգորեան, դաշնակի ընկերակցութեամբ Պր.

Պր. Պետրոս Գոգորեան ջութակ նուագած պահուն:

Ամիր Ռուպինի, ջութակի վրայ ճարտարօրէն նուագեց Կոմիտասի «Ծիտանի Ծառ»ը եւ «Կռունկը» և Կրանատոսի «Սպանիական Պար»ը, արժանանալով երկարատեւ ծափահարութեանց:

Հայաստանի Երաժշտանոցի շրջանաւարտ խմբավար Հայկ Սարգիսեան մխալնակ կամ ընկերակցութեամբ պատանի Յակոբ Սայեանի և երիտասարդներ Ռաֆֆի Չէչճէնեանի և Զարեհ Շուշանեանի երգեց հայկական ազգագրական երեք կտորներ, որ աշխոյժ խանդավառութիւն յառաջացուց ներկաներուն մօտ:

Խօսք տրուեցաւ նաեւ Գալուստեան Սզգ. վրժ.ի փոխանօրէն Պր. Յակոբ Համբիկեանի, որ այս առթիւ ունեցաւ ոգեւորիչ ելոյթ մը, որ ներկաներուն կողմէ մեծապէս գնահատուեցաւ:

Կարճ դադարի մը ընթացքին, ներկաները հիւրասիրուեցան պտուղով և անուշեղէնով:

Հանդիսավար ընկերը ապա փափաք յայտնեց որ Գահիրէի Ս. Մուրատեան դպրոցասան բ. քարտուղար՝ Պր. Մարտին Շահնազարեանը, որ Գահիրէի մէջ առաջին անգամն ըլլալով ներկայ կը գտնուի 29 Նոյեմբերի տարեդարձի հանդիսութեան, ինք եւս

Ընկեր Եդուարդ Աւագեան բացման խօսքը կատարած պահուն: Աջին նստած Մ.ո. Եդ. Յակոբեան:

իր պատգամը տայ Եգիպտահայութեան.

Պր. Մ. Շահնազարեան իր ուրախութիւնը յայտնեց որ կը գտնուի հայկական սրահի մը մէջ նման հանդիսութեան մը: Խօսեցաւ հայրենի վերելքին մասին և յոյս յայտնեց որ հայրենիքի և սփիւռքի կապերը ալ աւելի կրնան զօրանալ Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի միջոցաւ: Ու լաւագոյն բարեմաղթութիւններով վերջացուց իր խորիմաստ խօսքերը:

Ներկաները իրենց ծափերով ջերմօրէն ընդունեցին այս սրտաբուխ և անկեղծ արտայայտութիւնները:

Առաջնորդ Սրբազան Հօր փափաքին ընդառաջելով, ներկաները խմբովին երգեցին «Սեղանն է առատ» հայրենաշունչ երգը:

Փակման խօսքը կատարելու հրաւիրուեցաւ Առաջնորդ Սրբազան Հայրը, որ նախ անդրադառնալ հայրենիքի պայծառ իրականութեան մասին որ վաթսուն և երեք տարիներու աշխատանքէ ետք հասաւ աննախընթաց բարձունքներու, և ապա եգիպտահայութեան երախտագիտական զգացումները փոխանցեց եգիպտացի ժողովուրդին, կառավարութեան ու անոր իմաստուն նախագահ Մոհամէտ Հոսնի Մուպարաքի և յետոյ «Պահպանիչ»ով փակեց այս հանդիսաւոր և բերկրալից տօնակատարութիւնը:

Ներկաները զիրար չնորհաւորելէ ետք, հայրենասիրական զգացումներով առաւել ջերմացած և խանդավառուած, հրաժեշտ առին ու մեկնեցան, ազգային պարտականութիւն մը կատարած ըլլալու ներքին մեծ գոհունակութեամբ:

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ
• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ՁԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
8 ԴԵԿՏ. 1983

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Էէր եւ Տիկին Օննօ եւ Առօ Պըլըճեաճեան, ներկայիս կուգան իրենց խորին շնորհակալութիւնները յայտնելու թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերծ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեանի, որ նախագահեց իրենց Ս. Պսակի խորհուրդին, Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Քրմճեանի, որ ձեռնտուութիւնը կատարեց, Բարեճորհ Աւագ Սարկաւագներ Յարութիւն Լեւոնեանի, Օննիկ Պողոսեանի եւ Սարգիս Մանուկեանի, «Շնորհալի» երգչախումբին, ինչպէս նաեւ ղեկավար Մօ Եդուարդ Յակոբեանին, երգեհոնահարուհի Տիկին Շամիրամ Դարմանեանին, ինչպէս նաեւ բոլոր անոնց, որոնք անձամբ, հեռագրով, նամակով, ծաղկեկողով ղրկելով, զանազան հասատատութեանց նուիրատուութիւններ ընելով, շնորհաւորեցին իրենց ամուսնութիւնը։

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

«Զահակիր»ի հիմնադրման 35-ամեակին եւ Նոր Շրջանի հրատարակման 20-ամեակին առիթներով, շնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.

Դ· ՑԱՆԿ	ե.Ո.
Տիար Էտուար Կիւլեան	50
Էէր եւ Տիկին Յովսէփ Կիւմիւշեան (Աղեք.)	50
Ոմն Աղեքսանդրիայէն (ընկ.թիւ 583)	25

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Կիրակի, 11 Դեկտեմբեր 1983, առաւօտեան ժամը 10էն սկսեալ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՒԱՔՈՑԹ

ԿԷՍՕՐԻՆ ՃԱՇ

Պատրաստուած Մխուքեանս Տիկնանց Յանձնախումբին կողմէ

ԿԷՍՕՐԷ ԵՏՔ

ԱՂՋԿԱՆՑ ԵՒ ՓՈՔՐԵՐՈՒ ՊԱՍՔԷԹ - ՊՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Սիրալիր հրաւէր բոլորին

ԳԱՀԻՐԷԻ ԱՂՔԱՏԱՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԱՆՈՒՇԱՊՈՒՐԱՍԵՂԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ· ՎՐԺ·Ի «ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

Շաբաթ, 17 Դեկս. 1983, երեկոյեան ժամը 7ին

Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ԶԱՒԷՆ Ս ԱՐՔ. ԶԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆԻ

ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՆԿԱՐ

«ՁԱՀԱԿԻՐ»ԻՆ

Տիկին Զարուհի Ֆերմանեան «Զահակիր»ի նոր տառերու գնման ֆոնտին կը նուիրէ 10 եգ. ոսկի։

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

(ԵԳԻՊՏԱՀԱՅ ՈՍԿԻՈՎ)

Իրենց հատ սիրելի մօր և մեծմօր՝ ողբ. Մարի Քէլլէճեանի մահուան քառասունքին առթիւ և անոր հոգւոյ յիշատակին Տէր և Տիկին Պօղոս Քէլլէճեան և զաւակը Հայկ (Գանատա) և դուստրը՝ Էլիզ Մալէզեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	5
Դահիրէի Աղքատախնամին	5
Փօլ Քիլիճեան Հիւանդարակչական ֆոնտին	5
«Արեւ»ին	5
«Ցուսաբեր»ին	5
«Զահակիր»ին	5

(Ստանալ «Արեւ»էն)

Իր անմոռանալի քրոջ՝ ողբ. Աբրինէ Սեմերճեանի մահուան քառասունքին առթիւ և անոր հոգւոյ յիշատակին Տիկին Հերմինէ Քիւրքճեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	15
Կոկանեան Սրահին	10
Հայ Կարմիր Խաչին	10
«Արեւ»ին	10
«Զահակիր»ին	5

Իրենց սիրեցեալ քրոջ և քեռիին՝ ողբ. Աբրինէ Սեմերճեանի մահուան քառասունքին առթիւ և անոր հոգւոյ յիշատակին Տէր եւ Տիկին Ժիրայր Փափազեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	15
Կոկանեան Սրահին	10
Հայ Կարմիր Խաչին	10
«Արեւ»ին	10
«Զահակ ր»ին	5

(Ստանալ «Արեւ»էն)

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ս. Հայաստանի 63րդ տարեդարձին ի պատիւ՝ 29 Նոյեմբեր 1983, կազմակերպուած Խրախճանք - ճաշկերոյթին ուրախ եւ խանդավառ առիթով, շնորհակալութեամբ ստացած ենք հետեւեալ նուիրատուութիւնները.

Տէր եւ Տիկին Ժիլպէռ Յովակիմեան	30
Տէր եւ Տիկին Մենուաշ Խորասանճեան	25
Տէր եւ Տիկին Նորայր Տէօվլէթեան	25
Տէր եւ Տիկին Պերճ Թերզեան	25
Տիար Եղիա Պանտայեան	20
Տէր եւ Տիկ. Նուպար Սիմոնեան	20
» » Կարպիս Եազըճեան	20
» » Յակոբ Միրզայեան	20
» » Հայկ Իրաեան	15
» » Ժիրայր Տրդատեան	15
Մօ.եւ Տիկ. Եդուարդ Յակոբեան	10
Տէր եւ Տիկին Մինաս Պահատրեան	10
Տէր եւ Տիկին Հրանդ Կէօվլիւպէօյլիքեան	10
Տէր եւ Տիկին Վահան Զէյճէնեան	10
Տէր եւ Տիկին Յակոբ Համբիկեան	10
Տիար Մանուէլ Կարմիրեան	10
Տիար Ժիրայր Թոմմասեան	10
Տիար Մուշեղ Կէրիկեան	10
Ոմն (Ընկ. Թիւ 164)	2
Ոմն (Ընկ. Թիւ 181)	2

Հ.Մ.Ը.Մ. - ՆՈՒՊԱՐԻՆ
(ԱՂԵՔՍ·)

Ողբ. Տիկին Սիրանուշ Վարձապետեանի մահուան տխուր առթիւ, փոխան ծաղկեպսակի կը նուիրեն.

Տէր եւ Տիկին Եդուարդ Դաւիթեան	10
Տէր եւ Տիկին Բիէր Շալվարճեան	10
Տիկնայք Հնազանդ եւ Ժապլին Ալեքսանեան	10
Տիկին Նունիկ Քէմհաճեան	10
Տիար Վրէժ Սէֆերեան	10

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴ. ՄԻՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈՅ

Շաբաթ, 10 Դեկտեմբեր 1983, երեկոյեան ժամը 8.30ին

եւ

Կիրակի, 11 Դեկտեմբեր 1983, երեկոյեան ժամը 6.30ին

Ամերիկեան Համալսարանի ՈՒԱԼԱՍ սրահին մէջ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ԵՐԵՔ ՅԱՐԱՆՈՒԱՆՈՒԹԵԱՆՑ ՊԵՏԵՐՈՒՆ ԵԼՈՑԹ Կ'ՈՒՆԵՆԱՅ

ԳԱՀԻՐԷԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ «ԿՌՈՒՆԿ» ՔԱՌԱՁԱՅՆ ԵՐԳԶԱԽՈՒՄԲԸ

Ղեկավարութեամբ

ԽՄԲԱՎԱՐ ՀԱՅԿ ՍԱՐԳԻՍԵԱՆԻ

ԱՅՑՏԱԳԻՐԸ Կ'ԸՆԴԳՐԿԷ ՓՆԱՐԱԿԱՆ, ՊԱՆԴԽՏԱՑԻՆ, ՊԱՐԵՐԳԱՑԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԱՇԻՒՂԱԿԱՆ, ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ԵՐԳԵՐ։

Մուտքը ազատ է - Սիրալիր հրաւէր բոլորին

ԾԱՆՕԹ.- Տեղերը սահմանափակ ըլլալուն՝ Շաբաթ օրւան մուտքը հրաւէրով է։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

Հինգշաբթի, 8 Դեկտեմբեր 1983, կ.ե. ժամը 9ին

ԹԵԹԵՒ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ ՀԱՒՈՎ ԳԵՏՆԱԽՆՁՈՐ, ԱՂՑԱՆ ԵՒ ՊՏՈՒՂ

Հինգշաբթի, 15 Դեկտեմբեր 1983, կ.ե.ժամը 9ին

ՀԱՒՈՎ ՔԷՇԿԷԿ ԵՒ ԱՆՈՒՇԵՂԷՆ

Պատրաստուած Սրահիս Տիկիններուն կողմէ

Անդամներն ու համակիրները սիրով կը հրաւիրուին

ՇԱԲԱԹ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ 1984, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 9.30ԻՆ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

Cairo-Sheraton Hotelի «Saladin» Պարասրահին Մէջ

ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՇԵՐՈՒ ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

(Մանրամասնութիւններ յաջորդիւ)

Կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչածեւել

ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Հայկական Ընթերցասրահի տարեկան անդամական ընդհ. ժողովը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 12 Յունուար 1984, կ.ե. ժամը 8.30ին, սրահիս մէջ։

ՕՐԱԿԱՐԳ.-

1.- Ընթերցում և վաւերացում նախորդ ընդհ. ժողովի տեղեկագրութեան։

2.- Ընթերցում վարչութեան տարեկան (1-7-82էն 30-6-83) բարոյական համարատուութեան։

3.- Ընթերցում և վաւերացում տարեկան (1-7-82-էն 30-6-83) նիւթական հաշուեկշիռին։

4.- Ընթերցում հաշուեքննիչի տեղեկագրին։

5.- Ընտրութիւն հաշուեքննիչի։

6.- 1983-84 տարեշրջանի պիւտճէի վաւերացում։

7.- Առաջարկներ և թելադրութիւններ։

ԾԱՆՕԹ.- Վերոյիշեալ ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային, ժողովը կը յետաձգուի մէկ ժամով, որմէ ետք ժողովը օրինաւոր կը նկատուի։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 Ե.Դ.	—
Յունաց «	250 Ս.Դ.	350 Ս.Դ.
Լիբանանի «	—	25 Լ.Ո.
Սուրիոյ «	—	30 Ս.Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Աւստրալիոյ եւ այլ Երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م. ـ ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Caire
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Աբաօնատէր — ԱՒՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

ՆՈՐ ՇԱՐՔԱՆ Թիւ 952 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1983 | ՀԱՅԸ ՉԵՌՔԷ 5 եգ Դ.հ. | عدد رقم ٩٥٢ ـ أثنين ١٥ ديسمبر ١٩٨٣

ՍՈՒՏԱՆԱՀԱՅ ԿԵՍԱՔ

ՀԱՂՈՐԴԱԴՐՈՒԹԻՒՆ

Ընդառաջելով՝ իր գործունէութեան շրջանը բոլորած՝ Սուտանահայ Գաղութի Վարչութեան որոշումին, Վարչութեան կողմէ նշանակուած Մայր Դիւանի Ատենապետ՝ Մ. Քէօսէեան, յանձն առաւ և կազմակերպեց Սուտանահայ Ընդհանուր ժողով, որ տեղի ունեցաւ Հինգշաբթի, 10 Նոյեմբեր 1983, երեկոյեան ժամը 10.00ին, Հայ Երիտասարդաց Միութեան Հրանդ Մարզարեանի Մարի Վանեան Մշակութային Սրահին մէջ։

Նախանձախնդիր ազգայիններ ճշդուած ժամէն առաջ արդէն լեցուցած էին Մարզարեանը ու շրջանառութեան հանած հաւանական թիկնածուներու ցանկեր, ստեղծելով ընտրական տաք ու խանդավառ մթնոլորտ մը։

Ժամը ճիշդ 10.00ին, Սուտանի մէջ գտնուող՝ քուէարկելու իրաւունք ունեցող անդամներու մեծամասնութեան ներկայութեամբ, Ընդհանուր ժողովը համարուելով օրինաւոր՝ անցաւ իր աշխատանքներուն։

Ժողովը մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգեց յիշատակը մեզմէ անդարձ մեկնած գաղութիս անդամ-անդամուհիներուն։

Ժողովը անմիջապէս ձեռնարկեց նոր Մայր Դիւանի ընտրութեան; բաց քուէարկութեամբ ընտրուեցան Մ. Քէօսէեան՝ Ատենապետ, Ա. Գործեան՝ Ատենադպիր։

Ժողովը բացուեցաւ հոգեւոր հովիւ Տ. կարապետ Քհնյ. Մէնէճեանի աղօթքով։

Բացման խօսքը կատարեց Դիւանի Ատենապետը։

Նկատելով որ նախորդ Դիւանի անդամները՝ Ժիրայր Ենովքեան և Յակոբ Ղազարոսեան փոխադրուած են այլուր, նոր Դիւանի Ատենապետը կարդաց 11 Ապրիլ 1980ի Ընդհանուր Ժողովի ատենագրութիւնը, որ վաւերացուեցաւ միաձայնութեամբ։

Դիւանը անցաւ օրակարգի յաջորդ հարցերուն։

Ատենապետ՝ եղուարդ Ճէրճեան, ներկայացուց ընթացաւարտ Վարչութեան եռամեայ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը։ Յայտնեց, թէ դիմում եղած է Առաջնորդ՝ Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեանին, Տիկ. Էլիզ Սիմոնեանը Այծեմնիկ Հանգստեան Տունն փոխադրելու մասին։ Տեղեկագիրը կը յայտնէր նաեւ, որ լոնտոնաբնակ Տոքթ. Նուպար Տէրունեան, Սուտանի մէջ գտնուող իր մէկ կալուածը կը նուիրէր գաղութիս։ Տեղեկագրի վերջաւորութեան կը յայտարարէր, թէ անձնական գործերու բերմամբ՝ ինք թեկնածու չէ նոր ընտրութեան։

Վարչութեան Ատենադպիր՝ Գառնիկ Եկաւեան, կատարեց նիւթական հաշուետուութիւնը։ Նիւթական հաշուետուութեան չուրջ եղան զանազան հարցումներ, որոնց տրուեցան գոհացուցիչ լուսաբանութիւններ։

Դիւանը չնորհակալութիւն յայտնեց Սուտանահայ Գաղութի Վարչութեան եւ ընթացաւարտ նկատեց զայն։

Ժողովը անցաւ օրակարգի յաջորդ հարցին, որ էր նոր Վարչութեան ընտրութիւնը՝ 1983-1986 շրջանին համար։

Սուտանահայ Գաղութի նոր Վարչութեան ընտրութիւնը տեղի ունեցաւ գոց քուէարկութեամբ։ Իրաւասու անդամներու բացարձակ մեծամասնութիւնը կ'ընդունացաւ՝ կարօ Վանեանի գլխաւորած համեմատական ցանկին վրայ, որ եւ ստացաւ առաւելագոյն քուէները.

ԿԱՐՕ ՎԱՆԵԱՆ
ՊԵՏՐՈՍ ԳՈՂԱՆՃԵԱՆ
ՏՒՔԹ. ԱՍԱՏՈՒՐ ԷՔՄԷՔՃԵԱՆ
ՍՈՒՐԷՆ ԻՍԿԷՆՏԷՐԵԱՆ
ՀՐԱՉ ՄԱՏՏԻԿԵԱՆ
ՀՐԱՉ ՀԷՔԻՄԵԱՆ
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԻՆԵԱՆ

Կարօ Վանեան առաջարկեց՝ եղուարդ Ճէրճեան որպէս ցկեանս պատուոյ նախագահ Սուտանահայ Վարչութեան, ինչ որ ընդունուեցաւ ծափերով։

Օրակարգի հարցերը սպառած ըլլալով, Դիւանը չնորհակալութիւն յայտնեց այս համերաշխ մթնոլորտին համար և ժողովը փակուեցաւ կէս գիշերէն ետք ժամը 1.00ին։

Երկուշաբթի, 14 Նոյեմբերի առաջին նիստն, Սուտանահայ Գաղութի նորընտիր Վարչութիւնը, Ընդհանուր Ժողովի Դիւանի ներկայութեան, ստացաւ հետեւեալ կերպարանքը.

ԿԱՐՕ ՎԱՆԵԱՆ	Նախագահ
ՊԵՏՐՈՍ ԳՈՂԱՆՃԵԱՆ	Փոխ-Նախագահ
ՀՐԱՉ ՀԷՔԻՄԵԱՆ	Ատենադպիր

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ԳԱՀԻՐԷԻ Հ.Բ.Ը.Մ.-Ի ՆՈՐԱԿԱԶՄ «ԿՈՒՆԿ» ԵՐԳԱԽՈՒՄԲԸ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՄԲ ԹՄԲԱՎԱՐ ՀԱՅԿ ՍԱՐԳԻՍԵԱՆԻ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Անցեալ Շաբաթ, 10 Դեկտ. 1983, կ.ե. ժամը 8.30ին և Կիրակի, 11 Դեկտ. 1983, կ.ե. ժամը 6.30ին, Գահիրէի հայ հասարակութիւնը փութացած էր Ամերիկեան Համալսարանի «Ուալաս» թատերասրահը ներկայ գտնուելու գեղարուեստական բացառիկ երեկոյթի մը։

Արդարեւ, այս երկու օրերուն, նոյն յայտագրով, ելոյթ ունեցաւ Հ.Բ.Ը.Մ.-ի Գահիրէի Մասնաժողովի նորակազմ «Կուունկ» երգչախումբը, ղեկավարութեամբ Երեւանի պետական երաժշտանոցի այս տարուան շրջանաւարտներէն եգիպտահայ խմբավար Հայկ Սարգիսեանի։

Հ.Բ.Ը.Մ.-ի «Կուունկ» երգչախումբը եւ անոր խմբավար Հայկ Սարգիսեան Ամերիկեան Համալսարանի «Ուալաս» թատերասրահի բեմին վրայ։ (Լուսանկարը՝ ՌԵՐՈՒԲԻ)

Հանդիսութիւնը կազմակերպուած էր Հ.Բ.Ը.Մ.ի Գահիրէի Մասնաժողովին կողմէ և կը վայելէր հովանաւորութիւնը Եգիպտահայ երեք յարանուանութեանց պետերուն։ Ներկայ էին Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեան, Հայ Կաթողիկէ համայնքի կրօնաւորներէն Հայր Անդրանիկ Ադամեան, Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Ֆրընճեան և Երիցուհին, Եգիպտոսի Սովետ. Միութեան դեսպանորդ Պր. Էմմոն Շահնազարեան և Տիկինը, Գահիրէի Ս. Մխիթեան դեսպանատան ը քարտուղար Պր. Մարտին Շահնազարեան, Հ.Բ.Ը.Մ.-ի Եգիպտոսի կեդր. Յանձնաժողովի ատենապետ Պր. Յովհաննէս Քէհեաեան, Գահիրէի Թեմական Ժողովի նախկին ատենապետներ ՊՊ. Փօլ Քիլիճեան և Արթօ Պըլըքճանեան (երեսից Տիկիններով), Գահիրէի հայկական բոլոր կազմակերպութիւններուն ղեկավարները և վարչականները, ինչպէս նաեւ Եգիպտահայ մամուլի ներկայացուցիչները։

Երբ վարագոյրը բացուեցաւ ճիշդ յայտարարուած ժամուն, «Կուունկ» երգչախումբը, որ այժմ կը բաղկանայ 36 հոգիէ, ճաշակօրէն զգեստաւորուած և չնորհալի կեցուածքով արդէն գրաւեց հանդիսականներուն համակրանքը։

Յայտագիրը սկսաւ երգչախումբին կողմէ երգուած եգիպտական և Հ.Բ.Ը.Մ.ի քայլերգներով որոնք յոտնկայս ունկընդրեցան։

Սիլվա Սիմոնեան ապրումով ասմունքեց Պարոյր Սեւակի «Բարեւ» քերթուածը։ Ապա, երգչախումբը յաջորդաբար երգեց կարճ Մուրզայի «Կիլիկիա»ն, Սպիրիտոն Մելիքեանի «Փելեր Ծոլեր»ը, որուն մենակատարի բաժինը կատարեց Աննա Գալանճեան, Անտոն Մայիլեանի «Զուլօ»ն, կոմիտասի «Քրխատս ի Մէջ»ը, Թաթուլ Ալթունեանի «Ալ Ալլուդս»ը, որուն մենակատարներն էին Արփի Գալընեան և Ռաֆֆի Զէյճէնեան, կոմիտասի «Անձրեւ Եկաւ»ը, որուն մենակատարն էր Իրիս Գայսէրլեան։

Վանիա Էքսէրճեան, որ ծանօթ է մեր հասարակութեան, սքանչելիօրէն մեկնաբանեց Պարոյր Սեւակի «Վառեցէք Լոյսերը» քերթուածը, արժանանալով հասարակութեան երկարատեւ ծափահարութեանց։ Յայտագրին առաջին բաժինը վերջ գտաւ երգչախումբին կողմէ երգուած կոմիտասի «Զար Զընգը» երգով։

Փոքր դադարէ մը ետք, յայտագրին երկրորդ մասը սկսաւ Ռաֆֆի Զէյճէնեանի արտասանած Պարոյր Սեւակի «Անորոշութիւն» քերթուածով, որմէ ետք երգչախումբը երգեց Թ. Ալթունեանի «Կուունկ»ը, որուն մենակատարի բաժինը կատարեց Անուշ

(Շար. տես էջ 3)

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ԸՆԿԵՐ ԼԵՒՈՆ ՄԿՐՏԻՉԵԱՆ ՈՉ ԵՒՍ Է

Խոր ցաւով կը տեղեկանանք, որ Տիթրոյթաբնակ Ազգային բարերար, վեթերան ընկեր ԼԵՒՈՆ ՄԿՐՏԻՉԵԱՆ, աւչի շաբաթավերջին, իր մահկանացուն կնքած է 102 տարեկանին։

Ան ծնած էր 1881ին Քղիի մէջ։ Իր ուսումը ստացած է Տարման գիւղի Աւետարանական վարժարանին մէջ։ Ուսուցչական պաշտօն վարած է Օրորի, Վարդենիսի եւ Խոշխարի գիւղերը։

Ընկեր Լ. Մկրտիչեան ունեցած է նաեւ յեղափոխական կեանք. ան կանուխէն մտած է Հնչակեան Կուսակցութեան շարքերուն մէջ։ Երկու անգամ ձերբակալուած է թրքական կառավարութեան կողմէ եւ բանտ դրուած՝ լազերու օժանդակութեամբ զէնք փախցուցած ըլլալուն համար դէպի հայկական ճերմին գաւառները։



Բանտէն ազատ արձակուելէն ետք մտած է օսմանեան բանակ եւ դրկուած է Կարին, ուրկէ անցած է Տրապիզոն։ 1913 թ. Գարեգին Կողիկեանի եւ Հնչակեան գործիչ Սեդրակ Շահէնի հետ Քրանսական նաւ մը մտնելով փախուստ տուած է Թուրքիայէն եւ ապաստանած է Ամերիկա։ Նախ հաստատուած է Սոլթ Լէյք Սիթի, Եութահ, ապա, 1918ին փոխադրուած է Տիթրոյթ եւ մտած Քոrs ընկերութեան մէջ։

(Շարունակութիւնը տես էջ 2)

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ՍՈՒՐԻՆ ԻՍԿԵՆՏԷՐԵԱՆ	Փոխ-ատենապետ
ՀՐԱՉ ՄԱՐՏԻԿԵԱՆ	Դանձապահ
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԻՆԵԱՆ	Փոխ դանձապահ
ՏՈՒՔ. ԱՍԱՏՈՒՐ ԷՖԷՆՃԵԱՆ	Խորհրդական

Այս մասին, Դիւանս, պաշտօնական հաղորդագրութեամբ մը, տեղեակ պահեց Գահիրէի Ազգային Առաջնորդարանը, համաձայն Սուտանահայ Գաղութի կազմական կանոնագրութեան, և ստացաւ հետեւեալ հեռագիրը.

Կը շնորհաւորեմ Պրն. Կարօ Վանեանը, որպէս նախագահ Գաղութային Վարչութեան: Կը մաղթեմ իրեն և իր պաշտօնակիցներուն արդիւնաւէտ իրագործումներ:

Օրհնութեամբ՝
ՋԱՒԷՆ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՍ ՉԻՆՉԻՆԵԱՆ

Նկատի ունենալով, որ ընթացաւարտ Վարչութեան հետ՝ ընթացաւարտ կ'ըլլան նաեւ Հոգաբարձութիւնները, Սուտանահայ Գաղութի Վարչութիւնը ընտրեց հետեւեալ Հոգաբարձական կազմերը.

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Հոգաբարձութիւն

ԳԱՌՆԻԿ ԵԿԱՒԵԱՆ	Ատենապետ
ՄԻՀՐԱՆ ԳՈՂԱՆՃԵԱՆ	Փոխ-ատենապետ
ՄԱՐՕ ԲՍՐՃԻԿԵԱՆ	Անդամուհի
ՎԱՐԴ ԼՈՒՍԻՆԵԱՆ	Անդամուհի

Ազգային Վարժարանի Հոգաբարձութիւն

ՄՈՂԻՆ ՃԷՐՃԵԱՆ	Ատենապետուհի
ԼՈՒՍԻՆ ՄԱՐԱՇԼԵԱՆ	Փոխ ատենապետուհի
ԱՐԱՄ ՍԵԴՐԱԿԵԱՆ	Խորհրդական

Սուտանահայ Գաղութի Վարչութիւնը, կեդրոնացնելու համար աշխատանքները, անհրաժեշտութիւնը տեսաւ ստեղծելու Դիւանատուն մը: Դիւանապետ ընտրուեցաւ Գառնիկ Եկաւեանը:

Աթէն գաղութի մէջ այլազան գործեր կան, որոնք կը կատարուին խոնարհ նուիրեալներու կողմէ և կը մնան աւանդ յիշատակուելու: Մոնարհ նուիրեալներ մեր գաղութին մէջ ալ կան, որոնց կատարած գործը համեստ է, բայց արտաքուստ չի ճառագայթեր, բայց կը պլպլայ: Անոնք պիտի տանք, խորհրդանշական կերպով, միայն մէկ անուն, փափաքելով որ միւսներն ալ տեսնենք այս անունին մէջ. Տիկ. Սողոմէ Օհանեան:

Բաղաւորուած՝ գաղութիս մէջ տիրող համերաշխ մթնոլորտէն, Ընդհանուր ժողովի Դիւանը, Ուրբաթ, 25 Նոյեմբերի երեկոյեան, Մարի Վանեան Մշակութային Սրահին մէջ, կազմակերպեց պաշտօնական պատուասիրութիւն մը՝ ի պատիւ ընթացաւարտ եւ նորընտիր Վարչութեանց:

Ժամանող ազգայինները կը դիմաւորէին Արամ Սեդրակեան, Մերի Լուսինեան և հայկական տարազներ հագած՝ Վազգէն Բարթիկեան և Գէորգ Օհանեան:

Հայ Երիտասարդաց Միութեան Ատենապետ՝ Գէորգ Ճանոյեան, բծախնդրութեամբ հետեւած էր սրահի յարդարման:

Հոգեւոր հովիւ Տէր Հայրը օրհնեց սեղանը:

Ընդհանուր ժողովի Դիւանի Ատենապետ Մ. Քէօսէեան կատարեց բացման խօսքը, չեշտը դնելով համերաշխական ոգիին վրայ: Ցանուն Սուտանահայ Գաղութի Վարչութեան յայտնեց ազգանուէր պաշտօններու նշանակուած մարմիններուն և անդամներուն անունները, կարդաց Գերաչնորհ Տ. Ջաւէն Ս Արք. Չինչինեանի շնորհաւորական հեռագիրը, անդրադարձաւ նոր Վարչութեան անդամներու բարեմասնութիւններուն և ըստ արժանւոյն ներկայացուց Սուտանահայ Գաղութի Վարչութեան նախագահ՝ Տիար Կարօ Վանեանը:

Սեղաններուն սպասարկուին համայնքիս տիկիններն ու օրիորդները:

Ապա գործադրուեցաւ գեղարուեստական կոկիկ յայտագիր մը: Կիլար Հէքիմեան արտասան ց Ռո բէն Որբերեանի «Թիւլիս Ճամբան», Վազգէն Բարթիկեան՝ Սարմէնի «Ընկուզենին», Էլիզ Փոլատեան մենաերգեց «Հերոսներէ Կենացը»: Ուրախ մթնոլորտի մէջ Մ. Քէօսէեան արտասանեց Յովհաննէս Շիրազի «Մարդկանց Անունները»:

Դիւանի առաջարկով ազգային բարերար Թորոս Պարսամեանի համար Տէր Հայրը բարի ապաքինման աղօթք մը արտասանեց:

Հուսկ՝ խօսք առաւ, Սուտանահայ Գաղութի Վարչութեան Նախագահ՝ Տիար Կարօ Վանեան, որ ներկայացուց ապաւորիչ յանձնառութիւն մը: (Տիար Կարօ Վանեանի խօսքը կու տանք առանձին:)

Հոգեւոր հովիւ Տէր Հօր Պահպանիչով փակուեցաւ այս Պաշտօնական Ընդունելութիւնը:

Դիւան
Սուտանահայ Ընդհանուր Ժողովի

Խմբագրութիւնս կ'ողջունէ Սուտանահայ Գաղութի Նորընտիր Վարչութեան բոլոր անդամները և կը մաղթէ յաջողութիւններ իրենց ազգօգուտ գործունէութեանց:

ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՆԿԱՐ

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ ԿԱՑՑԵԼԷ ԵՐԵՒԱՆ

«Սովետ Լայֆ» պատկերազարդ ամսագիրը իր Նոյեմբերի թիւը նուիրած է Սով. Միութիւն Մ. Նահանգներ դիւանագիտական յարաբերութեանց հաստատման 50րդ տարեդարձին: Նոյն համարին մէջ «Առեւտուր և Բարեկամացողովութեան Առաքելութիւն» խորագրով և չորս պատկերազարդ էջերով կը նկարագրուին, ամերիկեան առեւտրական պատուիրակութեան մը 17-օրեայ այցելութիւնը Մոսկուա, Լենինգրատ, Թիֆլիս և Երեւան:

Այցելութեան այս գաղափարը կը յղանան երկու հոգի. Հերբի Օրթելեան, որ Սան Ֆրանսիսկոյի Առեւտրական Դրասենեակի Միջազգային Մասնաճիւղին նախկին քաղաքապետ՝ կից-տնօրէնն էր, և Ճորճ Քրիսթաֆըը, նախկին քաղաքապետ: Երկուքն ալ նախապէս բազմաթիւ անգամներ այցելած են Ս. Միութիւն: Սան Ֆրանսիսքոյի Առեւտրական Դրասենեակը մեծագոյններէն մէկն է ամբողջ երկրին մէջ. անոր կ'անդամակցին 2500 ընկերութիւններ:

Պատուիրակութեան մաս կը կազմեն 29 ամերիկացիներ, որոնք Ս. Միութեան մէջ կը քննարկեն առեւտրական փոխյարաբերութիւններու ապագայի կարելիութիւններ երկու երկիրներուն միջեւ:

Հայաստանի մէջ անոնք այցելած են Ծիծեռնակաբերդ, Ս. Էջմիածին: Պատուիրակութիւնը ընդունուած է նաեւ Հայաստանի Նախարարաց Խորհուրդի նախագահ (վարչապետ) Ֆադէյ Սարգսեանի կողմէ:

«Յառաջիկայ Աղեմսանգրիոյ պատուական ներկայացուցիչն ու բրոքակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ՇԻՐԱԶ
ԱՐՏՈՒՆԵՔ-ՀՕՐՕ

ԳԱՀԻՐԷԻ ԱՂՔԱՏԱՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԱՆՈՒՇԱՊՈՒՐԱՍԵՂԱՆ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ ՎՐԺԻ «ՊԼԼԸՋԱՆԵԱՆ ՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

Շաբաթ, 17 Դեկտ. 1983, երեկոյեան ժամը 7ին

Հովանաւորութեամբ

ԳԵՐԾ. Տ. ՋԱՒԷՆ Ս ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

(Բարեխնամ Առաջնորդ Եգիպտահայոց)

Նախագահութեամբ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆԻ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԴՐՈՆ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

Չորեքշաբթի, 4 Յունուար 1984, երեկոյեան ժամը 8ին

ՉՈՒԹԱԿԻ ՄԵՆԱՆՈՒԱԳ

ԿԱՏԱՐՈՂՈՒԹԵԱՄԲ

ՆԱՅԻՐԻ ՔՐԷՏԵԱՆ - ՓՈՒՉԻԿԵԱՆԻ

ԴԱՇՆԱԿԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՄԲ

ՏԷՑՎԻՏ ՀԷՑՋԻ

Ցայտգիրին վրայ՝ Մոցարթ, Պեթհովէն, Սեզար Ֆրանք, Խաչատուրեան և Սէն-Սան:

Սիրալիր հրաւէր բոլորին

ՏԽՐՈՒՆ

Ցաւով տեղեկացանք, որ անցեալ 9 բաթի 9 Դեկտ. 1983, իր քնած կարանին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան, իր մահկանացուն կնքած է՝

ՏԻԿԻՆ ՎԵՐՈՆԻՔԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆԸ

Խոր սուգի մատնելով իր զաւակը, եղբայրը եւ բոլոր ազգականները:

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցած է Շաբաթ, 10 Դեկտ. 1983, կէսօրին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Ազգային գերեզմանատան մատուռին մէջ եւ ողբացեալին մարմինը ամփոփուած է տեղւոյն ընտանեկան դամբանին մէջ:

Այս տխուր առթիւ «Զահակիր» իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին զաւակին՝ Տէր եւ Տիկին Բարսեղ Կիրակոսեանի, Թոռներուն՝ Ստեփանի եւ Կարիի, եղբօր՝ Տէր եւ Տիկին Յարութիւն Նագաչեանի եւ սգակիր բոլոր պարագաներուն:

ԸՆԿԵՐ ԼԵՒՈՆ ՄԿՐՏԻՉԵԱՆ ՈՉ ԵԻՍ Է

(Շարունակութիւն Ա. էջէն)

1920 թ. ան մտած է կալուածներու առեւտուրին մէջ (Րիըլ Էսթէյթ) եւ արձանագրած է փայլուն յաջողութիւններ: Այնուհետեւ ան հաստատած է Ամերիկայի առաջին հայկական մեռելատունը եւ այդ գործին մէջ ալ արձանագրած է մեծ յաջողութիւններ:

Պէյրութ այցելութեան մը առիթով ականատես կ'ըլլայ Սահակեան Վարժարանի շէնքի անյարմարութեան եւ անբաւարարութեան, եւ տեղւոյն վրայ 45.000 տոլարի փոխգիր մը կը յանձնէ հոգաբարձութեան, թելադրելով որ անմիջապէս ձեռնարկեն նոր դպրոցաշէնքի կառուցման: Ամերիկա վերադարձին 150.000 տոլարի կը բարձրացնէ իր նուիրատուութիւնը շէնքի կառուցման համար, որ իր անունով կը կոչուի Սահակեան-Լեւոն Մկրտիչեան Լիսէ. սոյն վարժարանին իր ըրած նուիրատուութիւններուն գումարը կ'անցնի 200.000 տոլարը:

Ընկեր Լեւոն Մկրտիչեան 1918էն ի վեր անդամ էր Հայկ. Բարեգործական Ընդհ. Միութեան: Քանի մը տարի առաջ ան 200.000 տոլարի Հիմնադրամ մը հաստատեց Բարեգործականի մօտ՝ սատարելու համար հայ կրթական գործին: Ան կը դասուի Հ.Բ.Ը.Մ.ի Բարերարներու շարքին:

Հ.Բ.Ը.Մ.ի Տիթրոյթի մասնաճիւղը իր բարեւար անդամ՝ ընկեր Լեւոն Մկրտիչեանի ծննդեան 100-ամեակին առթիւ, Յարգանքի երեկոյ մը սարքեց 17 Նոյեմբեր 1981ին, Ս. Յովհ. Մկրտիչ Եկեղեցւոյ Մշակ. սրահին մէջ:

Այս մեծ կառուսին առթիւ, խմբագրութիւնս իր զգածուած ցաւակցութիւնները կը յայտնէ Հնչակեան կուսակցութեան կեդրոնական վարչութեան, Հայկական Բարեգործական Ընդհ. Միութեան կեդրոնական Վարչութեան եւ Սահակեան-Լեւոն Մկրտիչեան Լիսէի Պատ. Հոգաբարձութեան եւ Տնօրէնութեան, Պէյրութ:

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

680

ՍՈՒՏԱՆԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊՐ. ԿԱՐՕ ՎԱՆԵԱՆԻ ԽՕՍՔԸ

(Խօսուած՝ 25 Նոյեմբեր 1983-ի երեկոյեան, Հրանդ Մարզարանի Մարի Վանեան Մշակութային Սրահին մէջ, ընթացաւարտ և նորընտիր վարչութեանց ի պատիւ տրուած Պաշտօնական Ընդունելութեան, Խարթում։)

Նախ կ'ուզեմ շնորհակալութիւն յայտնել, իմ եւ գործակիցներուս անունով, նախորդ Վարչութեան անդամներուն, որոնք բերին իրենց աշխատանքի բաժինը մեր համայնքի կեանքին։ Պրն. Եղուարդ Ձիէրճեան եւ իր գործակիցները, անցնող տաս. երեք տարիներու գործունէութեանց համար վարձատրուեցան արժանաւորապէս, երբ Պրն. Ձիէրճեան ստացաւ՝ մեր Գերագոյն Հոգեւոր Պետէն Ս. Ներսէս Շնորհալի շքանշան եւ Սրբատառ Կոնդակ։ Մենք ալ մեր եւ ձեր կողմէ կու գանք յայտնելու մեր երախտագիտութիւնը բոլոր անոնց, որոնք ծառայեցին, կը ձառայեն եւ պիտի ծառայեն ամէն զոհողութիւններով, այս դժուարին շրջանին ալ։

Քանանական թուականներէն սկսեալ, երբ կազմուեցաւ Գաղութիս առաջին Վարչութիւնը, անուրանալի իրողութիւն կը մնայ, որ այդ օրերէն մինչեւ այսօր ծառայող բոլոր պատասխանատու ազգայիններն, ապահովեցին մեր զօրաւոր իմքնութեան շարունակական գոյութիւնը այս երկրին մէջ, որ իմքնին բաւարար փաստ կը դառնայ անոնց գործին հանդէպ երախտապարտ ըլլալու։

Եւ հիմա, լաւ գիտենք, որ դժուար շրջանի մը կ՚անցնինք այս պատասխանատուութիւնը։ Մէկ կողմէն գաղութը ծանրացած է, միւս կողմէն ծախսերը աւելցած են։ Անհրաժեշտ է սերտել գաղութին ներկայ վիճակը եւ գայն դնել կայուն հիմքի մը վրայ։ Ասիկա կը նշանակէ, որ պէտք է լայնցնել գործողներու շրջանակը եւ ստեղծել ներդաշնակութիւն ծրագիրներու եւ գործադրութեան միջեւ։

Մեր տնտեսական կացութիւնը ընդհանրապէս ամուր է, բայց կը կարօտի վերակազմակերպութեան։ Պիտի ջանանք գտնել կերպերը, համաձայն մեր հնարաւորութիւններուն, հաւասարակշռելու մեր եկամուտը աւելի լաւ օգտագործելով մեր ունեցած կալուածները։ Ուստի, անհրաժեշտ է այս պարագան սերտել եւ բերել Ընդհանուր ժողովի մը որպէս առաջարկ, ուր իմքնուի եւ որոշում առնուի։

Ձիշդ է մեր թիւը կը նուազի, սակայն, քող տարօրինակ չթուի ձեզի, որ մեծ նիգ պէտք է որ մեր ձեռքերը երկար ըլլան՝ կարենալ լուծելու մեր անդամներուն խնդիրները, ստեղծելու՝ մեր միջոցներուն համապատասխան պայմաններ՝ առաջը առնելու նուազումին։ Գաղթը, արտագաղթը անձնական որոշում մըն է, բայց եթէ կարենանք մեր նիգերով ազդել գաղթելու նպատակ ունեցողներուն վրայ՝ կարեւոր գործ մը կատարած կ'ըլլանք համայնքիս երկարաձգման համար։

Գալով Դպրոցին, որոշ է որ կ'ուզենք ապահովել անոր շարունակականութիւնը։ Իսկ եթէ նոր ծրագիրներ ու առաջարկներ կան անոր դրութեան շուրջ, հարկ պիտի ըլլար որ սերտուէր շատ նուրբ կերպով, մեր գաղութին կարելիութեան սահմանին մէջ եւ ազնիւ հոգիով։ Չմոռնանք որ դպրոցը մեր ողնաշարն է եւ մենք պատրաստ ենք զոհողութիւններ ընելու այս կապակցութեամբ։

Եկեղեցին միշտ բաց պէտք է մնայ։ Մեր միակ մտահոգութիւնն է աշխուժացնել երգեցողութիւնը եւ այս կապակցութեամբ ալ պատրաստ ենք զոհողութիւններ ընելու։ Այս առիթով կ'ուզենք շնորհակալութիւն յայտնել բոլոր անոնց, որոնք անցնող տարիներուն ընթացքին եւ մինչեւ այսօր՝ բերած են ու կը բերեն իրենց անսակարկ նուիրումը եկեղեցիին եւ դպրաց դասին։

Հայ Երիտասարդաց Միութեան Վարչութեան նոր կերպը, թէեւ փորձառական է, բայց կ'երեւի որ յաջող վիճակի մէջ է իր ներկայ կազմով, բայց կը կարծենք որ եզրակացութեան մը յանգելու համար դեռ ժամանակի կը կարօտի։ Արդարեւ, այդ նամբով մենք դեռ ծառայութիւններ ունինք մատուցանելիք՝ ապահովելու համար մեր նորահաս սերունդներուն ապագան։

Կը վստահեցնենք, որ պիտի գործենք առանց յուսահատելու եւ յամառօրէն։ Քննադատութիւնը կրնայ միայն զօրացնել մեզ մեր նպատակակէտին մէջ, այն համոզումով, որ շատ որոշումներ կ'առնենք, յօգուտ մնացած հայերուն, ի տես՝ գաղութին մնացած անդամներուն։

Ըսուած է, քող մենք ալ կրկնենք, որ չենք սպասեր գնահատութեան։

Մեր ձեռքը միշտ պիտի երկնցրնենք ամէնուն։ Այսինքն՝ ամէնուն։ Ըսել կ'ուզենք՝ ամէնուն։ Որովհետեւ մեր վերջնական նպատակը կրնանք իրականացնել միայն միացեալ ուժերով։ Մեզմէ իւրաքանչիւրը դեր մը ունի կատարելիք։ Անտարբեր մնալը Հայ Հոգիին մաս չի կազմեր։

Չենք ուզեր ձեզ ստրոգել խոստումներով, այլապէս մտած կ'ըլլանք եկեղեցիին կալուածէն ներս, բայց իբր ձեր ներկայացուցիչը, պիտի փորձենք, իմ գործակից ընկերներով, լուծել հնարաւոր բոլոր խնդիրները, մասնակի եւ ընդհանուր։ Մեր գտնելիք լուծումները կրնան կատարեալ չըլլալ, բայց միացեալ հոգիով կրնանք երկար նամբայ կտրել՝ հասնելու համար մեր նպատակին։

Մէկ խօսքով, պիտի ուզենք ներարկել նոր ու ներդաշնակ ոգի մը մեր գաղութին մէջ։ Գիտնալով, որ ասիկա դժուար ստահելութիւն մըն է, ընդունեցինք պատասխանատուութիւնը, որովհետեւ շրջանցելի չէր։ Եւ այս ընկերներով, վստահ ենք, որ պիտի հասնինք մեծ իրագործումներու։

Կեցցէ Սուրբ Ընծանն ու սուրբ հայ կեանքը։

Յաջողութիւն բոլորիդ։

ԿԱՐՕ ՎԱՆԵԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ ՍՈՒՏԱՆԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

«ԿՈՒՆԿ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԻՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Զաքրեան, Սայլա Տարուէրի «Թէլէֆթ եա Մահլա Նուբիա» արբաներէն երգը, Թաթուլ Ալթունեանի «Մարալ Մարալ»ը, մենակատարներ Ռաֆֆի Ջէյճէնեան և Զարեհ Շուշանեան, Արմէն Տիգրանեանի «Ամպի Տակից»ը, որուն մենակատարի բաժինը կատարեց Սիլվա Մարգարեան։

Վանիա Էքսէրճեան սքանչելիօրէն մեկնաբանց Պարսյր Սեւակի «Մերանում Ենք» քերթուածը։ Երգչախումբը յաջորդաբար երգեց Գուստան Աչոտի «Մովսատղկն»ը, մենակատարութեամբ Բրիսաէն Զաքրեանի, կարօ Զաքարեանի «Սարը Կեալին»ը, «Հէյ, կը Բելեր» սասունցիներու երգը, «Հովը Փչեց Էն Սարէն» ազգապարական երգը, որուն մենակատարներն էին Ալիս Սիմոնեան, Վազգէն Էքսէրճեան, Մեգա Ալեքսանեան և Ալին Արթինեան, «Եարամ Կորանի» մշեցիներու երգը, որուն մենակատարն էր Լիւսի Տէր Ներսէսեան։ Երեկոյթը վերջ գտաւ Հ.Բ.Ը.Մ.ի քայլերգով։

Երգերուն դաշնակը նըւագակցութիւնը ներդաշնակօրէն կատարեց Օր. Կասիա Տէօվլէթեանը, որ նոյնինքն խմբավարին գնահատանքին արժանացաւ։

Երգչախումբը մէկը միւսէն հմայիչ կատարումով ներկայացուց երգերը, քանիցս արժանանալով հանդիսատեսներուն «պիս»երուն։ Երիտասարդ խմբավար Հայկ Սարգիսեան կարճ ժամանակամիջոցի մը մէջ կարողացած էր համախմբել երիտասարդ ուժեր, անոնցմով կազմել երկսեռ երգչախումբ մը և մեզի հրամցնել գեղարուեստական այս չատ յաջող երեկոները։

Կը շնորհաւորենք Հ.Բ.Ը.Մ.ի Գահ. Բէյի Մասնաժողովի վարչութիւնը իր այս գեղեցիկ նախաձեռնութեան համար, «Կունկ» երգչախումբի խմբավար Հայկ Սարգիսեանը և բոլոր անդամները եւ կը մաղթենք բոլորին նորանոր յաջողութիւններ։

***

Շաբաթ օրուան երեկոյթէն ետք, Հ.Բ.Ը.Մ.ի Գահիրէի Մասնաժողովը, ի պատիւ «Կունկ» երգչախումբին եւ անոր ղեկավար Հայկ Սարգիսեանին, ճոխ պատսպարութիւն մը սարքած էր Հայ Գեղ. Միութեան «Թէքէեան Սրահ»ին մէջ, ուր հրաւիրուած էին բոլոր հանդիսականները։

Շատեր ներկայ գտնուեցան այս պատուասիրութեան, որուն ընթացքին խօսք առին Մասնաժողովիատենապետ Պր. Վահան Ջէյճէնեան, կեդր. Յանձնաժողովի ատենապետ Պր. Յակոբ Համբարձումեան, խմբավար Հայկ Սարգիսեան և երգչախումբի երիտասարդներուն կողմէ Պր. Վիգէն Ձրգմէճեան, որ փափաք յայտնեց, որ հայրենիքը խմբավարէն ետք, պարուսոյց մըն ալ ղրկէ։ Պ.Ը. Մարտին Շահնազարեան խօսք առնելով մաղթեց որ երգչախումբը 1985ի երեւանի երիտասարդական փառատօնին եգիպտահայութիւնը ներկայացնէ և առաջնութիւնը չհանի։ Պր. Շահնազարեան ճշդեց որ խմբավարը հայրենիքը չէ որ ղրկեց, այլ եգիպտահայութիւնը զայն երեւան ղրկեց, ուր ան մասնագիտացաւ, նոյնպէս եթէ պարուսոյց մը ղրկէ՝ հայրենիքը զայն եւս կը մասնագիտացնէ։

Կեդրոնական Յանձնաժողովի փոխ-ատենապետ Պր. Պերճ Թերզեան շնորհակալութիւն յայտնեց Տիկին Սիրարփի Զաքրեանի և Օր. Վանիա Էքսէրճեանի, որոնք իրենց օժանդակութիւնը բերած էին կազմակերպչական աշխատանքներու մէջ։

Պատասխանատուն վերջ գտաւ կէս գիշերը անց եւ բոլորը գոհ տրամադրու թեամբ մեկնեցան սրահէն։

Զ. Պ.

ՊՊ. Ա. ՉԱԳԸՃԵԱՆ ԵՒ Լ. ԻՇԽԱՆԵԱՆ

ՀԻՄՆԱԴՐԱՄ ՄԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵՆ ԳԱՀԻՐԷԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՒԱՐԻ ՄԸ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ներկայիս ուրախութեամբ կը յայտարարենք, թէ Պր. Ալեքս Ն. Չագըճեան և Պր. Լեւոն Մ. Իշխանեան Հիմնադրամ մը հաստատած են Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ Հայկական Տաղաւարի մը կառուցման համար։

Եգիպտոսի և Միջին Արեւելքի մէջ բնակող բազմաթիւ հայեր իրենց ուսումը առած են Գահիրէի Ամերիկեան Համալսարանին մէջ։ Հետեւաբար, այս հիմնադրամին հաստատման գլխաւոր նպատակն է ընդհանուր առմամբ հայ համայնքին և մասնաւորաբար Գահիրէի Ամերիկեան Համալսարանէն շրջանաւարտներուն երախտագիտութիւնը արտայայտել։

Գահիրէի Ամերիկեան Համալսարանը կ'ընդարձակէ իր գործունէութիւնները՝ հիմնելով Քիմիագիտական, Մեքենագիտական, Էլեկտրոնային ճարտարագիտական, նաեւ Վարչական գործառնութեան բաժինները։ Եւ ուրեմն, առ այդ, նախատեսուած են նոր կառուցումներու շարք մը, և հետեւաբար, պատեհ առիթն է հայ համայնքին համար՝ իր մասնակցութիւնը բերելու այս արժանաւոր գործին, ինչ ոչ յատկանշական է, Հայկական Տաղաւարը պիտի կառուցուի հայկական ճարտարապետական ոճով։

Այս նպատակին համար եղած նուիրատուութիւնները զեղչելի են շահատուրքէն։ Անոնք որոնք պատրաստ են իրենց նպաստը բերելու Հայկական Տաղաւարին կառուցման, քող հաճին ստորեւ տրուած կտրօնը լեցնել կամ ընդօրինակել և իրենց նըւիրատուութեան հետ ղրկել Գահիրէի Ամերիկեան Համալսարանին.

AUC «ARMENIAN PAVILION» FUND
THE AMERICAN UNIVERSITY IN CAIRO
ALUMNI Office
P.O Box 2511
Cairo 11511 - Egypt

I want to contribute the AUC «Armenian Pavilion» Fund. Enclosed is a Dollar / L.E. . . . . check.

(Please make your check payable to the American University in Cairo)

Name of donor . . . . . .

Address . . . . . .

. . . . . Tel: . . . .

ՆԻՒ-ԵՈՐՔԻ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

8 Դեկտեմբեր 1983ին, առաջանք շնորհաւորական հեռագիրը մը՝ ուղարկուած Նիւ-Եորքէն, առանց յիշատակելու ուղարկողին ինքնութիւնը և հետեւեալ բովանդակութեամբ.

«Շնորհաւորութիւններ «Զարհակիր»ի 35րդ տարեդարձին առթիւ և անոր աշխոյժ ղեկավար Զաւէն Պալաեանի։»

Դիմեցինք հեռագրատուն, բայց մեր բոլոր ջանքերը ապարդիւն մնացին։

Ուստի, կը խնդրենք այս շնորհաւորական հեռագիրը ուղարկողէն, երբոր կարդայ այս տողերը, անմիջապէս նամակաւ մեզ հաղորդէ իր ինքնութիւնը, որուն համար կը յայտնենք մեր կանխայայտ շնորհակալութիւնները։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

ԿԱՐԴԱՑԵՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԵՔ

«ԱՐԱՐԱՏ» օրաթերթ (Լիբանան)

«ՋԱՀԱԿԻՐ» շաբաթաթերթ (Եգիպտոս)

«ՇԱՒԹՈՒՄ» շաբաթաթերթ (Ամերիկա)

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսաթերթ (Միացեալ Նահանգներ)

«ՅԱՌԱՋԱՆԱԿ» ամսաթերթ (Ֆրանսա)

«ՄԱՍԻՍ» շաբաթաթերթ (Միացեալ Նահանգներ)

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՍԲՈՒԹԱԹԵՐԹ

15 ԴԵԿՏ. 1983

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Ուր ախուրեամբ իմացանք նշանախօսութիւնը Տիկին Նուարդ Արթինեանի զաւակներուն՝

ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ Ս. ԱՐԹԻՆԵԱՆԻ

ԸՆԴ

ՕՐ. ՆԻՆԱ ՇՈՀՄԵԼԵԱՆԻ

ինչպէս նաեւ

ՏՈՔԹ. ԿԱՐՕ Ա. ԱՐԹԻՆԵԱՆԻ

ԸՆԴ

ՕՐ. ԼՈՐԱ ՇՈՀՄԵԼԵԱՆԻ

դուստրերը Տէր եւ Տիկին Լեւոն Շոհմելեանի։

Նշանախօսութիւնը տեղի ունեցած է Սիտնիի (Աւստրալիա) մէջ Շաբաթ, 10 Դեկտեմբեր 1983ին։

Ձոխ սեղաններու շուրջ համախմբուած հրաւիրեալները ճաշակած են համեղ կերակուրներ և բաժակներ պարպած են նորոգ խօսեցեալ զոյգերուն կենացը և մաղթած են երջանկութիւն։

Այս բարեբաստիկ առթիւ «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ նորոգ խօսեցեալ զոյգերը և անոնց երջանիկ ծնողները ու մեծ ծնողները ու երջանկութիւն կը մաղթէ բոլորին։

ԾՆՈՒՆԴ

Ուր ախուրեամբ կը տեղեկանանք, որ նախանչեալ կիրակի, 4 Դեկտեմբեր 1983, մեր բարեկամներէն Տոքթ. և Տիկին Արեգ և Մարի-Թերեզ Օհաննէսեաններ բախտաւորուած են աղջիկ զաւակով մը, զոր անուանակոչած են Անի։

Սրտագին կը շնորհաւորենք նորածինին ծնողները, մեծմայրերն ու մեծհայրը՝ Տիկին Շաքէ Օհաննէսեանն ու Տէր և Տիկին Ժան Քերեզեան, ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաները, և երջանիկ ու երկար կեանք կը մաղթենք նորածինին և իր ծնողաց։

ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

«Ջահակիր»ի հիմնադրման 35-ամեակին և Նոր Շրջանի հրատարակման 20-ամեակին առիթներով, շնորհակալութեամբ կը տացած ենք հետեւեալ սրտաբուխ նուիրատուութիւնները.

Ե.ՑԱՆԿ	Ե.Ո.
Տէր և Տիկին Տիգրան Պօղոսեան	50
Տէր և Տիկին Ալպէռ Զօփուրեան	20
Ոմն (ընկ. թիւ 597)	15

ՅՈՐՀԱԿԱՒՈՐԱԿԱՆ ՔԱՌԹԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՈՑ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՏԱՃԱՐԻ ՆՈՐ, ԳՈՒՆԱՒՈՐ ՆԿԱՐՆԵՐ

Գահիրէի Եկեղեցեայ Հոգաբարձութիւնը պատրաստել տուած է Շնորհաւորական նոր քառթեր, գործնական, ղեկամատչելի կարելի է ստանալ Ազգային Առաջնորդարանէն, Եկեղեցւոյ բանկալէն Հելիոպոլսոյ մէջ, Նուպարեան Ազգային Վարժարանի քարտուղարէն։

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԼԱՒԱԳՈՅՆ ՆՈՒԻՐԸ

ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայիններ, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Ջահակիր» նուիրել՝ Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն եւ բարեկամներուն, կրնան հեռաձայնել թերթիս վարչութեան (հեռ. 868612) ամէն առաւօտ ժամը 8.30 եւ (հեռ. 934908) ամէն երեկոյ ժամը 4են 9 (ի բաց առեալ կիրակի օրերէն)։ Իսկ Ալեքսանդրիոյ մէջ Պր. Միհրան Գալոյեանի (հեռ. 802189 առաւօտները։ Տարեկան բաժանորդագրութեան սակն է 700 ե.դ. (պարզ փոստով) եւ 1500 ե.դ (օդային փոստով)

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Իր զաւակներուն և եղբայրներուն՝ Տոքթ. Յակոբ Արթինեանի ընդ Օր. Նինա Շոհմելեանի և Տոքթ. Կարօ Արթինեանի ընդ Օր. Լորա Շոհմելեանի նշանախօսութեան ուրախ առթիւ. Տիկին Նուարդ Արթինեան և Տոքթ. և Տիկին Վահէ Արթինեան և զաւակունք (Սիտնի) կը նուիրեն 20 եգ. ոսկի։

Իրենց սիրեցեալ ամուսնոյն և հօր՝ ողբ. Արթին Արթինեանի մահուան 5րդ տարելիցին առթիւ և անոր քաղցր յիշատակին Տիկին Նուարդ Արթինեան և զաւակները՝ Տոքթ. Յակոբ և Տոքթ. Կարօ Արթինեան (Սիտնի) կը նուիրեն 5 եգ. ոսկի։

Իրենց սիրեցեալ հօր և մեծհօր՝ ողբ. Արթին Արթինեանի մահուան 5րդ տարելիցին առթիւ և անոր քաղցր յիշատակին Տոքթ. և Տիկին Վահէ Արթինեան և զաւակունք (Սիտնի) կը նուիրեն 5 եգ. ոսկի։

Ողբ. Հայկ Սարաֆեանի մահուան տխուր առթիւ, փոխան ցաւակցական հեռագիրի, Տիկին Նուարդ Արթինեան և զաւակունք (Սիտնի) կը նուիրեն 5 եգ. ոսկի։

Իրենց եղբօր զաւկին և զարմիկին՝ Տոքթ. Յակոբ Արթինեանի ընդ Օր. Նինա Շոհմելեանի (Սիտնի) նշանախօսութեան ուրախ առթիւ, վասն խնդակցութեան Տէր և Տիկին Ժիրայր Արթինեան և զաւակունք կը նուիրեն 5 եգ. ոսկի։

Իրենց եղբօր զաւկին և զարմիկին՝ Տոքթ. Կարօ Արթինեանի ընդ Օր. Լորա Շոհմելեանի (Սիտնի) նշանախօսութեան ուրախ առթիւ, վասն խնդակցութեան Տէր և Տիկին Ժիրայր Արթինեան և զաւակունք կը նուիրեն 5 եգ. ոսկի։

ՇՈՒՐՋԱՏՈՒՐՈՒՄՆԵՐ

(ԵԳԻՊՏԱՑԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Պր. Ալեքսան Պօտոսեան, իր շատ սիրելի մօր՝ ողբ. Ֆանի Պօտոսեանի մահուան տխուր առթիւ կը նուիրէ.

Ս. Պօղոս Պետրոս

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Աղեքսանդրիոյ	
Հայ Աղքատախնամին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանէն)

Իրենց շատ սիրեցեալ և անմոռանալի ամուսնոյն և հօր՝ ողբ. Անտրէ Եսայեանի մահուան քառասունքին առթիւ, Տիկին Արշօ Եսայեան, Տոքթ. Սիրուն եւ Օր. Անի Եսայեան կը նուիրեն.

Հայ Կարմիր Խաչին	10
Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Պօղոսեան Ազգ. վրժ.ին	10
Գալուստեանի ճաշի սեղանին	10
Վէթերաններու ֆոնտին	10
«Յուսաբեր Մշակ. Ընկ.	10
Հ.Մ.Ը.Մ. - «Կամք»ին	10
Հ.Մ.Ը.Մ. - «Արարատ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Արեւ»ին	5
«Ջահակիր»ին	5

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՅԾԱՌՈՒԹԵԱՆ

Տոքթ. Յակոբ Արթինեանի ընդ Օր. Նինա Շոհմելեանի և Տոքթ. Կարօ Արթինեանի ընդ Օր. Լորա Շոհմելեանի (Սիտնի) նշանախօսութեանց ուրախ առթիւ, փոխան չնորհաւորական հեռագիրի Տէր և Տիկին Զաւէն Պալաեան կը նուիրեն 5 եգ. ոսկի։

(Ստանալ «Ջահակիր»էն)

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆԴԻՆ

Ողբացեալ Սիրանուշ Վարդապետեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր և Տիկ. Փօլ Քիլիտճեան	10

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍԵՐՔ ԳԱՀԻՐԷ

Հինգշաբթի, 15 Դեկտեմբեր 1983, կ.ե. ժամը 9ին

ՀԱՒՈՎ ՔԷՇԿԷԿ ԵՒ ԱՆՈՒՇԵՂԷՆ

Պատրաստուած Սրահին Տիկիններուն կողմէ

Հինգշաբթի, 22 Դեկտեմբեր 1983, կ.ե. ժամը 9ին

ԹԵԹԵՒ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

ԶՈՒԿ, ԳԵՏՆԱԽՆՁՈՐ ՓԻԱՋ ԱՂՑԱՆ ԵՒ ՊՏՈՒՂ

Անդամներն ու համակիրները սիրով կը հրաւիրուին

ՇԱԲԱԹ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ 1984, Կ.Ե. ԺԱՄԸ 7ԻՆ

ԱՄԱՆՈՐԻ ԵՒ

Ս. ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻԻ

ՏՕՆԱԾԱՌ

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՇԱՐԺԱՆԿԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ

ՄԱՍՆԱՒՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

Կաղանդ Պապային Եամակը պատրաստուիչ է փոխրկնեռուց համար

ՇԱՆՕԹ.- Այն ծնողները որոնք կը փափաքին որ իրենց փոքրիկները ելոյթ ունենան սոյն հանդէսին, թող բարեհաճին նախապէս տեղեկացնել կազմակերպիչ Մարմնին, դիմելով Ընթերցասրահ ամէն երեկոյ ժամը 8-10 (Հեռ. 934908)։

ՇԱԲԱԹ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ 1984, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 9.30ԻՆ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

Cairo-Sheraton Hotelի «Saladin» Պարասրահին Մէջ

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՇԵՐՈՒ ՕՓԸՆ ՊԻԻՖԷ

կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչաձեւել

ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Հայկական Ընթերցասրահի տարեկան անդամական ընդհ. ժողովը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 12 Յունուար 1984, կ.ե. ժամը 8.30ին, սրահիս մէջ։

ՕՐԱԿԱՐԳ.-

1.- Ընթերցում և վաւերացում նախորդ ընդհ. ժողովի ատենագրութեան։

2.- Ընթերցում վարչութեան տարեկան (1-7-82էն 30-6-83) բարոյական համարատուութեան։

3.- Ընթերցում և վաւերացում տարեկան (1-7 82-էն 30-6-83) նիւթական հաշուեկշիռին։

4.- Ընթերցում հաշուեքննիչի տեղեկագրին։

5.- Ընտրութիւն հաշուեքննիչի։

6.- 1983-84 տարեշրջանի պիւտճէի վաւերացում։

7.- Առաջարկներ և թելադրութիւններ։

ՇԱՆՕԹ.- Վերոյիշեալ ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային, ժողովը կը յետաձգուի մէկ ժամով, որմէ ետք ժողովը օրինաւոր կը նկատուի։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻՆ

Ս. Հայաստանի 63րդ տարեդարձին ի պատիւ՝ 29 Նոյեմբեր 1983, կազմակերպուած Երախճանք - Ճաշկերոյթին ուրախ եւ խանդավառ առիթով, շնորհակալութեամբ ստացած ենք Տէր և Տիկին Հայկ Մինակեանէ 10 եգ. ոսկի։

Պր. Օննօ Պըլըքճանեանի ընդ Օր. Արշօ Տէյիրմէնճեանի ամուսնութեան բարեբաստիկ առթիւ, վասն չնորհաւորութեան Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան կը նուիրեն 5 եգ. ոսկի։

Ողբ. Տիկին Վերոնիքա Կիրակոսեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Տէր և Տիկին Զաւէն Պալաեան կը նուիրեն 3 եգ. ոսկի։

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Տէր եւ Տիկին ՆՈՒՊԱՐ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ (Սիտնի) կը նորոգեն իրենց 1984ի բաժանորդագրութիւնը (օդային փոստով) ուղարկելով 30 Տոլար։

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م . ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) • Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տպատնատէր — ԱՐՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ Թիւ 953 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 22 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1983

ՀԱՏԸ ՉԵՒՐԷ 5 ԵԳ ԴՒԿ.

عدد رقم ٩٥٣ - الخميس ٢٢ ديسمبر ١٩٨٣

ԱՒՍՏՐԱԼԻԱ

Ա. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 80-ԱՄԵԱԿԻՆ

ՆՈՒԻՐՈՒԱԾ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ ՍԻՏՆԻՈՒՄ

Բարձր հովանաւորութեամբ Թեմիս առաջնորդ Գերշ. Աղան Եպիսկոպոս Պալիօզեանի, Նոյեմբեր 15ին 1983թ. Սիտնիի հայ մայնքը աննախընթաց կերպով կազմակերպել էր նշելու միջազգային համբաւի արժանացած, հայ տաղանդաւոր կոմպոզիտոր՝ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ ծննդեան 80-ամեակը։

Ժամանակից առաջ, հայ ժողովուրդը խուռներամ չտապել էր հանդիսասրահ, չզրկուելու այս իւբայատուկ հանդիսութիւնից։ Մուտքի դրան մօտ, ամէն մի հանդիսատեսի տրուում էր յատուկ պատրաստուած յայտագիրը գլուքոյկ, կազմին վրայ Արամ Խաչատուրեանի նկարը իր դիրիժորական ձեռնափայտով, իսկ գլուքոյկի ներսում Արամ Խաչատուրեանի նկարը և կենսագրականը հայերէն և անգլիերէն լեզուներով։

Հանդէսը սկսուեց Աւստրալիական քայլերգով որին յաջորդեց էրեբունին, դաշնամուրի վրայ կատարողութեամբ Պր. Ա. Վարդուկեանի։

Բացման խօսքն համար զոյգ բեմավարներ՝ Տիկին Մ. Տիպան և Պր. Նորիկ Տիլենչեան հայերէն և անգլիերէն լեզուով բեմ հրաւիրեցին «Նոր Սերունդ» երկչաքաթաթերթի ժրաջան խմբագիր Պր. Գրիգոր Նազարենցին։

Ինչպէս միշտ, նրա ելոյթը բխում էր հայրենասիրական վեհ զգացումներից և գաղափարներից։

Նա չեշտեց, որ այսօր Արամ Խաչատուրեանը հայ երաժշտութիւնը ծանօթացնելով աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրանց հայեացքները դարձնել է տալիս արեւահամ մեղեդիների ծնունդ տուող այս փոքր հողակտորին, որը աշխարհի քարտէզի վրայ կրում է Հայաստան անունը։

Հանդէսի գեղարուեստական բաժնում իրենց մասնակցութիւնն էին բերել փոքրիկների «մելոդիա գործիքային» խումբը, որոնք յաջողութեամբ նուագեցին կտորներ «Գայեանէ» բալետից, իրենց ուսուցչուհու Տիկին Մարիկա Մելքոնեանի դաշնամուրի ընկերակցութեամբ։ Նրանց յաջորդեցին դաշնամուրի մենակատարներ՝ Տիկին Մարգարիտ Բորդըր «Դիմակահանդէս»ից վալս, Օր. Եւգինէ Վարպետեան «Գայեանէ բալետից» Սուսերով պար, Պր. Ս. Արիսեան «Սպարտակ Բալետ»ից Ատաժիօ և Լեզգինկա, և Պր. Ա. Վարդանեան «Տոկատա»։ Սիտնիի հայ գաղութը կարող է հպարտանալ աճող երիտասարդ երաժիշտներով, որոնք իրենց հերթին ազգօգուտ աշխատանք են կատարում, որպէս հայ ելոյթ ունենալով օտար հասարակութեան առաջ։

ՊՊ. Վ. Պարսամեան և Ռ. Մկրտչեան իրենց «Երգ Երեւանի Մասին» զուգերգով մի պահ հանդիսականներին փոխադրեցին Երեւան։

Ցանձնախումբը գեղեցիկ գաղափարն էլ ունեցել խնդրել Տօքթ. Յովսէփ Շէօհմէլեանից ելոյթ ունենալ անգլիերէն լեզուով, օտար հիւրերին ծանօթացնելու օրուայ տօնակատարութեան նպատակը։

Տօքթ. Շէօհմէլեան հակիրճ բայց բովանդակալից կերպով ներկայացրեց Արամ Խաչատուրեանը, որպէս հայ ազգի զաւակ, որ իր երաժշտական ստեղծագործութիւններով անմահացաւ։

Օր. Մելիտա Գրիգորեան իր «Վարդագոյն Աղջկայ Պար»ով հմայեց հանդիսականներին։ Կարելի է ասել, որ օրիորդը օժտուած է հայկական պարի նուրբ արտայայտչական շարժումներով, և հայ գաղութը պէտք է օգտուի նման շնորհալի անձնաւորութիւնից։

Գեղարուեստական բաժինը աւարտուեց «Սեւան» պարախումբի «Տղաների Պար»ով Գայեանէ Բալետից, խանդավառելով ներկաներին։

Փակման խօսքի համար բեմ հրաւիրուեց Գերաշնորհ Տէր Աղան Եպիսկոպոս Պալիօզեանը, որ իր փակման խօսքում վեր առաւ հայ ժողովուրդի զոյգ զաւակներին (Կոմիտաս և Արամ Խաչատուրեան) և նրանց հաւասարեցրեց Աբրահամի զոյգ գագաթներին որը դարձել է հայ ժողովուրդի պաշտամունքի խորանը։

Եւ շնորհակալական խօսք ասաց Սարգիսեան, բոլոր նրանց ովքեր իրենց մասնակցութիւնը բերին հանդէսի յաջողութեան համար։ Եւ արուեստագիտուհիները պարգեւատրուեցին ծաղկեփունջերով։

Յայտագրի երկրորդ կէսը յատկացուած էր Արամ Խաչատուրեանի կեանքին ու գործունէութեան նուիրուած չարժանկարը։ Հայ համայնքը աւելի ուեցաւ աւելի մօտիկից ճանաչելու հայրենիքի ծոցից դուրս եկած իր պանծալի զաւկին, որուն ճանաչում էին միայն իր երաժշտական ստեղծագործութիւններից. հանդիսութիւնը աւարտուեց ուշ երեկոյեան, անջնջելի տպաւորութիւն թողնելով ներկաների վրայ։

ԱԼԻՍ ԲՈՐԴԸՐ
«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ»

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՆԿԱՐԻՉ ԳԱՌՉՈՒԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

15 Նոյեմբերին Սովետական Հայաստանի մայրաքաղաքի արուեստագէտները մէկ անգամ եւս առիթ ունեցան չփուելու սիրուած քահայ ճանաչուած նկարիչ, Ֆրանսայի Գեղարուեստի Ակադեմիայի անդամ Գառզուի արուեստին։ Նրա ստեղծագործութիւնների մի ընտրանի, որը հեղինակը նուիրել է Սովետական Հայաստանի թանգարաններին ներկայացուած է Երեւանի Նկարչի Տանը։ Յուցադրութիւնում հիմնականում տեղ են գտել նկարչի վիմագրութիւնները, ինչպէս նաև իւղաներկով և ջրաներկով կատարուած որոշ աշխատանքներ։

Յուցահանդէսի բացման ժամանակ նկարչի մասին խօսք ասացին Հայաստանի Նկարիչների Միութեան վարչութեան նախագահ, ՍՍՀՄ Գեղարուեստի Ակադեմիայի թղթակից անդամ Սարգիս Սուրատեանը, Հայկական ՍՍՀ ժողովրդական նկարիչ Սեթ Աբեղեանը, Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէի նախագահ Վարդգէս Համազասպեանը, արուեստաբան Վահան Ցարուխիւնեանը, Փարիզի «Աշխարհ» թերթի խմբագիր Աւետիս Սիլիքսանեանը։ Հրապարակուեց նկարչի ուղարկած հեռագիրը։

Յուցահանդէսի կապակցութեամբ Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոմիտէն և Հայաստանի Նկարիչների Միութիւնն ու Նկարչի Տունը լոյս են ընծայել Գառզուին նուիրուած քաթալոգ։ Նրա արուեստը սիրող ու գնահատող երեւանեան արուեստասէրների առջեւ նկարիչը նորից հանդէս է գալիս ծաւալուն ցուցահանդէսով, որն անշուշտ, պէտք է ընկալուի թէ՛ որպէս վերադարձ

ԳԱՌՆԻԿ ԶՈՒԼՈՒՄԵԱՆ
ԳԱՌԶՈՒ

ւեստական կարեւոր իրադարձութիւն, թէ՛ որպէս հաչակաւոր նկարչի հայրենասիրական զգացմունքների իրեղէն առհաւատչեայ, նախաբանում է նրա կազմող Վահան Ցարուխիւնեանը։ Ցանձին Գառզուի մենք գործ ունենք մեծ վարպետի հետ, որը համօրէն տիրապետում է ինչպէս երփնագրի, այնպէս էլ գծանկարի «գաղտնիքներին», իր տաղանդն ակնյայտ յաջողութեամբ դրսեւորել է դաշտանկարում, գիմանկարում, նաթիւրմորթում, թափառիկ կտաւներում, տեքստաթիվ պաննոներում, գրքի նկարազարդումներում, քանդակում, թատերանկարչութեան բնագաւառում։

Քաթալոգում տեղ են գտել «Կարմիր Սենեակ», «Ցանցը», «Արարատ», «Տեսիլքների պալատը», «Փրավանի գարունը», «Մոռացուած քաղաքը», «Լքուած նաւահանգիստը» և այլ գործերի գունաւոր ու սեւճերմակ վերարտպութիւնները։ Ջետեղուած են արուեստաբանների Վ. Ռազտոլսքայայի, Ալպէր Տեկարիսիկ, Ժան Ռուլէնի, Հանրի Հերոյի, Փիէր Լամպերթէի, Ժան Պուբէի, Վալտեմար Ժորժի, Պառնէյ տը Քոալանի և այլոց գնահատանքի խօսքերը նկարչի մասին։

Գառզուի ստեղծագործական ժամանակագրութեան հետ տպագրուած են նրա ասոյթները հայկական դասական նկարչութեան ու ճարտարապետութեան, ազգագրութեան մասին, նշուած են այն երկրները ու քաղաքները, ուր բացուել են նրա ստեղծագործութիւնների ցուցահանդէսները։

(Արմենփրէս)

ԹՈՌՆԻԿՍ ՈՒ ԵՍ

Այս փոքրածիր հողն ինձ համար
Թանկ է, հան մի ամբողջ աշխարհ,
Այստեղ ամէն ծիլ ու ծաղիկ
Եւ սար ու ձոր՝ մի սուրբ ճեխար։

Մառախուղը ծածուեց մէկդի,
Փայլեց ճակատն Արարատի,
Նայում եմ ու ինքզմունքից
Վախենում եմ սիրտս պայթի։

Ահա նայիր Երեւանին,
Սա մեր Վանն է ու մեր Անին,
Նոր շունչ առած ու նոր հոգի՝
Վայել մեր նոր Հայաստանին։

Արարատեան դաշտը ինձա
Մի ափսէ է հոգեհմայ,
Լի բարիքով, որի բոյրից
Մասիսն անգամ կը խենթանայ։

Նայիր ծաղկող մեր լոյսերին,
Ինչքան նման են աստղերին.
Դրանից չէ՞, որ չմուել է
Գիշերուայ մութը ոխերիմ։

Ոսկեվառ է աստղն իմ բախտի,
Ես քեզ, դու ինձ՝ բարին մաղթիր,
Քանի կայ մեր դաշինքը սուրբ,
Ո՛չ ոք, ո՛չ ոք մեզ չի յաղթի։

* * *

Անմեղ թոռս չգիտի դեռ՝
Ով է Թալէաթ եւ ով՝ Էնվեր,
Վաղը պիտի նրան տանեմ
Սրբազործուած բլրակը մեր։

Թող նա նայի, երկար նայի
Սեծ եղեռնի յուշարձանին,
Եւ վշտահար ուսկն դնի
Երկու միլիոն զոհի ձայնին։

Սա յուշարձանն է եղեռնի,
Նայողի սիրտը կ'արիւնի,
Երկու միլիոն մարդ մի փոսում՝
Այդպէս շիրիմ ո՞ր ազգն ունի...

ՍԱՐՄԷՆ

Գահիրէի Ազգաստաց Հոգաբարձութեան Տարեկան Ջեռնարկը

Գահիրէի Ազգաստաց Հոգաբարձութիւնը որպէս տարեկան ձեռնարկ յօգուտ իր պատսպարեալներուն, այս տարի եւս, ինչպէս որ ընդունուած է վերջին երկու տարիներուն, ընդունելութիւն մը, որ տեղի ունեցաւ անցեալ Շաբաթ, 17 Դեկտ. 1983, կ.ե. ժամը 9.30ին, Նուպարեան Ազգ. վարժարանի «Պըլըքճանեան» սրահին մէջ հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեանի և նախագահութեամբ Տէր և Տիկին Նուպար Ս. մոնեանի:

Ներկայ էին Առաջնորդ Սրբազան Հայրը, Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Փըլնճեան և երիցսուհին, Ազգային բարերարներ Պր. Աւետիս Ն. Զագըճեան և Տէր և Տիկին Փօլ Քիլիճեան, ազգային երեսփոխաններ և այլ հիւրեր:

Առաջնորդ Սրբազան Հօր ազօթքէն ետք, տեղի ունեցաւ ճաշի և ըմպելիի սպասարկութիւնը Հոգաբարձութեան անդամներուն կողմէ:

Ճաշի սպասարկութիւնը երբ աւարտեցաւ Հոգաբարձութեան անդամուհի Տիկին Վիկթորիա Կէրիկեան ողջոյնի և շնորհակալութեան, ինչպէս նաեւ իրենց տարեկան գործունէութեան համառօտ տեղեկագիրը կարդաց և ապա հրաւիրեց Պր. Կարպիս Նազըճեանը հանդիսավարութիւնը ստանձնելու:

Հանդիսավարը եւս անդրադարձաւ Ազգաստաց Հոգաբարձութեան բարեսիրական և օգտաչատ գործունէութեան մասին, և ապա անցաւ գեղարուեստական յայտագրի կատարման:

Պատանի Յակոբ Սայեան երգեց հայերէն էսթրատային երկու երգ, որոնց առաջինին դաշնակի վրայ կ'ընկերակցէր իր հայրը Պր. Հասմար Սայեան: Օր. Արփի Ճանիկեան ճարտարօրէն դաշնակի վրայ նուագեց Ա. Խաչատուրեանէն երկու կտորներ: Պր. Սերժ Սեւոֆճեան եւս դաշնակի վրայ նուագեց ժողովրդական երկու կտոր որուն առաջինը իր յօրինուածն էր: Յայտագրին բոլոր մասնակցողները երկար ծափերով ողջունուեցան ներկաներուն կողմէ:

Ապա, Ս. Յակոբի տօնին առթիւ, Հոգաբարձութիւնը գեղեցիկ գաւազանը ունեցած էր և պատրաստել տուած էր խոշոր կարկանդակ մը շնորհաւորելու համար ներկայ բոլոր Յակոբները, որոնք գլխաւորութեամբ Ազգաստախնամի առենապետ՝ Պր. Յակոբ Մինասեթեանի կարեցին կարկանդակը որ բաժնուեցաւ բոլոր ներկաներուն:

Եղան արտաքուստ նուիրատուութիւնները ի նպաստ Ազգաստախնամի ազգանուէր գործունէութեան, որոնց անունները կարդաց հանդիսավարը: Ներկայ տիկիններն ու օրիորդները իրենց բաժնուած տոմսերուն համեմատ ստացան գեղեցիկ նուէրներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը գնահատանքի իր ջերմ խօսքը ըրաւ Ազգաստախնամի Հոգաբարձութեան գործունէութեան մասին և բոլորին կողմէ երգուած Տէրունական Աղօթքով և «Պահպանիչ»ով վերջ գտաւ հաւաքոյթը:

Շնորհաւորելի են Ազգաստաց Հոգաբարձութեան բոլոր անդամ-անդամուհիները՝ իրենց կատարած բարեսիրական այս օգտաչատ գործին համար: Բոլորին կը մաղթենք յաջողութիւն և բեղուն գործունէութիւն:

Ջ. Պ.

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

«ԱՐԱՐԱՏ» օրաթերթ (Լիբանան)

«ՋԱՀԱԿՈՐ» շաբաթաթերթ (Եգիպտոս)

«ՇԱՐԱԿՈՒՄ» շաբաթաթերթ (Ամերիկա)

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» ամսաթերթ (Միացեալ Նահանգներ)

«ՅԱՂԹԱՆԱԿ» ամսաթերթ (Ֆրանսա)

«ՄԱՍԻՍ» շաբաթաթերթ (Միացեալ Նահանգներ)

ԱՐԹԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգիները, բարի ըլլան մեզի վճարացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանդա-փոստ դրկել «SARKIS BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ

• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. 239533 ԵՒ 245829
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍ. ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒ ԵՒ ԳՐԱԳԷՏՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆ

(ԱԹԵԼԻԷ)

6 ՎԻՔԹՕՐ ՊԱՍԻԼԻ ՓՈՂՈՑ

Կիրակի, 8 Յունուար 1984, կ.ե. ժամը 6.00-ին

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՀՐԱՄ ԹՕՍՈՒՆԵԱՆԻ

ՅՈՒՅԱԴՐՈՒԹԻՒՆ ԱՐՁԱՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

ՍԱՐԳԻՍ ԹՕՍՈՒՆԵԱՆԻ

ԱԹԵԼԻԷԻ ՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Սիրալիր հրաւէր բոլորին

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԸՆԴՐԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու կը հաղորդենք Աղեքսանդրիոյ մեր ժողովուրդին թէ, Աղեքսանդրիոյ Թեմական ամբողջական ընտրութիւնները տեղի պիտի ունենան Կիրակի, 4 Մարտ 1984ին:

Առ այդ կը հրաւիրենք բոլոր անոնք որ,-

ա.- Հայատառնեայց Ս. Եկեղեցւոյ զաւակ են:

բ.- Եգիպտոսի Արտաքին Հանրապետութեան հպատակ են անձամբ կամ հօր հպատակութեամբ և ունին այս պարագան հաստատող վկայագիր: (Կինսիյէ):

գ.- Ընտրութեան թուականին 21 տարիքը լրացուցած կ'ըլլան:

դ.- Առնուազն երկու տարիէ ի վեր կը բնակին Աղեքսանդրիոյ մէջ կամ Աղեքսանդրիոյ շրջանին պատկանող վայրերուն մէջ:

ե.- Անուանարկիչ դատապարտութիւն չեն կրած:

զ.- Սնանկացած կամ արգելումի չեն ենթարկուած, ներկայացնան Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանը մինչեւ 24 Դեկտեմբեր 1983, լեցնելու համար յայտարարագիրները, մէնակին բերելով իրենց հպատակութեան թուղթը և ծննդեան վկայագիրը:

է.- Անոնք որ նախկին ընտրութիւններու առթիւ լեցուցած են իրենց յայտարարագիրները, պէտք չունին նորէրը լեցնելու:

Ըստ կազմական կանոնագրի 12րդ յօդուածի տրամադրութեան, ընտրելու իրաւունք ունեցող ազգայիններու անուանացանկը ընտրութեան թուականէն երկու ամիս առաջ պիտի կախուի Ազգային Առաջնորդարանի մէջ, ի տես ժողովրդեան և ստուգումի համար:

Տ. ՋԱՒԷՆ ԱՐՔ. ԶԻՆՉԻՆԵԱՆ
Առաջնորդ Հայոց Եգիպտոսի

ԳՈՐԾ՝ ՍԻՄՈՆ ՍԱՄՍՈՆԵԱՆԻ

ՀԱՅՐԵՆԻ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵԼՈՅԹԸ

18 Նոյեմբերի Ուրբաթ գիշեր, Պուէնոս Այրէսի Առաւտիթորիօ տէ Լա Միսերիքորտիա» սրահին մէջ տեղի ունեցաւ հայրենի արուեստագէտներ՝ Արտաշէս Մկրտիչեանի (Չուքակ) էլատա Զաքոյեանի (երգ), Մարթին Վարդազարեանի (երգահան) եւ Ռաֆֆի Ճովհաննիսեանի (երգ) ելոյթը, որուն փութացած և սրահը լեցուցած էր արուեստասէր հասարակութիւնը:

Հայց. Առաքել Եկեղեցւոյ Պուէնոս Այրէսի Առաջնորդ Գերշ. Գրիգորիս Եպսկ. Բուենաթեանի հովանաւորած համերգը կը նախաձեռնէր Հ.Բ.Ը. Միութիւնը համագործակցութեամբ Միութեքեան Հիմնարկին:

Ցայտագիրը կը բազկանար երկու մասէ, որուն առաջին մասին իրենց մասնակցութիւնը բերին Արտաշէս Մկրտիչեանն ու էլատա Զաքոյեանը, ջութակով ու երգով, որոնք հարազատ մեկնաբանութիւնով տուին հայ և օտար երաժշտութենէ ստեղծագործութիւններ:

Միջնարարէն յետոյ երկրորդ մասը սկսելէ առաջ, Հ.Բ.Ը. Միութեան ատենապետը Հայկ Շահինեան չնորհակալութեան խօսք ուղղեց հայրենի արուեստագէտներուն, և Սփիւռքահայութեան հետ Մշակութային կապի կոմիտէի նախագահութեան, իրենց մասնակցութեանը համար, ինչպէս նաեւ Միութեքեան Հիմնարկին որուն մէջ ոգոյացաւ տեղի կ'ունենան Արժանթինի և Հայաստան փոխյարաբերութիւնները:

Երկրորդ մասին դերակատարներ հանդիսացան երգահան - դաշնակահար Մարթին Վարդազարեանը և ժողովրդական երգիչ Ռաֆֆի Ճովհաննիսեանը:

Մ. Վարդազարեան կատարներ նուագեց սեփական ստեղծագործութիւններէ և այլ հեղինակներէ, որու մէջտեղ նաեւ «Լա Քումբարսիթա»ն այնքան հանդամանօք թանկոյի աչխարհին:

Ռաֆֆի Ճովհաննիսեանին երգերը յատկացուած էին միմիայն հայ երգերու, ուր կարձայնի ու մեկնաբանութեան հարազատութիւն:

20 Նոյեմբերի կիրակի օր, Հ.Բ.Ը Միութեան կեդրոնին մէջ ի պատիւ արուեստագէտներուն ճաշկերոյթ տրուեցաւ, որու միջոցին ելոյթ ունեցաւ հայրենի արուեստագէտներու պատուիրակութեան նախագահ եւրի Աւագեանը, որ Հայաստանի Լոգբոյներու Միութեան փոխնախագահն է:



ՍԵՒԱՆԱՅ ԼԻՃԸ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՔԱՌԹԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՈՅ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՏԱՃԱՐԻ
ՆՈՐ, ԳՈՒՆԱՒՈՐ ՆԿԱՐՆԵՐ

Գահիրէի Եկեղեցեաց Հոգաբարձութիւնը պատրաստել տուած է Շնորհաւորական նոր քառթեր, գործնական, դիւրամատչելի կարելի է ստանալ Ազգային Առաջնորդարանէն, Եկեղեցւոյ բանկալէն Հելիոպոլսոյ մէջ, Նուպարեան Ազգային վարժարանի քարտուղարէն:

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԱՐԺԱՆԹԻՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՊԱՏՐԻԱՐՔ

ՀՈԳԵՒՈՐ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊԵՏՐՈՍ ԺԷ-Ի

ՄԱՄԼՈՑ ԱՍՈՒԼԻՍԸ

17 Նոյեմբեր 1983ի երեկոյեան, ճիւրաբար հաղախ գտնուող Մեծի Տաճն Կիլիկիոյ Հայ Կաթողիկէ Պատրիարք Հոգեւոր Էր Յովհաննէս Պետրոս ԺԷ Դասպարեան Նարեկի Ս. Աստուածածին եկեղեցւոյ ընդունելութեան սրահին մէջ մամլոյ ասուլիս ունեցաւ, արժանթինեան եւ հայկական շրջանակէ ներկայացուցիչներու հետ, շրջապատուած ըլլալով Հարաւ Ամերիկայի հայ կաթողիկէ համայնքի 5 էպարք վալտիր վարդան Պօղոսեան է, Կղեմէս Ծ. Վրդ. Մալճեանէ եւ Պօղոս Վրդ. Հաֆիմեանէ: Մամլոյ ներկայացուցիչներու կարգին ներկայ եղաւ նաեւ թիւ 7 հեռուստատեսիլային կայանը:

Բացման խօսքը կատարեց էպարքը եւ Հոգեւոր Տէրը ծանօթացուց ներկաներուն եւ զայն խօսելու հրաւիրեց:

Պատրիարք Հոգեւոր Տէրը, Արժանթինի պատմական հիւրը ըլլալու հանգամանքով, հոգեւորական եւ հաղախական շրջանակներու հետ ունեցած է սերտ յարաբերութիւն, այս կարգին այցելած Նախագահ Պինիիոնէին, որ մեծապէս տպաւորուած է իրմէ:

Հոգեւոր Տէրը, ի մասնաւորի արժանթինեան լրագրողներուն պատմականը ըրաւ Հայց. Առաքելական Եկեղեցւոյ եւ յայտնեց թէ 301 թուականին Ս. Գրիգոր Լուսաւորչի առաջնորդութեամբ Հայաստան ընդունեց Քրիստոնէութիւնը: Ապա եղած հարցումներուն պատասխանելով յանգաբանեց թէ ինչ քանի մէջ կը կայանայ տարբերութիւնը կաթողիկէ եւ հայց. եկեղեցիներուն: Այս առթիւ, Հոգեւոր Տէրը ըսաւ թէ էջմիածնի հետ հայ կաթողիկէ եկեղեցիին կապերը բարեկամական են: Յիշեց տասնիցգօրեայ կեցութիւնը՝ Հայաստանի մէջ, որպէս հիւրը Վեհափառ Հայրապետին, երբ եպիսկոպոս էր տակաւին:

Մեծի Տաճն Կիլիկիոյ Հայ Կաթողիկէ պատրիարքարանը յիսուն տարիէ ի վեր հաստատուած է Պէյրութի մէջ, ըսաւ Հոգեւոր Տէրը եւ կը հովանաւորէ Միջին Արեւելքի երկիրներու բեմերը, ինչպէս Եգիպտոս, Յունաստան, Թուրքիա, Սուրիա, Պարսկաստան, Իրաք, Լիբանան եւ Իսրայէլ: Կան նաեւ երեք էկզարխութիւններ, որոնք Քրանսայի, Գանատա եւ Միաց. Նահանգներու եւ Հարաւ Ամերիկայի կաթողիկէ համայնքները կը հովանաւորեն, եւ որոնք ուղղակի կ'ընտրուին Ս. Պապին կողմէ:

Ազանդական ու պատմական՝ հայերէնով եւ թէ՛ սպաներէնով: Գերբ. Կղեմէս Ծ. Վրդ. Մալճեան լրացուցիչ տեղեկութիւններ տուաւ հոգեւոր կապերու եւ բեմերու շուրջ:

Հոգեւոր Հայրը անդրադառնալով Մխիթարեան հայրերուն, ըսաւ թէ Մխիթարեաներու Միաբանութիւնը (Վենետիկ եւ Վիեննա) անկախ հաստատութիւն մըն է, որուն հոգեւոր հայրերը ուղղակի եւ միմիայն կրթական հարցերով եւ հայ մշակոյթի ու լեզուի ծառայելով կը բերեն իրենց նպաստը հայ ազգին, անոնց ընդունած ըլլալով կաթողիկէ ծէսը:

Խօսքերուն աւարտին, ուր բանիցս եղերերի յիշատակութիւնը տեղի ունեցաւ, Պատրիարք - Կաթողիկոս Հայրը հայերէնով յայտնեց թէ՝ դաւանական կուսակցական շերտաւորումները արգելքներ չեն որ անոնք իրարմէ տարբեր կերպով խորհին եւ գործեն, երբ բոլորին համար ակնյայտ է հաստարակաց մտահոգութիւն մը հայ ազգին ծառայել, Հայ Դատը արծարծ պահել եւ ազիատիլ դիմագրաւել ձուլման վտանգին:

«ՍԱՐՅԱՐԱՊԱՏ»

ԱՐԹԱՏԵՂԻՆ

«ԱՐԱՐԱՏ ԼԵՌ» ՀՐԱՊԱՐԱԿԸ

Նարեկի Ս. Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցւոյ դիմաց գտնուող փոքրիկ հրապարակին վրայ, 12 Նոյեմբեր 1983ին, մասնաւոր յուշատախտակ զետեղուեցաւ ու կոչուեցաւ «Արարատ Լեռ» հրապարակ:

Լուսանկարը ցոյց կուտայ յուշարձանը:

Նախաձեռնեց Պուէնոս Այրէսի հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր հովիւ Տեր. Կղեմէս Ծ. Վրդ. Մալճեանը ու պետական իշխանութիւններու մօտ միջամտեց Հարաւ Ամերիկայի կաթողիկէ համայնքներու էկզարխ Վալտիր Վարդան Պօղոսեանը:

ՓՐԱՆՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԴՐՈՆ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

Շաբաթ, 4 Յունուար 1984, երեկոյեան ժամը 8ին

ՉՈՒԹԱԿԻ ՄԵՆԱՆՈՒԱԳ

ԿԱՏԱՐՈՂՈՒԹԵԱՄԲ

ՆԱՅԻՐԻ ՔՐԷՏԵԱՆ - ՓՈՒՉԻԿԵԱՆԻ

ԴԱՇՆԱԿԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՄԲ

ՏԷՑՎԻՏ ՀԷՅԶԻ

Բայսփըլին վրայ՝ Մոսպրթ, Պէթհովէն, Սեզար Ֆրանք, Խաչատուրեան և Մէյ-Ման:

Սիրալիր հրաւէր բոլորին

Առողջապահական

ՈՐՔԱՆ ՔՆԱՆԱՆՔ

Վաղուց արմատացած է այն համոզումը, թէ առօրեայ գործունէութիւնը չափահասի մը, որ հաւասարակշռեալ կեանք մը կ'ապրի, պէտք է ընդգրկէ երեք սացուած քներու մէջ – ութ ժամ աշխատանք, ութ ժամ հանգիստ եւ ժամանց, ութ ժամ քուն: Ասիկա, սակայն, կը պահանջէ անցեալի հետեւոր բժշկութեան եւ առնդական առողջապահութեան:

Իրականին մէջ, քունը մարդուն համար ունի կենսաբանական մեծ արժէք մը եւ չատ մը փոփոխութիւններ անհատէ անհատ, տարիքէ տարիք եւայլն: Իւրաքանչիւր անձ ունի իր սեփական քունը, որ պայմանաւորուած է չատ մը ազդակներէ, թէ՛ ներքին եւ թէ արտաքին: Սխալ է այն կարծիքը, թէ բոլոր մարդիկ անպայման պէտք է քնանան ութ ժամ:

Նոյնպէս, սխալ է չատերուն այն սովորութիւնը, որ կիրակի օրերը պէտք է անցընել քնանալով, փոխարինելու համար չաբթուան ընթացքին իրենց չամբողջացուցած քունի ութ ժամերը, որուան ըլլալով որ քունի թէ՛ չատը եւ թէ պակասը վնասակար են մարդու առողջութեան:

Քունի չափազանցումը կը պատճառէ յոգնածութեան տարօրինակ զգացում մը, Անոր կը միանան գլխացաւեր, սրտխառնուքներ եւ վատ տրամադրութիւն:

Ամբողջ օր մը, օրինակ՝ կիրակին, յատկացուած միայն քունի, երբեք չի փոխարիներ չաբթուան ընթացքին կորսուած քունի ժամերը, որովհետեւ ան մակերեսային է, ոչ կազդուրիչ:

Երկարատեւ փորձերու հիման վրայ, բժիշկները եւ հոգեբանները կ'ենթադրեն որ յանձնարարելի չէ քունի սահմանը իջեցնել հինգ ժամէն պակաս:

Քունի առաջին երկու ժամերը ամենակարեւորներն են, որովհետեւ անոնք կը ներկայացնեն խոր քունին ժամերը: Մարդուն մօտ քունի համախառն տեւողութիւնը կը բարելաւուի ըստ տարիքի:

Այսպէս, նորածինը քսան-չորս ժամուան ընթացքին կը քնանայ տասնըհինգէն տասնութ ժամ, չափահասը՝ մինչեւ ութ ժամ, իսկ ծերութեան ան կ'իջնէ վեց ժամէն նուազ:

Այլապէս, քունի առընթեր՝ երազի երեւոյթը կը ստանայ նոյնպէս, էական տարբերութիւններ:

Այսպէս, նորածինի մօտ քունի գրեթէ ամբողջ տեւողութիւնը գրաւուած է երազի երեւոյթով:

Ուղեղի հասունութեան համընթաց՝ «երազ»ի տոկոսը կը նուազի բաղդատմամբ քունի ամբողջ տեւողութեան:

Չափահասութեան, օրինակ, այս երեւոյթը մօտաւորապէս 25 առ հարիւր է, որպէսզի ծերութեան իջնէ 20 առ հարիւրէն ալ նուազ՝ քունի ամբողջ տեւողութեան ընթացքին:

ՏՔ. Զ. ՄԿՐԵԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿԱՁՄԸ

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԼԱՒԱԳՈՅՆ ՆՈՒԷՐԸ

ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայիններեր, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Զահակիր» նուիրել՝ Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն եւ բարեկամներուն, կրնան հետեւալներէն վարչութեան (հետ. 868612) ամէն առաւօտ ժամը 8ին 10 եւ (հետ. 934903) ամէն երեկոյ ժամը 4ին 9 (ի բաց առեալ Կիրակի օրերէն): իսկ Ազեքսանդրիոյ մէջ, Տիր. Միհրան Պահոյեանի (հետ. 802199 առաւօտներ. Տարեկան բաժանորդագրութիւնը սակը Ն. 700 ե.դ. (պարզ փոստով) եւ 1500 ե.դ. (օդային փոստով):

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ԶԱՀԱԿԻՐ»ի

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՅԱՌԱՋԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԹԱԹԵՐԹ

ՅԱՌԱԿԻՐ

22 ԴԵԿՏ. 1983

ԱՇԽԱՐՀԱՎԵՐՋԻ ՕՐԱՑՈՒՅՑ

Պատրաստ է. և տպագրուելիքներուն թիւը որոշելու համար կը յայտարարենք, որ ամէն ոք որ կը փափաքի ունենալ այս Օրացոյցներէն տեղեկացնեն մեզի անձամբ կամ նամակով, որպէս զի ըստ այնմ ճշդենք տպագրուելիքներուն թիւը կամ քանակը։

Աստուածաշնչական հաշիւներու եւ տուեալներու հիման վրայ, կը տեսնենք որ այս սկսելիք 1984 տարին Աչխարհավերջի աննախընթաց Մեծ Դէպքերու բացման տարին պիտի ըլլայ։ Այդ Մեծ Դէպքերը, Դանիէլի մարգարէ թեան ը. գլխուն 14րդ և 26րդ համարներուն համաձայն պիտի տեւեն 2300 օր – այսինքն չուրջ 6,5 տարի։

Այդ վեցուկէս տարիներուն մէջ կ իյնան՝

ա.- «Երկու վկաները»ուն յայտնութիւնը – Յայտնութիւն ժա. գլուխ – որոնք 1260 օր մարգարէութիւն պիտի ընեն և խօսին, աչխարհի ըլլալիք բաներուն մասին և ազդարարեն. և իշխանութիւն պիտի ունենան ամէն կերպ պատուհասներով երկիրը զարնելու քանի անգամ որ ուզեն։ Ցետոյ պիտի սպաննուին Կարմիր Գազանին կողմէ. ու բոլոր ժողովուրդները պիտի տեսնեն անոնց դիերը. որովհետեւ չպիտի թաղուին, այլ 3,5 օր երկրի երեսին պիտի մնան։ Իսկ 3,5 օրէն ետք յարութիւն պիտի առնեն ու երկինք համբառնան։

բ.- Կարմիր Գազանին աչխարհակալութիւն պիտի տրուի 42 ամիս. որմէ ետք սակայն հիմնայատակ պիտի կործանի ու առ յաւէտ պիտի բնաջնջուի Ցրտուսի կրունկին տակ, և անկէ ետք պիտի սկսի ԱՍՏԻՒԱԾՈՑ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ. որ պիտի տեւէ նախ 1000 տարի, երբ աչխարհ դրախտային չքնաղ մը պիտի վայելէ. և պատերազմ պիտի չըլլայ, հիւանդութիւնները պիտի բժշկուին, և ամէն կողմ խաղաղութիւն, բարեկեցութիւն և ուրախութիւն եւն. և հետզհետէ բազմութիւններ յարութիւն պիտի առնեն։

գ.- Այս 6,5 տարուայ չքնանին է որ տեղի պիտի ունենան Ցայտնութեան խօսած բոլոր հարուածները, և Սեծ Դէպքերը ու երկրաշարժները, որոնց ընթացքին մարդկութեան երկու երրորդը, այսինքն չուրջ 2500 միլիոն մարդ պիտի մեռնի, և մէկ երրորդը պիտի մնայ. այսինքն չուրջ 1200 միլիոն մարդ պիտի մնայ, որոնք կրակէ անցած պէս պիտի ըլլան, Զաքարիա ժգ. 8,9ի խօսքերուն համաձայն։

Օրացոյցները երկու չափով են և կը բաղկանան՝ վերի կէսը Խորհրդանկարէ մը, իսկ վարի կէսը Օրացոյցին 12 ամիսներուն թերթերէն։ Իւրաքանչիւր օրուան թիւին ներքեւ Աստուածաշունչի Խօսքերէն Խօսք մը կայ։ Իսկ Խորհրդանկարին բացատրութիւնը Օրացոյցին հետ է. և Օրացոյցին թերթերուն եռեւի կողմերը կան չահեկան գրութիւններ։

Այս Օրացոյցները Աստուածաշնչական ըլլալուն, մարդկային ծոներ չեն արձանագրուած, այլ մէյն Աստուծոյ ծոները Զատիկ, Տաղաւարահարաց։

Օրացոյցին մեծ չափը 50×35 c.m. է վերի խորհրդանկարը, և նոյնքան ալ վարի մասին թուղթերը։ Իսկ

Փոքր չափը՝ խորհրդանկարը 35×25 c.m. և նոյն մեծութեամբ ալ վարի թուղթերը։ Իսկ գինը արժանէն աւելի պակաս, մեծը 1 ոսկի, փոքրը 50 գր.։

Ապսպրանքները պէտք է ըլլան մինչեւ 28 Դեկտեմբեր 1983։

Մեր հասցէն է.-
Արա Սեւյոնքեան — Ara Sevhonkian
15 Chareh Youssef el Guindi, 1er étage
Bab-el Louk — Cairo

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Ուրբաթ, 30 Դեկտեմբեր 1983, կ է.ժամը 4.30-ին

Պասէք - Պոլի Աղջկանց Բարեկամական Մրցում

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ բցդգիմ «ՄԵՐ ՏԸ ՏԻՈ» ՎՐԺԻ

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐի Մարզադաշտին վրայ

Սիրալիր հրաւէր բոլորին

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 ե.Դ.	—
Սուտանի «	300 Ս.Դ.	400 Ս.Դ.
Լիբանանի «	—	30 Լ.Ո
Սուրիոյ «	—	35 Ս Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար

ՅԱՐԳԱՆՈՑՈՒՄՆԵՐ

(ԵԳԻՊՏԱՑԱԿԱՆ ՈՍԿԻՈՎ)

Իրենց սիրեցեալ քրոջ և հօրաքրոջ՝ ողբ. Շաքէ Ալիքսանեան – Եաղճեանի մահուան Ա. տարելիցին առթիւ, իրենց ծնողաց և մեծ ծնողաց ողբք. Իսկուհի և Կոստան Ալիքսանեանի, իրենց եղբօր և հօրեղբօր՝ ողբ. Արամ Ալիքսանեանի, իրենց քրոջ և հօրաքրոջ՝ ողբ. Մարի Ալիքսանեան – Զօլաքեանի, ինչպէս նաեւ իրենց համայն ննջեցեալներուն յիշատակին Տէր և Տիկին Օննիկ Ալիքսանեան և զաւակունք և Տէր և Տիկին Յակոբ Ալիքսանեան և զաւակունք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	30
«Արեւ»ին	30
Հայ Դեզ. Միութեան	20
Կոկանեան Սրահին	20
Գահիրէի Աղքատախնամին	20
«Զահակիր»ին	20

Այրի Տիկին Վրէժուհի Սաքաֆեան իր սիրելի տաքրոջ տղուն Պր. Վռամ Սարաֆեանի ընդ Օր. Այտա Տէմիրճեանի (Լոս Անճելըս) ամուսնութեան ուրախ առթիւ, փոխան չնորհաւորական հեռագրի կը նուիրէ.

Հայկական Ընթերցասրահին	5
«Զահակիր»ին	5

Տոքթ. եւ Տիկին Արեգ Օհաննէսեաններու դստրիկով մը բախտաւորուելնուն ուրախ առթիւ կը նուիրեն.

Մեծմայրը՝ Տիկին Շաքէ Օհաննէսեան	
«Արեւ»ին	5
«Զահակիր»ին	5
Հօրաքոյրը՝ Տէր եւ Տիկին Վահան եւ Անի Զէյճէնեան	
«Արեւ»ին	5
«Զահակիր»ին	5

Հ.Մ.Ը.Մ. - ՆՈՒՊԱՐԻՆ
(ԱՂԵՔՍ.)

Ողբ. Տիկին Սիբանոյշ Վարժապետեանի մահուան տխուր առթիւ, վանդ ցաւակցութեան Տիկին Մարի Զօլաքեան կը նուիրէ 10 եգ. ոսկի։

ԱՂԵՔՍ Հ Մ Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ

Ողբ. Տիկին Սիբանոյշ Վարժապետեանի մահուան տխուր առթիւ, Տէր Յովհաննէս Զօրլեան եւ դուստրը Լիւսի կը նուիրեն 5 եգ. ոսկի։

ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿԱՒԱՆԵԱՆ

ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՎԱՐԱՆԱՑԵՂԻՆ ՆԻՒԹԵՐԻՒ ՑՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՆՆԷՍԵԱՆ

ԲԱՌԵՐՈՎ ԲԱՅԱՍՏՐԱԿԱՆԸ ԽԻՍՏ ԴԻՐԻՄԲԵՐՆԵՐԻ ԱՌԱՏ ՀՈՍԱՆԻՔՆԵՐ — ԱՁԺԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ

- ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՊԱՆՈՒԹԻՒՆ
- ԱՄԷՆԷՆ ՏՈԿՈՒՆԸ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՒՆ

768 էջ 50 Լիր. Ոսկի

Հրատարակութիւնը Հ.Ե.Դ.Ն.Լիպանի Եղբայրներուն

Տպուած Presses Universelles Beirut St. Hilaire Lebanon Tel. 220510-240870

ՓՆՏՐԵԼ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏ և ՀԱԼԵՔԻ ՊԱՏՎԱՒՈՒԱՌՆԵՐՈՒՆ ՄՕՏ

«Զահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու բըղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ԵՐԵՒԱՆ
Է.295-69 ՊԵՅՐՈՒԹ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԳԱՀԻՐԷ

Հինգշաբթի, 22 Դեկտեմբեր 1983, կ.է. ժամը 9ին

ԹԵԹԵՒ ՃԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

ՋՈՒԿ, ԳԵՏՆԱԽՆՁՈՐ ՓԻԱՋ ԱՂՑԱՆ ԵՒ ՊՏՈՒՂ

Հինգշաբթի, 29 Դեկտեմբեր 1983, կ.է ժամը 9ին

ՀԱՄՊԵՐԿԸՐ, ՓԻԼԱՒ, ԱՂՑԱՆ ԵՒ ԱՆՈՒՇԵՂԷՆ

Պատրաստուած Սրահին Տիկիններուն կողմէ

Անդամներն ու համակիրները սիրով կը հրաւիրուին

ՇԱԲԱԹ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ 1984, Կ.Է. ԺԱՄԸ 7ԻՆ

ԱՄԱՆՈՐԻ ԵՒ

Ս. ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻՒ

ՏՕՆԱԾԱՌ

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՇԱՐԱԿԱՆԿԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ՄԱՍՆԱՒՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

Կաղանդ Պապային նամակը պատրաստուիլ է փոխադրութեան համար

ԾԱՆՕԹ.- Այն ծնողները որոնք կը փափաքին որ իրենց փոքրիկները ելոյթ ունենան սոյն հանդէսին, թող բարեհաճին նախապէս տեղեկացնել կազմակերպիչ Մարմնին, դիմելով Ընթերցասրահ ամէն երեկոյ ժամը 8-10 (Հեռ.934908)։

ՇԱԲԱԹ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ 1984, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 9.30ԻՆ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

Cairo-Sheraton Hotel ի «Saladin» Պարասրահին Մէջ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՇԵՐՈՒ ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

(Մանրամասնութիւնները մօս օրէն)

Կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչաձեւել

ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Հայկական Ընթերցասրահի տարեկան անդամական ընդհ. ժողովը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 12 Յունուար 1984, կ.է. ժամը 8.30ին, սրահիս մէջ։

ՕՐԱԿԱՐԳ.-

1.- Ընթերցում և վաւերացում նախորդ ընդհ. ժողովի տեղեկագրութեան։

2.- Ընթերցում վարչութեան տարեկան (1-7-82էն 30-6-83) բարոյական համապատասխանութեան։

3.- Ընթերցում և վաւերացում տարեկան (1-7-82-էն 30-6-83) նիւթական հաշուեկշիռին։

4.- Ընթերցում հաշուեքննիչի տեղեկագրին։

5.- Ընտրութիւն հաշուեքննիչի։

6.- 1983-84 տարեշրջանի պիւտճէի վաւերացում։

7.- Առաջարկներ և թելադրութիւններ։

ԾԱՆՕԹ.- Վերոյիշեալ ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային, ժողովը կը յետաձգուի մէկ ժամով, որմէ ետք ժողովը օրինաւոր կը նկատուի։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ

1984 ՏԱՐՈՒՈՑ «ԵՐԵՒԱՆ» ՊԱՏԻ ՕՐԱՑՈՑՑԸ

(41ՐԴ ՏԱՐԻ)

ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒԱԾ ՎԱՂԳԷՆ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՒ Ս. ԷՋՄԻԱԾՆԱՅ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՈՍԿԵԱՅ ԽԱՉԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԳՈՒՆԱՒՈՐ ԵՒ ԳԵՂԱՏԻՊ ՆԿԱՐՆԵՐՈՎ։

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ՝ Ն. ԵՒ Հ. ՍԻՄՈՆԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ

Ունենալու համար դիմել Սրահ՝ ամէն երեկոյ կամ հեռ. 934908։

Աղեքսանդրիոյ մէջ դիմել Պր. Միքաս Պանտոյեանի, հեռ. 802199։

686

ՁԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.ع.م - ت ٩٣٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيرد بيان (بالايان)
TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B.P. 2111 Le Caire (R.A.U.) - Tél. 934908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Տ.րատնատէր — Ա.ՑՏԱ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՄԱՐԳԻՍ ՊԱԼԱՆԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 954 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 29 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1983 | ՀԱՅՏ ՉԵՌՒԲԼ 5 ԵԳ ԴՒԿ. | ٢٩ دیسمبر ١٩٨٣ ـ الخميس ٩٥٤ ـ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ՕՁՍԵՐՈՎ ԼԻ

Տարի մը եւս բոլորեցին համայն աշխարհի ժողովուրդները:

Տարի մը եւս ամօթ ապրեցաւ խռովայոյզ եւ դժուարութիւններով լի կեանք մը, տարի մը եւս ամօթ սպասեցին աւելի լաւ օրերու եւ այսօր նոր տարուան սեմին, ամէնքը նոր յոյսերով եւ ցանկութիւններով կ'ուզեն դիմաւորել կեանքի նոր շրջան մը, խաղաղութեամբ, սիրով եւ եղբայրութեամբ լի կեանքի նոր անկիւնադարձ մը:

Գիտութեան յառաջխաղացքը իր իսկական արժէքին ու բարձրութեանը պիտի հասնի, երբ երկրագունդիս վրայ ապրող մարդ էակը շարունակէ մնալ ստրկութեան եւ գերութեան մէջ: Ի՞նչ փոյթ երբ մարդիկ կ'ուզեն եւ կրնան նուաճել Յոյնիսկ մոլորակները, երբ իրենց կողմին, իրենց շուրջը տակաւին կը տիրէ տառապանք, երբ ռումբեր կը տեղան խաղաղ մարդկանց գլխին, երբ մարդիկ կ'ուզեն շահագործել իրենց նմանները եւ երբ եսամոլութիւնը հասած իր գագաթնակէտին՝ ամէն վայրկեան կը մղէ մարդերը պայմարելու իրենց նմաններուն դէմ, ոչնչացնելու իրենց նմանները:

Նոր տարին թող սիրոյ եւ համերաշխութեան յոյս ներշնչէ բոլորին, զգաստութեան եւ իրարահասկացողութեան բերէ աշխարհիս բոլոր ժողովուրդները, եղբայրութիւն եւ խաղաղութիւն հասցնէ մարդոց հոգիներէն ներս, որպէս զի մարդը ապրի իբրեւ մարդ, ապրի խաղաղ մտքով, խաղաղ հոգիով եւ խաղաղ սրտով:

Թող Նոր տարին ուժն ու կարողութիւնը աւելցնէ եգիպտոսի Արաբական Հանրապետութեան դեկավարներուն եւ ի մասնաւորի անոր առաջնորդին՝ Նախագահ Մոհամէտ Հոսնի Մուպարաքին, որպէս զի իրագործէ արաբ ժողովուրդին վսեմ առաջադրանքները:

Նոր տարին արաբ ժողովուրդին թող վերադարձնէ իրմէ բռնագրաւուած հողերը: Թող վերջ գտնէ Լիբանանի եղբայրասպան պատերազմը, նախայարձակ Իսրայէլը պէտք է անյապաղ պարպէ Լիբանանն ու արաբական բռնագրաւեալ հողերը, թող վերջ գտնէ Իրաքի եւ Պարսկաստանի միջեւ պատերազմը եւ ամէնէ վասն մարդկութեան եւ ժողովուրդներու բարօրութեան եւ աշխարհի խաղաղութեան:

Հայ ժողովուրդին համար ալ նուիրական պարտականութիւն պէտք է դառնայ Նոր Տարիին փոխանցել իր իրաւունքներուն վերստացման արդար դատի հետապնդումը, մինչեւ վերջնական յաղթանակ:

Նոր Տարուան առթիւ հայութեան ցանկութիւնը թող ըլլայ տեսնել հայ ժողովուրդին եւ հայ եկեղեցիին միասնականութեան իրականացումը, որուն համար անհրաժեշտ է բոլորիս աշխատանքը, անվերապահ աշխատանքը:

Այդ միասնականութեամբ է միայն, որ աշխարհացրիւ հայութիւնը կրնայ առաւել եւս տոկալ ու պահպանել իր գոյութիւնը, մինչեւ այն օրը՝ երբ բոլորը միասին կարողանան հաւաքուիլ մէկ եղիքի տակ, հայրենի սուրբ երդիքին ներքեւ:

Թող Նոր տարին ուժ եւ կարողութիւն տայ սփիւռահայութեան, զօրաւոր կերպով կարենալ դիմագրաւելու ձուլման եւ օտարացման վտանգին: Նոր տարուան առթիւ հայրենասիրական ջերմ զգացումներով լի սփիւռահայը կ'ողջունէ իր մայր հայրենիքը եւ կը մաղթէ լաւագոյն յաջողութիւններ իր հարազատներուն:

Վերջապէս Նոր տարին թող վանէ մարդկանց հոգիներէն չարիքն ու թշնամութիւնը: Այս ատեն է միայն, որ նոր տարիները բոլորին համար կ'ըլլան ցանկալի, երջանկաբեր եւ այն ատեն միայն տարին կը դառնայ ՆՈՐ:

Այս բարի բաղձանքներով է որ կ'ուզենք դիմաւորել Նոր տարին, երկրագունդիս բոլոր ժողովուրդներուն եւ համայն մարդկութեան համար:

ՍՓԻՒՌՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒՔԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԷԻ
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ՝

«ՁԱՀԱԿԻՐ»Ի ԼՈՅՍ ԸՆԾԱՅՄԱՆ 35-ԱՄԵԱԿԻ ԵՒ ՆՈՐ ՇՐՋԱՆԻ ՔՍԱՆԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՆԵՐՈՎ

Երեւան, 9-12-1983

«ՁԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ
ՅԱՐԳԱՐԺԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

Սրտանց շնորհաւորում ենք «Ձահակիր» շաբաթաթերթի լոյս ընծայման 35-ամեակը եւ նրա նոր շրջանի քսանամեակը:

Իր գոյութեան առաջին իսկ օրերից «Ձահակիր»ը եղել է սփիւռքահայ հայրենասիրական մամուլի առաջապահ միաւորներից մէկը, անվարան կանգնել է Սովետական Հայաստանի կողքին, ընթերցողներին հասցրել պայծառ ճշմարտութիւնը հայրենի լոյս աշխարհ իրականութեան, հայրենաշէն ժողովրդի ստեղծագործական յաջողութիւնների, նրա վիթխարի ձեռքբերումների մասին: Հայրենիքի տարեդարձներին, երեւանում տեղի ունեցած յոբելեանական հանդիսութիւններին նուիրուած «Ձահակիր»ի համարները հանդիսանում են պայծառ էջեր թերթի տարեգրութեան մէջ:

Շաբաթաթերթը իր էջերում վառ է պահել հայրենասիրութեան, ժողովուրդների բարեկամութեան եւ եղբայրութեան, խաղաղութեան ջահը, հանդիսացել հայրենիք - սփիւռք կապերի սերտացմանն ու խորացմանը նպաստող կամուրջներից մէկը:

«Ձահակիր»ին ցանկանում ենք երկարակեցութիւն: Թող այսուհետեւ եւս նրա էջերում հետեւողականօրէն արտացոլուեն արտերկրի մեր հայութեան հայրենասիրութիւնը, յանուն իր ինքնութեան մղած պայքարը, և նա միշտ շարունակի իր ձայնը բարձրացնել յանուն խաղաղութեան:

Կոմիտէի Նախագահ՝
Վ. ՀԱՄԱՍՏՊԵԱՆ

ՆՈՐ ՏԱՐԻ

Վառ յոյսերով, երազներով գալիս ես դու՝ նոր տարի,
Մեր դռները բաց են քո դէմ, հեզ հուշով տուն արի,
Թող քո ճամբին հզօրանայ, յաւերժանայ ժամ առ ժամ
Խաղաղութիւնն աշխարհի:

Թող հայրենի լոյսերը մեր վարարելով ծովանան,
Ոսկեհատիկ բերքով լցուեն մեր ամբարներն անսահման,
Թող նորակերտ շէնքերը մեր կամարներով գեղազարդ
Մինչեւ երկինք բարձրանան:

Թող մանուկները բոլբոջեն ինչ ծաղիկը ծաղկոցում,
Մայրերը թող միայն տեսնեն երջանկութիւն ու ցնծում,
Ջահելները թող դատարկեն բաժակները վայելքի՝
Կեանքով, սիրով լեփ - լեցուն:

Թող մարդ բառը յաւերժ հնչի ամէն բանից սուրբ ու թանկ,
Երկրագնդում մարդ չմնայ սիրակալի լծի տակ,
Աշխարհը թող վայելի նա, ով կերտում է, կառուցում,
Ով սիրում է աշխատանք:

Նաւերը մեր՝ տիեզերքի հեռուները թող սուրուն,
Լուսինը թող կայան դառնայ անչէջ փարոսը վրան,
Թող քո օրով, մեր հանճարով բացուի ճամբան փառաւոր
Դէպի Մարսն ու Վեներան:

Թող վերանան, չնչուեն ընդմիշտ զէնքերն ահեղ կործանման,
Եղբայրօրէն թող հաշտ ապրեն ժողովուրդները համայն,
Եւ ամենուր հնչի, կանչի ազատութեան հիմնը սուրբ,
Շէն ու ոստան լինանան:

Թող պանդուխտները տուն դառնան, վառեն օջախը մարած,
Թող խնդութեան երգեր հիւսեն հանդուր, հովիւ, գառնարած,
Պոետները թող ներբողեն մոլորակներ գրոհող
Խիզախներին փառապանծ:

Թող սեւ ամպերը փարատուեն, լինի արեւ ու գարուն:
Արեւի տակ էլ չթափուի ո՛չ արտասուք, ո՛չ արիւն,
Թող ամէն սիրտ տենչ ունենայ, ե՛ւ երազան, ե՛ւ ճգտում
Ցոյսով, լոյսով վարարուն:

ՍԱՐՄԷՆ

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻՒ

ՁԱՀԱԿԻՐ

ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ ԻՐ ԲԱԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԵՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ, ՄԱՂԹԵԼՈՎ ԱՆՈՆՑ ԱՄԱՊԱՏՈՒԹԻՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ

ԱԿՆԱՐԿ

ԿԱՂԱՆԴ

Ահա կրկին կը գտնուինք Նոր Տարւոյ մը սեմին: Նոյն հինի սա անհեթեթ գաղափարը կրկին կը պաշարէ մեր միտքը, ու կը մղէ մեզ պարտադրական խոկումներու:

Ի՞նչ կ'ուզէք որ փոխուի յանկարծ, ալքի մը մէկ անձնական յառաջխաղացքէն, որ նորը կը կապէ հինին, և կամ հինը կը բաժնէ նորէն: Եւ սակայն մենք բոլորս, ընդունինք թէ չընդունինք, դարձեալ տղայական յոյս մը կը կապենք այդ երկվայրկեանին, ուր թուական մը ընդմիշտ կը թաղուի դարերու խորը, իր տեղը թողլով նորին: Ու կը խորհինք որ, թերեւս ա եկուորը, բան մը պիտի փոխէ մեր կեանքին կամ աշխարհի ընթացքին մէջ:

Այո՛, այդպէս կը խորհինք, այդպէս կը յուսանք, մեծով պզտիկով, ընդունինք թէ չընդունինք: Եւ սակայն եթէ սանկ յետադարձ ակնարկ մը նետենք մեր եւ, պիտի հաստատենք որ այդպէս էին բոլոր անցնող թուականները, այդպէս յուսացինք լաւագոյն վաղորդայններու, այդպէս, սպասեցինք աւելի պայծառ օրերու, բայց... ոչ նորը մոռցնել տուաւ հինը, ոչ ալ հինը ափսոսանք մը թողուց մեզի, բացի անցեալ ըլլալու իր դառնանոյշ յիշատակէն:

Այսօր կրկին, կեցած սա 1984ի սեմին, անցնողէն կը պահենք սիրելի և արժէքաւոր պէմքեր կորսնցուցած ըլլալու դառնութիւնը միայն, և աւելցնենք որ կարծես իր զեկը կորսնցուցած աշխարհի մը մատակարարը:

Մաղթելով որ գալիք տարի յուսադրիչ ըլլայ, սիրելի ընթերցողներ ձեզի անհատապէս, հաւաքաբար, և աւելի լաւ ապագայի մը հեռանկարը պարզելի այլեւս սա խռովեալ մոլորակին որ աշխարհ կը կոչուի:

Շնորհաւոր Նոր Տարի ու բարի կաղանդ:

Ա Ր Ա Ն

687

Հայրենի Ափխարշ

ՈՒԺԻ, ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ, ՋԱՀԵԼՈՒԹԵԱՆ ՏՕՆ

Մարզահամերգային հա-մալիրում՝ Սովետական Հայաս-տանի մայրաքաղաքի արդէն տեսարժան դարձած այդ հիա-ճալի շինութիւնում, Նոյեմ-բերի 19ին թատերայնացուած մասսայական մարզատօն անց-կացուեց: Տօնին մասնակցում էին աճուռանի մարզիկներ, սփոռքի վերերաններ, կամաւոր մարզական ընկերութիւնների եւ գերատեսչութիւնների, մար-զադպրոցների սաներ:

Հանդիսականները ջերմո-րէն ողջունեցին Եուրի Վար-դանեանին, Եուրի Սարգսեա-նին, Օգսէն Միրզոյեանին՝ մեր երեք դիւցազուններին, որոնք ՍՍՀՄ-ի ծանրամարտի հաւա-քականի կազմում փայլուն հանդէս եկան աշխարհի եւ Եւրոպայի վերջերս Մոսկըւա-յում կայացած առաջնութիւ-նում, Բենուր Փաշայեանին, որը կրկին ապացուցեց, որ աշխարհում իր հաւասարը չու-նի դասական ըմբշամարտի մրցումներում, «Քիւրեղեայ մարմնամարզիկ» Արթուր Յա-կոբեանին, որը աշխարհի ա-ռաջնութիւնից վերադարձաւ բոլոր արժէքների մեծալներով, Դաւիթ Համբարձումեանին, որը երկրորդ անգամ յաղթեց ջրա-ցատկի Եւրոպայի առաջնու-թիւնում, միջազգային գրոս-մայստեր Ռաֆայէլ Վահանեա-նին, որի վերջին ելոյթները, իսճճաթիպ խաղառնը արժանի ճանաչում են գտել եւ վստա-հութիւն են ներշնչում, որ նրա գլխաւոր յաջողութիւնները դեռ առջեւում են, Զինաիդա Սի-մոնեանին, որի դիպուկ հրա-գութեանը կարող են նախանձել աշխարհի լաւագոյն ճեա-ճառուններ:

Բեմահարթակի վրայ են հանրապետութեան մարզական երեք սերունդների ներկայա-ցուցիչները: Նրանց թում են հայկական մարզարուեստի վե-թերաններ, օլիմպիական չեմ-պիոններ Հրանդ Շահինեանը, Վլատիմիր Ենգիպարեանը, Ալ-պերթ Ազարեանը, Իգոր Նովի-կովը:

Հաւաքուածները ծափա-հարում են ՍՍՀՄ ժողովուրդ-ների ամառային 8-րդ սպար-տակիադայի չեմպիոններին ու մրցանակակիրներին, ինչպէս նաեւ մարզիկների ապագայ ներքափոխին:

Ջերմ խօսքերով մարզիկ-ներին դիմաց օլիմպիական չեմպիոն, ՍՍՀՄ սփոռքի վաս-տակաւոր վարպետ Հրանդ Շա-հինեանը: Նա շնորհակալու-թիւն յայտնեց բոլոր նրա՛ց, ովքեր պատուով էին հանդէս եկել անցած համաշխարհային ու եւրոպական առաջնութիւ-ներում, եւ նրանց մաղթեց նորանոր յաջողութիւններ ի փառս սովետական սփոռքի:

ՀԼԿԵՄ կենտրոնի առա-ջին քարտուղար Ա. Թոփուզ-եանը նշեց, որ հանրապետու-թեան առաջատար մարզիկների, մեր հիանալի չեմպիոնների օրինակը դաստիարակչական մեծ նշանակութիւն ունի Սո-վետական Հայաստանի ամբողջ երիտասարդութեան համար: Նա հրապարակեց Հայաստանի փառաբաշխուած մարզիկներին, աշխարհի չեմպիոններին «Մար-

ԵՈՒՐԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ

զական արիութեան» կրծքա-նշանով պարգեւատրելու մասին ՀամԼԿԵՄ կենտրոնի որոշումը եւ նրանց յանձնեց պատուոյ նշանները:

Մարզիկների անունից Մոսկուայի օլիմպիադայի յաղ-թող, աշխարհի վեցակի չեմ-պիոն Եուրի Վարդանեանը հանրապետութեան կուսակցու-թեանն ու կառավարութեանը սրտագին շնորհակալութիւն յայտնեց սփոռքի զարգացմանը, աշխատաւորների ֆիզիկական դաստիարակութեանը ցոյց տրուող մեծ ուշադրութեան, մարզիկների նկատմամբ ամէն-օրեայ հոգատարութեան համար:

Հայաստանի լենինեան կոմերիտմիութեան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Աւա-վայիս Սահակեանը երիտասար-դութեանը մաղթեց այսուհետեւ էլ բարձր պարզել հանրապե-տութեան մարզական նուաճում-ների դրօշը:

Տեղի ունեցած թատերայ-նացուած մասսայական մեծ մարզատօնին (գլխաւոր ռեժի-սոր՝ Հայկական ՍՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Հրաչեայ Աւուղեան, գլխաւոր պարու-սոյց՝ Հայկական ՍՍՀ ժողովըր-դական արթիստ Վանուշ Խա-նամիրեան) մասնակցում էին գեղարուեստական լաւագոյն կոլեկտիվներ, արուեստի վար-պետներ.

Տօնին, որն անցաւ մեծ յաջողութեամբ, ներկայ էին ընկ. ընկ. Կ.Ս. Դեմիրճեանը, Բ.Ե. Սարգիսովը, Գ.Ն Ա-տրէեը, Ս.Ս. Պետրոսեանը, Գ.Ա. Մարտիրոսեանը, Լ.Գ. Սահակեանը: *(Արմենփրէս)*



ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՆԿԱՐ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏ

ԼԻԼԻ ԹԻԹԻՆՃԵԱՆ

ԿԸ ՑՈՒՑԱԴՐԷ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Համբաւբուխեանս ուղղուած հրաւէրէ մը հաճոյքով կը տեղե-կանանք որ յառաջիկայ 2 Յունե-ար 1984, Երկուշաբթի երե-կոյեան ժամը 8ին, Հայ Գեղ. Մ-ութեան «Թէքէեան սրահ»ին մէջ բացումը տեղի պիտի ունենայ՝ Լիբանանահայ տաղանդաւոր նկարչուհի Տիկին Լիլի Թիւ-թիւնճեանի գործերու ցուցահան-դէսին, նախաձեռնութեամբ Հայ Գեղարուեստասիրաց Մ-ութեան և հովանաւորութեամբ Թեմիս բա-րեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Զինչինեանի:

Նախկին եգիպտահայ, Տիկին Լիլի Թիւթիւնճեան դուստրն է համայնքիս սիրուած և բարեսէր, Ազգային Բարերար Տիար Աւետիս Ն. Զագըճեանի:

Ցուցահանդէսը բաց պիտի մնայ նոյն երեքշաբթի, 3 Յունե-ար 1984; երեկոյեան ժամը 7-10:

Սրտանց յաջողութիւն կը մաղթենք մեր արուեստագիտու-հիին:

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԴՐՈՆ - ՀԵԼԻՈՊՈԼԻՍ

Չորեքշաբթի, 4 Յունուար 1984, երեկոյեան ժամը 8ին

ՋՈՒԹԱԿԻ ՄԵՆԱՆՈՒԱԳ

ԿԱՏԱՐՈՂՈՒԹԵԱՄԲ

ՆԱՅԻՐԻ ՔՐԷՏԵԱՆ - ՓՈՒՉԻԿԵԱՆԻ

ԴԱՇՆԱԿԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՄԲ

ՏԷՑՎԻՏ ՀԷՅՋԻ

Յայտգիրին վրայ՝ Մոցարթ, Պեթհովէն, Մեզար Ֆրանք, Խա-չատուրեան և Մէն-Սան:

Սիրալիր հրաւէր բոլորին

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍ. ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏՆԵՐՈՒ ԵՒ ԳՐԱԳԷՏՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆ

(ԱԹԵԼԻԷ)

6, ՎԻՔԹՕՐ ՊԱՍԻԼԻ ՓՈՂՈՑ

Կիրակի, 8 Յունուար 1984, կ.Ե. ժամը 6.00-ին

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՀՐԱՄ ԹՕՈՒՈՒՆԵԱՆԻ

ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ ԱՐՁԱՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

ՍԱՐԳԻՍ ԹՕՈՒՈՒՆԵԱՆ

ԿԸ ՆԵՐԿԱՑԱՑՆԷ ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԱԹԵԼԻԷԻ ՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Սիրալիր հրաւէր բոլորին

ՀԱՅ ԱՐԹԻՍԹՆԵՐԻ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

Ռիկա (Արմենփրէսի յատուկ թղթակիցները Ա. Ռոզելիեզ, Վ. Սանթրեան): Լաթվիայի մայրա-քաղաքում յաջողութեամբ սկըս-ուեցին Հայաստանի պետական ա-կադեմիական երգչախմբի հիւ-րախաղերը: Պետական համալսա-րանի մեծ դահլիճում կայացած առաջին համերգում վաստակաւոր կոլեկտիվը կատարեց կոմիտասի ժողովրդական երգերի երկու շարք, Մակար Եկմալեանի և Բարսեղ Կանաչեանի երգերը, հա-մալսարհայրն դասական ստեղ-ծագործութիւններ: Երգչախմբի գեղարուեստական ղեկավար և գլխաւոր դիրիժոր ՍՍՀՄ ժողովըր-դական արթիստ, ՍՍՀՄ եւ Հայ-կական ՍՍՀ պետական մրցանակ-ների դափնեկիր Յովհաննէս Զե-քիճեանի համար այդ ելոյթը կրկնակի ուրախալի իրադարձու-թիւն էր. քանի տարի առաջ հենց այս դահլիճում էր նա սկսել իր առաջին համերգային շրջագայու-թիւնը երկրի հանրապետութիւն-ներում: Այդ ժամանակուանից ի վեր կոլեկտիվը բազմիցս հիւրա-խաղեր է ունեցել Լաթվիայում, ելոյթներ ունեցել Մերձպալթի-կայի քոլոր լաւագոյն համերգա-սրահներում: Սերտ համագործակ-ցութիւն է հաստատուել ակադե-միական երգչախմբի եւ Լաթ-վիական ՍՍՀ պետական սիմֆոնիկ նուագախմբի, Լաթվիայի Ֆիլ-հարմոնիայի մենակատարների միջեւ:

Հայկական երգչախումբը ինձ միշտ ապշեցնում է գոյների հարստութեամբ, յղկուած վարպե-տութեամբ, – ասաց լատիշ ան-ւանի կոմպոզիտոր, ՍՍՀՄ ժո-ղովրդական արթիստ Ալվիդ Ժի-լինսկիսը: – Ազգային կոլորիտը, ժողովրդական աւանդոյթների ուժը առանձնապէս վառ են դրսե-ւորուում Կոմիտասի, միւս հայ դասականների ստեղծագործու-թիւնները կատարելիս: Ուզում եմ նշել գլխաւոր դիրիժորի վիր-դիւօզութիւնը, փայլուն տաղան-դը, բոլոր երգիչների ստեղծա-գործական նուիրուածութիւնը: Ի-րենց վարդապետութեամբ աչքի ըն-կան մենակատարներ Նինա Յա-կոբեանը և Ալպերթ Խաչատրեա-նը, կոնցերտմայստեր Սեդրակ Երկանեանը:

– Հիւրերը հիանալի բացա-յայտեցին, ճշգրիտ կերպով ուն-կընդիրներին հաղորդեցին հայ երաժշտութեան ինքնատիպու-թիւնը, որի նկատմամբ լիթվացի արուեստասէրները վաղուց խոր հետաքրքրութիւն են տածում, – նշեց երաժշտագէտ և կոմպոզի-տոր, Լաթվիական ՍՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Օլգերտ Դրավինիսը: – Հայ և լատիշ երաժշտական գործիչների կապերը ծնունդ են առել դեռես անցեալ դարում, երբ մեր դասականները՝ Մակար Եկմալեանը եւ Եաղեպ Վիտոլսը Փեթերբուրգի կոնսեր-վատորիայում միասին դասեր էին առնում Նիքոլայ Ռիմսկի – Կորսակովից: Անձամբ ինձ համար հայ երաժշտական մշակոյթը ա-ռանձնապէս սրտամօտ է դարձել այն պատճառով, որ ես քանի եմ ունեցել լենինկրատի ասպիրան-տուրան աւարտել փրոֆեսէօր Գէօրգի Տիգրանովի ղեկավարու-թեամբ: Ինձ միշտ ուրախացնում են պետական ակադեմիական երգ-չախմբի ստեղծագործութիւնը, նրա ղեկավար Յովհաննէս Զեքիճ-եանի հսկայական տաղանդը:

Ջերմ ծափահարութիւննե-րով, վարդի փնջերով էին ունկա-ցիները իրենց չնորհակալութիւնը յայտնում գլխաւոր դիրիժոր Յով-հաննէս Զեքիճեանին, մենակա-տարներին ու բոլոր երգիչներին: Երեւանցի հիւրերին իրենց մօտ հրաւիրեցին Ելգավայի երաժշտա-կան ուսումնարանի սովորողներն ու դաստատուները: Ռիկացի հան-դիսականները հետաքրքրութեամբ են սպասում վաստակաւոր կոլեկ-տիվի յաջորդ համերգին, որտեղ կը հնչի Ռոսինիի աշխարհահռչակ «Մտաբատ մատերը»: Ակադեմիա-կան երգչախմբի նոր ծրագիրը կը ձայնագրուի լաթվիական հե-ռուստատեսութիւնում:

ԱՅԴ ԾԱՌԸ ՉԷ ՄԵՌԱԾ

ԵԴՈՒԱՐԴ ՍԻՄՔԷՇԵԱՆ

Երէկ կը տեսակցէի սկեպտիկ և թունաւորուած հոգիի մը հետ, թչնամի գեղեցկութեան, բանաստեղծութեան, անմահ երազի մը իրականութեան: Ցնչեցուցի իրեն՝ թէ վաղը Կաղանդ է, և լոյսերով, մոմերով պիտի պսպղայ նորէն յաւերժութեան Ծառը, սերունդներու կեանքը յարութիւն պիտի առնէ անոր մշտադալար ոտերուն առջեւ, անոր գուրգուրոտ հովանիին տակ: Ըսի տակաւին՝ թէ այդ ծառը իրարու կը պակէ հողը և մեր հոգին, հողէն կը ժայթքի և կու գայ բնակիլ մեր էութեան մէջ:

Ան չէր լսեր զիս, աչքերուն մէջ ատելութեան կայծեր կը բռնկէին, ծաղրանքի ժպիտ մը կը գալարէր ցամքած իր դէմքը:

– Այդ ծառը մեռած է – մռընտաց յանկարծ, – անկենդան և փչրուած խամաճիկ մըն է, և դուք ի զուր ծախ կը զարնէք այդ կուռքին առջեւ, անոր կ'ապաւինիք և կէս գիշերին զայն կ'ողջունէք խնկահոտ մազթանքներով: Սուտ մըն է ան, մարդիկ զայն հիւսած են իրենց երեւակայութեան մէջ և բեհեզներով զարդարած են զայն, իրենք զիրենք աւելի լաւ խաբելու համար:

Իրեն լսի թէ ծառը սէր է, որ կը վերապրի փոթորիկէն ու իր գթութիւնը կը տարածէ մարդոց թչուառութեան վրայ, խաղաղութիւն կը բաշխէ մեր ցաւերուն ու վէրքերուն, և մեզ կ'ամփոփէ իր նահապետական ստուերին տակ: Անկեղծութեան ձայնն է ան, որ կը հնչէ գիշերային անձկութեան մէջ:

– Այդ ծառը խորհրդանիշն է ձեր մոլորանքին, – առարկեց նորէն անհաւատը,– իրմէ փրկուեցիք կ'ակնկալէք ձեր վհատութեան ժամերուն, եւ ան պատրանքէ պատրանք կը տանի ձեզ ու կը խնդայ ձեր կործանումին վրայ, ձեր աչքերուն դէմ կը ցցէ տառապանքի խաչափայտը, եւ ձեզ հրապուրելէ ետք կը թողու որ փչրուիք իր աւերակին վրայ:

Իրեն պատասխանեցի թէ ծառը յոյս է, որ ապրելու կամքը կու տայ մեզի նոր պտղաբերու-

թեան մը յոյսը, որ վաղը պիտի ծաղկի աւելի յուռթի հասկերով և ճիւղերով, ի զո՜ւր տապարներով պիտի վերաւորենք այդ ծառը, պիտի կտրենք, չանդենք անոր գեղեցկութիւնը, ի զուր կայծակներ պիտի բզկտեն զայն, ծառը պիտի վերածազկի աւելի թարմ կեանքի մը յայտնութիւնով:

– Կարելի չէ ապրիլ մահուան գաղափարին հետ, – տրտնջաց անգամ մըն ալ սկեպտիկը, – այդ ծառը գերեզմանէն ելած ուրուական մըն է, ներկուած կմախք մը, որուն աչքերուն մէջ կենդանութիւն կը փնտռէք: Լապտերներ կը կախէք անոր չորցած ոտերէն, որպէս զի կարենայ լուսաւորել ձեզ, եւ դուք հաւատաք թէ կեանքը կը հոսի իր սպառած երակներէն: Ան պարտութեան և քայքայումին պատկերն է միայն, և դուք կը փորձուիք զայն կոթող մը նկատել:

– Ո՛չ – պոռացի այլեւս զսպուած զայրոյթով մը, – այդ ծառը չէ մեռած. արձանացումն է ան մարդկային հրաշագործ աշխատանքին բնութեան անյաղթելի երկունքին, քաղաքակրթութեան բալձրագոյն պատգամներուն ծառը հաց է, միրգ և մանանայ, ծառը գաղափար է, օրէնք և իմաստութիւն: Ան պիտի տեւէ մարդոց բերքին և չինարար առաքինութիւններուն հետ, ան ոչ սկիզբ ունի, ոչ ալ որեւէ վախճան: Յաւիտենական մանկութիւնն է ան, որ կը խորհրդանշէ մեր պալտէզներուն, անտառներուն փառքը, ամբողջ մարդկութիւն մը կ'ապրի իր արմատներուն մէջ:

⁂

Երբ տուն վերադարձայ, կաղանդի երեկոն կ'իջնէր արդէն, պարզ, խաղաղ, հաղորդական: Փողոցներէն երգեր կը լսուէին, խորհուրդը կը թափանցէր լուսամուտ պատուհաններէն:

Եւ ծառը հո՛ն էր ահա, աւանդական սեղանի մը դէմ բացած իր թեւերը, մայրական ու հայրական, նաեւ պապենական ներկայութեամբ մը, սենեակին գաղջ մտերմութեան մէջ:

Ան ատեն անգամ մըն ալ հաւատացի ծառին ճշմարտութեան, զայն ողջունեցի եւ խոնարհեցայ իր մեծութեան առջեւ:

ԱՌԱՒՕՏ ԼՈՒՍՈՑ. ՆՈՐ ԱՅԳ ՄԸ ՅՈՒՍՈՑ ...

Քո սուրբ ծննդեան խորհուրդըդ օրհնեալ,
յուսոյ եւ սիրոյ ուխտի առաթեալ,
Ով Յիսուս Փրկիչ, խնկարկու հոգուդ, ինձ հաւատացեալ,
բորբ լոյս արարէ ընդ այգի սեմին,
որ երկրի միջեւ անկիւնը յետին
մոլորեալ մտեր յաւէտ սթափին:
Գթայ տառապեալ մարդկանց կենցաղին,
համայն աշխարհի խաղաղ ապրելու անյագ ծարաւին
ճնշելու ազատ արդար պահանջին,
ընեւ համերաշխ գոյակիցներուն:

.....

Անդարձ հին տարւոյ անգիրկ լռութին,
խաղաղութեան զուր կոչեր կը լսուին ..
ինչ կեղծիք, խաբկանք,
միշտ անարձագանգ
յոդս կը ցնդին:

.....

Մարդիկ ի ծնէ առաւել չարի կըռւին կը հակին:
Ի սէր սուրբ Փրկչին,
ի սպառ վերջ տրուին
ամեհուր տիրող ահ ու սարսափին,
անլուր սպանդին,
առօրեայ դարձած արեան ճապաղին,
ուր խոլ ամբոխներ լուռ կը յօշոտուին:
Ան չարչէ անէծք կոյր կոտորածին:

Փարիզ - Դեկտ. 1983 Զ. ՍԱՐԵԱՆ

Յրույց Մայրերու Հետ

Սիրելի Անահիտ,

Տօնական այս օրերը սքանչելի առիթներ կ'ընծայեն մեզի նոր բաներ սորվեցնելու մեր զաւակներուն: «Երբ մեծնայ կը սորվի» բացատրութիւնը ամէն տեղ ճիշդ չէ:

Կաղանդը տղոց համար է. նուէրը ստանալու օր է. այս մասին տարակոյս չկայ. սակայն չէ՞ք խորհիր թէ տղուն սորվեցնելու է նաեւ նուէր տալ: Ի վերջոյ կեանքի մէջ ան միշտ պիտի չառնէ, յաճախ պիտի տայ և պէ՛տք է տայ: Սորվեցնենք ուրեմն ինչպէ՛ս ընտրել նուէր մը, ինչպէ՛ս ներկայացնել, ինչպէ՛ս յանձնել, եւայլն: Յետոյ քաջալերենք տղան, որ չիշէ նաեւ իրմէ նուազ բախտաւոր տղաքը՝ այնպէս մը որ ոչ թէ փառասիրութիւն զարգանայ իր մէջ, այլ՝ անկեղծ այլասիրութիւն:

Դարձեալ առիթ է մղումի տալու տղուն, որ գործածէ զանազան ձեռական արուեստներ: Շնորհաւորական քարթեր իր ձեռքով գծէ ու նկարէ եթէ ունի շնորհ, կամ չինէ զանազան զարդեր Կաղանդի ծառին կամ սեղեակ զարգարելու համար: Երբեմն իսկական թաքուն արժէքներ իր յայտ կու գան:

Ճշմարիտ գաստիարակը գիտէ գործածել ամէն պատեհութիւն ի նպաստ տղուն, մղում տալ անոր ստեղծագործ աշխատանքին և թափ տալ անոր արդէն վառ երեւակայութեան:

Սիրով՝
ԱՍՏՂԻԿ

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԼԱՒԱԳՈՅՆ ՆՈՒԻՐԸ ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայինները, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Ջահակիր» ունենալ՝ Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն եւ բարեկամներուն, կրնան հետեւեալ թերթիս վարչութեան (հեռ. 868612) ամէն առաւօտ ժամը 8էն 10 եւ (հեռ. 934908) ամէն երեկոյ ժամը 4էն 9 (ի բաց առեալ կիրակի օրերէն): իսկ Ալեքսանդրիոյ մէջ, Պր. Միհրան Պահտոյեանի (հեռ. 802189 առաւօտները, Տարեկան բաժանորդագրութիւնը սակն է 700 ե.դ. (պարզ փոստով) եւ 1500 ե.դ (օդային փոստով):

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՔԱՐԹԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՈՅ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՏԱՃԱՐԻ
ՆՈՐ, ԳՈՒՆԱՒՈՐ ՆԿԱՐՆԵՐ

Գահիրէի Եկեղեցեաց Հոգաբարձութիւնը պատրաստել տուած է Շնորհաւորական նոր քարթեր, գործնական, գիւրամատչելի կարելի է ստանալ Ազգային Առաջնորդարանէն, Եկեղեցւոյ բակը՝ Հելիոպոլսոյ մէջ, Նուպարեան Ազգային Վարժարանի քարտուղարէն:

Ե. Գ. Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ՎՐԴ. ԿՈՒՆԵԱՆ

ՀԱՅԵՐԷՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՎԱՐԻԱՔՈՒՂԻ, ԵՐԻԱԿԻՔ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՆՆԷՍԵԱՆ

ԲԱՌԵՐՈՒՆ ԲԱՑԱՌԱԿԱՆԸ ԽԻՍ ԴԻՒՐԸՄԲՈՒՆԵԼԻ
ՍՈՍ ՀՈՍԱՆՆԻՇԵՐ — ԱՑԺԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ

- ԱՄԷՆԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՆ
- ԱՄԷՆԷՆ ՏՈՒՐՈՒՆԸ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՍՆԱՄԵԱԿՆԵՐՈՒՆ

768 եջ 30 Լիբ. Ոսկի

Հրատարակութիւն Հ.Ա.Ն.Ը.Մ.Ա.Ն. ԳՐԱԴԱՐԱՆԻ

ՓՆՏՐԵԼ՝ ՊԵՅՐՈՒԹ և ՀԱԼԷՊԻ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՆ, ՄՕՏ

«Ջահակիր»ի Ալեքսանդրիոյ պատուական ներկայացուցիչն ու բաժանորդագրիչ է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՑԵԱՆ
33 Սաաս Զաղլուլ պող.
Հեռ. թիւ 802199

ԿԱՂԱՆԴԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Պատմութիւնն է այս պզտիկ տղու մը, որուն մայրիկը մեռած է, բայց որ չի գիտեր թէ մեռած է, եւ կը հարցնէ իր մեծ հուրիկին թէ ե՞րբ պիտի գայ: Եւ մեծ հուրիկը կը պատախանէ թէ միւս օր պիտի գայ: Բայց մայրիկը չի գար:

Պզտիկին մայրիկը մեռած էր, բայց ինք չէր գիտեր թէ մեռած էր:

Մեծ քուրիկը ըսած էր իրեն թէ մայրիկը հեռաւոր տեղ մը գացած էր, եւ թէ պիտի վերադառնար կարմիր – կապոյտ խաղալիքներով, փողերով եւ գոյնզգոյն հագուստներով:

Եւ քուրիկը կը պատասխաներ թէ միւս օր պիտի գար, կառքին մէջ նստած եւ փայլուն զգեստներ հագած:

Պզտիկ քուրիկին երեսը նայած էր եւ ժպտած: Քուրիկին ալ իրեն սեւ աչքերուն մէջ նայած էր չեշտակի, և ա՛ն ալ ժպտած: Ցետոյ, երբ լացած էր, գիրկը առած էր զինքը, վեր՝ օդին մէջ բարձրացուցած: Ցետոյ պագած էր, պագած, մինչեւ որ պզտիկը նորէն ժպտիլ սկսած էր, ու իր մանրիկ բազուկները անոր անարատ պարանոցին օղակ ըրած:

* * *

Միւս օր եղած էր: Պզտիկը պատուհանէն դուրս կը նայէր եւ մայրիկին կը սպասէր: Որովհետեւ չէ՞ որ մեծ քուրիկը ըսած էր թէ պիտի գար ան, կապոյտ – կարմիր խաղալիքներով, փողերով եւ գոյնզգոյն հագուստներով:

– Անանկ չէ՞, քուրիկ, այսօր պիտի գա՞յ:

– Հապա՛, պիտի գայ, կառքով եւ աղուոր զգեստներ հագած:

Ու պզտիկը, խնդութեամբ, կը սպասէր:

– Ո՞ւր է, չեկաւ դեռ քուրիկ, իրիկուն եղաւ:

Իրիկուն եղաւ եւ [illegible] մը մեծադղորդ, եկաւ կեցաւ իրենց տնակին առջեւ գրեթէ:

Փառաւոր եւ գեղանի կին մը, որ օղեր ունէր ականջին, եւ մանեակ մը կուրծքին, վար իջաւ և գնաց մտաւ ճոխ բնակարանը: Իրեն հետ ներս տարած էր նաեւ շատ բաներ:

Պզտիկը ներս գարձած էր, և գետնին վրայ մերկ սրունքը երկնցուցած, ձեռքին կռնակը աչքին, կը հեծկլտար: Մայրիկը պիտի գար և չէր եկած:

Ու հեծկլտանքը կը սաստկանար:

Մեծ քուրիկը այն ատեն նորէն վեր վերցուց զայն, մեծ – մեծ բացած թեւերուն մէջ առաւ, անոր սեւ գանգուր մազերով զարդարուած գլխիկը իր արձակ ու յորդ մազերուն մէջ քաշեց:

Պզտիկին հեծկլտանքը մեղմ ու անուշ թզկանքի մը փոխուեցաւ: Ցետոյ լռեց:

– Ինչո՞ւ կու լաս, աղուո՛ր, ըսած էր քուրիկը, մայրիկը պիտի գայ միւս օր, կապոյտ – կարմիր խաղալիքներ պիտի բերէ քեզի, փողեր պիտի բերէ և նոր հագուստներ:

Պզտիկը ժպտեցաւ նորէն, գանգուր սեւ մազերով զարդարուած գլխիկը մեծ քուրիկին լանջքին վրայ կռթնցուց հանդարտիկ:

Հանդարտիկ, մեծ քուրիկին մազերուն հետ խաղաց, ու անոր չուրջը գարձաւ: Ցետոյ բաժնուեցաւ: Նորէն լացաւ, նորէն խընդաց: Ցետոյ քնացաւ, քուրիկին գիրկին մէջ իր մսկոտ անդամներ-

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

ԻՐԵՆՑ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՆ, ՅԱՃԱԽՈՐԴՆԵՐՈՒՆ ԵՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՒՆ

ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
ՀԻՄՆԻՒԼ 1931
ԸՀՌ 91102-903379 ԳԱՀԻՐԷ

ԱՒԵՏԻՍ Ն. ՋԱԳԸՃԵԱՆ ԵՒ ԸՆԿ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
Աքապայի հրապարակ
Գահիրէ Հեռ. 906433-906451

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՐԱՅՐ ՊԷՆՕՀԱՆԵԱՆ
Ալեքսանդրիա Հեռ. 31397

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 759088-759169

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՀԱՆ Տ. ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
Ալեքսանդրիա Հեռ. 28173

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԹՕ ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ
Գահիրէ Հեռ. 698983

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԿԱՐՕ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
Գահիրէ Հեռ. 758575

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԲԻՒԶԱՆԴ ԲՐՈՒՏԵԱՆ
Հելիոպոլիս

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԵՉԵԱԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 664542

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԳՐԻԳՈՐ ՇԱՀՊԷՆՏԵՐԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 664798

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՀԱՆ ՋԷՋՃԷՆԵԱՆ
Գահիրէ Հեռ. 27095

ՕՆՆԻԿ Կ. ԱԼԻՔՍԱՆԵԱՆ
ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՀԱՐԵԼԷՆՆԵՐ
ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՏՄԱԿԱՆ
ՔԱՆԳԱՐԱՆԻՆ ՄԷՋ
Գահիրէ Հեռ. 742037

ՍԻՄՈՆ ՕՀԱՆ
ՍԻՄՈՆԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Գահիրէ Հեռ. 905241

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՏՐՈՍ ՊԵՏԻԿԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 661459

ԱՐՄԻՆԷ ԺԱՄԿՈՉԵԱՆ
ՆԿԱՐՉՈՒՀԻ
Գահիրէ Հեռ. 664778

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆ
ԳԱՄՓՈՒԻ ԿՐԱՑԻՆԵՐ
195, Ռամլեա Պողոտայ
Գահիրէ Հեռ. 900738

ՎԱՐԴԳԷՍ ԵՒ ԱԼՊԷՌ
ՔՐԷՏԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Գահիրէ Հեռ. 902912-862386

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅԱԿՈԲ ԷՔՍԷՐՃԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 865920

STUDIO ANTRO
ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
37, Թալաաթ Հարբ փողոց
Գահիրէ Հեռ. 745442

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՐՃ ՕՏԱՊԱՇԵԱՆ
Գահիրէ Հեռ. 918516

MAISON ROYALE
ԽՈՍՐՈՎ ՋԱՔԱՐԵԱՆ
Գահիրէ Հեռ. 910402

LILI
ՅԱԿՈԲ Մ. ԺԱՄԿՈՉԵԱՆ
ՓՈՒՐԻԿՆԵՐՈՒ
ԿՈՇԻԿԻ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
22, Քասր էլ Նիլ փողոց
Գահիրէ Հեռ. 751580

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՐՈՒԺԱՆ Վ. ԳԱԶԱՆՃԵԱՆ
Գահիրէ Հեռ. 918542

ՏՕՔԹ. ՀԱՆՐԻ ԲԵՏԵՐԵԱՆ
Գահիրէ Հեռ. 745321

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՃԱԳԻ ԿԷՎՐԷԿԵԱՆ
Գահիրէ Հեռ. 914554

ՎԱՀԱԳՆ ՏԵՓՈՅԵԱՆ
ԲԼԵԿՏՐԱԳԼՑ
Գահիրէ Հեռ. 755847

ՖՐԱՆՍԻՍ ՓԱՓԱԶԵԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ
ԱԹԱՊԱ
Գահիրէ Հեռ. 905616

ELPAR SHOES
ՎՐԷԺ Լ. ՍԷՖԵՐԵԱՆ
Ալեքսանդրիա Հեռ. 24073

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՐԱՑՐ ՏԷՕՎԼԷԹԵԱՆ
Գահիրէ Հեռ. 741481

CORDONNERIE CECIL
ՎԱՀՐԱՄ ԹՕՍՈՒՆԵԱՆ
Ալեքսանդրիա Հեռ. 807425

Ն. ԵՒ Ե. ԴԱՒԻԹԵԱՆ ԵՂԲԱՐՔ
Manchester House
Ալեքսանդրիա Հեռ. 806996

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԺԱԳ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Գահիրէ Հեռ. 911220

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԵԴՈՒԱՐԴ ՋՕՐԱՅԵԱՆ
Գահիրէ Հեռ. 906479

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱԼՊԷՌ ԳԱԼԸՆԵԱՆ
Գահիրէ Հեռ. 832216

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅՈՎՍԷՓ ԿԻՒՄԻՒՇԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Ալեքսանդրիա Հեռ. 27139

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԹՈՎՄԱՍ ՄԱՆՃԸԼԸՔԵԱՆ
Ալեքսանդրիա

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՒՊԱՐ ՋՕՐԱՅԵԱՆ
Գահիրէ Հեռ. 933296

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՒՊԱՐ ԿԷՐԻԿԵԱՆ
Գահիրէ

ՎԱՀԷ ԴԵՐՋԱԿԵԱՆ ԵՒ ԸՆԿ.
103, Կումհուրիէ փողոց
Գահիրէ Հեռ. 900563

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅՈՒԼԱԿ ԵՐՋՆԿԱՑԵԱՆ
Գահիրէ Հեռ. 917256

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
Գահիրէ Հեռ. 934908

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՒՊԱՐ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
Սիտնի (Աւստրալիա)

ՊԵՐՃ ԱՍԱՏՈՒՐԵԱՆ
Կիզէ Հեռ. 849535

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԹՕ ՓՕԼԱՏԵԱՆ
ԵՒ ՋԱՒԱԿԸ ԼԵՒՈՆ
Սիտնի (Աւստրալիա)

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ
Սիտնի (Աւստրալիա)

ՍԵԴԻ ԵՒ ՊԵԼԻՆԱ
ԳՕՋՈՒՆԵԱՆ
Սիտնի (Աւստրալիա)

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՐԴ ԱԼԵՔՅԱՆԵԱՆ
Գահիրէ Հեռ. 836291

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ
Վիլվոեիլլ-Օնբարիօ
(Գանատա)

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՀԷ ԵՒ ՏՈՔԹ. ՀԵՐՄԻՆԷ
ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
Հէլիոպոլիս Հեռ. 600030

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ
ԵՒ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ
ՏՕՆԱԿԱՆ ԱՒՈՒԹՆԵՐՈՎ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 873638

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԱՄ ԳՈՒԹՆՈՒԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ 874376

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԴԱՆԻԷԼ ՃՈՃՈԵԱՆ
Ալեքսանդրիա Հեռ. 84683(
85229

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՀՐԱՉ ՍԻՄՈՆԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 860259

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԱՐԱՄ ԱԲԻԿԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 874350

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՐՃ ԱՐԹԻՆԵԱՆ
Գահիրէ Հեռ. 934474

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՄԱՐՏԻԿ ՊԱԼԱԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ. 719426

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԷՏՈՒԱՐ ՋԱՐԴԱՐԵԱՆ
Գահիրէ Հեռ 746312

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԲԱՐՍԵՂ ԳԼՋԼԵԱՆ
Հելիոպոլիս Հեռ 836138

ՊԵՏՐՈՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ
Գահիրէ Հեռ. 20945

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԵԴՈՒԱՐԴ ԱՒԱԳԵԱՆ
Հելիոպոլիս

ՊԵՏՐՈՍ ՏԷՆԿՃԵԱՆ
ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ
Գահիրէ

ԱՐԹՕ ՍԱՐԱՖԵԱՆ
Գահիրէ 744362

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՊԵՐՃ ԳՈԳՈՐԵԱՆ
Մոնթրէալ (Գանատա)

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՀՐԱՆԴ ԿԷՕՋԻՄՊԷՕՅԻՔԵԱՆ
Փասատենա (ԱՄՆ)

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՀԱՅԿ ՆԱԳԱՇԵԱՆ
Հելիոպոլիս

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ԼԵՒՈՆ ՏԷՐ ՅԱԿՈԲԵԱՆ
Գահիրէ Հեռ. 833186

ՍԱՐԳԻՍ ՎՈՒԳՈՒՔԵԱՆ
Գահիրէ Հեռ. 917039

ԷՏՈՒԱՐ ԱԼԹՈՒՆԵԱՆ
Գահիրէ Հեռ. 902330

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ
ՎԱՀԷ ՊԱԼԱԵԱՆ
Մոնթրէալ (Գանատա)

MICKEY MOUSE
ՎԱՐՈՒԺԱՆ ԱԶՈՒԿԵԱՆ
26 Յուլիս պողոտայ, թիւ 8
Գահիրէ Հեռ. 915570

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԱՒԹԻՒ «ՋԱՀԱԿԻՐ» ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Տէր և Տիկ. Յովակ Երզնկացեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն Տիկին Լուիզ Ղազարեանի (Մոնթրէալ)։

Տէր և Տիկին Պերճ Արթինեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն իրենց աներձափին և եղբօր՝ Հոգշ. Տ. Զաւէն Ծ. Վրդ. Սրգսեանեանի (Փիլատելֆիա)։

Պր. Սարգիս Վուգուճեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրէ իր քեռայրին և քրոջ՝ Տէր և Տիկին Թորոս Գասապեանի (Սիտնի)։

Պր. Պետրոս Տընկճեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրէ իր սիրելի բարեկամին՝ Պր. Մարտիրոս Փափազեանի (Թորոնթօ)։

Տէր և Տիկին Արամ Աբիկեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն (օդային փոստով) Տէր և Տիկին կարապետ Սագէլարեանի (Լոս Անճելըս – ԱՄՆ)։

Տէր և Տիկին Կարօ Վարժապետեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն (օդային փոստով) իրենց քրոջ Տիկին Նուարդ Սողիկեանի (Մոնթրէալ)։

Տէր և Տիկին Յովակ Երզնկացեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն Տէր և Տիկին Նուպար Ջէօվճեանի (Սելպուռն)։

Պր. Մուշեղ Կէրլիկեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրէ իր քեռայրին և քրոջ՝ Տէր և Տիկին Սաքանազ Փանոսեանի (Սրտնի)։

Տիկին Զարուհի Ֆերմանեան (Աղէք.) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրէ Տիկին Նինա Անդրանիկեանը (Շարլըվիլ – Ֆրանսա)։

Պր. Երուանդ Սվաճիպաշեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրէ իր եղբօր՝ Պր. Աբրահամ Սվաճիպաշեանի (Նիւ Ճըրզի)։

Տէր և Տիկին Վահան Տ. Ալեքսանեան (Ալեքսանդրիա) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն (օդային փոստով) Տիկին Սիրան Շիշմանեանի (Սիտնի)։

Տէր և Տիկին Նուպար Զօրայեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն իրենց զաւկին և հարսին՝ Տէր և Տիկին Ժիրայր Զօրայեանը (Թորոնթօ)։

Տէր և Տիկին Անդրանիկ Մեսրոպեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն Պր. Սարուխան Էժտահարեանի (Երեւան)։

Պր. Մինաս Պանոսեան (Աղէք.) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրէ (օդային փոստով) Արժ. Տ. Յովսէփ Քհնյ. Հալլաճեանի (Կրէյթ-Ցուննասան)։

Այրասեան Եղբայրները (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն իրենց եղբօր՝ Տէր և Տիկին Սարգիս Այրասեանի (Լուկանօ – Շուիցերիա)։

Տէր եւ Տիկին Պերճ Թուլումպաճեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն (օդային փոստով) Տիկին Սելանոյշ Պետրոսեանի (Շուիցերիա)։

Տէր եւ Տիկին Մարտիրոս Պալաեան (Գահիրէ) մէկ տարուան «Ջահակիր» կը նուիրեն (օդային փոստով) իրենց հօրեղբօր՝ Տոքթ. Տիգրան Զօրայեանի (Ֆրանսա).

Տէր եւ Տիկին Փօլ Քիլիճեան (Գահիրէ) վեց ամսուան «Ջահակիր» կը նուիրեն (օդային փոստով) իրենց հարազատներուն.
Տէր եւ Տիկին Արթօ Վարդուկեանի (Նիւ Ճըրզի) եւ
Տէր եւ Տիկին Վարդգէս Ճիւերճեանի (Կետարէֆ – Սուտան)։

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՍԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՀԱՅԱՍՏԱՆ

29 ԴԵԿՏ. 1983

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 10 Դեկտեմբեր 1983, կ.ե. ժամը 5ին, Մոնթրէալի Ս. Յակոբ Հայց. Առաքելական եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած է պսակադրութեան արարողութիւնը Տէր և Տիկին Քերոբ Շապանեանի որդւոյն՝ և Հայկ. Ընթերցասրահի նախկին անդամներէն՝

ՕՔ. ՊԵՏՐՈՍ ՓԱՊՈՒՃԵԱՆ

ԸՆԴ

ՕՔ. ԼՈՒՍԻՍ ՃԱՄՍԿՈՉԵԱՆ

կեքահայրութեամբ Տէր և Տիկին Մանուկ Ժամկոչեանի։

Հարսանեկան արարողութենէն ետք, տեղի ունեցած է ճոխ ընդունելութիւն մը՝ Պլուֆֆ Տիւբանթ սրահին մէջ։

Այս բարեբաստիկ առիթով խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ նորապսակ ամոլը, մաղթելով երկար և երջանիկ կեանք։ Մեր խնդակցութիւնները կը յայտնենք նաեւ իրենց ծնողաց և ընտանեկան բոլոր պարագաներուն։

Յաւերժական Նուէրը Չեզի եւ Սփիւռքի Չեր Հարազատներուն

ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԵՍՐՈՊ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Հրատարակութիւն

ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

Ունենալու համար դիմել՝ եգիպտահայ թերթերու վարչութիւններուն, ազգային վարժարաններու քարտուղարութեանց, Ազգային Առաջնորդարանէն և «Ռիտըրզ Տայճեսթ» (Յորճ Միքայէլեան) գրատունէն։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Ուրբաթ, 30 Դեկտեմբեր 983, կ.ե.ժամը 4.30-ին

Պասքէթ - Պոլի Աղջկանց

Բարեկամական Մրցում

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ընդդէմ «ՄԵՐ ՏԸ ՏԻՈ» ՎՐԺ.Ի

Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐի Մարզադաշտին վրայ

Սիրալիր հրաւէր բոլորին



ՁԱՀԱԿԻՐ-ԻՆ

«Ջահակիր»ի հիմնադրութեան 35-ամեակին և Նոր Շրջանի հրատարակման 20-ամեակին առիթներով, հետեւելով Տէր և Տիկին Յովհաննէս Գո յումճեանէ (Սիտնի - Աւստրալիա) 20 ամերիկեան տոլար։

ՆՈՒԻՐԱՏՈՒԱԾՆԵՐ

(ԵԳԻՊՏԱՀԱՅ ՈՍԿԻՈՎ)

Իր հաճ սիրեցեալ խնամիին՝ ողբ. Սիրանուշ Վարթպետեանի մահուան տխուր առթիւ Տիկին Հայկանուշ Զօլաքեան կը նուիրէ.

Այծեմնիկի Հանգստեան Տան	*10*
«Արեւ»ին	*10*
«Ջահակիր»ին	*10*

(Մնացեալ «Արեւ»էն)

Ողբացեալ Օր. Բիւզոս կարսեանի մահուան տխուր առթիւ վանն յաւակցութեան և ուխտի մը առթիւ Տիկին Վարդուհի Խաչատուրեան և դուստրը Օր. Անահիտ կը նուիրեն.

Այծեմնիկին	*2,5*
«Արեւ»ին	*2,5*
«Ցուսաբեր»ին	*2,5*
«Ջահակիր»ին	*2,5*

(Մնացեալ «Ջահակիր»էն)

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Տէր և Տիկին ՍԻՄՈՆ ՍԱՄՍՈՆԵԱՆԷ (Հանթինկթըն, Ն.Ե.) ընդհակառակ ենք իրենց 1984ի բաժանորդագրութիւնը՝ 25 տոլար։

Տէր և Տիկին ՍՏԻՒ և ՌԻԹԱ ՊՈՒՀԱՆԻՔԵԱՆՆԵՐՍ (Ապու Տհապի) ընդհակառակ ենք իրենց 1982/84 բաժանորդագրութիւնները և նուէրը 70 տոլար։

ԸՆԿԵՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆԷ (Սիտնի - Աւստրալիա) ընդհակառակ ենք իր 1984ի բաժանորդագրութիւնը՝ 30 տոլար։

ԸՆԿԵՐ ՍԵԴՐԱԿ ՊՕՅԱՃԵԱՆԷ (Լոս Անճելըս) ընդհակառակ ենք իր 1982ի և 1983ի բաժանորդագրութիւնները՝ 50 տոլար։

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.-ի 1984 տարեւոյ պատի օրացոյցը, օրական թերթիկներով և «Հաղթական Վանք» գեղատիպ զարդանկարով։

Հատապինն է 4 եգ. Ոսկի։ Ունենալ փափաքողները կրնան դիմել Հ.Բ.Ը.Մ.-ի գրասենեակը, հեռաձայն 919636 կամ Պր. Նորայր Տէօվլէթեանին՝ Տպարան «Ոսկետառ», հեռաձայն 741481։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «ZAVEN BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Պաճիրէ (11511), Եգիպտոս։

ՏՊԱՐԱՆ ՇԻՐԱԿ

• ՀԱՐՍԱՆԵԿԱՆ • ԳԻՐՔ
• ՊԱՐԲԵՐԱԿԱՆ • ՏՈՄՍ
• ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

ԱՐՄԵՆԻԱ ՊՈՂՈՏԱՅ (ՆԱՀՐ) ՊԷՅՐՈՒԹ
ՀԵՌ. **239533** ԵՒ **245829**
SHIRAK PRESS Armenia St. (Nahr) BEIRUT

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԳՈՀԱՐԻԱՆ

Հինգշաբթի, 29 Դեկտեմբեր 1983, կ.ե ժամը 9ին

ՀԱՒ, ՓԻԼԱՒ. ԱՂՑԱՆ ԵՒ ԱՆՈՒՇԵՂԷՆ

Պատրաստուած Սրահին Տիկիններուն կողմէ

Անդամներն ու համակիրները սիրով կը հրաւիրուին

ՇԱԲԱԹ, 7 ՅՈՒՆՈՒԱՐ 1984, Կ.Ե. ԺԱՄԸ 7ԻՆ

ԱՄԱՆՈՐԻ ԵՒ

Ս. ԾՆՈՒՆԴԻ ԱՌԹԻՒ

ՏՕՆԱԾԱՌ

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՇԱՐԺԱՆԿԱՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՄ

ՄԱՍՆԱԻՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

Կաղանդ Պապային եամակը պատրաստուիչ է փոխրիկներուն համար

ՇԱՆՕԹ.- Այն ծնողները որոնք կը փափաքին որ իրենց փոքրիկները ելոյթ ունենան սոյն հանդէսին, թող բարեհաճին նախապէս տեղեկացնել կազմակերպիչ Մարմնին, դիմելով Ընթերցասրահ ամէն երեկոյ ժամը 8-10 (Հեռ. 934908)։

ՇԱԲԱԹ, 11 ՓԵՏՐՈՒԱՐ 1984, ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 9.30ԻՆ

ՏԱՐԵԿԱՆ ՄԵԾ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

Cairo-Sheraton Hotelի «Saladin» Պարասրահին Մէջ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՇԵՐՈՒ ՕՓԸՆ ՊԻՒՖԷ

(Մանրամասնութիւնները մօտ օրէն)

Կը խնդրուի նկատի ունենալ եւ չխաչաձեւել

ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Հայկական Ընթերցասրահի տարեկան անդամական ընդհ. ժողովը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 12 Յունուար 1984, կ.ե ժամը 8.30ին, սրահիս մէջ։

ՕՐԱԿԱՐԳ.-

1.- Ընթերցում և վաւերացում նախորդ ընդհ. ժողովի ատենագրութեան։

2.- Ընթերցում վարչութեան տարեկան (1-7-82էն 30-6-83) բարոյական համարատուութեան։

3.- Ընթերցում և վաւերացում տարեկան (1-7 82-էն 30-6-83) նիւթական հաշուեկշիռին։

4.- Ընթերցում հաշուեքննիչի տեղեկագրին։

5.- Ընտրութիւն հաշուեքննիչի։

6.- 1983-84 տարեշրջանի պիւտճէի վաւերացում։

7.- Առաջարկներ և թելադրութիւններ։

ՇԱՆՕԹ.- Վերոյիշեալ ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային, ժողովը կը յետաձգուի մէկ ժամով, որմէ ետք ժողովը օրինաւոր կը նկատուի։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ

1984 ՏԱՐՈՒՈՑ «ԵՐԵԻԱՆ» ՊԱՏԻ ՕՐԱՑՈՅՑԸ

(41ՐԴ ՏԱՐԻ)

ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒԱԾ ՎԱՋԳԷՆ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՒ Ս. ԷՋՄԻԱԾՆԱՑ ՔԱՆԳԱՐԱՆԻ ՈՍԿԵԱՑ ԽԱՉԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԳՈՒՆԱՒՈՐ ԵՒ ԳԵՂԱՏԻՊ ՆԿԱՐՆԵՐՈՎ։

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. ԵՒ Հ. ՍԻՄՈՆԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ

Ունենալու համար դիմել Սրահ՝ ամէն երեկոյ կամ հետ. 934908։

Ազեքսանդրիոյ մէջ դիմել Պր. Միքաս Գաճոյեանի, հետ. 802199։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	250 Ս.Դ.	—
Սուտանի «	300 Ս.Դ.	400 Ս.Դ.
Լիբանանի «	—	30 Լ.Ո.
Սուրիոյ «	—	35 Ս Ո.
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 Տոլար կամ 10 Սթերլին	30 Տոլար